



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ujnevelé
Nyugatnak Szent Györgynek
háromszínű könyvek
I., II. 1875

84
CP- 82



84
15-82

20 APR 2005

ԱԼԵՐԵԱ ՄԻՒՍԻ

19 NOV 2010

ԴԱՐՈՒՆ ՄԵԿ ԶԱՀԱԿԻՆ

ՔՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ



ԵՐՈՐԴ ՏԻՊ

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ



ԶԱՀԱԿԻՆ

ՏԵՐ-ՃԵՎԱՆԻՐԱՆ ՏԻԳՐՈՆ ՕՎՐՈՒԹԻՒՆ ՏԵՇԵԱՆ

ՉՊԱԳՔՈՒԹՅՈՒՆ ՏԵՇԵԱՆ

1875

02.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԱԱՐԿԱՆ

6699

ՑԱՌԱՋԱԲԱՆ

Մինչդեռ փիլիտիայական, պատմական, գիտական, աշխարհագրական, բանահիւական, տնտեսական, ճարտարագիտության եւ ուրիշ տեսակ տեսակ հեղինակութիւններ ճշմարիտ լուսաւորութեան զաւակներուն գրատանց դարակներց կը գրաւեն, զնդիանուր կերպով նկատեցրէ կրնանք զուտ թէ հային գրատունք տակաւին չոկ վիպական գործերու. կը բանայ իր դուռը : Ասի առ այժմ վորձուած իրողութիւն մ'ըլլայրէ, թարգմանիչ մ'օտարազգիներու. գրական երկերուն մին հայերէնի թարգմանել ակտելու. ժամանակ կը պարուաորի դիմել գրականութեան չոկ այն ճիշդին զոր վիպական հեղինակութիւններց կը կազմեն, եւ այս ճիշդին դիմելու առեն իսկ կը հարկադրի անգամ մ'իր զնդերցողներուն բարդական եւ իմացական վիճակը քննելու, անոնց մտքին եւ մարտունութեան աստիճանք չափելու. եւ ապա զնարութիւն մ'զնելու :

Եւ յիրաւի կան վեպեր, որոնց զնդերցուամեն ժողովրդային դասերու. մէջ հետեւող բարուց եւ վարուց սուկացի ապականութիւննը մարդկային չնկերութեան հիմն իսկ տեղ տեղ խսիրելու. եւ ամեն բան վտանգի դնելու չափ ազդեցութիւն ունեցած է : Այս կարգին վերաբերող վեպերն անցուցն օրուան մը համար կը ճնին երբեմն, բայց ժամ՝ մը տեսող փոթորկին քանդն ու աւերուան անոր չէ թէ տեսումին այլ սասակութեան համեմատութեամբ հաշիւի կ'առնուի : Կան նաև, ինչ ինչ վեպեր որք զնդիակառակն այս տեսակ քանդ ու աւերուաներուն հետքը բառնազու, կեանքի մթին ասպարեզին մէջ մարդուս մէն մի քայլէն հետեւողիւր վոտանգներուն առջեւ. փրկութեան շամփար մ'ըլլայրու, անդունդներուն յատակը ցոյց տալու, միատողին քաջաշերութիւն, յուսպեկին լոյս, սպառին միսիթարութիւն, անհաւատին հաւատք, մովին առաքինութիւն, վերջապէս ամեն զնկերային եւ մարդկային հիւանդութեանց դարման մը տալու. կը ճառա-



(ԾԽԶ-70)

6005-70

յեն : Բայց կան նաեւ, տեսակ մը Ալիսական հեղինակութիւններ, որք վոխանակ այս հիւանդութեանց դարմանց բնոռեցու, եւ տալու, բաւական կը համարին անոնց պատճառը, ծնունդը, ամեն հանգամանքներց խուզարկել, հետեւութիւններց ցոյց տալ, ցնկերային Ալիրահատին անողոքեցի կրոցովն ամեն մէրք խառնելց այն հիւանդութեանց, այն մէրքերուն ենթականերց անոնցմէ զգուչացնելու, նպատակաւ :

Դարսու Հէ շատովն Խոսողականութեանց, զոր այսօր հէ համարյակն թարգմանելով ՚ի շոյ ցնծայելու, այս երեք տեսակ Ալիպասանութեանց որ կարգին կը մերաբերի :

Վայրկեան մը չենք վարանիր ցսելու .

— Վերջինին :

Գայթակութիւն, ապականութիւն, զրբութիւն, զոյեն թերեւս ինուէքսի սիրահարներց, իսգօպարի աշակերտներց, այն ամեն հայ Գայթիւններց, որք հոգի, սիրու եւ միտք չինելու, պաշտօնք վարելու, պահանջուան ունին :

Սակայն բարկութիւննը պատասխան չէ : Հայիոյութիւննը առարկութիւնն չէ : Մենք նաեւ, գերերկրային խնդիրներու, մասին բնածին տկարութիւն մ'ունինք, որ է միայն օրինաւոր պատասխանի մը, բանաւոր առարկութեան մ'առջեւ, համոզում մը կազմելու, միտիլ եւ, ձշմարտութիւննիլ :

Աչքրես Միասէ որ ինչպէս գիտեն մեր լեզուազէս ազգայինք՝ Ֆրանսայի բանսիւսական վառքերուն մին է՝ իր Գայթու Հէ շատովն Խոսողականութեանց անուն նշանաւոր գործը հրատարակելով օգնուու ունեցաւ, թէ վնաս . ահա հոս է խնդիրը : Սար պատասխանէն կախում ունի մեր արդարանալը կամ ամբաստանութիւն :

Աչքրես Միասէ երկինք եւ երկիրք, զԱստուած եւ բնութիւննը, ճաղմիկը եւ շխողը, սէրք եւ կինք երգելու, տուեն ցնկերային ահուեցի մէրք մը կը նշմարէ, նաեւ ապագայ սերունդներուն մէջ այս հիւանդութեան նարակուելու, սպանալը կը դիմէ կամ կանխար կզբայ, եւ քնարք գետինք դնելով Ալիրահատին կրոցը կրունու : Թագաւորներուն բոնաւորու-

նենէն, կրօնաւորներուն կեղծաւորութենէն, սիրուհիներուն մասնութենէն եւ, հեղինակներուն շահամուրութենէն հետեւու ցնդիանուր հիւանդութեան ինքն աչ ենթարկուելով, կ'երթայ ծունդ կը դնէ՝ չէ թէ Ժէզութիւմը մ'այլ սասնեւ, իներուդ դարու, առջեւ, եւ, հոն իր հիւանդութիւննը կը շայունէ, իր Գուշեւը կը խոսովանի, չմոռնաշով ցսել թէ ինչպէս առած է այն հիւանդութիւննը, ինչն զործած է այն մեղքերը :

Այս հիւանդութիւնն է անցելութեանը (désespérance) :

Ընթերցողն, ուշադիր եւ, պատմութեան փոքր ինչ տեղեւակ չնմթերցողն ինչպէս պիտի դիմէ այս Ալիպասանութեան ցնդիան մէջ, Երրուպայի եւ, մասնաւոնդ Ֆրանսայի մէջ եղաւ, ժամանակ մը, եւ, այս ժամանակը Վաթերցյի պարտութեան հետեւեալ օրէն կ'սկսի, — ուր գաղղրացի երիտասարդն անգամ մ'անցելոյն, ներկային եւ ապագային նայեցաւ, մուպրութեամբ : Անցելոյն նայելով տեսաւ, Մեծ Յեղացրծումն եւ, անոր առեւլով պարտութիւննը . ներկային նայելով տեսաւ, Նարուէնի վաստակութիւնները, եւ, ապս Վաթերցյի դաշտին բյուրին վրայ անոնց ցածրորու սուխունը, Ուէքինքը արձանը . իսկ ապագային նայելով ոչինչ տեսաւ . մինն վարսպոյր մը կար իր առջեւ : Շրատի մոռցաւ, ազատութիւննը, մոռցաւ, վաստքը, զառաջդիմութեան ստորին հեռաւ, ուր փողփողումն աչ չնշմարեց : Փիլիսոփայութեան գիրլիք նետուիլ եւ, հոն միջթարուիլ ուզեց, այլ հոն կասկած եւ, սնապարծութիւն գտաւ, միայն . սուաքինութեան վարիլ եւ, անով սիրուիլ ուզեց, այլ տեսաւ, որ սուաքինութիւննը սկեմուրեք բերնի եւ, չէ թէ սրուի մէջ է եւ, զգուեցաւ . կրօնքին դիմեց ուզեց, բայց տեսաւ, որ կրօնքը շատերուն համար կեղծ դիմակ մ'է, եւ, կասկածելով անկրօն եղաւ . սիրոյ դիմեց, բայց զգացումի տեղ չոկ զգայական հեշտութիւնն եւ, մասնութիւն գտաւ, կնոց վրայ, եւ, միատեցաւ, , անցու մնաց, չունիք զգեց ամբարձաբար :

Անյուսութիւննը, ամբարձութիւննը անսանական կեանքի մը դուռը բացաւ : Այս անսանական կեանքն իր յատուկ

դրու.թիւնք , ալզբունքը , գաղափարները , զգացումները , սրայմանները ունեցաւ , կետնք մ'ուր չարք բարիխն , սուսոյ ճշմարտին , տգեղք գեղեցկին , մոյո.թիւնք առաջինու.թեան , անձնական չահը անձնուիրու.թեան , սէրք առեցու.թեան , Սատանան Հրեցուակին , անասու.ածու.թիւնք աստու.ածուաշտու.թեան դէմ յաղթանակ տանելու . կը նկրախ , եւ , զար մեզ այս է քաղաքակրթու.թեան միտավին ետևի կողմիք :

Հիմակ ցւենք թէ ինչ առ.թիւ որոշեցինք թարգմանել Միւսէլին այս երկը :

Գիշեր մէս պրահի մէ մէջ կը գտնու.եինք բազմաթիւ անձերու . եւ , բարեկամներու.հետ : **Շքեղասիս հագուստ սգու.ած կիմեր եւ , օրիորդներ , կանացին եւ , ամու.դի մարդեր խու.մք առ խու.մք կը խօսակցէին :** Խօսակցու.թեան նիւ.թերն էին հոս հագուստի կապուստի խնդիր մէ , հոն քնտանեկան իրողու.թիւն մէ , այս տեղ նշանուք մէ , այն տեղ ամու.սնու.թիւն մէ :

Նոյն միջոցին սրահէն ներս մնաւ . բարձրահասակ հայ երիտասարդ մ'որ նոր եկած էր Բարիզէն , տարիներով հոն բնակելէն ետք : Իր գալու.սոն զնդիանու.ր շո.ու.թեան հրաւ.էր մ'եղա . կարծես : **Ճպու.ն բերանները , թրթրակ չեզուներք յանկարծ կանկ առ.ին :** Կրնար չառ.իլ թէ եւրոպական պատգամ մ'էր Սովետիկը : **Այս էր նորեկին չինծու.անու.նք :**

Առջի անգամ չնաճեցի զինքք , վասն զի Բարիզի կիրանան անոր երեսին չու.դին հետ նուե . ասիսկան հովն առ.ած , դիմական գիծերուն յանդու.գն նկարագիր մէ տու.ած , զոյնք դիմական անդու.գն նկարագիր մէ տու.ած , գոյնք դիմական անդու.գն նկարագիր մէ տու.ած : **Սակա , առ.սակա , յիշողու.թիւնս հար.քելով մերժապէս ինքնին ճանչեցի Սովետիկը :**

Սուր . . . քաղաքին այն երիտասարդներուն մին էր , որ առենք Եւրոպա չու.դե.որսած . Սատու.ծու , հայրենեաց , կրօնքի , պատու.յ եւ , սիրոյ նկառմամբ ունեցած իր համեստ եւ , ազնիւ . գաղափարներովք , զգացու.մներովն ամենուն համակրու.թիւնք գրաւ.ած եւ , ապագային նկառմամբ մեծ մեծ :

յոյսեր տու.ած էր : **Իր բու.ն ամու.նն էր Պարոն . . . :** Առանց իր բարեկամն զշապու . հետք ճանչուորու.թիւն ունեցող բարեկամներուս մէկին հետ պահ մը դու.րս եցնելով իր վրայք փոքք ինչ տեղեկու.թիւն առ.նելէն ետք երք մերսուին ներս եկածք , **Պ. Սովետիկին արդէն միասծ էր իր բազմամեայ տարակայու.թեան միջոցին զնդու.նած շու.աս.որու.թեամբն ունկնդիրներու.ն ու.զք գրաւ.ել եւ . խեղճ հայերուն լոյս տաչ :** **Բայց ինչ վիճ շու.աս.որեաչ , բարիզաբնակ Սովետիկին եւ . առ.ածու.ած պարոն . . . ին մէջ . ինչ սուկայի հակադէմ պատկեր անոր վայեմի զգացմանց , գաղափարաց եւ . արդի զգացմանց եւ . գաղափարաց մէջ :**

Ճշմարիտ ու.ու.մնականի մէ տեղ իմաստուկ մէ , բարեկիր երիտասարդի մը տեղ անառ.ակ մէ , միարքով եւ . սիրով ազնու.ականի մէ տեղ գրեթէ զնչու . մէ կը տեսնէի յինքն :

Պ. Սովետիկի ճարտասանու.թեամբ կը խօսէր , ստեպ գաղշխական բառ.եր կը խօս.նէր իր խօսքերու.ն պատգամներէն մեր առ.չեւ . կը ճաւ.աչէր իր ըմբուռած եւ . ըմբուռած շու.աս.որու.թեան ամեն առ.աւ.ելու.թիւ.ններք , ամեն բան խճքեցիլ , ամեն բան ծաղրեցով , ամեն բանի նկառմամբ հեղնեցով . հայրենասիրու.թիւ.ն , ազգասիրու.թիւ.ն , առ.աջինու.թիւ.ն , պատիս , կրօնք , սէր , ամեն բան իր բերմին մէջ տարբեր գոյն , տարբեր նշանակու.թիւ.ն կ'առ.նու.ր , եւ . այս ամեն խիճ ու . բիծերու.ն , ծաղրերու.ն , հեգնու.թիւ.ններու.ն վերեւ.ը կ'երեւար մոյրու.ն միտք մէ , ապականակիր սիրու մէ , անառ.ակու.թեան կենդանի տիպար մէ , անասմական կեանքի նահառակ մէ , մէկ խօսքով ցւենք այն անցու . եւ . աշբերէւ . եսկներու.ն մին որոց վրայ խօսեցանք պահ մ'առ.աչ :

Բարեկամիս մօտեցայ եւ . հարցուցի կամաց մէ .

— Սովետիկի քանի տարի կեցաւ . Բարիզի մէջ :

— Տասց տարիի չափ :

— Ուր բնակեցաւ :

— Վեցերորդ դատիկոնի մէ վերեւ.ը , մանսարդեան սենեկի մէ մէջ :

— Որոնց հետ յարաբերու.թիւ.ն ունեցաւ :

— Գարթիւ Լաթէնի անտուսկներուն , թառորնի խորչեց Տախունու կնիկներու , եւ գաղղիսկան մասնութիւն անդարշականութեան եւ ապականութեան ճիրոք կազմող գրագետներու հետ :

Պարկեան մը խորհեցէն եւսք , զի՞ .

— Զեմ զարմանար ուրեմն Սովետնիկին կրած պժգալի վորդիսութեան վրայ : Այսու : Բարից ինն ժամանակուան Արէնքն ու միանգանցն Բարեզոնն է : Ինչ զմել սէսք է այսուհետեւ . Հայերուն մրայն Արէնքք ցոյց տապար համար :

— Ցոյց այս Բաբեցոնեան աշխարհի պժգումներուն , մէկ մասք :

— Իրաւ . է . Եկեղեցակայեմ թէ Ասքրէս Միւսէյի Գարդու թարգմանողն այս ծառայութիւնը փոքր փաջ պատճ կ'ըցայ ազգին :

— Կասման մը մընկնէ :

— Ինչո՞ւ :


— Վասն զի Հայերուն մէջ հարխութիւն մէկը հազի՞ր պիտի հասկընայ ասոր ոգին եւ պիտի օգսի ասոր զնիթեզումէն . իսկ իննառուն իննց կամ չպիտի հասկընայ բան մը , եւ կամ անկառար կերպով հասկնապու պիտի գայթակրի : Հիւանդութիւն մը ցոյց տալն անոր ճարակութիւն նպաստել է :

— Ո՞չ . քնդիսկառակն անորմէ զգուշանալու հրաւեր մ'է : Իսկ հայ մոքրին տկարութիւնը եւ ապուչներուն գայթակրկեցու տրամադրութիւնը սրաւնառ մը չէ հրամեցու տալու այս թարգմանութեան : Հիւանդութենէ մը զգուշանալու կամ թարգմանութեան : Հիւանդութիւն մը զգուշանալու անոր բոյժը գունեցու համար այն հիւանդութիւնը պահեցց անդի ազգեցութիւն կ'ունենայ :

— Իրաւ . է :

— Քանի որ իրաւ . է , վասք պիտի ձեռնարկեմ թարգմանութեան , եւ խիստն հանդարս պիտի ցցայ իթէ անոն նոր անյուսութեան մք , նոր անտակրութեան մք , նոր Սովետնիկի մ'առաջքք առած ցցալ :

— Ամէն , ցասա բարեկամս : գ. 21. Ինկիրեսն



ԳԼՈՐԻ Բ

Առաջին Նաբոլէնի պատերազմներուն ժամանակ մինչդեռ Էրիկներն ու Եղբայրներն Ալմանիա կը գտնաւէին , անհանդիստ մայրեն եռանդոտ , գունատ , ջղային սերունդի մը ծնունդ տուեր էին : Հաղարաւոր մանկոնք՝ Երկու Ճակատամարտի մէջ իրենց մայրերուն արգանդը նետուած , թմբուկներուն գդրիխնը լսելով դպրոցներուն մէջ կրթուած ըլլալով , տիսուր նայուածքով մ'իրարու կը նայէին իրենց վրիտ ջիղերը փորձելով : Ժամանակ առ ժամանակ արիւնազանդ հայրենին այս զաւակները իրենց ոսկեթել ժապաւէններով զարդարուն կաւրծքերուն վրայ կը վեցընէին , ապա գետինը դնելով դարուն ձիւրտին ձի կը հեծնային :

Յնատեն միայն մէկ մարդ , այսինքն Նաբոլէն , կենդանի էր Եւրոպայի մէջ . միւս ամեն մարդիկ կը ջանային իրենց թոքերը լցըընելու այն օդով զոր ծած էր ան : Գրանսան ամեն տարի երեք հարիւր հաղար Երիտասարդ կը պարդեւէր այս մարդուն . Կետարին վճարուած տուրքն էր այս , և եթէ իւր ետեր շունենար այս երամը , չէր կրնար իւր բաղդին ետևէն երթալ : Նաբոլէն այս ուղեկից պահնորդներու հարկաւորութիւն ունէր որպէս զի կարենար աշխարհին մէկ կողմէն միւսն անցնիլ , և երթալ ընկնիլ Սուրբ-Հեղինէի , այսինքն ամայի կղզիի մը մէկ պատի հովտին մէջ անկուած վարսաւոր ուռիի մը տակը :

Բնաւ եղած չէ ժամանակ մ'որ այնքան անքուն զիշերներ անցած ըլլան որքան այս մարդուն իշխանութիւն որովը . Երբէք քաղաքներուն պատնէշներուն վրայէն հակող վշտահար մայրերու այնքան քաղութիւն մը տեսնուած չէ . Երբէք այնպիսի լուսթիւն մը տիրած չէր այն անձանց բոլորափեն որք մահու վրայ կը խօսէին :

Այլ սակայն Երբէք այնքան ուրախութիւն , այնքան կեանք , այնքան պատերազմական փողերգութիւններ չունեցած են ամեն սիրաերն որքան ունեցան այն օրերը : Բնաւ չեղած են այնքան պայծառ առ ընկերներ որքան էին այս ամեն արիւնները ցամբեցընող արևները :

Կ'ըսուէր թէ Աստուած այս մարդուն համար կ'ընէր այն արևները , և ասոնք Աւստերլիցի արևները կ'անուանէին : Բայց այս մարդն ինքն ալ իր թնդանօթներովը կը ծնէր այն արևները , որք միշտ կ'որոտային և որք միշտ իր Ճակատամարտներուն հետևեալ օրերը միշտ ամպեր կը ձգէին :

Զաւակներն անատեն ահա այս անարատ Քրիսից օդը կը ծնէին , Երկինք ուր այնքան փաւէք կը փոփողէր , ուր այնքան հրազններ կը շողային : Գիտէին անոնք թէ զգչուելու սահմանուած են . սակայն անվիրելի կը կարծէին Միւրան , և տեսեր էին կայսեր կամուրջի մը վրայէն անցնիլը , ուր այնքան զնտակներ կը սուլէին որ չլիսէին թէ կրնար մեռնիլ ան : Բայց եթէ նաև հարի ըլլար մեռնիլ , միթէ ծանր բան մ'էր մեռնիլը : Մահն ինքն իսկ անատեն կարի գեղեցիկ , վե՛մ և շքե՛ղ էր իր արիւնաթաթաւ ծիրանիին մէջ . անի այնքան աղէկ կը նմանէր յոյսին , այնքան նորաբոյս հասկեր կը մանդաղէր որ ինքն ալ կարծես անոնց շնորհիւ նորաբոյս դարձած էր , և ալ չէին հաւաար ծերութեան : Գրանսայի բոլոր որորանները վահաններ էին , նոյնպէս էին Գրանսայի բոլոր դադաշները . ալ ստուղիւ ծերեր չկային . միայն դիակներ կամ կէս-աստաւածներ կային :

Սակայն անմահ կայսրն օր մը ըլլուրի մը վրայ կինալով եօթն ժողովարդներուն զիրար ջարդելը կը դիմէր . որովշետե տակաւին չէր զիտեր թէ բոլոր աշխարհիս կամ միայն կէսին տէրը պիտի ըլլայ , Աղրայէլ Հըեշտակապետը Ճանքուն վրայէն անցաւ , թեին ծայրովն անոր դպաւ և գէպ ովլիկանոսը հրեց զան :

Կիսամեռ տէրութիւններն՝ այս անկումին ձայնը լսելով իրենց վշաբեր անկողիններուն վրայ ելան կանգնեցան , և բոլոր արքայական սարդերն՝ իրենց կամակոր թաթերը երկնցըներով Եւրոպան յօշեցին և Կեսարին ծիրանիովը Ծաղրածուի զգեստ մը շինեցին :

Ինչպէս ուղեւոր մը՝ քանի որ Ճանքուն վրան է՝ անձրեկին և աւրեկն չնայելով զիշեր ու ցորեկ կը վաղէ՝ առանց նշմարելու ոչիր աբնութիւնները և ոչ ալ վտանգները . սակայն ընտանեացը զողը համնելու և կրակին առջելը նստակուն պէս անսահման յոփնութիւն մը կ'զգայ և հազիւ կրնայ իւր անկողինն երթալ դժուարութեամբ :

ահա սոյնակէս և Գրամսա՞ իր Կեսարէն դրկուելուն տէս՝ յանկարծ
զգաց իր վէրը : Ընկաւ բոլորովին ուժաթափ, և այնպիսի խորունկ
քուն մը քնացաւ որ իր հին թաղաւորները մեռած կարծելավ սպի-
տակ պատանքի մը մէջ զբին զայն ։ Հին բանակը, որուն մավերը
ալեռերե էին, տուն գարձաւ յոդնաբեկ, և ամայի գղեակներուն
կրականները տրտմապէս վառեցան վերստին :

Ասատեն կայսրութեան ժամանակին այս մարզերն՝ որք այլքան
վաղեր և արին թափեր էին՝ իրենց նիշար կիները համբուրեցին և
լինց առաջին մէրքին վրայ խօսեցան. իրարու նայեցան իրենց
ծննդեան երկրին մարզագետիններուն աղքեւըներուն քով, և հան
աեսնելով իրենց կարի ծեր և հաշմատ ըլլալը, պարտասորեցան
յիշել իրենց զաւակները, որպէս զի ողցեն անսնց աչերը. Հար-
ցոցին թէ ուր էին անսնը, զաւակները դպրոցներէն ելան, և ալ
ու թուր, ոչ զբահ, ոչ հետևակ զօրք և ոչ ալ ձիւորներ տես-
նելով իրենք ալ հարցոցին թէ ուր էին իրենց հայրերը. Բայց
պատասխան տրուեցաւ իրենց թէ պատերազմը լմնած էր, թէ Կի-
սար մեռած էր, և թէ Ուշընքթընկ և Պլիւխէրի պատկերները հիւ-
պատուարանաց և գեսպանատանց նախասենեակներուն մէջ կախուած
էին՝ տակը սա երկու խօսքով. ՓԲԿ2Ք ԱՇԽՆՔՀԻ :

Անատօն աւերակ աշխարհի մը վրայ նստաւ տրտում երիտասարդգ ներու սերունդ մը : Այն ամեն պատանիները կիզրղական արևինի մը կաթիներն էին , արիւն որ երկիրս ողողած էր . այսինքն պատերազմին մէջ և սպատերազմին համար ծներ էին անոնք : Տամաւհինս տարի իրենց երազներաւն մէջ Մռուկովայի ձիւները և եղիսպական բուրգերուն արեւը տեսներ էին : Իրենց քաղաքներէն դուրս չելեր էին . բայց լըեր էին թէ այս քաղաքներաւն մէն մի դուռն Եւրոպայի մէկ մայրաքաղաքը կը տանէր : Ամբողջ աշխարհ մ'ունէին իրենց դլսուն մէջ , երկրին , երկնից , փողոցներուն և ճանքաներուն կը նայէին , որք դատարկ էին , և իրենց թաղական եկեղեցիներուն դանդաղինէրը միայն հեռուէն կը հնչէին :

Սկզբանեղով ծածկուած զունատ ուրուականներ դիւղերէն
կանցնէին յախալար . ոմանք ալ տուներուն գուռերը կը զարնէին
և բանալ տալէն ետք իրենց գբապաններէն ըօլորովին մաշուած միջ

ԽՈՇՏՈՎԱՆԱՆՔԸ

մագանլավիներ կը հանէին , և անոնցմով բնակիչները կ'արտաքսէին :
Ամեն կողմէ մարդեր (վասարանդի աղնուականներ) կը գային տակաւին
գողալով այն վախէն որով քսան տարի առաջ համակուեր էին
Ֆրանսայէն մեխնելու ժամանակ : Ամենքը կը բողըքէին , կը վիճէին ,
կը գոչէին . մարդ կը զարմանար միայն մէկ մահուան այնքան առ-
ուաներ կանչել կարենալը տեսնելով :

Գրանասայի թաղաւորն իր գահին վրան էր, և համ հռ կը նաւ յէր տեսնելու համար թէ արդեօք մեզու մը^{*} կար իր օթոցներուն վրայ = Ամանը իրենց դլամարկը կ'երկիցնեին անոր, և թաղաւորը ստակ կը տար անոնց . ումանջ խաչ մը կը ցոցընէին և ան կը պաշ-նէր խաչը . ումանք բաւական կը համարէին դոչելով մնձահամբաւ անուններ ըստին իր ականջին, և այսպիսիներուն կը սպատասիսնէը որ իր մնձ սրահն երթան, թէ այն անուններուն արձադանքները սաստիկ էին . ումանք ալ իրենց հին վերարկուները կը ցոցընէին, և որովհետեւ մեղուանկարները բոլորովին ջնջեր էին անոնց վրայէն, թաղաւորն այնպիսիներուն ալ նոր թիկնաց մը կը տար :

Տղաներն այս տամն իրողութեանց կը նայէին , միշտ կարծէլով
թէ Նեսարին ստուերը նուէ մը Գան պիտի ելնէ . և այս Ճիւաղները
պիտի աւլէ իւր շառչովը . սալզայն ըստովինը կը շարունակուեր
միշտ , և երինից վրայ միայն շուշաններուն ծփալը կը տեսնուէլ :
Երբ պատահները փառքի վրայ կը խօսէին , «քահանայ եղի՞ք»
կ'ըստէր անոնց . երբ փառսիրութեան վրայ կը խօսէին , «քահա-
նայ եղի՞ք» կ'ըստէր դարձեալ . երբ յայսի , սիրոյ , զօրութեան ,
կենդամութեան վրայ կը խօսէին , «քահանայ եղի՞ք» կ'ըստէր նորէն :

Սակայն Ճառախօսութեան աաեանը մարդ մ'ելաւ որ իբ ձեռքը
թաղաւորին և ժողովուրդին մէջ սառաղբուած դաշնապիր մը կը
բռնիր. այս մարդն սիսաւ ըսկել թէ փառքը գեղեցիկ բան մ'է,
ինչպէս նաև պատերազմական փառասիրութիւնը. թէ սակայն ուրիշ
աւելի գեղեցիկ փառք մը կար որ էր աղասութիւնը :

Տղաները վեր ըստին իրենց զլուխը և յիշեցին իրենց մեծ-հայրե-

* Աւայի երական պատմութաններուն վրայ գրուած մեղուածել նկար: Պազարուական պատմութանի մը վրայ ասո նկարը պինար ըլլալ: Թ. Թ.

ըր, որք նոյնպէս խօսեր էին ազատութեան վրայ : Յիշեցին թէ աշտեն մը հայրական տան մթին խորչերուն մէջ խորհրդաւոր կիսարաձաններու հանդիպեր են, որ մարմարեայ երկայն մաղեր և հռոմէական լիբրնաղիր մ'ունէին . յիշեցին թէ երեկոյթի ժամանակ տեսած են իրենց մեծ-մայրերուն զլուս օրելը և կայսեր թափած արիւնէն աւելի սոսկալի արեան հեղեղի մը վրայ խօսիլը : Տղայոց համար այս ազատութեան խօսքին մէջ բան մը կար որ անոնց սիրտը կը բախէր, բան մ'որ կարծես հեռաւոր և սոսկալի յիշատակ մ'ու միանդամայն սիրելի, բայց աղ աւելի հեռաւոր յոյս մ'էր :

Անոնք սարսուեցան այս խօսքը լսելով. սակայն երբ տուն մտան երեք կողով տեսան որք Գլամար կը տարուէին . ասոնց մէջ երեք երիտասարդաց գիտակները կային որք շատ բարձր կերպով արտաքերեր էին ազատութեան խօսքը :

Այս տրոմալի տեսարաննէն ետք տարօրինակ ժպիտ մ'անցաւ իրենց շուրջերուն վրայէն . բայց ուրիշ ատենաբաններ բեմն ելնելով միսան հրապարակաւ հաշուել փառասիրութեան դինը, և շատ սուղդտան փառքը . ցուցուցին պատերազմին սոսկումը, և զոհադործութիւնները մարդկային կոտորածներ անուանեցին : Այնքան շատ և երկար խօսեցան որ բոլոր մարդկային պատրանքները՝ աշնային ծառերու տերեներուն պէս՝ մի առ մի կ'ընկնէին իրենց բոլորտիքը, և այն ատենաբաններուն ունկնդիրները ձեռքով իրենց ճակատը կը բռնէին արթնցող տենդահարներու պէս :

Ումանք կ'ըսէին «Կայսրն ընկառ, վամն զի ժողովուրդն ալ չէր ուղեր զինքը .» ումանք ալ կ'ըսէին, «Ճողովուրդը թագաւորը կ'ուզէ . չէ, աղատութիւնը . չէ, բանաւորութիւնը . չէ, կրօնքը . չէ, անդիմական սահմանադրութիւնը . չէ, բացարձակապետութիւնը .» վերջին մը շարայարեց, «Չէ, այդ բաներուն և ոչ մին, այլ հանգստութիւնը :»

Ուրեմն երեք տարբերէ կը բաղկանար կեանքն որ անսատեն երիտասարդաց կը ներկայանար . իրենց ետև կար ընդմիշտ կործանուած անցեալ մ'որ տակաւին իր քարուքանդերուն վրայ կը յուղուէր բայց արձակապետութեան դարերուն ամեն բրածոյ նիւթերուն հետ . իրենց առջել կար անբաւ հորիզոնի մ'արշալոյսը, ապաղային առաջին

հառակայթները, և այս երիտուաշխարհին մէջ . . . Եւրոպաննոր Ամերիկայէն զատուլ ովլինանուին նման բան մը և չգիտեմ ինչ անորոշ և ծփին բան մը, ալեկոծ և նաւաբեկութիւններով լի ծովմը կար, ուսկէ մերթ ընդ մերթ հեռաւոր սպիտակ առադաստ մը կամ ծանր շողի մ'արտաշչչող նաւ մը կ'անցնէր, մէկ խօսքով ըսնիք, եղածն էր ներկայ դարս որ անցեալը ապաղայէն կը զատէ, որ ոչ մին և ոչ միւսն է, և որ երկուքին ալ կը նմանի հաւասարապէս, և ուր մէն մի քայլ առնողը չգիտէ թէ սերմի մը վրայ կը կրխէ թէ աւերի մը վրայ :

Ահա այսպիսի դասի մը մէջ հարկ եղաւ ընտրութիւն մ'ընել անատեն . ահա այս բանս կը ներկայանար ուժեղ և յանդուղն պատանիներու որք կայսրութեան զաւակներն և Յեղափոխութեան թռուերն էին :

Սրու անոնք անցեալը չէին ուղեր . վամն զի մարդս չիրնար հաւատալ ինչ որ ոչինչ է : Խսկ ապագան կը սիրէին, բայց, ո՞չ, կը սիրէին ինչպէս Բիկմալիոն Կալաթէի արձանը, ապադան անոնց համար կարծես մարմարեայ սիրուհի մ'էր, և կ'սպասէին որ կենադանութիւն առնու այն, և արինը գոնաւորէ անոր երակները :

Ուսափի կը մնար իրենց ներկայն, դարուս ոգին, հրեշտակ վերջալցուին որ ոչ զիշեր և ոչ յորեկ է . տեսան որ այս հրեշտակը ոսկրներով լի կային պարկի մը վրայ նոտած, և ինքնամոլներուն վերարկուին մէջ պլլուած է սոսկալի ցուրտէ մը սրսփալով : Մահուան անձկութիւնը անոնց հոգին դրաւեց երբ տեսան այս ուրուականը որ կիսովին մոմեայ և կիսովին սազմն էր . մօտեցան ուրուականին այն ուղերին պէս որու Սթրազպուրկի մէջ Սարվանաէնի ծեր կոմնի մը աղջիկը իր հարսանեկան յարդ ու զարդովը զմուտած կը ցուցընեն . այս պատանեկան կմախքը սարսուռ կը տայ, վամն զի եր վտիտ և կապարադոյն ձեռքը նոր հարսերու մասնին կը կրէ, և եր գլուխը նարնջենի ծաղկանց մէջ փոշի գառնալով կ'ընկնի :

Ինչպէս փոթորկի մը մերձաւորութեան միջոցին անտառներուն մէջէն սոսկալի հովլ մ'անցնելով բոլոր ծաւերուն սարսուռ կը տայ, և ասկա խորտնկ լուռութիւն մը կը տիրէ, նոյնպէս և նաբրէնս աշխարհիս վրայէն անցնելով ամեն բանի սասանուր տուած էր .

Ըադաւորներն իրենց թաղին երերալը զգացեր էին, ամեն մէկն իր ձեռքը դլուիլ տանելով վրան ոչ այլ ինչ դասձ էր բայց Եթէ սարսափէն տնկուած մազեր : Բարն երեր հարիւր մզոն տեղէ եկած էր յանուն Նատուծոյ Նարոլէնը օրհնելու և իր թաղը դնելու համար . բայց Նարոլէն այս թաղը բարին ձեռքէն առած էր : Այսպէս ամեն բան սարսաւեր էր հին Եւրոպայի այս սոսկալի անտառին մէջ . ապա լուսիթինը տիրած էր :

Կ'ըսուի թէ երբ կտապի շունի մը հանդիպի՛, Եթէ առանց եւ տեղ գառնաւու և կանոնաւոր կերպով մը ծանրութեամբ քայլելու քաջասրաւութիւնը ունենաս, շունը ակուաներովը քրթմջելով ժամանակ մ'ետեղդ գալը բաւական կը համարի . մինչդեռ Եթէ աչու գողի շարժում մ'ընես ակամայ, Եթէ քիչ մը շուտ քայլես, վրադ կը յարձակի և կը զիշատէ քեզի . վասն զի անդամ մը խածանուելէդ ետք ալ ալատելու միջոց չկայ :

Արդ Եւրոպական պատմութեան մէջ շատ անդամ պատահէր էր վեհապետի մ'այս ահուգողի շարժումը ընելն և իր ժողովուրդէն դիշատուիլը . սակայն Եթէ մին ըրած էր նոյն շարժումը, ամենըը միւնցին միջոցին չըրեր էին, այսինքն թաղաւոր մ'աներեւոյթ եղած էր, այլ ոչ աբրայական վեհապետութիւնը : Այդ արքայական վեհափառութիւնն ալ Նարոլէնի առջև ըրած էր այն ահուգողի շարժումը որ ամեն բան կը կործանէ, ոչ միայն վեհափառութիւնը, այլ նաև կրօնը, այլ նաև ազնուականութիւնը, այլ նաև ամեն երկնային և մարդկային իշխանութիւն :

Նարոլէն մեռնել ետք երինային և մարդկային իշխանութիւններն իրապէս առէկ հաստատուեր էին վերսախն, բայց ալ իշխանութեանց հաւտացող չկար : Սոսկալի վտանդ մը կայ երբ մարդու կիտէ ինչ որ կարելի է, վասն զի միաքը միշտ աւելի հեռի կ'երախայ հերիշ բան է «Ասի կրնայ ըլլալ» ըսել իւրովի, որիշ բան է «Եղաւ այս» ըսել իւրովի . շոնին առաջին խածառանքն է այս :

Նարոլէն բոնաւոր՝ բոնաւորութեան Լամպարին յետին նշոյլն եղաւ . թագաւորները կրօճանեց և ձաղրեց, ինչուն վոլմեր սուրբ զիւրը : Խ իրմէն ետք մեծ ձայն մը լուսեցաւ . ձայնը հայողն էր սուրբ-Հեղինեկ քարն որ հին աշխարհին վրայ ընկաւ հա-

բոլէնի մահէն ետք : Անմիջապէս մարդկային մարին սառնաշունչ աստղն երեցաւ երինից վրայ, և իր ճառագայթները՝ զիշերներու ցուրտ աստուածու հին Ճառագայթներուն նման առանց ջերմութեան լցու արձակելով աշխարհս տժզոյն պատանիքի մը մէջը դրաւ :

Մինչև անտառն տեսնուեր էին շատ անձնիք որք ազնուականները կ'ատէին, քահանաներուն վրայ կը յարձակէին և թագաւորներուն դէմ կը դաւադրէին . շատ աղաղակեր էին զեղծումներուն և նախապաշարումներուն դէմ . սակայն ժողովուրդին ժպիլը տեսնուլ մեծ նորաձեռութիւն մ'եղաւ : Եթէ աղնուական մը, կամ քահանայ մը, կամ վեհապետ մ'անցնէր, զիւղայիներն որք պատերազմեր էին՝ կ'սկսէին իրենց զլուխը օրել և ըսել . «Ո՛չ, ասի ուրիշ ժամանակ և տեղ տեսած ենք . անտառն ուրիշ երես մ'աներ» : Եւ երբ զահին և խորանին վրայ խօսք կ'ըլլար, կը պատասխանէին . չորս փայտէ տախտակ են ատոնիք, զոր մենք բեկուցինք և գարձեալ բեկուները հանեցինք : Եւ երբ կ'սկսէին անսոյ . «Ճողովնուրդ, ալ ուղիղը կ'ըլլար այն սխաններդ որք մողորեր էին քեզի . թագաւորներդ և քահանաներդ կանչեցիր . Գիւղցիներն ալ կը պատասխանէին . ԱՄենք չենք կանչողը, այլ սա շաղակրաանները» : Եւ երբ կ'ըսուէր անսոյ . «Ճողովնուրդ, մոռցիք անցեալը, աշխատէ և հնապանդէ», իրենց աթոռներուն վրայ կը կանգնէին և ծանր գորդում մը կը լուսուէր : Գորդուղը ժանդահար և փթասայր թուր մ'էր որ անակին մէկ անկինը շարժած էր : Անտառն անմիջապէս կ'ըսուէր նաև . «Գէթ հանդիսաւ կեցիր . Եթէ վնաս չեն տար քեզ, մի աշխատիր վնաս տալու» :

Բարէ, ժողովուրդն ասով զոհ կ'ըլլար :

Սակայն երիտասարդութիւնը զոհ կ'ըլլար : Ստոյդ է թէ մարդս երկու թագուն զօրութիւն ունի որք մինչև մահ կը պատերազմին . մին շրջահայեաց և անխոռվ է, իրութեան կը յարի, կը հաշուէ, կը կըռէ զան, և անցեալը կը դատէ . միւսն ապագային ծարակի է և դէպ անձանոթը կը խոյանայ :

Երբ կիրքը մարդս կը քչէ, բանաւորութիւնն ետևէն կ'երթայ լարով և վտանդը կ'իմացընէ իրեն, բայց երբ մարդս բանաւորութեան ձայնը լսելով կանկ կ'առան գրագիրնին կ'ըսէ . «Իրաւ է, և դէպ անձանոթը կը խոյանայ :



խենդ եմ. ուր կ'երթայի՞։ Եւ կիբը կը գոչէ. «Հապա ես, ուրեմն պիտի մեռնի՞։»

Ուստի անձկութեան անմեկնելի զդացում մը սկսաւ եռալ ամեն նորածիլ սիրաերու մէջ։ Երիտասարդներն աշխարհիս վեհապետներէն հանգստութեան դատապարտուած, ամեն տեսակ իմաստակներու, անդործութեան և ձանձրութեան յանձնուած ըլլալով, կը տեսնէին որ իրենցի կը հեռանային այս փրփրալի կոհակներն որոնց գէմ պատրաստեր էին իրենց բաղուկները։ Խւզով շփուած այս ամեն ըմբիշներն անտանելի թշուառութիւն մը կ'զդային իրենց հոգիին մէջ։ Ամենէն հարուստներն անառակ եղան. միջակ հարստութեան մը տէր անձինք վիճակ մ'առին, և համակերպեցան կամ դատաւորութեան, կամ զօրականութեան. ամենէն աղքատները մեծ մեծ բառերու աւելնովը դրաւուեցան առանց համոզումի և աննպատակ դորդողութեան սոսկալի ծովընետուեցան։ Եւ որովհետև մարդկային տկարութիւնը ընկերակցութիւնը կը փնտոէ, և մարդիկի բնութեամբ երամակներ են, քաղաքականութեան ալ խառնուեցան։ Պահնորդներուն գէմ օրէնսդիր խորհրդարանին բաղրուներուն վրայ պատերազմու կ'երթային. կը վաղէին ներկայ գտնուելու թատերական ներկայացումի մ'որու մէջ թալմա կեղծամ մը դրուելով կեսարին կը նմանէր, ազատական երեսփոխանի մը թաղումին կ'երթային խուժելով։ Բայց երկու դիմադիր կուսակցութեան անդամներուն մէջ զելով։ Բայց երկու դիմադիր կուսակցութիւն անդամներուն մէջ զելով։ Որ իւր տունը դառնալով դառնապէս զգար իր կեան-քին դատարկութիւնը և ձեռներուն աղքատութիւնը։

Այս միջոցին ուր արտաքին կեանքն այսքան տժգոյն և դձուձ էր դուրս, ընկերութեան ներքին կեանքն ալ տիսուր և լրին կերպարան մը կ'առնուր. ամենասաստիկ կեղծաւորութիւն մը կար բարուց մէջ, անդլիական գաղափարներ ջերմեռանդութեան հետ միանալով, զուարթութիւնը աներևոյթ ըրեր էին։ Թերևս այս իրողութեան մէջ համարական մատը կար, որ արդէն իր նոր համբաները կը պատրաստէր, թերևս ապագայ ընկերութիւններու յառաջախաղաց հրեշտակը կար, որ կիններուն սրտին մէջ արդէն կը սերմանէր մարդկային անկախութիւնը զոր օր մը պիտի պահանջեն անոնք։ Բայց ստոյդ է որ յանկարծ, — անընը բան, — բարիզի բոլոր սրահ-

ներուն մէջմարդերը մէկ կողմ՝ անցան, և կիներն ալ միւս կողմը, և այսպէս կիները հարսնցուներու պէս Ճերմակ հաղած, մարդերն ալ որբերու պէս սկ հաղած սկսան զիրար չափել նայուածքով։

Թող իւրաքանչիւր ոք քաջ զիտնայ թէ սոսկալի խորհրդանշան մէջ այս սկ զգեստը զոր մեր ժամանակի մարդերը կը հագնէն. այս զգեստը հազնելու համար նախ հարկ եղաւ որ զրահները կտոր կտօր և նկարակերտութիւնները ծաղիկ առ ծաղիկ ընկնին։ Մարդկային միտքն է այս ամեն պատրանքը տապալողը. սակայն ինքն ալ այս տապալումին սուզը կը կրէ որպէս զի միսիթարուի։

Այս ընդհանուր փոփոխութիւնն աղդեցութիւն ունեցաւ ուսանողներուն և հարտարագէտներուն բարուց վրայ, այն բարուց կ'ակնարկեմ, որք այնքան համարձակ, գեղեցիկ և բոլորովին պատանեկան էին։ Մարդերը կիներէն բաժնուելու ատեն փսփուրով խօսք մ'ըսեր էին որ մահածին վէրք կը տայ. այս խօսքն էր արհամարհանք։ Ասի ըսելէն ետք զինիին և պոռնիկներուն անձնատուր եղեր էին. նաև ուսանողներն ու հարտարագէտներն անոնց անձնատուր եղեր էին. սէրն ալ փառքին ու կրօնքին պէս կը նկարուեր. հին պատրանք մ'էր այն։ Ռւստի բոզնոյները կ'երթային. էրէլէլը, այն կարի մտախոչ, վիպային գամն որու սէրն այնքան կաթողին և քաղցր էր, տեսաւ որ կրպակներուն տրապիզներուն ձգուած է ինք։ Ռդքատ էր կրիզէթը, և աղ չէր սիրուեր. կ'ուզէր բօսք և դլիարկ ունենալ, ուստի ծախուեցաւ։ Ո՛ թշուառութիւն, այն երիասարդն որ կը պարտաւորէր սիրել կրիզէթը և անօրմէ ալ սիրուիլ. որ ատենօք Վէրիէրի և Յօմէնվիլի անտառները կը տանէր զան, կամ միասին կ'երթար գալարեաց վրայ պարելու, ծառերուն ներքեւ ընթրելու. այն երիտասարդն որ ձմեռուան երկար զիշերներն առջի իրիկունէն կրպակին սէրազ դալով Ճրադին քով կը խօսակցէր, և կրիզէթին հակատին քրտինքովը թրջուած հային, ինչպէս նաև իր վեհ և անշուք սիրոյն մասնակից կ'ըլլար, այն երիտասարդը կ'ըսեմ, այն մի ևնոյն մարդը, որ երեսի վրայ ձգած էր խեղճ աղջիկիը, շուայտութեան զիշեր մը բողանոցի մը ներսը վերախն գունատ և կապարագոյն, սպառսպուռ կորսուած, շորթերով նօթի՛ և սրտով բող կը դանէր նոյն խեղճ աղջիկը։

Ահա այն ատենաերն երկու բանաստեղծ , որք Նարոլէնաէն ետք դարուս երկու վսեմադոյն հանձարներն էին , սկսեր էին իրենց կեանքը յատկացնել ժողովելու վշտի և անձկութեան այն ամեն տարրերը , որք տիեզերքիս մէջ ցան ու ցիր կը դանուէին : Կէօթէ՝ որ նոր դրականութեան նահապետն է՝ ինքնասպանութեան տանող տրիփլ վլերթերին մէջ նկարագրելն ետք իր Գօսմին մէջ գծադրեր էր մարդկային այն տիուր կերպարանը , որու նմանն երբէք եղած չէ չարութիւնը և գժբաղբութիւնը ներկայացնելու համար : Կր դրուած ներն սկսան Նվանիաէն Փրանսա անցնիլ : Հարուստ , երջանիկ և հանդարան Կէօթէ՝ իր ուսման սենեկին ներսը նստած , պատկերներէ և արձաններէ շրջապատուած ըլլալով իր խաւարաբոյր դործին հայրական մայստովմը Փրանսա դալը կը դիտէր : Պայրն անոր պատախանեց վշտալի արդարակով մ'որ Յունաստանէն սարսուռ տուաւ և Մանֆրէտը անգունդներուն վրայ ՚ի կախ կեցոց , իբր թէ չէութիւն նշանակէր այն սոսկալի հանելուկին որով կը խօսէր ան :

Ներեցէք ինձ , ո՞մէծ բանաստեղծներ , դուք որ հիմա փոքր ինչ չող էք և հողին ներքե կը հանգչիք , ներեցէք ինձ . դուք կեսաստուածներ էք , իսկ ես միայն տղայ մ'որ կը տառապիք : Բայց այս ամենը գրելով չեմ կրնար համբերել և կ'անիծեմ ձեզի : Ինչու չէիք երգեր ծաղիկներուն անոյշ հոտը , բնութեան ձայները , յոյսը և մէրը , այդին և արեւը , երկնային կապոյտը և գեղեցիկութիւնը : Անշուշտ կը ճանչէիք կեանքը , անշուշտ տառապեր էիք , անշուշտ աշխարհս ձեր բոլորիը կը փլուէր , և դուք իր աւերակներուն վրայ լալով կը յուսահատէիք . անշուշտ ձեր սիրուհիներէն մատնուեր , բարեկամներէն զրաբարտուեր , հայրենակիցներէն ալ մատնուեր էիք , և հետեւաբար ձեր սրտին մէջ դատարկութիւնը , ձեր առջել մահը կը տեսնէիք և վշտի ահազին պատկերներ էիք : Բայց դուն , ազնիւդ Կէօթէ , լսէ ինձ , Նվանիայի հին անտառներուն աղօթագին մըմունջին մէջ ալ միփթարական ձայն չկար . քանի որ գեղանի բանահիւսութիւնը քեզի համար դիտութեան քոյրն էր , միայն այս երկու քյոյրերն անմահ բնութեան մէջ չէին կընար փրկաւէտ բոյս մը դանել քեզի համար որ իրենց սիրականն էիր : Գուն որ ամենաստուածեան մը , Յունաստանի հին բանաստեղծ մը , նուի-

դական ձեերու սիրահար մ'էիր , չէիր կրնար քիչ մը մզր գնել այն գեղեցիկ անօթներուն մէջ զոր դիտէիր շինել , դու որուն բաւէր միայն ժպտիլ և հաւանիլ սր մեղսներն իր շուրթերուն վրայ զան : Հապա դուն , հապա դուն , Պայրն , Բավէնի քով , Խոտլիայի նարնջենիներուն տակը , վենետիկեան գեղածիծաղ երկնիցդ ներքե , սիրելի Ատրիական ծովիդ քով չունէիր ամենասիրելի գեղանիդ : Ո՛ Խստուած . ես որ կը խօսիմ քեզ , և տիար մանուկ մ'եմ միայն , թերեւս Ճանչեցի այնպիսի աղէսներ , զոր դու չկրեցիր , Պայրըն , այլ սակայն կը հաւտամ յօյսին , այլ սակայն փառք կը տամ Խստուածու :

Երբ անդլիական և գերմանական զալափարները մըր միտքերէն անցան , կարծես տիսուր և լսին զզուանք մը զզայինք , զզուանք ուրու ետեւէն կը դայ ջղաձգային սոսկալի սաօանում մը : Վասն զի ընդհանուր զալափարներ ձեելլը աղբորակը վասողի փոխել է , և մեծն Կէօթէյի հոմերական ուղեղն իբր մզիչ զործի մը ծծած էր արդիեալ պտղոյն բոլոր հեղանիւթը : Որոնք որ անասեն չկարգացին Կէօթէյին զիրբը , կարծեցին թէ այս մասին ամեննեին տեղեկութիւն չունէին : Խեղջ արարածներ . սպայթումն իբր փոշիի հատեր քշելով աիեղերական կասկածին անդունդը գլորեց զանոնք :

Երինային և երկրային ամեն բանները ուրանալու նման բան մ'եղաւ այս զլորումը , որ կրնայ հայութեան փարատում , կամ՞ եթէ կ'ուղես՝ անյուսունիւն անուանիլ , իբր թէ թմբիրով մը զրաւուած մարդկութիւնը մեռած կարծուէր այն անձերէն որք անոր երակին զարկը կը զննէին : Այն զինուորին նման , որուն ատենօք «Ինչի» կը հաւտասած , հարցուցին և որ ամենէն առաջ , «Ինձի» , պատասխանեց , Փրանսայի երիտասարդութիւնը՝ նոյն հարցումը լսելով , ամենէն առաջ «Ոչինչ» , պատասխանեց :

Անստեն կարծես թէ երկու բանակատեղի կազմուեցաւ . մէկ կողմն էին վառ ու բորբոք և վշտաբեկ միտքերը , այն ամեն հողիներն որք երենց զզայումները դուրս կը տան և որք անսահմանութեան հարկաւորութիւն ունին . ասոնք իրենց զլուխը ծոեցին լալով , հիւանդային երազներով ծրարուեցան , և դառնութեան ովկիանոսի մը վրան ալ ոչ այլ ինչ տեսնուեցաւ բայց միայն դիւրաբեկ եղեղներ :

Միւս կողմն էին նիւթեական մարդերը . ասոնք ալ իրական վայելում ներու մէջ կանգոն և հաստատուն կեցան , և միայն մէկ հոգ ունեցան , այսինքն համբել իրենց ունեցած ստակը : Մին հեծկլսանք մը , միւսն ալ քրքիչ մ'եղաւ , մին հոգիէն , միւսը մարմինէն արտադրուելով :

Ուստի հոգին սապէս կը խօսէր .

«Եփանս , ափանս , կրօնքը կ'անհետի . երկնից ամպերն անձրեխ փոխուելով կ'ընկնին . ալ ոչ յոյս և ոչ ակնկալութիւն ունինք , ոչ ալ խաչածե երկու սե փայտի կտոր որպէս զի առջեւ տարածենք մեր բազուկները : Ապագային ասողը հաղիւ կը ծագի , չլրնար հորդունէն ենել . ամպերով ծրաբուած է այն , և՝ ձմեռնային արեգակն պէս՝ իր բոլորակն մէջ արեան կարմութիւն մը կ'երեւ զոր 1793էն պահած է : Ա՛լ սէր չկայ , ալ փառք չկայ : Խ'նչպիսի թանձը խաւար երկրիս վրայ : Եւ մեռած պիտի ըլլանք երբ պիտի լուսնայ :

Ուստի մարմինն ալ սապէս կը խօսէր :

«Մարդս աշխարհիս մէջ կը դանուի իր զգայանքը դործածելու համար . գեղին կամ սպիտակ մետաղէ շատ կամ քիչ կտորներ ունի , որոնցմով շատ կամ քիչ յարգուելու իրաւունք ունի : Ուտել , խմել , և քնելն ապրիլ է : Գամք այնյարաբերութեանց որք կան մարդերու մէջ . բարեկամութեան առաջին և հիմնական պայմանն է ստակ փոխ տալ , բայց մարդս քիչ անդամ ի՛ունենայ բարեկամ մը զօր բաւական սիրէ այս պատճառաւ : Աղդականութիւնը ժառանդութեանց կը ծառայէ . սէրը մարմնավարժութիւն մ'է . իմացական միակ վայելումը սնափառութիւնն է : »

Գանդէս գետին շողիներէն արտադրուող ասիական ժանտախտին պէս սոսկալի անուսունդէնք մնծաբայլ կը յառաջանար երկրիս վրայ : Արդէն Շամթօպրիան՝ բանահիւ սութեան իշխանը՝ ահուելի կուռքը իր ուստառի վերաբերուով փայթթած և նուիրական բուրվառներուն խունկերով մերմերէ խորանի մը վրայ դրած էր : Արդէն դարձուս ուժեղ զաւակները , որոնց ուժեղութիւնն այնուհետև աւելորդ էր , իրենց անդոր ձեռները կը պրկէն և անոնց ամուլ ափովը թունաւոր ըմպելին կը խմէին : Արդէն ամեն բան կ'ընկղմէր երբ

Հնագայները դեսնէն ելան : Դիարբոյր և դարշահոտ դրականութիւն մ'որ ձեւ ունէր միայն , այլ պժդալի ձեւ մը , սկսաւ ապականակիր արիւնով մը ջրել բնութեան հրէշները :

Ո՞վ պիտի համարձակի երբէք պատմելու այն ամեն իրողութիւնները որք անստեն կ'անյնէն դպրոցներուն մէջ : Մարդերն ամեն բանի վրայ կը կասկածէին . երիտասարդներն ամեն բան ուրացան : Բանահիւները յուսահատութիւնը կ'երգէին . պատանիները դպրոցներէն ելան զուարթ դէմքով , կայտառ և շառաղոյն երեսով , և հայհոյութիւն 'ի բերան : Ասկից ՚ի զատ դաղղիական բարբն , որ իր բնութեամբը զուարթ և անկեղծ է , միշտ գերազանց ըլլալով , ուղեղները դիւրաւ լեցուեցան անդլիական և զերմանական զաղափարներով . բայց միտերը , որք իրենց սաստիկ թեթեամբեան պատճառաւ . չին կրնար կոռիլ և տառապիլ , թօննեցան իրը հողմարեկ ծաղիները : Այսպէս մահուան սկիզբը դլուխէն աղիքն իջաւ անխուվութեամբ և առանց ցնցումի : Զարին նկատմամբ փոխանակ աւիւն ունենալու բարիէն հրաժարեցանք . փոխանակ յուսահատելու՝ անզգայ եղանք : Տասնուհինդ տարեկան պատանիներ ծաղկաւէտ թուփերու ներքեւ անփութօրէն նստելով առ զուարձութեան այնպիսի խօսքեր կ'ըսէին որք կրնային վերսայլի անշարժ անտաւներուն ահալի սարսուռ մը տալ : Քրիստոնին հաղորդութիւնը , սուրբ Ճաշակը , որ երկնային սիրոյ յաւիտենական խորհրդանշանն է , նամակներ կնքելու կը ծառայէր . պատանիներն Աստուծու հացին վրայ կը թթնէին :

Երանի՝ անոնց որք աղատեցան այս ժամանակներէն : Երանի՝ անոնց որք անդունդներուն վրայէն անցան երկննք նայելով : Անշուշտ դժունուցան այսպիսի երանելիներ , և ասոնք պիտի ցաւին մեր վրայ :

Դժբաղդաբար իրաւ է որ հայհոյութեան մէջ ոյժի մեծ կորուստ մը կայ որ յորդակիր սիրտը կ'սփափէ : Անաստուած մ'իր ժամացոյցը համելով երբ քառորդ մը կը տար Աստուծու զան շանթահարելու համար , անշուշտ բարկութեան և սոսկալի վայելումի քառորդ մ'էր այն զոր ինքնիրեն կը հայթայթէր : Յուսահատութեան յետին ծայր տաղնասին էր , երկնային ամեն զօրութիւններու դէմ անանուն բոլոր մ'էր այս . խեղչ և ողորմելի արտած մ'էր այն անաստուածն

որ զինքը ճպմող ոտքին ներքեւ կը սրբուէր . վշտի մեծ աղաղակ մ'էր այն . և ով գիտէ , թերես աղօթք մ'էր այն էակին առջեւ որ ամեն բան կը տեսնէ :

Ըստէս երիտասարդութիւնն իր անգործ ոյժը յուսահատութիւնը սիրելու կը ծառայեցընէր : Փառքը , կրօնքը , սէրը , աշխարհիս մէջ ամեն բան ծաղրելը միսիթարութիւն մ'է այն անձին համար որ ինչ ընելիքը չգիտեր . այս կերպով ինքինքը կը ծաղրէ և ինքն իրեն իրաւունք կը տայ , ինչ ընելու պարտաւորիլը ինքն իրեն սորվեցընելով հանդերձ : Բայց ուրիշ բան մ'ալ կայ . այսինքն քաղցր է մարդուս ինքինքը դժբաղդ համարիլ մինչեւ լոկ դատարկ է և ձանձրացած : Ըսկից ՚ի զատ զեղիսութիւնը , որ մահուան նկատող սկզբանց առաջին հետեւութիւնն է , հնձանի սոսկալի երկանաքար մը կ'ըլլայ երբ ինդիրը ջլատուելու վրայ է :

Ուստի հարուսաները կ'ըսէին :

«Ծիայն մէկ բան Ճշմարիտ է , այսինքն հարստութիւնը . միւս ամեն բաներն երազ են . վայելենք և մեռնինք : »

Միջակ վիճակի տէր անձնիք ալ կ'ըսէին .

«Ծիայն մէկ բան Ճշմարիտ է , այսինքն մոռացումը , միւս ամեն բաներն երազ են . մոռնանք և մեռնինք : »

Նղքաներն ալ կ'ըսէին .

«Ծիայն մէկ բան Ճշմարիտ է , այսինքն դժբաղդութիւնը . միւս ամեն բաներն երազ են . հայհայենք և մեռնինք : »

Միթէ շատ սե է , միթէ չափազանց է այս : Ի՞նչ կը խորհիս ասոր վրայ : Մարդատեաց մ'եմ :

Ներուի ինձ խորհրդածութիւն մը :

Հռոմէական կայսրութեան անկումն պատմութիւնը կարդալով անկարելի է չնշմարել այն չարիքը զրո քրիստոնեաները , թէ և այնքան հիանալի էին անապատին մէջ , հասցուցին Պետութեան երբ զրութիւն ունեցան :

«Երբ կը խորհիմ , կ'ըսէ Մօնթէալիէօ , այն խորունկ տղիսութեան վրայ որու մէջ յոյն կը ընկլուց աշխարհականները , չկրնաւլով ինքինքս զսպել կը համեմատեմ զան այն Սկլոթացոց որոնց վրայ կը խօսի Հերոօթ , և որբ իրենց զերիներուն աչքը կը փո-

րէին ուպէս զի ոչինչ կարենայ անոնց միտքը զբաղեցընել և արգիլել զանոնք իրենց կաթը ծեծելու : — Խաղաղութիւնը , պատերազմը , զինադուլը , բանակցութիւնը , ամսւանութիւնը , վերջապէս Պետութեան ամեն զործերը վանականներուն միջոցովը կը կատարուէին : Մարդ չկրնար հաւտալ թէ ուրքան չարիք յառաջ եկաւ այս միջամտութենէն : »

Մօնթէսպիէօ կրնար շարայարել .

«Քրիստոնէութիւնը կայսրերը կործանեց , բայց ժողովուրդները աղատեց . Կոստանդնուպօլսոյ պալատները բարբարոսներուն բացաւ , բայց անակներուն դուռերն ալ Քրիստոսի միսիթարիչ հրեշտակներուն բացաւ : Խնդիրը միթէ երկիս մեծամեծներուն վրայ էր , միթէ քրիստոնէութեան հողն էր մինչև ուկրներուն ըղեղն ապականուած կայսրութեան մը յեաին հոնչումները , կալվանեան այն տիսուր ոյժն որու չնորհիւ բոնամոլութեան կմախքը տակաւին կը շարժէր Հելիոկապալի և Գարագալայի զերեղմանին վրայ : Շխտակն ինչ գեղեցիկ և պահուելու արժանի բան էր Հռոմի մոմեան որ Ներոնին խոնկերովը զմուսուած եւ Տիբերիսի պատանիին մէջ դրուած էր : Զէ , պարոն քաղաքագէտներ , քրիստոնէութեան պաշտօնն ատոնք պահել չէր , այլ երթալ աղքանները զանել և ըսել որ խաղաղին թողուլ որդերը և խլորդները որ խայտառակութեան յիշատակարանները կրծեն , բայց մոմեային կոշտերէն Փրկչին մօրը պէս զեղանի կյս մը հանել , այսինքն յոյսը , որ հարստահարեալներուն բարեկամն է :

Ահա այս եղաւ քրիստոնէութեան գործը . և հիմակ այնքան տալիներէ ՚ի վեր ի՞նչ ըրին որոնք որ ջնջեցին այն գործը : Տեսան որ աղքատը հարուստէն , տկարը զօրաւորէն հարստահարուելու կը հաւանէր , վասն զի կ'ըսէր .

«Հարուստն և զօրաւորն աշխարհիս մէջ պիտի հարստահարեն զիս , բայց հանդերձեալ աշխարհի մէջ երբ պիտի ուղեն արքայութեան գունէն ներս մանել , դրան առջեւ պիտի ըլլամ և Աստուծու իրաւարանին առջեւ պիտի ամբաստանեմ զանոնք : »

Այսպէս , բարէ , կը համբերէին աղքատն ու զօրաւորը :

Մրդ Քրիստոսի հակառակորդներն աղքատին ըսին .

«Կը համբերես մինչեւ արդարութեան օրը, բայց արդարութիւն չկայ. յաւիտենական կեանքին կ'սպասես վրէժդ պահանջելու համար, բայց յաւիտենական կեանք չկայ. քու և ընտանեացդ արցունքը, զաւակներուդ աղաղակները և ինոջդ հեծկլսանքը կը ճռովվես մահուանդ միջոցին նատուծու ոտիցն առջև դնելու համար, բայց նատուած չկայ :»

Սայդ է թէ անատեն աղքանն իր արցունքը չորցուց, ըստ իր կիրկին որ լու. ըստ զաւակներուն որ իր հետը գան, և ցուլի մը ոյժով ելաւ կանգնեցաւ արտին հողին վրայ : Ապա ըստ հարուստին :

«Դուն որ կը հարստահարես զիս, մարդ մ'ես միայն :» Քահանային նոյնպէս ըստ :

«Դուն որ միսիթարեցիր զիս, սուտ խօսեցար :»

Ճիշդ այս էր Քրիստոսի հակառակորդներուն ուզածն ալ: Թերես կը կարծէին այսպէս մարդերուն երջանկութիւնը կաղմել՝ աղքատը յաղթանակաւ աղատութիւնը ստանալու զրիելով :

Բայց եթէ աղքատն անդամ մը քաջ հասկրնալէն եաբ թէ քահանաները կը խարեն, հարուստներն ալ կը կողոպտեն զինքը, թէ բոլոր մարդիկ միւնոցն իրաւունքն ունին, թէ ամեն բարիք այս աշխարհիս կը վերաբերի, թէ իր թշուառութիւնն ամբարիշտ է, եթէ աղքատն ամեն բան ուրանալով և միայն իրեն և իր բազուկներուն հաւասալով օրին մէկն ենթ ըստ . «Պատերազմ հարուստին դէմ, ես ալ կ'ուզեմ այս աշխարհիս վայելումը, քանի որ ուրիշ վայելում չկայ. իմն է երկիրը, քանի որ երկինք գատարկ է, իմն և ամենունն է այն, քանի որ ամենը հաւասար են .» Ո՛հոյակապ պատճառաբաններ, ի՞նչ պիտի ըսէք այդ աղքատին եթէ յաղթուի, դուք որ այս աստիճանը հասցուցիք զան :

Անշուշտ մարդասէր էք, անշուշտ իրաւունք ունիք աղաղային համար, և պիտի գայ օր մ'ուր պիտի օրհնուիք, բայց տակաւին ոչ. յիրաւի չենք կրնար օրհնել ձեզի : Ասեն մ'երբ հարստահարին «Իմն է երկիրը, » կ'ըսէր, «Երկինքն ալ իմն է, » կը պատասխանէր հարստահարեալլ : Հիմակ ի՞նչ պատասխանէ :

«Երկայ դարուս բոլոր հիւանդութիւնը երկու պատճառ ունի :

1793էն և 1814էն անցնող ժողովարդը սրափն մէջ երկու վէրք ունի : Այն ամեն բաներն որք կային, ալ չկան . այն ամեն բաներն որք պիտի ըլլան, տակաւին չեղան : Ուրիշ տեղ մի բնտուեր մեր հիւանդութեանց գաղանիքը :

Ահա մարդ մ'որու տունը քար ու քանդ է, ինը վլցց զայն ուրիշ մը շինելու համար : Աւերներն իր գաշտին վրայ կը կենան, և նոր քարերու կ'սպասէ իր նոր շէնքին համար : Այն միջոցին ուր ան պատրաստ է իր քարերը կտրելու և թէը սօթելով, բահը ձեռւքը առնելով շաղախը կազմելու, կը զան կ'ըսեն իրեն թէ քարերը կը պակսին և խրատ կը տան իրեն որ հին քարերը ձերմէ և դործածէ : Ի՞նչ կ'ուզես որ ընէ ան, քանի որ աւերակի բեկորները չուզեր իր ձագերուն բոյն մը շինելու համար : Սակայն քարահանքը խորունկ է, դործիներն ալ այնքան տկար որ չեն կրնար քարերը հանել անկիյ : «Սպասէ, կ'ըսեն մարդուն, կամայ կամայ պիտի հանուին քարերը, յուսա, աշխատէ, յառաջ անցիր, ետ դնա :» Եւ ուրիշ ի՞նչէր չեն ըսեր անոր : Բայց նոյն ատեն այն մարդը, ալ իր հին տունը չունենալով և ոչ ալ տակաւին նորը՝ չղիտեր թէ ի՞նչպէս պատսպարուի անձրեէն, ի՞նչպէս պատրաստէ իր դիշերուան ընթիքը, ուր աշխատի, ուր հանչչի, ուր ապրի, ուր մեռնի, և իր զաւակները նորածին են :

Կամ տարօրէն կը սխալիմ, և կամ մննք ահա այս մարդուն կը նմանինք : Ո՛ ապագայ դարերու ժողովուրդներ, երբ ամառնային ջերմագին օր մը հայրենեաց գալարապարդ գաշտերուն մէջ ձեր աւրօներուն վրայ ծուռած պիտի ըլլաք, երբ պայծառ և անարատ արևի մը ներքե երկիրս այսինքն ձեր բերրի մօրն իր առաւասեան զգեստով բանորին այսինքն իր ամենասիրելի զաւկին համար ժամփիլլ պիտի տեսնէք . երբ քրափնիքն սուրբ մկրտութիւնը ձեր հանդարտ հակառներուն վրայէն սրբելով ձեր նայուածքը պիտի ժուռածէք անբաւ հորիզոնին վրայ ուր մարդկային հոնձբին մէջ ամեն հասկրնը հաւասար պիտի ըլլան, և միայն հովուի շուշաներ ու մարդարտածաղիկներ պիտի տեսնուին գեղնող ցորեններուն մէջ, ո՛ աղատ մարդեր, երբ անատեն նատուծու չնորհակալ պիտի ըլլաք տեսնելով որ այս հունձբին համար ծներ էք, յիշեցէք մեզի

որ ձեր հետը չպիտի ըլլանք . ըսէք իրարու թէ շատ սուղի նստաւ մեղ այն հանգստութիւնը զոր պիտի վայելէք , մեր վրայ աւելի ցաւեցէք քան թէ ձեր ամեն հայրերուն վրայ , վասն զի շատ դժբաղշ դութիւններ ունինք որք կարելցութեան արժանի կ'ընէին զանոնք , բայց կորուսինք ինչ որ անոնց մահթարութիւն կը տար :

ԳԼՈՒԽ Գ

Պիտի պատմեմ թէ ի՞նչ առթիւ նախ կարուս հիւանդութեամբը բռնուեցայ :

Դիմակաւորութեան զրօսումէ մ'ետք մեծ հացիերոյթի մը սեղանը նասեր էի : Բոլորտիքս էին շքեղ հաղոսաներով ծալտեալ բարեկամներս . ամեն կողմ գեղեցկութեամբ և ուրախութեամբ փողփողոն երիտասարդներ և կիներ կային . աջու ձախ կողմն ընտիր կերակուրներ , սրուակներ , հայելիներ , ծաղիկներ , զլիսուս վերեն երաժիշտներու աղմկալի խոռմի մը , դիմացս ալ սիրուհիս կար , հոյակապ արարած մ'որու վրայ հողի կը տայի :

Տասնեինը տարու էի , ամենին դժբաղիութիւն մը , ոչ ալ հիւանդութիւն մը չկրեր էի . ամբարտաւան ու միանդամայն անկեղծ բնաւորութիւն մը , ամեն յոյսերը և յորդալի սիրու մ'ունէի : Գինին շողիներն երակներուն մէջ կ'եռային . կը դանուէի զինովութեան այն վայրիկեաններուն մէկին մէջ ուր ամեն լսածդ ամենասիրելի սիրուհիիդ վրայ կը խօսի հետու : Անատեն բոլոր բնութիւնը կ'երեայ քեղ իր հաղարաւոր երեսիկներ (facette) ունեցող թանկաղին գոհար մ'որու վրայ խորհրդաւոր անունը զրուած է : Վուզես յօժարակամ համբուրել այն ամեն անձերը , որոնց ժամփիլը կը տեսնես , և կ'զգաս թէ ամեն էակներու եղբայրն ես : Սիրուհիս զիշերուան համար ժամանակութիւն ըրած էր հետու , և բաժակս յամբար շուրթերուս կը մօտեցընէի անոր նայելով :

Երբ ետև կը գառնայի պնակ մ'առնելու համար , պաստառակալ ընկաւ : Ծուռւեցայ զետնէն առնելու համար , և առջի անդամ չզտնելով սեղանին փողոցը վեր ըրի պաստառակալին ուր

զլորուած ըլլալլ տեսնելու համար : Անատեն սեղանին տակ ոիրուհիս ոտքը տեսայ որ իր քովը նստած երիտասարդի մ'ոտքին վրայ դրուած էր . իրենց սրունքը իրարու վրայ դրեր և փաթթեր էին , և մերթ ընդ մերթ մեղմիկ կը սեղմէին :

Վեր ըրի զլուխս անթերի հանդարութեամբ և ուրիշ պաստառակալ մ'ուղելով շարունակեցի ընթրել : Տարփուհիս և իր քովի երիտասարդը նցնպէս խիստ հանգարտ էին , հազիւ խօսակցելով և իրարու չնայելով : Երիտասարդն իր արմուկները սեղանին վրայ դրած էր և կատակ կ'ընէր ուրիշ կնիկի մը հետ որ իր մանեակը և ապարանջանները կը ցուցնէր անոր ,

Սիրուհիս անշարժ կը կենար . աշերն ալ անշարժ և մեղմութեամբ ողողուած էին : Մինչև ընթրիին վերջը գիտեցի երկուքն ալ , և իրենց թէ՛ շարմաւմներուն և թէ երեաներուն վրայ չտեսայ բան մը որով մատնուէին անոնք : Վերջապէս երբ միրդ ուտելու կարգն եկաւ , սեղանի ղենջակս վար ձգեցի կամաց մը , և նորէն ծուռելով զանոնք մի և նոյն վլճակին մէջ , այսինքն պնդիւ իրարու միացած դաս :

Խօսոք տուեր էի տարփուհիս այն զիշերն իր տունը տանելու զինքը : Այրի էր ան , և հետեաբար խիստ աղատ շնորհիւ ծեր աղզականի մ'որ հետը կ'ընկերանար և խնամակալ կնիկի պաշտօն կը վարեր քովը : Երբ սիւնազարդ գաւիթէն կ'անցնէի , տարփուհիս կանչեց զիս :

«Օ՞ն , մեխինիք , Օդթալ , ահա պատրաստ եմ , ըստ :

Սկսայ խնդալ և գուրս ելայ առանց պատասխանելու : Քանի մը քայլ առնելէն ետք գուռի քարի մը վրայ նստայ : Զղիտեմ թէ ի՞նչ բանի վրայ կը խորհիւ : Իր մասնութեամբը զիս կարծես ապուշ և միամիտ մ'ըրած էր այս կինն որու գէմ երբէր շնախանձեր էի և որու վրայ երբէք կասկած մը չունեցեր էի : Ամենեին կասկած չէր թողուր ինչ որ պահ մ'առաջ տեսեր էի . կարծես լախտի հարուածէ մը բնդարմացեր էի . չեմ յիշեր ամենեին թէ ի՞նչ եղայ այն միջոցին զոր այս քարին վրայ անցուցի . միայն մէկ բան միտքս է . այսինքն մեքենայաբար երկինք նայելով և աստղի մը սրանալը տեսնելով երթաս բարե ըսի այն փախուսիկ նշոյլին ուր

բանահիւսները կործանուած աշխարհ մը կը տեսնեն և ծանրապէտ գլխարկա հանեցի այն աստղին :

Տռնս զայի խիստ հանդարտօրէն, ոչինչ կրելով, ոչինչ զդաւ լով, և կարծես խորհրդածութենէ զրկուած : Սկսայ զգեստներս հանել, և անկողին մտայ . բայց հազիւ դլուխս մասրին վրայ զրեր էի, և աչա վրիժառութեան ողիներն այնքան ուժգնապէս բռնեցին էի, որ յանկարծ պատին ուղղաթեամբն ելայ կանդ առի, իբր թէ մարմնոյս բոլոր ջիղերը փայտէ եղած ըլլային : Անկողինէս վար իջայ ձեռնամած գոշելով, և ոտքիս մատերուն ջիղերն այնքան պրկուեր էին որ միայն ներբաններովլս դետինը կը կոխէի : Այսպէս ժամի մը չափ անցոց ցի՝ բոլորովին ինենդ և կմախրի մը պէս կանդուն ըլլայ լով : Զգացած բարկութեանս առաջին ապագան եղաւ այս :

Այն մարդը զոր յանկարծ բռներ էի տարփուհիիս քուլը, մտեր մաղոյն բարեկամներուս մին էր : Հետևեալ օրն իր տունը գացի Տէւ ճընէ անուն երիտասարդ փաստաբանի մը հետ . ատրճանակներ և ուրիշ վկայ մ'առինք, և Վէնսէնի անտառը հասանք : Մինչ մեր հոն հանիլը զդուշութիւն ընելով ոչ խօսեցայ և ոչ ալ մօտեցայ հակառակորդիս : Այսպէս իրեն զարնելու և թշնամանը ընելու փափս զսպեցի . ըստ որում այս տեսակ բռնաբարութիւնները միշտ սոսկալի և անօդուս են քանի որ օրէնքը կամոնսառորապէտ կռուելու թոյլ կը տայ : Բայց չկըցայ համերել և ուղղակի իրեն նայեցայ : Մանկային հասակի ընկերներէս մին էր ան, և շատ տարիներէ վեր շարունակ փոխակարձ ծառայութիւններ ըլեր էինք իրարու : Վեր շարունակ փոխակարձ ծառայութիւններ ըլեր էինք իրարու : Կատարելապէս զիտէր տարփուհիիս վրայ ունեցած սէրս, նաև շատ անդամ հասկցուցած էր ինձ թէ այս տեսակ յարաբերութիւններ նուիրական են բարեկամի մը համար, և թէ չէր կրնար զիս մատնելու աշխատիլ եթէ նաև ինձի հետ միւնոյն կինը սիրեր : Վերջապէս ամենայն նկատմամբ վստահութիւն ունէի իր վրայ, և թէրջապէս չկար մարդկային արարած մ'որուժեռքը այնքան մսերմապէս սեղմած ըլլայի որբան իր ձեռքը :

Հետաքրքրութեամբ, անյագաբար կը նայէի այս մարդուն որու բարեկամութեան վրայ իբր հին ժամանակի դիւցազուն մը խօսիլը լսեր էի և որուն պահ մ'առաջ սիրուհիս գոտելը տեսեր էի : Ան-

նացս մէջ առաջին անդամն էր որ հրեշ մը կը տեսնէի : Գամաւնաբար և խրոխտաբար իրեն կը նայէի ինչպէս կազմուած ըլլալը դիսելու համար : Այնպէս կ'երեար ինձ թէ ամենեին չտեսեր էի զինքն, այսինքն այն անձը զոր տասնամեայ հասակին մէջ ձանչեր էի և որու հետ ամեն օր խիստ անժերի և մտերիմ բարեկամութեամբ մ'ապրեր էի շարունակի : Հոս բաղդատութիւն մը պիտի ընեմ : Թեամբ մ'ապրեր էի շարունակի :

Սպանիական թատրերգութեան մը մէջ, զդր ամեն մարդ կը ձանչէ, երկնային արդարութեան կողմէն զրկուած քարէ արձան մ'անառակի մը առուն ընթրելու կը զայ : Անառակին այէկի կը համբերէ և կը ջանայ անտարբեր երեալու . բայց արձանն իր ձեռքը կ'ուղէ, և երբ կը տայ ձեռքը, մարդը մահաշունչ ցուրտով մը կը զրաւուի և ջղաձղային սարսուներ կ'ունենայ :

Սրդ կենացս մէջ ամեն անդամ որ երկար ժամանակ վստահութեամբ հաւասացեր եմ կամ բարեկամի մը, կամ սիրուհիի մը, և ետքը յանկարծ իմայիր եմ խաբուիլս, կրած եմ այնպիսի տպաւորութիւն մը զոր անկարելի է ինձ մեկնել առանց համեմատելու արձանն ձեռքի սեղմումին : Ստուգապէս մարմարինին տպաւորութիւնն ունի այն, իբր թէ իրութիւնը իր բոլոր մահաշունչ ցրտութեամբը համբոյը մը տարով կը սառնահարէր զիս . քարաշէն մարդուն շշափումն է այս :

Ափսոս, սոուկալի սեղմանակիցը շատ անդամ գուռս զարկած էր . շատ անդամ միասին ընթրած էինք :

Սակայն կարդագրութիւններն եղան . հակառակորդս և ես միւնոյն ուղղութեամբ և յամբարար մօտեցանք : Նախ ինքը պարպեց ատրճանակը և աջ թեւէս վիրաւորեց զիս : Անմիջապէս ատրճանակս միւս ձեռքովս բռնեցի, բայց չկըցայ վերցընել, վասն զի ոյժ չունէի, և մէկ ծունդի վրայ ընկայ :

Անասեն թշնամիիս անհանդաբար կերպարանով և խիստ գունատ երեսով արագօրէն յառաջանալը տեսայ : Վկաներս ալ միւնոյն պահուն վաղեցին՝ տեսնելով թէ վիրաւորուեր էի . բայց թշնամիս մեկուսեց զանոնք և վիրաւոր թեւիս ձեռքը բռնեց : Ակրաները սեղմուեր էին, և չէր կրնար խօսիլ . տեսայ իր վիշոր : Կը կրէր այնպիսի սոսկալի վիշտ մ'որու նմանը մարդս չէ զգացած :

«Կորի՛ր, դոչեցի, կորի՛ր, զնա՛ սրբութու . . . ին անկողնին ստաններովը :»

Կը հեծկլտար ան, նաև ես :

Զիս կառքի մը մէջ գրին ուր բժիշկ մը դտայ : Աէքքս ծանր չդժմուեցաւ, վասն զի գնաակն ուկրներուն գպած չէր . սակայն այնքան սաստիկ գրգռուած էի որ անկարելի եղաւ անմիջապէս դարձան տանիլ վէրքիս : Այս միջոցին ուր կտուքը կը մինէր, դոնակէն ներս երերուն ձեռք մը տեսայ . հակառակորդս էր որ դարձեալ ետ եկած էր : Պատասխանի տեղ զլուխս օրեցի . այնքան կատղէր էի որ՝ ի նամիր ջանք մը պիտի ընէի ներելու անոր թէն քաջ կըզ դայի թէ անկեղծ էր իր զեղջը :

Նրբ տունս հասայ, շատ մեղմեց զիս արինս որ առատօրէն կը հոսէր թեէս . վասն զի տկարութեանս շնորհիւ ազատեցայ բարկութենէս որ վէրքէս աւելի ցաւ կը տար ինձ : Հեշտութեամբ պառկեցայ, և կարծեմ սչինչ խմած եմ այնքան ախորժանօք որքան այն առաջին բաժակ մը ջուրը որ տրուեցաւ ինձ :

Անկողին մնաելս ետք տենդ եկած էր վրաս : Աչա անատեն սկսայ արցունք թափել : Անկարելի էր ինձ ըմբռնել չէ թէ սիրուհիս զիս սիրելէ գագրիլը, այլ զիս խաբած ըլլալը : Զէի հասկրնար թէ իին մ'ինչ պատճառաւ կրնայ սուտ խօսիլ մարդու մ'երք ուրիշ մը կը սիրէ, քանի որ ոչ պարտաւորութիւնը, և ոչ շահը կ'ստիպէ զան սուիլու . օրը քսան անզամ Տէժընէին կը հարցունէի թէ ինչպէս կարելի է այս բանը :

«Եթէ իր երիկն ըլլայի, կրուէի, կամ եթէ իր սէրը ստակով զնէի, կը հասկրնայի զիս ինչո՞ւ խարելը . բայց եթէ ալ չէր սիրեր զիս ինչո՞ւ չէր բարե չսիրելը . ինչո՞ւ համար կը խարելր զիս :»

Զէի ըմբռներ թէ կարելի է սուտ խօսիլ սիրոյ մասին . անատեն տղայ մ'էի, և կը խոստովանիմ թէ հիմակ ալ չեմ ըմբռներ այս ստախօսութիւնը :

Ամեն անզամ որ սիրահարած եմ ինիկի մը, ըսեր եմ իրեն սիրահարիս, և ամեն անզամ որ գագրեր եմ իին մը սիրելէ, գագրիլս նոյնպէս ըսերեմ միւնոյն անկեղծութեամբ, վասն զի միշտ կարծեր եմ թէ այս տեսակ բաներու վրայ մնիք մը կամքովը բան մը չենք իրնար ընել, և թէ ստութեան մէջն է միայն ոճիրը :

Տէժընէ ամեն ըսածներուս իբր պատասխան կ'ըսէր ինձ :

«Եպիրատ մ'է այն կինը . խօսք առւր ինձ ալ զինքը չտեմնելու :»

Հանդիսաւոր կերպով երդում ըրի ալ չտեմնելու զան : Նաև խրատ տուաւ . ինձ որ ամենեին նամակ չզրեմ անոր և ոչ իսկ յանդիմանութիւն ընելու համար, և չպատասխանեմ՝ եթէ ինք զրէր ինձ : Խոստացայ այս ամեն ուզածները, զրեթէ զարմանալով ուզելուն վրայ և սրտմտելով թէ ինչպէս կրնար հակառակը ենթադրել :

Սակայն երբ կրցայ անկողնէս ենել և սենեկէս ալ դուրս ելնել, առջի դործս եղաւ սիրուհիս սունը վազել : Իր սենեկին մէկ խորշն ամոռի մը վրայ նստած, երեսը վհասած և բոլորովին անկարդ վիճակի մէջ դտայ զինքը : Ամենասաստիկ յանդիմանութիւններ թափեցի իր վրայ . յուսահասութեամբ արբշիու էի : Բոլոր սունը ոտք հանելու չափ կը դոչէի, և միենոյն ժամանակ արտսուբն այնքան սաստիկ կերպով խօսք կը կտրէր որ անկողն վրայ կ'ըսկնէի համարնակապէս արտսուելու համար :

«Ա՛խ, գրուժան, ա՛խ, ապիրատ, կ'ըսէի լալով, դիտես որ պիտի մեռնիմ մասնութեանդ պատճառաւ . մահս հաճոյը մ'է քեզի համար . ինչ ըթի քեզ :»

Վիզ նետուելով ըսաւ թէ հրապուրուած և իր կամքին հակառակ յափշուակուած էր . թէ սոսխս այն աղետալի ընթթիքին ժամանակ զինոված էր զինքը, թէ սակայն երբէք անձնասուր չեղեր էր անոր . թէ վայրկեան մ'ինքզինքը մոռցած էր, թէ յանցանք մ'էր իր ընթացքն և չէ թէ ոժիր մը . թէ վերջապէս ինձ ըրած դէշութիւնը քաջ կը տեսնէր, թէ սակայն եթէ չներէի իր այս յանցանքը, ինքն ալ պիտի մեռնէր : Անկեղծ զղջումին ամեն արտսուբն ները թափեց և վշարին բուլոր Ճարտասանութեամբը խօսեցաւ զիս միսթարելու համար . սենեկին մէջ աեղը ծունդի վրայ եկած էր՝ գունատ և մալորազին, բօպան կիսարայ, և մազերն ուսերուն վրայ ցրուած . երբէք այնքան զեղեցիկ չդտեր էի սիրուհիս, և սոսխումով կը սարտէի մինչպէռ ամեն զգայութիւններս այս տեսարանէն կը գրդուելին :

Գուրս ելայ յոդնաբեկ, ալ ոչինչ տեսնելով և հազիւ կանգուն կենալու կարող ըլլալով : Զէի ուզեր լինաւ տեսնել այս կիր

նը , ստկայն քառորդէ մ'ետք իր տունը գայի նորէն : Զդիտեմ ինչ յուսահտական ոյժ մը հնն կը մղէր զիս . կարծես անդամ՝ մ'ալ այս կինը վայելելու , իր հոյակապ մարմնոյն վրայ այս ամեն արտսուբը խմելու և ապա զինքն ու միանդամայն զիս մեռցնելու թաղուն փափաք մ'ունէի : Երկար չընեմ , սաստիկ կ'ատէի և իրը Առտուածս կը սիրէի այն կինը . կ'զլայի թէ իր սերն իմ կործանումն էր , թէ սակայն առանց իրեն ապրին անկարելի էր : Փայլակի մը պէտ վեր ելայ , ամենեին ծառայի մը հետ չխօսեցայ , ուղղակի ներս մնայ , վասն զի կը ճանչէի տունը , և իր սենեկին գտուը հռեցի :

Տեսայ որ իր հայելին առջև անշարժ նստած և դոհարեկլէններով զարդարուած էր : Սենեկի սպասուհին անոր զլուխը կը զարդարէր . իսկ ինքը ձեռքը կարմիր շլարշի կտոր մը բւնած էր զոր թեթեակի այտերուն կը քսէր : Կարծեցի թէ երազ կը տեսնեմ . չէի կրնար հաւտալ թէ ինքն այն կինն էր զոր քառորդ մ'առաջ վշտաբեկ և դետինը երկնյած տեսեր էի . արձանի մը պէս կեցայ : Իսկ ան՝ իր դրան բայցուիլը լսելով զլուխը դարձուց , ճպաեցաւ և , «Գուն ես» , ըստ ինձ : Պարահանդէս պիտի երթար և ոստիստ կ'սպասէր հետո երթալու համար : Ճանչեց զիս , շուրթերը սեղմեց և յօնքը պրստեց :

Քայլ մ'առի գուրս ելնելու համար : Աը նայէի անոր յդիուն և անուշաբայր ծոծրակին որու վրայ իր մակերը կապուեր էին և ուր գոհարեղէն անտար մը կը փողփաղէր . այս ծոծրակին որ կինսական ոյժի կենդրոնն է՝ դժոխքէն աւելի սե էր . երկու փայլուն հիւսակներ գալարուեր էին հն , և անոնց վերեն արծաթէ թեթե հասկեր կը սաստանէին : Ռւսերն ու կաթէն աւելի սպիտակ վիզն այս ծոծրակին կարծը և առաստ ստելը երեան կը հանէին :

Այս ոլորուն մազերու հիւսակները զգիտեմ ինչպիսի անսահօթ դեղիտ թիւն մ'ունէին որ կարծես կը հեղնէր այն անկարգութիւնը ուր վայըրկեան մ'առաջ տեսեր էի զինքը : Յանկարծ յառաջեցի և դոյ ձեռքիս ետևովը զարկի տարփուհիս ծոծրակին : Աղաղակ մը չհամեց ան , իր ձեռներուն վրայ ընկաւ . ապա ես գուրս ելայ շուապաւ : Տունս մտնելէն ետք տենդն այնքան սաստկութեամբ զրաւեց զիս որ ստիպուեցայ նորէն անկողին մտնելու : Վերքս դարձեալ

քացուած էր , և այս պատմառնաւ շատ ցաւ կը կրէի : Տէջնէ զիս տեմնելու եկաւ . պատմեցի անոր այն ամեն իրողութիւնները որք անցեր էին : Խորունկ լուսթեամբ մտիկ ըրաւ ինձ , ապա ժամանակ մը սենեկիս մէջ ման եկաւ իրը երկմիտ մարդ մը : Վերջապէս առաջես կանկ առնելով քահ քահ մը ձկեց :

— Միթէ առաջին տարփուհիդ է ան , հարցուց ինձ :

— Ո՛չ , վերջինն է , պատասխանեցի :

Մինչդեռ անհամիստ քոնով մը կը քնէի , կէս զիշերին մօտ թուեցաւ ինձ թէ խորունկ հառաջանք մը լսեցի երազիս մէջ : Բայց աչերս և տեսայ որ սիրուհիս թեերը կուրծքին վրայ առած և անկողիս քոնվառք վրայ կիցած էր ձիւազի մը պէս : Զարհուրանքս զապելով աղաղակ մը հանեցի՝ կարծելով թէ հիւանդ ուղեղէս ելած ուրուական մ'է ան : Խնկողնէս գուրս նետուեցայ և սենեկին միւս ծայրը փախայ . բայց սիրուհիս ինձ մօտեցաւ , «Ես եմն , ըստու , և երկու բաղակովը զիս մարմնովին բոնելով քաշեց տարաւ :

— Ի՞նչ կուզես իզմէ , զուեցի . թնդ զիս . կլնամ հիմակ իսկ մեռցնել քեզի :

— Լաւ , մեռցնուր զիս , ըստու : Մատնեցի քեղի , սուտ խօսեցայ , խոյտառակ և ապիրատ եմ . բայց կը սիրեմ քեղի և չեմ կրնար ապրիլ առանց քեղի :

Իրեն նայեցայ . որբան դեղանի էր : Մարմնովին կը սարսուէր . իր սիրով աղօղուն աշերէն հեշտութեան հեղեղներ կը հոսէին . վերջը մերկ էր , շուրթերը հրալաւու : Գիրկս առնելով վերցուցի զինքը :

— Լաւ , ըսի . բայց առաջի Աստուծու որ կը տեսնէ մեզի և հօրս հոգին վրայ կ'երդնում թէ հիմակ անիջապէս կը մեռցնեմ քեզի , նաև զիս :

Աեղանի դանակ մ'առի որ չմինէային վրան էր և մարին վրայ դրի :

— Ինձ նայէ , Օղթալ , ըստու ժամելով և համբուրելով զիս , խենդութիւն մի ըներ : Եկուր , հողիս . այդ ամեն սարսափելի բաները մնաւ կը տան քեղ , տենդ ունիս : Ինձ տուր այդ դանակը :

Տեսայ որ կ'ուզեր առնուլ դանակը :

— Մտիկ ըրէ ինձ , ըսի անսատեն . զգիտեմ թէ ավ և ինչ

կատակի խաղ կը խաղաս . բայց ես կատակ չեմ լներ : Սիրեցի քեզի որբան որ մարդ մը կրնայ սիրել այս աշխարհիս մէջ , և դժբաղ դութիւնս ու մահս կ'ուզէ որ տակաւին մոլեգնաբար սիրեմ քեզի : Եկած ես լսելու թէ դռն ալ կը սիրես զիս , շատ աղէկ . սակայն աշխարհիս ամեն նուիրական իրերուն վրայ երդում կը լնեմ որ եթէ այս գիշեր սիրողդ ըլլամ , ուրիշ մը սիրողդ պիտի չըլլայ վաղը : Աստուծու առջե , Աստուծու առջե կ'երդնում , կրինեցի , թէ իբր սիրուհի ալ պիտի չընդունիմ քեզի , վասն զի որբան կը սիրեմ , նոյնքան ալ կ'ատեմ քեզի : Եթէ ուզես զիս , առաջի Աստուծու կ'երդնում թէ վաղը առտու կը մեռցնեմ քեզի :

Սյադէս խօսելէն ետք կրնակի վրայ գետինն լնկայ կատարեալ զաւանցութեամբ : Խոկ ան լոգիկը իր ուսերուն վրայ նետեց և դուրս ելաւ վաղելով :

Տէժընէ այս իրողութիւնը իմանալով ըստ . ինձ .

— Ինչո՞ւ չուզեցիր այդ կինը . բերնիդ համը կորուսեր ես . աղոր կին մ'է ան :

— Կատամի կ'ընես , ըսի : Կը կարծես թէ այսպիսի կին մը կարենայ տարիուհիս ըլլալ : Կը կարծես թէ երբէք պիտի հաւանիմ ուրիշի մը հետ սիրել զան . մտածէ անդամ մ'որ ինքն խակ կը խոստովանի թէ ուրիշ մը կը վայելէ զինքը . և բնչակէս կ'ուզես որ սիրելս մունամ որպէս զի ես ալ վայելեմ : Եթէ այսպէս կը սիրես դու , յիրաւի դութս կը շարժես :

Տէժընէ պատասխանեց թէ ինք միայն բողերը կը սիրէ և թէ այդքան կարելութիւն չտար իր սիրոյն :

— Սիրելի Օդթավս , շարայարեց , շատ բաներ և աղօր բաներ կ'ուզես որք էութիւն չունին : Տեսակ մը տարօրինակ սիրոյ կը հաւատաս . թերեւ կարող ես այդպիսի սէր մը զգալու . կը հաւատամ թէ կարող ես , բայց չեմ փափաքիր որ կրես այնպիսի սէր մը : Ուրիշ տարփուհիներ պիտի ունենաս , բարեկամ , և օրին մէկը պիտի ցաւիս այս գիշերուան իրազութեան վրայ : Երբ այն կինն եկաւ քեզի զանելու , ստոյդ է թէ կը սիրէր քեզի . բայց այս ժամուս թերեւս չսիրեր , թերեւս ուրիշի մը ծոյն է . ասկայն այն գիշեր , այն սենեկին մէջ կը սիրէր քեզի . քեզի ինչ ուրիշ մ'ալ սիրելը : Գեղեցիկի գիշեր մ'էր այն քեզի համար , և ատպահով եղիր թէ պիտի :

շատիս յիշելով զայն , վասն զի ալ չպիտի դայ տարփուհիդ : Կին մ'ամեն բան կը ներէ , բայց ոչ երբէք իր չսիրուելով մերժուիլու : Անշուշտ քու վրայ ունեցած սէրը սոսկալի էր քանի որ քեզի զանելու եկաւ , յանցաւոր ըլլալը գիտանալով և խոստովանելով , թերեւս նախազգալով թէ պիտի մերժուի : Հաւատով որ պիտի ցաւ այդպիսի գիշեր մը կորուսած ըլլալուդ համար , վասն զի ես կ'ըսեմ քեզ թէ ալ այնպիսի գիշեր մը թերեւս պիտի չունենաս :

Տէժընէի այս ամեն խօսքերուն մէջ ամենապարզ և սաստիկ համոզում մը , փորձառութեան կարի յուսահատական հանդարտութիւն մը կ'երեւար , հետեւաբար իր այսպիսու խօսիլը լսելով կը սարտէի : Մինչդեռ կը խօնչը ան , գարձեալ տարփուհիիս տոնը երթալու կամ թէ նամակ մը դրելով զինքը կանչելու բուռն դրդում կրեցի : Անկարող էի ենիւլու . այս անկարողութեան շնորհիւ խայտակութենէ մ'ազատեցայ որ էր տարփուհիս սոսիիս սպասելը տեսնել կամ զինքը ասոր հետ առանձին դտնել : Սակայն իրեն նամակ դրելու դիւրութիւնը ունէի միշտ . ակամայ կը հարցնէի իւրովի թէ պիտի գար արդեօր եթէ նամակ մը դրէի :

Երբ մեկնեցաւ Տէժընէ , այնքան սոսկալի յուզում մը զդայի որ պիտք զրի որ և է կերպով վերջ տալ այս վիճակիս : Սոսկալի կուիւ մ'ետք պժումը սիրոյ գէմ յաղթանակեց : Գրեցի տարփուհիիս թէ երբէք չպիտի տեսնեմ իր երեսը , և թէ կ'աղաւէի որ ալ չդայ տունս եթէ չէր ուզեր դուռէս արտաքսուելու վտանդին ենթարկուիլ : Աւծդնակի հեշակը շարժեցի , հրամայեցի որ նամակս կարելի եղածին չափ շուտով տարուի . ծառաս հաղիւ դոյած էր դուռը , և ահա ետ կանչեցի զան : Բայց չլսեց ձայնս . չհամարձակեցայ անդամ մ'ալ կանչելու , և երկու ձեռներս երեսիս վրայ դնելով ամենասատիկ յուսահատութեամբ մը համակուած մնայի :

ԳԼՈՒԽ Գ

Հետեւեալ օրն երբ արեւը ծագեցաւ , առաջին մտածումն եղաւ հարցունել իւրովի :

— Ի՞նչ պիտի ընեմ հիմա :

Պաշտօն մը, զբաղում մը չունէի ամսնեին : Բժշկութիւնը և իշխաղիսութիւնը սորվեր էի, սակայն չլրցեր էի այս երկու արշեաներուն մին ընտրելու սրոշումն ընել . սեղանաւորի մը քոյլ վեց ամիս աշխատեր էի այնպիսի անմատրութեամբ որ ջնամբուելու համար հրաժարականս տուեր էի ժամանակին . լու ուստամներ տուեր էի, որը սակայն հարեանցի էին, վասն զի յիշողութիւն մ'ունիմոր վարժուիլ կ'ուղէ, և որ գիւղութեամբ կը մունայ ինչ որ միւնցն դիւրութեամբ սորված է :

Սէրէն եաք միակ զանձն է անկախութիւնը : Չափահասութենէս սկսելով սաստիկ սէր մը նուիրեր էի անկախութեան, և կրնամ թերես ըսել թէ սրտիս մէջ նուիրագործեր էի զայն : Օր մը հայրս արդէն խորհելով ապագայիս վրայ շատ մը պաշտօններու վրայ խօսեցած էր հետո, ինձ թողլով աննոց մին ընտրել : Պատուհանիս կրթներ էի արմուկովս, և կը նայէի նիշար և միայնիկ կաղամախի մ'որ պարտէցին մէջ կը տաստանէր : Այս ամեն պաշտօններուն վրայ կը մտածէի և աննոց մին ընտրելու վրայ կը խորհէի : Մաքովս այս պաշտօններուն մինչև յետինը քննեցի, առա ամսնց և ոչ մէկին նկատմամբ յօժարութիւն չունենալով զգալով թող տուի որ զաղափարներս ծփան : Յանկարծ թուեցաւ ինձ թէ երկիրս կը շարժի, և թէ զգայութիւններս կ'ըմբռնէին այն թագուն և աներեսոյթ ոյժը որ անջրակետութեան մէջ կը քչէ զայն . երկիրս գէալ երկիրնք ելնելը կը տեսմէի . կը թուէր ինձ թէ նաւի մը մէջ էի : կայմի մը պէս կ'երեար ինձ այն կաղամախին որ առջն էր . ոտք ելայ թեւերս բանալով, և դոչեցի .

— Շատ քիչ բան է եթերին մէջ ծփող այս նաւին վրայ օրուան մը համար անցորդ ըլլալ . շատ քիչ բան է այս նաւուն վրայ մարդ մը, սև կէտ մ'ըլլալը . մարդ մը պիտի ըլլամ, բայց ոչ մամաւ որ տեսակ մարդ մը :

Այս էր ահա առաջին ուխտ զոր տամնուչորս տարեկան հասակիս մէջ գրեր էի բնութեան առջև, և այն ատենէն ՚ի վեր ինչ որ ընելու աշխատեր եմ, հօրս հնազանդելու համար աշխատեր եմ, այլ սակայն չլրցեր եմ բնաւ դժկամակութիւնս զսպիլ :

Աւստի աղաստ էի, չէ թէ ծուլութեամբ, այլ կամբով . ասկից ՚ի զատ կը սիրէի նստուծու ամեն ըրածները, բայց մարդուս ըրածներուն մէջ շատ քիչ բան կար որ սիրէլի ըլլար ինձ : Կիանքի իրերուն մէջ միայն սէր, աշխարհիս մէջն ալ միայն սիրուհիս ձանչեր էի, և չէի ուղեր ուրիշ բան զիմնալ :

Այսպէս գլուցին ենիշէս ետք սիրահար ըլլալով կարծեր էի թէ մինչև կեանքիս վերջը պիտի տեսէ սէրս . և ուրիշ ամեն խորհուրդ աներեսոյթ եղած էր :

Կեանքս նստական էր : Օրս սիրուհիս տունը կ'անցունէի . մեծ հաճոյքս էր ամսուուան զեղեցիկ օրերը զիւղը տանիլ զինքը, և անստաններուն մէջ իր քովը խոտերուն կամ մամուններուն վրայ պառկիլ, վասն զի բնութեան տեսարանն իր շքեղութեամին ինծի համար ոժագեղերուն ամենէն զօրաւորն եղած է միշտ : Սիրուհիս ընկերութիւնները կը սիրէր . ուստի ձմեռը պարահանդէմները և զիւմակաւորաց հանգէմները կը վաղէնք, հետեաբար այս անզործ կեանքը չէր դադրեր բնաւ, և որովհետև միայն իր վրայ մտածեր էի քանի որ հաւասարիմ մնայած էր ինձ, երբ մատնեց զիս, ուրիշ մտածում շրնեկայ մարիս մէջ :

Գաղափար մը տալու համար այն վիճակին վրայ ուր միտքս անասն կը գանուէր, կրնամ լաւագոյն կերպով բաղդատել միտքս այն բնակարաններուն մէկին հետ որը այսօր կը տեսնուին և որոնց մէջ ամեն ժամանակիներու և ամեն երկիրներու վերաբերող կահ կարապիներ հաւքուած և խառնուած կ'երեւան : Մեր գարը ձեւեր չունի յատուկ կնիքը չգրոշմեցնը մեր ոչ տուններուն, ոչ պարտէններուն, և ոչ այն կամ այս բանին վրայ : Փողոցներուն մէջ կը հանդիպիս այնպիսի անձերու որոնց մօրուը Անրի Գի իշխանութեան օրերուն յատուկ ձեւովը կտրուած է . ոմանք այն ատենուան կերպովն ածիլուած են . ոմանց մազերը Ռափայէլի պատկերին մազերուն ողէս, ոմանցն ալ Յիսուս-Քրիստոսի ժամանակուան մարդերուն մազերուն ողէս յարդարուած են : Այսպէս հարուստներուն բնակարանները հետաքրքրական իրերու խոցեր են . հինը, կոթեայն, վերածութեան ժամանակի հաշակը, և ուի ծԳի ժամանակուան հաշակը, ամեն բան խուռն ՚ի խուռն է : Աերջապէս մեր գարէն ՚ի

զատ ամեն դարերու վերաբերող բաները ունինք, և այսպիսի բան մը ուրիշ որ և է ժամանակ տեսնուած չէ. մեր Ճաշակն ընտրական փիլիսոփայութիւնն է. ինչոր գտնենք կ'առնունք, կ'առնունք այս ինչ բանը՝ իր գեղեցիկութեանը համար, այն ինչ բանը՝ իր գիւրութեանը համար, այս բանը՝ իր հնութեան պատճառաւ. այն բանը իր տղեղութեանը պատճառաւ իսկ, այնպէս որ բեկորներով կ'ապրինք, իբր թէ աշխարհիս վերջը մօտ ըլլար:

Սյապէս էր միարս. շատ գիրք կարդացեր էի. ասկից՝ ՚ի զատ նաև նկարչութիւնը սորունք էի: Շատ բան դայ զիտէի, բայց ոչինչ զիտէի կարդաւ, չետեւաբար միտքս սպոնդի մը պէս դատարկ ու միսնդամայն ուռեցած էր: Ամեն բանահիւաներուն կը սիրահարէի հետզետաէ, սակայն բնութեամբ տպաւորութեան խիստ ընդունակ ըլլալով վերջին եկաղը միշտ կը զղուեցընէր զիս միւսներէն: Աւելահներու մեծ շուեմարան մ'ըրեր էի ինքզինքս և հասեր էի այն աստիճանն ուր՝ նորը և անձանօթը այնքան շատ խմեր էի որ ալ ծառաւ. չունենալով ինքզինքս նոյնպէս աւերակ մը դտեր էի:

Սակայն աւերակին վրայ տակաւին շատ նոր բան մը կար, որ եր սրտիս այսինքն մանկան մը յցյալ:

Այս յցյալ, զոր ոչինչ աղարտած, ոչ ալ ապականած էր, և զոր սէրը ծայրայեղապէս վառած էր, յանկարծ մահածին վէրք մը ընդունեցաւ սիրուհիս մասնութենէն: Ընդունած էր վէրքը ամենաբարձր թեւարկութեանը միջոցին, և երբ կը խորհիւ այս վէրքին վրայ՝ հողիիս մէջ կ'զգայի բան մ'որ չզանդային շարժումնով կը ժաղականար վիրաւոր և հողեվար թուշոնի մը պէս:

Ընկերութիւնն որ այնքան գեշութիւն կ'ընէ՝ կը նմանի հնախայի այն օձին որու բնակարանը տերեւ մ'է, և որու խածատանաց գեղի ալ նոյն տերեւն է: Ընկերութիւնը զբեթէ միշտ դարման ունի այն վշտին քով զոր ինք պատճառած է: Օրինակի աղագաւ մարդ մ'որ իր կեանքը կանոնաւորած է, որ առուստ գործերը կը տեսնէ, այն ինչ ժաման այցելութիւնները կ'ընդունի, այն ժաման կ'աշխատաի, այս ինչ ժամուն կը սիրէ, կրնայ անվտանգ զրկուիլ իր սիրուհին: Իր զբաղւմներն և մտածումները կը նմանին այն անխուսով զինուորաներուն որք միւնցն գծին ուղղութեամբը կը շարուին հակատամարս

տի համար. հրաղէն մը պարպուելով անոնց մին կ'առնու կը տանի, քովինները կը սեղմանին, և ինքն աներեւոյթ կ'ըլլայ:

Սիսակ ըլլալէս՝ ՚ի վեր այս դարմանը չունէի. բնութիւնը, որ սիրելի մայրս՝ է, ընդհակառակն աւելի ընդարձակ և աւելի դատարկ կ'երեւար ինձ: Եթէ կարող ըլլայի բոլորովին մոռնալ տարփուհին, կը փրկուէի: Արքան անձեր կան որք մոռնալու անդամ հարկաւորութիւն չունինք մօջկուելու համար: Անոնք անկարող են դրուժան կին մը սիրելու, և դրուժանութեան պարագայի մը մէջ անոնց ընթացքը սրանչելի կերպով հաստատ է:

Բայց երիտասարդ մը մըթէ այսպէս կը սիրէ տանինը տարեկան հասալին մէջ երբ աշխարհիս վրայ ոչինչ ձանչելով, ամեն բանի փափաթելով, ամեն կրից հաւասարապէս ծիլլը կ'զգայ: Այս հասակն ինչ բանի վրայ կը տարակուսի: Աջ կողմը, ձախ կողմը, վարը, վերը, հորիզոնին վրայ, վերջապէս ամենուրեք ձայն մը կայ որ կը կանչէ զինքը: Ամեն բան իղձ, ամեն բան մտախոչութիւնն է: Զկայ իրութիւն մ'որ հաստատ մնայ երբ սիրազ նորածիլէ. ամենէն վարակոս (ՊՈՍԵԱՀ) և կարծր կաղնիէն անտառային դիցուհի մը կ'ենէ. և եթէ այս հասակիս մէջ սիրահար երիտասարդ մը հարիւր թեւ ունենար, չպիսի վախնար անջրսկետին մէջ բանալու հարիւրն ալ. թող միայն իր սիրուհին զրկէ անոնցմալ, և աչա անջրսկեար կը լիցուի:

Իսկ ես չէի ըմբռներ թէ մարդս սիրելէ՝ ՚ի զատ զբաղում մը կրնայ ունենալ, և երբ ուրիշ զբաղումի մը խօսքը կ'ընէին ինձ, պատասխան չէի տար: Սիրուհիս համար ունեցած տրիփս կարծես վայրենի էր, և այս տրիփը բոլոր կենացս վրայ չզիսեմ ի՞նչ վախնական և վայրենական տպաւորութիւն մը կ'ընէր: Այս մասն կ'ուղիմ օրինակ մը յիշել միայն: Սիրուհիս իր շքաղրամի մը վրայ զծագրուած մանրանկար պատկերը ինձ տուած ըլլալով, սրտիս վրայ կը կրէի զայն. շատ մարդիկ կ'ընեն այս բանը. սակայն օր մը հետաքրքրական բաներ վաճառողի մը քով երկաթէ խարազան մը դասաց, որու ծայրը վրան ալաքներ անկուած թիթեղ մը կար, պատկերաւոր շքաղրամը այս թիթեղին կապեր էի և զայն այսպէս կը կրէի կուրծքիս վրայ: Երբ որ շարժում մ'ընէի, թիթեղին

ոլաքները կուրծքս մանելով այնպիսի տարօրինակ հեշտութիւն մը կը պատճառէին ինձ որւ երբեմնակի ձեռքս վրան կը դնէի սղաքներուն աւելի սատիկ կերպով ծակելը զգալու համար : Աղէկ դիտեմ որ խնդութիւն մ'է այս . բայց ուրիշ ասոր պէս ուրիշ շատ խենդու թիւններ կ'ընէ :

Այս կինը զիս մատնելէն ՚ի վեր շքադրամը հաներ էի կուրծքէս : Չեմ կրնար ըսել թէ ինչպիսի տրտմութեամբ իր երկաթէ դօտին հանեցի , և ինչ հառաջանք հանեց սիրտս երբ ապատեցաւ անկէ :

— Ա՛հ , իմելք սպիներ , ուրեմն ալ պիտի ջնջութք : Ա՛հ , վէրքս , սիրելի վէրքս , ինչ բալասան դնեմ վրադ :

Արքան ալ ատէի այն կինը , անօդուտ էր . կրնայ ըսուիլ թէ երակներուս մէջնէր ան . կ'անիծէի զինըր , բայց կ'երապէի իր վրայ : Ի՞նչ ընես այս բանիս . ի՞նչ ընես երազի մը . ինչ պատճառ տաս մարտնելէն և արիւներէն յիշատակներու : Մաղպէթ Տիւնքանը մեռցուցած ըլլալով կ'ըսէ թէ Ավելիանուը չկրնար լուալ իր ձեռքք . չէր կրնար լուալ իմ ալ խոցերս : Այս բանը Տէժընէին լսի .

— Յանցանքը միթէ իմն է . քնանալուս պէս , սիրուհիս դլու իր մարիս քովն է :

Այս կնիկով ապրեր էի . իր վրայ կասկածին ամեն բանի վրայ կասկածիլ , զինքն անձեն ամեն բան ուրանալ , իրմէ զրկուին ամեն բան ջնջել էր : Ալ դուքս չէի ելներ . աշխարհս հրեշներով , վայրենի դազաններով և կոկորդիբաններով լցուած կ'երեւար ինձ : Միտքս թարթափելու համար ինչ որ ըսուէր ինձ , կը պատասխանէի :

— Այս , աղէկ ըսիր , և ասկահով եղիր թէ ալ բան մը պիտի չընեմ :

Պատասխանը կը նստէի և իւրովի կ'ըսէի .

— Ասկահով եմ թէ պիտի զայ սիրուհիս հիմա . կը դայ , այս փողօքը կը մանէ , կ'զգամ թէ կը մօտի : Զկրնար ասպիլ առանց ինձի ինչպէս ես ալ առանց իրեն : Ի՞նչ պիտի ըսեմ , ի՞նչ երես պիտի ցուցնեմ իրեն :

Սպա իր նենդութիւնները միտքս կը դային :

— Ա՛խ , թողլ չդայ , կը դոչէի , թողլ չմատի , կրնամ մեռցը նել զինքը :

Վերջին նամակէս ՚ի վեր իր վրայ տեղեկութիւն չէի առնուր :

— Վերջապէս , ի՞նչ կ'ընէ ան , կ'ըսէի խրովի : Ուրիշ մը կը միրէ . ուրեմն ես ալ ուրիշ մը սիրեմ : Զնվ սիրեմ :

Եւ մինչդեռ ուրիշ կին մը կը բնտւէի , կարծես հեռաւոր ձայն մը կը լսէի որ կը դոչէր ինձ .

— Խղթ զատ կին մը սիրեմ . գմն . միթէ կարելի է որ երկու հոգի սիրուին և պաղնուին , և այս հողիները դուն և ես չըլւ լսնք : Միթէ խենդ ես :

— Ատա , կ'ըսէր ինձ Տէժընէ , Երբ պիտի մոռնաս այդ կինը : Միթէ այդքան մեծ կրուտս է ատի : Ա՛աշ , միթէ այդքան մեծ հաճոյք մ'է անորմէ սիրուիլը : Առ ուրիշ մը , այս կարգայն կինը :

— Զէ , կը պատասխանէի , այնքան մեծ կրուտս մը չէ այն : Զըրի ինչ որ կը պարտաւորէի ընել . զինքը չարտաքսեցի տունէս : Ուրեմն ինչ կրնաս ըսել : Մնացորդն ինձ կը վերաբերի . կրկէնին մէջ վիրաւորուած ցուլերն աղատ են խորշ մը պառկելու ցլասպանին սուրը իրենց ուսին մէջ ունենալով , և հանդարտութեամբ հոն մեռնելու : Ըսէ , ինձ նայիմ , ի՞նչ պիտի ընեմ հոս կամ հոն : Ի՞նչ է քու « Ուրիշ մը , այս կամ այն կինը » ըսածդ : Կրնաս ցուցը նել ինձ պայծառ երկինք մը , ծառէր և տունէր , մարդէր որը կը խօսին , կը խմն , կ'երգեն , կիներ որը կը պարեն և ձիեր որը կ'արշաւեն : Վասնց առենն ալ չէ թէ կեմնըր , այլ կեանքին աղմանին են : Գնա , զնա , և հանդիսա թողլ զիս :

ԳԼՈՒԽ Ե

Երբ Տէժընէ տեսաւ թէ անդարմանելի էր յուսահատութիւնս , թէ չէ ուղեր ամենեին խօսք մտիլ ընել , ոչ ալ սենեկէս դուրս ենել , անկատակ կերպով նկատեց վիճակս :

Գիշեր մը Տէժընէին ծանր դէմքով տունս դալը տեսայ . տար-

փուհիս վրայ խօսեցաւ , և ծաղրելու ձեռվ շարունակեց իր խօսքը , կիները բամբակելով որքան որ կրնար բամբասել : Մինչդեռ կը խօսեր , արմաւկիս վրայ կոթներ էի , և անկողնիս վրայ նստելով ուշադրութեամբ մտիկ կ'ընէի :

Գիշերն այն տիսուր զիշերներուն մին էր ուր փչող հովը հոգեւ վարի մը տրատւնջներուն կը նմանի . սաստիկ անձրեւ մը պատուհաններուն ապակիները կ'ապսակէր , ժամանակ առ ժամանակ մահաւնչ լուսթիւն մը թողլով : Այսպիսի օգերու միջային համայն շունչ լուսթիւն մը թողլով : Ճառապիսի առերու միջային համայն շունչ լուսթիւնը կը տառապի . ծառերը ցաւով կը շարժին կամ տրտմաքնութիւնը կը տառապի . գաշտերուն թուչունները մայստուններուն մէջ կը սեղմուին . քաղաքներուն փողոցներն ամայի կը դառնան : Վէրքս ցաւ կը պատճառէր ինձ : Գեռ օր մ'առաջ սիրուհի մ'եւ բարեկամ մ'ունէի . սիրուհիս մատնած , բարեկամս ալ ցաւակիր անկողնի մը վրայ պառկեցոցած էր զիս : Տակալին յայտնի կերպով չէի հասկմար թէ ինչ կ'անցնէր մոքէս . երբեմն կը թուէր ինձ թէ սոսկալի երազ մը տեսեր էի , և թէ բաւական էր ինձ միայն աշերս գոյել հետևեալ օրն երջանիկ արժմնալու համար . երբեմն ալ ամբողջ կեանքս ծիծաղելի և տղայական երազմը կ'երեւար , երազ որու ստութիւնը նոր կը յայսնուէր : Տէժընէ առընդուն լամարին քով նստած էր . հանդարտ և ծանր էր , մշտնիւն ալ ամբողջ կեանքս ծիծաղելի և տղայական սական ժամանակամբ մը սակայն շեշաբարին պէս չոր էր : Տարածամ փորձառութեամբ մը տարիքը չտառած կունդ եղած էր . կը հանչէր կեանքը և տաեն մը ինքն ալ լայեր էր . սակայն իր վիշար զրահաւոր էր . նիւթապաշտ էր և մահուան կ'ապասէր :

— Օդթալ^{*} , ըսաւ ինձ , բւնած ընթացքը գիտելով կը նայիմ որ գուն կը հաւատաս այն սիրոյ զոր վիպասանները և բանահիւնեւ կը նիւթապաշտին . մէկ խօսքով ըսեմ , կը հաւատաս այս աշխարհը և կը նիւթապաշտ էլ չէ թէ եղած բաներուն : Այդպէս հաւատաս

* Հոս հարկ կը համարին յիշեցնել ընթերցողին թէ Տէժընին խօսքն ընթապաշտի մը ներկայ դարուս մէջ ոնեցած կարծիքները կը յայտնին , եւ չէ թէ նեղինակին կարծիքները . աւելորդ է ըսել թէ ինչպէս նեղինակը , նոյնպէս եւ մենք չնոր կրնար համամիտ ըլլակ Տէժընին հիտ :

Պ. Պ.

լուդ պատճառն է ողջամտութեամբ չտրամարանելլ , և ատի կրնայ շատ մեծ դժբաղութիւններ բերել քեզ :

«Բանաստեղծները սէրը կը ցուցընեն , ինչպէս քանոլակադործները զեղեցկութիւնը կը նկարագրեն , ինչպէս երածիշտները զեղզեղնը կը հնարեն . այսինքն անմոր ՚ի բնէ ջղային և ընափիր կաղմութեան մը տէրն ըլլալով կեանքին ամենէն յատակ տարրերը , նիւթին ամենէն զեղեցկի գիծերը և բնութեան ամենէն ներդաշնակաւոր ձայները ընարուղւթեամբ և եռանդով կը ժողովեն : Կըսուի թէ Աթենքի մէջ զեղանի աղջիկներու մեծ բաղմութիւն մը կար . Բրաքսիթել զծակրից զանոնք մի առ մի ետքն այս ամեն զանազան գեղանիներով որոնց իւրաքանչէրն իր արակութիւնն անէր միակ և անմերի զեղանի մը կազմելով Աստղիկը ստեղծէց : Այն մարդն որ առաջին անդամ երած շտական զործի մը շինեց և այս Տարտարութեան կամոնները և օրէնքը տուաւ , շատ ժամանակ առաջ եղեգներուն մրմիշելը և շիկահաւներուն երդիլը լսած էր : Այդպէս բանաստեղծները , որը կեանքը կը հանչէին , աւելի կամ նուազ անցողական շատ սէր տեսնելէն , տրիփին երբեմնակի մինչեւ որ աստիճան վեհութեամբ բորբոքիլը սաստկապէս զգալէն ետք , մարդկային բնութենէն դուրս ձգեցին այն ամեն ասրբեցը որբ կը նուաստեն զինքը , և ստեղծեցին այն խորհրդաւոր անունները , որբ են Տաֆնիս և Գլու , Հերո և Աէնդր , Բիբամ և Թիսպէ , և որբ գարէ ՚ի գար մարդկան շուրջերուն վրայէն անցան :

«Իրական կեանքին մէջ ասոնց նման յախունական և բացառակ սիրահարութիւններ բնտուել ուզելը հասարակային հրապարակին վրայ Աստղիկին պէս զեղանի կիներ բնտուելու կամ սոխակին պիթովէնի ներդաշնակութիւնները երգելը ուզելուն կը նմանի :

«Կատարելութիւնը չկայ . մարդկային իմայցականութեան յաղթանակն է լորոնել զայն . վայելելու համար այս կատարելութեան փափաթիլը Արմարութեանց ամենէն վտանգաւորն է : Բաց պատռահանդ , Օդթալ . չիս տեսներ անսահմանութիւնը , չիս զգար թէ անսահման է երկինք . մարդկային բնութագրականութեան յաղթանակն է այն :

Պ. Պ.

զլ գ-ը ըստ համար կամ, ինչպէս անբաւութիւնը, նոյնպէս և կատարելու հարեւնութիւնը մեղի համար եղած չէ: Պէտք չէ կատարելութիւն բնութել թիւնը մեղի համար եղած չէ: Պէտք չէ կատարելութիւն բնութել և ուզել սիրոյ, դեղնեցիութեան, երջանկութեան, առաքինութեան, վերջապէս որ և է բանի մէջ. բայց պէտք է սիրել կատարելու վերջապէս առաքինի, դեղնեցիկ և երջանիկ ըլլալու համար որբան որ թիւնը առաքինի, դեղնեցիկ և երջանիկ ըլլալու համար որբան որ կրնայ ըլլալ մարդս:

« Կան կիներ որոնց բնաւորութեան լսութիւնն և սրտին անկեղը ծութիւնը չեն թողուր որ միւնայն ժամանակ երկու սիրող ունենան : Կարծեցիր թէ սիրուհիդ այս կանաց տեսակին էր . իրօք լաւագոյն էր ասոնց մին ըլլալլ . խմացը որ կը խարեր քեզի . խարելը միշտէ կ'ստիպէ քեզի արշամարհէլու զինքը , հետո դէշ վարուելու , մերջապէս կարծելու թէ առելութեանդ արժանի է :

«Բայց եթէ նաև սիրուհիդ երբէք չխալելը քեզին, և եթէ միայն
պեղի սիրելը հիմա, մտածէ, Օդիմավ, թէ իր սէրը դարձեալ որ-

քան հեռի է կատարելութենէն, թէ որբան մարդկային, փոքր, և աշխարհիս կեղծաւորութեան օրէնքովը սեղմուած է այս : Մտածէ օր ուրիշ մարդ մը, քանի մը մարդ իսկ քեզմէ առաջ վայելած են զինքը . թէ քեզմէ ետքն ալ ուրիշները պիտի վայելն այդ կինը :

«Սա խորհրդածութիւնը ըրեւ այսինքն այս պահուս քեղի յուսահատութիւն պատճառող բանն է կատարելութեան այն զաղափարը զօր գու ինքնին կազմեր է իր ասարփուհիիդ վրայ և որմէ անոր հեռի ըլլալը կը աեմնես : Բայց երբ քաջ պիտի հառկնաս թէ այդ աւաշըն զաղափարն իսկ մարդկային , փոքր և սահմանաւոր էր , պիտի աեմնես որ մարդկային մակատարութեան մեծ այլ փառան սահմանողին վրայ աստիճան մ'աւելին կամ սրակար շատքիչ բան է :

«Յօժարակամ պիտի խոստավանիս , այնպէս չէ , թէ սիրուհին
ուրիշ սիրողներ ունեցաւ , և թէ այսուհետեւ ալ սիտի ունենայ .
անշուշան պիտի ըստ թէ ատի դիմանալի քեզի համար հոգ չէ , բա-
ւական է որ սիրէ քեզի , և թէ միայն քեզի ունենայ մինչեւ քեզի
սիրելէ դադրիլը : Բայց ես կըսեմ . քանի որ քեզի զատ սիրողներ
ունեցաւ , ուրեմն ի՞նչ մնաս ունի երեկի կամ երկու տարի առաջ
ունեցած ըլլալը : Քանի որ ուրիշ սիրողներ պիտի ունենայ , ի՞նչ
մնաս ունի վաղը կամ երկու տարիէն ետքն ունենալը : Քանի որ կը
պարտաւորի ժամանակ մը միայն սիրել քեզի , ի՞նչ մնաս ունի ու-
րեմն երկու տարի շարունակ կամ դիշեր մը սիրելը : Մարդ ես ,
Օզթամլ : Կը տեսնեմ . տերեներուն ծառերէն ընկնիլը , արևին ծա-
ղին և մարը մտնելը : Աիրադ ամեն անդամ որ կը բախէ , կենաց
ժամացացին Ճօճիլը կը լին : Ուրեմն մեզի համար այդքան մեծ
տարբերութիւն մը կայ տարուան մը սիրոյ և ժամուան մը սիրոյ մէջ ,
խենդի դու որ սա ձեռքիդ պէս մեծ պատուհանէն անսահմանու-
թիւնը կընաս տեսնել :

զատուակիր կ'անուանես այն կինը որ երկու տարի հաւատար-
մութեամբ կը սիրե քեզի . բայց կ'երևայ թէ յատկապէս շնուած
օրացոյց մ'ունիս զիտնալու համար թէ մարդկերուն համբոյներն որ-
քան ժամանակուան մէջ կընան չօրնալ կանանց շուրթերուն վրայ :

Քեզի համար իրարմէ մնջապէս կը տարբերին այն կինն որ ստակի համար անձնատուր կ'ըլլայ և այն որ հեշտութեան համար կըյանձնուի . այն որ առ հպարտութեան անձնատուր կ'ըլլայ , և այն որ առ զոհորութեան անձնատուր կ'ըլլայ : Այն կիներուն մէջ զոր կը զնես՝ կան ոմանք որոնց միւսներէն աւելի ստակ կը տաս . իսկ այն կիներուն մէջ զոր կը բնառես զդայութեանց հաջոյից համար , կան ոմանք որոնց աւելի վասահութեամբ կ'ապաւ վիճիս քան թէ ուրիշներուն . իսկ այն կիներուն մէջ զոր կը սիրես առ սնապարծութեան , կայ այսինչն որով աւելի կը փառաւորուիս քան թէ այնինչով , վերջապէս այն կիներուն մէջ որոնց անձգ կը նուիրես , կայ այսինչն որու սրտի մէկ երրորդը պիտի տաս , այնինչն , որու քառորդը , ուրիշի մ'ալ կէսը պիտի տաս՝ իր կը թութեանը , բարուցը , անոնին , տահին , գեղեցկութեանը , բնութեանը , առիթին , իր նկատմամբ ըսուած բաներուն , ժամին և ճաշի մը մ'առ թիւ խմած զինիիդ համեմատ :

«Կիներ ունիս , Օդթամլ , և ունենալուդ պատճառն է երիտասարդ և վառվառն երեսիդ հաւկթամեւ ու կանոնաւոր , մազերուիտ ալ ինամբով անտրուած ըլլալը . բայց , բարեկամդ իմ , այդ պատճառով իսկ զդիտես թէ ի՞նչ բան է կին մը :

«Բնութիւնն ամնէ բանէ առաջ էակներուն վերածնութիւնը կ'ուղէ . կեսանքն ամենուրեք՝ լիւներուն կատարներէն մինչև Ռվիկանոսին յատակը՝ կը վախնայ մեռնելու : Աստուած իր դործը պահպանիլու համար օրէնք մը հաստատեց , և այս օրէնքին համեմատ բոլոր կենդանի էակներուն ամենէն մեծ հաճացըն է ծննդադրծութիւնը : Արմաւենին բերդմաւոր փոշին իր էղին դրկելով սիրագին կը սարսփ բոյակէղ համերուն մէջ . ցանկութեամբ խլառող եղջերուն իր եղանիկն փորը կը ճղքէ երբ այս կը դիմադրէ իրեն . աղաւնին արուին թևերուն ներքէ թաւնդ ՚ի թաւնդ կ'երերէ սիրահար զդայնիկի մը պէս , և մարդս ամենակարող բնութեան մէջ իր ընկերուհին զիրիը բունելով կ'զգայ թէ իր սրտին մէջ կը ցայտէ այն երկնային կայծն որ կետնք տուաւ իրեն :

«Ա բարեկամդ իմ , երբ մերկ թևերովդ զեղանի և յաղթանդամ կին մը կրկես սերտիւ , եթէ հեշտութիւնն արցունք կը բերէ ,

եթէ յաւխտենական սիրոյ երգումներուն շուրթերուդ վրայ հեծակտալը կ'զգաս , եթէ անսահմանութիւնը սիրտդ կիջնէ , մի՛ վախտար անձնատուր ըլլալու , եթէ նաև բողի մը հետ ըլլաս :

«Սակայն դինին զինովութեան հետ մի՛ շփոթեր . մի՛ կարծեր թէ երկնային է այն բաժակին որով երկնային ըմպելին կը խմես . մի՛ զարմանար եթէ զիշերը նոյն բաժակը գատարէ և խորտակուած դժմես : Այն մ'է , զիւրաբեկ անօթ մ'է այն զոր հողէ շնած է բրուտ մը :

«Ճնորհակալ եղիր Աստուծմէ որ երկինքը կը ցուցնէ քեզ , և թևերդ շարձելով մի՛ կարծեր թէ թռչուններն իսկ չեն կրնար ամպերէն անդին անցնիլ . կայ տիեռ մ'ուր օդէն կը զրկուին անոնք , և արտոյան՝ որ երգելով առաւօսուն մաւախուղչներուն վերել կը բարձրանայ՝ երբեմն ակօսին վրայ կ'ընկի մեռած :

«Սիրէ այնքան որբան ժուժկալ մարդ մը զինի կը խմէ . զինով մի՛ ըլլար : Եթէ սիրուհիդ անկեղծ և հաւատարիմ է , սիրէ զինին այդ պատճառաւ . բայց եթէ անկեղծ և հաւատարիմ չէ , սակայն արդ մատղաշ և գեղեցիկ է , սիրէ մատղաշ և գեղեցիկ ըլլալուն համատղաշ և գեղեցիկ է , սիրէ մատղաշ և գեղեցիկ ըլլալուն համատղաշ և գեղեցիկ է , դարձեալ սիրէ , և եթէ այս մար . և եթէ համերի և ուշեղ է , դարձեալ սիրէ , և եթէ այս մանն յատկութիւններուն և ոչ մին ունի , և եթէ սակայն կը սիրէ քեղի միայն , դարձեալ սիրէ զինքը : Մարդս ամն զիշեր շիփուիր :

«Ասոին մ'ունենալդ պատճառ բոնելով ոչ մազերդ քաշէ հանէ և ոչ ալ ինքզինքդ դաշուննելու խօսքն ըրէ . կ'ըսես թէ սիրուհիդ խաբէ քեզի ուրիշ մը սիրելով . այդ մասին վշտացողն է հապատութիւնդ . բայց փոխէ միայն բառերը , ըստ՝ իւրովի թէ սիրուհիդ զան կը խաբէ և քեղի կը սիրէ , և ահա կը փառաւորուիս :

«Վարուելու կանոն մը հաստատեր քեղի համար , և մի՛ ըստը թէ կ'ուղիս մինակդ և առանձին սիրուիլ միայն , վասն զի այդ սեր թէ կ'ուղիս մինակդ և առանձին սիրուիլ միայն , վասն զի այդ ողէս խօսելով , քանի որ դուն իսկ մարդ ես և անհաստատ , կը բոնագատուիս լուելայն շարսյարելու . «Որքան որ կարելի է սիրուիլ :

«Ընդունէ մամանակը ինչպէս որ կը գայ , հալը՝ ինչպէս որ կը գայ , ինչպէս որ է : Սպանուհիները , որը կիներուն առաջնու փչէ , կինը՝ ինչպէս որ է :

ներն են, հաւատաբրմութեամբ կը սիրեն. իրենց սիրտն անկեղծ և բուռն է, սակայն գաշոյն մը կը կրեն իրենց սրտին վրայ: Խոալուհիները ցանկամոլ են, սակայն անոնք լայն ուսեր կը բնտուեն և իրենց սիրողին չափը գերձակին կանդունովը կ'առնուն: Անկլուհիներն եռանդուտ և մելամաղձուտ, բայց ցուրտ և պարծուկ են: Գերմանուհիները փափուկ և հեղ, այլ անհամ և ձանձրալի են: Ֆրանսուհիները խելանի, վայելազեղ և չեշտասէր են, բայց սատանայի մը պէս սուտ կը խօսին:

«Եսաւ և առաջ մի ամբաստաներ կիները՝ իրենց այս բնաւորութեան համար, վասն զի մենք այսպէս կազմեր ենք զանոնք, բնութեան շինածը ամեն առթիւ աւրելով:»

«Բնութիւնն որ ամեն բանի վրայ կը մոռածէ՝ կյոսը ստեղծեր է սիրուհի ըլլալու համար. բայց առջի զաւակը բերելուն պէս, իր մազերը կը թափին, կուրծքը կը տռեփ, մարմնը վէրք մը կը կրէ. կինը մայր ըլլալու համար ստեղծուած է: Մարդու կորսուած դեղեցկութենէն ձանձրամալով թերեւս անսատեն հեռանար կնիկէն. սակայն իր զաւակն իրեն կը յարի լալով. ահա այս է ընտանիքը, մարդկային օրէնքը. ինչ որ կը շեղի այս օրէնքէն, հըեշային է:»

«Գիւղացիներն առաքինի կ'ըլլան, վասն զի իրենց կիները զաւակ բերելու և կաթ տալու մերենաներ են, ինչպէս իրենք ալ հերկում մերենաներ են: Անոնք ոչ կեղծ մազեր, ոչ կուռական կամ տնին. բայց անոնց սէրը բորսութենէն ազատ է. իրենց բնական զուգաւորութեան միջոցին չեն նշանարեր Ամերիկայի գանուած ըլլալը: Եթէ զգայական հեշտութեան չունին, ասոր փոխարեն իրենց կիներն առողջ են. այս կիներուն ձեռքը կոշկուուած է, հետեւաբար սիր-

սը կոշկուուած չէ:

«Քաղաքակրթութիւնը բնութեան հակառակ կը դործէ: Մեր քաղաքներուն մէջ և մեր բարուց համեմատ՝ կյոսը, որ արեին վաղելու, Լակէտէմնիայի կյոսերուն պէս մերկ ըմբիշներուն վրայ հիանալու, ընտրելու, սիրելու համար ստեղծուած է, զոյ սենեկին մէջ կը պահուի բանտարկուած. սակայն իր խաչելութեան պատկերին տակ վէտ մը կը պահէ ան. զունաս և անդործ մնալով իր հայելին առջել է ասրականուի. զիշերներու լուութեան մէջ անի»

կ'աղաքակրթէ այն դեղեցկութիւնը որ կը խեղդէ զինքն և որ բաց օդի հարկաւորութիւն ունի: Ապա յանկարծ անկեց կը հանեն զինքը, որ բան մը չցիտեր, բան մը չփրեր և ամեն բանի կը փափաքի. պառաւ մը խրասներ կը տայ իրեն, ականջէն անամօթ խօսք մը կ'ըսուի փափութով, և ետքը կը նետեն այդ կյոսը անծանօթի մը ծոցը որ զինքը կը պղծէ:

«Եյս է ահա արգի ամուսնութիւնը, այսինքն քաղաքակրթեալ ընտանիքը: Եւ հիմակ ահա այդ խեղջ աղջիկն որ զաւակ մը բերաւ. ահա իր մազերը, զեղեցիկ կուրծքը, մարմնը կը խանդարուին. ալ սիրուհիներու զեղեցկութիւնը կորուսած բայց տակավին չիրած է ան: Աչա յզի մնաց, ահա զաւակ մը բերաւ, և կը հարցունէ իւրավի թէ ինչն բերաւ: Մանկիկ մը կը բերուի իրեն և կ'ըսուի. «Մայր ես ։ Մայր չեմ, կը պատասխանէ ան, թող այս մանկիկը տրուի կաթ ունեցող կնիկի մը. իմ ծիծերու մէջ կաթ չկայ. արդ կանանց կաթն այս կերպով չդար: Երիկը ոպատասխան կը տայ թէ իրաւունք ունի կնիկը, թէ զաւակը կրնայ զինքն իրիէ ձանձրացնել: Կը գան կը զարդարեն մայրը, մալինեան տանթելա մը կը դնեն իր արինաթաթաւ անկողնին վրայ, ինամք կը տանին, մայրութեան հիւանդութիւնը կը բուժեն: Ամեսէ մ'ետքը տհա այդ մայրը թիւիլլրի պալատին, պարահանդէմներու, թատրոններու մէջն է. զաւակը Շայէօի կամ Օգսէրի մէջ սանտուի մը զիրին է, էրիկն ալ բողանցը: Տան երիտասարդներ ծաղկահաս կնկան հետ կը խօսին սիրոյ, անձնուիրութեան, համակրութեան, յափտենական փարումի, անոր սրտին մէջ եղած ամեն բաներու վրայ:»

«Ծաղկահաս կինն անոնց մին կ'առնու, հետը կուրծք կուրծքի կը տայ. երիտասարդն անոր պատիւը կ'աղաքակրթէ, կը հեռանայ քովէն և վաճառականաց ակմբանոցը կ'երթայ: Իսկ կինն ահա արձակուած է ալ, զիշեր մը կը լայ, և կը դիտէ որ արտասուբէն իր աչերը կը կարմիրին: Ուստի մահթարիչ մը կ'առնու, և ասորմէ լքուելով ուրիշէ մը կը մահթարուի. այսպէս կը շարունակէ մինչև երեսուն տարեկան հառակն և աւելի խակ: Աչա անստեն յափրացած և մարմառվին փտած, մարդկային ամեն զգացումէ, պեղումի զգացումէն

իսկ զրկուած ըլլալով զիշեր մը զեղանի պատանիի մը կը հանդիպի որու մազերը սե, աչքը հրաբորոր է և սիրու կը բախէ յուսալիք. կը ճանչէ անոր մատաղառութիւնը, կը յիշէ թէ ի՞նչ վիշտեր կրած է ինք, և իր կեանքին դասերը այն պատանիին տալով երբէք չսիրել կը սորվեցնէ անոր :

«Աչա այս է ինը, այսինքն այնպէս ինչպէս մենք կազմեցնք զան, ահա ասոնք են մեր սիրուհիները : Բայց ի՞նչ և է, կին են անոնք և երջանկաւէտ վայրիեաններ կան անոնց հետ :

«Եթէ հասաւատ բնաւորութիւն մ'ունիս, եթէ դու ինքնին վստահ և ստուգապէս մարդ ես, ահա քեզ տալու խրատս : Աներկիւղ նետուէ աշխարհիս հեղեղին մէջ, բողեր, պարուհիներ, միջին դասու կիներ և մարդիկուհիներ ունեցիր : Հաւատարիմ և անհաւատարիմ, տրտում և զուարժ եղիք, խարուէ կամ յարգուէ, բայց զիսցիք սիրուած ըլլալդ կամ չըլլալդ, վասն զի քանի որ սիրուած պիտի ըլլաս, ուրիշ բան հնդդ է :

«Եթէ միջակ և հասարակ մարդ մ'ես, կը կարծեւմ թէ ժամանակ մը կը պարտաւորիս փնտուել որոշում ընելէդ տուած, և ամենին չվստահիլ այն ամեն բաներուն զօր սիտի կարծես թէ դասծ ես սիրուհիիդ վրայ :

«Եթէ տկար մարդ մ'ես, եթէ միտում ունիս հաւանելու որ նուածեն քեզի և արմատ բունելու ուր որ քիչ մը հող կը տեսնես, զրահ մ'ունեցիր որ ամեն բանի դիմագրէ . վասն զի եթէ տկար բնաւորութեանդ հաւանիս, պիտի չըրուանիս ուր որ արմատ ձգած պիտի ըլլաս . ապարդիւն տունիի մը պէս չորնալով ոչ ծաղիկ և ոչ պտուղ պիտի տաս : Կենդանութեանդ հիւթն օտար կեղեկի մը պիտի անցնի . բոլոր դորձերդ ուրիին տերևին պիտի զունատ պիտի ըլլան . քեզի ջրելու համար միայն քու արցունքը և մնելու համար ոչ միայն քու սիրու պիտի ունենաս :

«Բայց եթէ եռադուն բնաւորութեան մը տէրն ես, եթէ երազներու կը հաւատաս և կուղես իրաւորել այդ երազները, անստեն յայտնալիս կ'ըսեմ քեզ . «Սէր չկայ» :

«Պասն զի ես ալ քեզի հետ բոլորովին համամբու ըլլալով կըսեմ, Սիրելը մարմարին և հողեին անձնատուր ըլլալ է, կամ լու ևս

է ըսել, երկու էակը մի ընել է, արեմն, բայ օդին, ցորեններուն և մարգերուն վրայ քառաթե, երկաղլուս և երկիրտ մարմայ մը հետ պառյա ընել է : Սէրն երկրային երջանկութեան հաւատքն է, կրօնքն է . լուսեղին եռանկիւն մ'է որ աշխարհ կոչուած տաճարին դմբեթը գրուած է : Սիրելն այս տաճարին մէջ համարձակալէս քայլել է, և հետդ ունենալ է էակ մ'որ կարենայ հասկընալ թէ ինչու գաղափարէ մը, խօսք մը, ծաղկէ մը ստիպուելով կանկ կ'առնուս և ղլուխդ գէպ երկնային եռանկիւնը կը վերցընես : Մարդուս անիւս կարողալթիւնները զործածելը մեծ բարիք մ'է, և ահա ասոր համար հանձարը գեղեցիկ բան մ'է . սակայն իր կարողալթիւնները կրինապատկելը, սիրտ մ'և միար մ'իր սրախն և մորին վրայ առնուլ ն զրկելն երջանկութիւններու զերագոյնն է : Աստուած ասկից աւելի մեծ երջանկութիւն ստեղծած չէ մարդուս համար . ահա այս պատճառաւ սէրը հանձարէն աւելի արծէք ունի : Արդ լուէ ինձ նայիմ, միթէ այս է մեր կիներուն սէրը : Զէ, չէ, պէտք է խոստվանիլ թէ չէ : Սիրելն անոնց համար ուրիշ բան է : Սեր կիներուն համար սիրելն է սրողուած դուրս ենել, դաղնին նամակ գրել, ուսքին ծայրովը կոխել գողալով, դաւադրել և ծաղրել, սիրադրդիս նայուածք կազմել, հարթիչ երկաթով յղիուած և ուռեցած զղեստ մը հաղնելով զգասասաբար հառացել, ասդա մենեակը կղայել այն զղեստը ղլխուն վերէն հանելով նետելու համար, սոսխուհի մը զձձել, երիկ մը խաբել, սիրահարներ վշտայընել . մեր կանանց համար սիրելն է սուտ խօսելով զուարձանալ մանկանց պէս որ պահւուտքի խաղով կը զուարձանան, սրաի պժգալի անաւակութիւն մ'որ Բրիարի սանդարամէտական խաղերուն յաստուկ ամեն հումէական պազշուտթիւններէն աւելի յուսի է . նցն իսկ մոլութեան ինչպէս նաև առաքինութեան ծիծաղելի խարթ նմանութիւն մը . թագուն և նոււաստ կատակերգութիւն մ'որու մէջ ամեն բան թիւր նայուածքով կը հծծուի և կը պատրաստուի, ուր ամեն բան փոքր, վայելչազեղ և տձե է ինչպէս են այն յախճապակեայ գաղաններն որք Զինաստանէն կը բերուին . աշխարհիս ամեն գեղեցիկ և ապեղ, աստուածային և դժոխային իրերու, ողբալի հեղնութիւնը, անմարմն ստուեր մը, Աստուծու ամեն արարածներուն կմախքը, այս է ահա մեր արդի կիները : »

Տըմբնէ զիշերուան լրտթեան ժամանակ սուր ձայնով մ'ահա այսպէս կը խօսէր :

ԳԼՈՒԽ Զ

Հետևեալ օրը ճաշէն առաջ Պուլօնէի անտառը դայի . օդը տիուր էր : Մայեէցի դուռը հասնելով թող առի Ճիս որ ուզած տեղն երթայ , և խորունկ մտախոհութեան մը մէջ ընկլմլով , կամաց կամաց վերստին միտքս բերի այն ամեն բաները զոր Տէժընէ ըսած էր ինձ :

Երբ ծառուղիէ մը կ'անցնէի , զիս անունս տալով կանչողի մը ձայնը լսեցի : Ետես գարձայ , և բայ կառքի մը մէջ ասրիուհիս մտերիմ բարեկամուհիներէն մին տեսայ : Այս բարեկամուհին հրամայեց կառապանին որ կանկ առնու , և բարեկամական կերպով մէկ ձեռքը երկնյուներով ուզեց որ հետն երթամ միասին ճաշելու , եթէ գործ մը շնունէի :

Այս կինն՝ որ տիկին Լըվասէօր կ'անուանէր՝ պղտիկ , անձնեայ և խարտեաշ էր : Այս կինը հաճոյ չեղած էր ինձ ամեննին , բայց շդիտեմ ինչու , քանի որ մեր յարաբերութիւններն երբէք անախորժ հանդամանք մը չունեցէր էին : Սակայն իր հրաւերը ընդունելու փակաքիս չլրցայ դիմադրել . ձեռքը սեղմցի շնորհակալ ըլլալով . կ'զբայի թէ սիրուհին վրայ պիտի խօսէնք :

Մարդ մը տուաւ ինձ ձիս տեղը տանելու համար . իր կառքը մտայ , ուր ինք մինակ էր , և իսկոյն բարիդի ճամբան բանցինք : Անձրեւ կ'սկսէր դալ , ուստի կառքը դոցեցինք : Այսպէս կառքին մէջ առանձին մնալով առջի բերան լուռ կեցանք : Անմեկնելի արտամութեամբ տիկին Լըվասէօրին կը նայէի . անի ոչ միայն դրուժանիս բարեկամուհին , այլ նաև խորհրդակիցն էր :

Մեր երջանկութեան օրերն տիկին Լըվասէօր շատ անդամ զիշերները մեր երրորդն եղած էր : Ինչպիսի՛ անհամբերութեամբ անատեն հանդուժեր էի իրեն , քանի՛ քանի՛ անդամ համբեր էի այն վայրկեանները զօր մեր հետը կ'անցունէր : Անշուշտ այս է իրեն գէմ

Հակառակութեանս պատճառը : Թէ զիտէի թէ տիկին Լըվասէօր կը հաւանակ մեր սիրահարութեան , թէ երբեմն զիս սիրուհիս քով կը պաշտպանէր անդամ երբ ասոր հետ գմտութիւն մ'ունենայինք , բայց և այնպէս չէի կրնար իր ժառութիւնները ներել ՚ի շնորհս իր բարեկամութեան : Թէ մեր հետը բարեսիրաբար վարուած և մշղի աղէկութիւնները ըրած էր , սակայն դարձեալ ինքը տղեղ , ձանձրալի կ'երեւար ինձ :

Ափան , հիմակ որքան գեղեցիկ կ'երեւար : Իր ձեռներուն , զղեստներուն կը նայէի . իր մէն մի շարժումն անցեալը կը յիշեցնէր բուլորվին և այս պատճառաւ սիրոս կը յաւզէր : Տիկին Լըվասէօր կը տեսնէր զիս , իր քովի ինչ զզալս և անցելցն յիշասակներունքն զգուիլս կ'զգար : Բարիկ հասանք այսպէս , այսինքն ես իրեն նայելով , ինքն ալ ինձ ժպտելով : Վերջապէս երբ քաղաքը մտանք , տիկին Լըվասէօր ձեռքս բռնելով , ըստ :

— Ե՛ , ինչ ըսեմ :

— Ինչ ըսես , պատասխանեցի հեծկլտալով , ըսէ տեսածդ , եթէ կ'ուզէս , տիկին :

Եւ հեղեղապէս արտսուր թափեցի :

Բայց ճաշէն ետք երբ կրակին քովը նստանք , տիկին Լըվասէօր ըստ :

— Բայց վերջապէս այդ զործը բոլորվին անդարմանելի՞ է . ամեննին միջոց մը չկայ :

— Բարէ , տիկին , պատասխանեցի , անդարմանելին միայն ցաւս է որ պիսի մեռցնէ զիս : Պատմութիւնս երկարուէն ըսուելու հարկ չունի , ահա ցաւմ . չեմ կրնար ոչ զինքը սիրել , ոչ ուրիշ մը սիրել , ոչ ալ սիրել հրաժարիլ :

Տիկին Լըվասէօր երբ այս խօսքերը լսեց , իր աթուին վրայ ընկնելով նստաւ , և երեսին վրայ իր կարեկցութեան նշանները տեսայ : Կարծես երկար ատեն խորհրդածութիւն ըրաւ և ինքն իր վրայ մտածեց իբր թէ սրտին մէջ արձագանք մը զդար : Աշերը սրօղուեցան , և ինք կարծես յիշաստակէ մը շրջապատուած կը մնար : Ձեռքը ինձ երկնցոց . քովը դայի :

— Եղաւ ատեն և տեղ մ'ուր Ես ալ , Ես ալ ճանչեցի այդ վիւ Ճակիք , մրմռաց :

Սաստիկ յուղում մը կեցուց զինքը :

Սիրոյ քոյրերուն և ամենէն գեղեցիկներուն մին է դթութիւնը : Տիկին Լըվասէօրին ձեռքը կը բանէի . զրիթէ զիրկս էր ան. սկսաւ բաել ինձ ինչ որ կըցաւ երեակայել ՚ի չնորհս սիրուհին թէ ինձ կարեկից ըլլալու և թէ զան արդարացրնելու համար : Ասոր վրայ տրտութիւնս շատցաւ . ինչ պատասխանէի :

Ապա տիկին Լըվասէօր կարզը բերելով իր վրայ խօսեցաւ :

Իր ըսածին նայելով գեռ մօս ժամանակներս ձգուած էր մարդէ մ'որ դինքը կը սիրէր : Այս մարդուն համար մեծ զոհողութիւններ ըրած և իր բարերաստութիւնը , ինչպէս նաև անուանը սպատիւը վտանգի դրած էր : Ապաւնալիք եղած էր իր էրիկին կողմէն որուն վրէծինդիք ըլլալը կը ճանչէր ինք : Երցունք թափելով պատմեց ինձ ոյս դէպքը և այնքան համակրութիւնս շարժեց որ իր ցաւերը լսելով իմիններս մուցայ : Զինքը բանի կարգեր էին . երկար ատեն գիմալրած էր աւաջարկուած ամուսնութեան . բայց մէկ բան միայն ցաւ կը տար իրեն , այսինքն չփրուիլը : Կարծեցի անդամ թէ տիկին Լըվասէօր կերպիւ իւլիք ինքինքը կ'ամբատանէր , վան զի չկրցած էր սիրովին սիրու պահել և թէթեռութեամբ վարուած էր անոր դէմ :

Իր սիրու սիրովելէն ետք երլ տիկին Լըվասէօր սակաւ առ սակաւ կարծես անուուն և երկիմիտ մնաց , ըսի իրեն .

— Ձէ, տիկին , այսօր դիս ռութնեի անտառը տանսողը դիսուածը չէ : Թոյլ տուր ինձ հաւտալու թէ մարդկային ցաւերը մոլորուած քոյրեր են , թէ սակայն տեղ մը բարի չքրեշտակ մը կայ որ երբեմնակի դիսմամբ կը միացընէ դէսլ Աստուած երկնցած այս ակար այլ երերուն ձեռները : Քանի որ նորէն տեսայ քեզի , և քանի որ կանչեցիր դիս , մի զդջար խօսեցած ըլլալուգ , և ով կ'ուզէ թու ըլլայ ունիսութիրդ երբէք մի զդջար արցունջ թափելուգ : Ատերմանէն ինձ յայտնած դաղանիբդ ոչ այլ ինչ է բայց եթէ աչերէդ ընկած արաօսը մը , բայց այդ արտօսը սրտիս վրայ մնաց : Թոյլ տուր ինձ որ վերասին գամ , և երբեմնակի միասին տառապինք :

Վյապէս խօսելով սյնքան բուռն համակրութեամբ մը համակուեցայ որ առանց մտածելու պաղի տիկին Լըվասէօրը միտքէս չան

ցաւ թէ ան կրնար վիրաւորուիլ համեսյրէս , և կարծես թէ ինքն ալ և ոչ իսկ նշմարեց սպազնելը :

Խորունկ լութիւն մը կը սիրէր այս սպանդոկին մէջ ուր կը բնակէր ափկին Լըվասէօր : Վարձաբնակ մը հնա հիւանդ ըլլալով փաղցին մէջ յարդ ծաւալեր էին , հետեարար կառքերն ամենելին աղմուկ չին հաներ : Իր քովն էի , և մինչը եռ զիրկս բաներ էի զինքը , սրախն ամենէն քաղցր յուղումներուն մին , այսինքն երկուստեր կրուած ցաւի մը զգայումը կը դրաւէր զիս :

Չարունակեցինք մեր խօսակցութիւնը կարի սրտաբուղին բարեկամութեան յատաւկ եղանակով մը : Ան իր վիշտերը կըսէր ինձ , ես ալ իմիններս իրեն կը սպասմէի , և կ'զգայի թէ իրարու հպող այս երկու ցաւերուն մէջէն չգիտեմ ինչ քաղցրութիւն մը , չգիտեմ ինչ միփիթարական ձայն մը կ'եներ երկու մրմնջող ձայններու համաձայնութիւնէն ծնած անարատ և երիսային ներգաշնակութեան մը պէս : Բայց այս ամեն արտստըններուն թափուած միջոցին տիկին Լըվասէօրին վրայ ծուռած ըլլալուս համար իր երեսը միայն կը տեսնէի : Մինչդեռ պահ մը լութիւն տիրած էր , սաք ենելով և փոքր ինչ հեռանալով նշմարեցի որ մեր խօսակցութեան միջոցին տիկին Լըվասէօր իր սաքը մինչեւ չմինէ ային շրջանակը վերցնելով որ բաւական բարձր էր՝ վրան զրած և այս պատճառաւ իր բոպան սահմանակ ըլլալով , իր բոլորովին մերկ սրունքը կ'երեար : Տիկին Լըվասէօրին շփոթութիւնս տեմնելով գիրքը չփախելը զարմանալի երեցաւ ինձ և զլուխս դարձնելով քանի մը քայլ առի որպէս զի իր զիրքը փախելու մամանակ տամ իրեն . սակայն անշարժ կեցաւ : « Ազրէն չմինէ ային քանի եկայ և լութեամբ կեցայ՝ այս անկարդութեան նայելով որու տեսրը խիստ պմզալի և հետեարար անտանելի էր : Վերջապէս իր նայուածքին հանդիպելով և յացանապէս տեմնելով թէ ինք շատ աղէկ կը նշմարէր իր բոնած զիրքը՝ շանթահարուիլս զդայի : Վասն զի պարզապէս համարցայ թէ լրբութեան մը խաղալին էի , այնավախ անչեղեղ լրբութիւն մ'որու համար վիշտն իսկ ոչ այլ ինչ էր բայց եթէ զգայութեանց հրապոյր մը : Գլաւարիս առի առանց խօսք մ'ըսելու , տիկին Լըվասէօր բօսան վար ըրաւ կամաց կամաց , և ես սրահէն դուրս ելայ մեծապէս մնաս բարե ըսելով :

ՓԼՈՒՐ Է

Տունս Երթալով սենեկիս մէջ տեղը փայտաշէն մեծ արկլ մը դտայ : Հօրաքոյրերուս մին մեռած էր, և մաս մ'առնէի իր ժառանգութենէն որ մեծկակ չէր : Այս արկլին մէջ այլ և այլ բաներէ ՚ի զատ կային նաև բազմաթիւ փոշոտ հին գիրքեր :

Գործ չունենալով և սաստիկ ձանձրոյթ զգալով որոշեցի անոնց մէկ քանին կարգալ : Այս դրեանց մեծագոյն մասը Լուի հնդետասաներորդի գարուն վէպերէն էր . Հօրաքոյրս ինքն ալ՝ որ շատ ջերմեռանդ էր հաւանական է թէ ժառանգած և սպահած էր զանոնք առանց կարդալու , վասն զի կրնայ լսուիլ թէ այս վէպերն անառակութեան դասատեարեր էին :

Մաքիս մէջ զարմանալի միաւում մ'ունիմ խորհելու ինձ պատահող ամեն իրերու , ամենափոքր դիպումեներու վրայ իսկ և անոնց տեսակ մը բանաւոր և բարոյական սպատճառ տալու . զանոնք կերպին մը համրիչի հատեր կ'ընեմ և կամքիս հակառակ կը ջանամ մի և նոյն դերձանի մը վրան անյունելու :

Եթէ նաև սպատաւորիմ տղայամիտ համարուիլ այս մասին , պիտի խոսուակնիմ թէ այս զիրքերուն զալլ զարմանք տուաւ ինձ այն պարագային մէջ ուր կը գտնուէի : Անսահման դառնութեամբ և արտմութեամբ մ'այն զիրքերը անյագաբար կարտացի՝ սրտիս մէջ անչսարին վիշտ և շուրթերուս վրայ ժպիտ մ'ունենալով :

— Այս , իրաւունք ունիք , կ'ըսէի զիրքերուն , դուք միայն զիւտէր կեանքին դալսնիքները . դուք միայն կը համարձակիք ըսելու թէ շուայտութենէն , կեղծաւորութենէն և ապականութենէն դուրս ձշմարտութիւն չկայ : Բարեկամներս եղիք . սրտիս վէրքին վրայ թափեցէր ձեր կենսամաշ թոյները . սովորեցուցէր զիս ձեղ հաւատալու :

Մինչդեռ այսպէս խաւարին անդունդը կ'ընկղմէի , սիրական բանհիւներուս զրութիւններն և ուսումի զիրքերս փոշին մէջ ցանուցիր կը մնային : Ամեն անդամ՝ որ սաստիկ բարկութեամբ մը կը համակուէի , ոտքիս տակ կ'առնէի զանոնք :

— Եւ դուք , անմիտ երակնաեմեր որ միայն վշտանալ կը սորվեցնէր , կ'ըսէի անոնց ալ , դուք որ խօսի ողորմելի շաբագիրներ էք , դուք որ խաբեբայ էք՝ եթէ ձշմարտութիւնը զիսէիք , և ապուշ՝ եթէ անկեղծ էիք , դուք որ այս երկու ևնթագրութեամբ ալ սատիսօս էք , և մարդկային սիրաց առասպելներով կը խարէք , մի առ մի պիտի այբում ձեղի ամբողջապէս :

Այս ամեն իրաղութեանց միջոցին աշերէս արցունք կը դար , և կը նշարէի որ վիշտու միայն ձշմարիտ էր :

«Ե՛ , ըսէք նայիմ , զոշեցի զաւանցութեամբ համակուած , բարի և չար հողիներ , բարութեան և շարութեան խրատասուններ , ըսէք ինձ նայիմ թէ ինչ պէտք է ընել : Չեր մէջն մէկը իրաւարար ընարեցէք ուրիմն :»

Առի հին Աստուածաշրունչ մ'որ սեղանիս վրան էր , և պատահապէս բայի :

«Դու , զիրքդ Աստուծոյ , պատասխան տուր ինձ , ըսի . կ'ուղեմ փոքր ինչ դիմանալ թէ ինչ կարծիք ունիս :»

Ժողովովին իներորդ զլուխին մէջ յետազայ խօսերուն հանդիպեցայ .

«Այս ամեն բաները սրտիս մէջ յուղեցի և անոնց միաքը հասկելու աշխատանիքն յանձն առի : Արդարներ և իմաստոններ կան , «և ասոնց զործն Աստուծու ձեռքին մէջն է . սակայն մարդս չզիւտեր թէ սիրոյ արժանի է թէ ատելութեան :

«Բայց ամեն բան ապագային վերապահուած է և անստոյդ կը «մայ , վասն զի ամեն բան հաւասարապէս կը պատահի արդարին «և անարդարին , բարիին և չարին , մաքուրին և անմաքուրին , զուհիւր նահասակողին և զոհիւր արհամարհողին : Անմեղը մեղաւուրին վիճակին կ'ենթարկուի , ինչպէս երդմնազմնցը ձշմարտութեան և լրայ երդում ընովին վիճակին :

«Ընդ արևու տեղի ունեցող բոլոր իրողութեանց ամենէն յաւաւին ամեն բանի հաւասարապէս ամեն մարդու պատահիլն է :

«Աչա այս պատճառաւ մարդերու մանկանց սիրաելն իրենց կենագանութեամբ ժամանակ չարութեամբ և արհամարհանքով լի են , «և անկից ետք մեռելներուն մէջ պիտի դրուին անոնք :

Ըստ տողերը կարդալէն ետք շտարեցայ մնացի . չէի կարծեր թէ Վստուածաշունչին մէջ այսպիսի զղացում մը կայ :

«Այսպէս ուրեմն , ըսի , նաև գու կը տարակուսիս , գիրքդ յուսոյ :

Ի՞նչ կը խորհին ուրեմն աստղաբաշխներն երբ երինային շրջապահողերուն ամենէն անկանոնին այսինքն մշղրակի մը ճշղապէս այն ինչ ատեն , այս ինչ ժամին անցնիլը կանխաւ կը յայտնեն >

Ի՞նչ կը խորհին ուրեմն բնագէտներն երբ մանրադիտակով մը կաթիլ մը ջուրին մէջ կենդանիներ կը ցուցնեն մարդուս : Կը կարծէն ուրեմն թէ կը հնարեն ի՞նչ որ կը նշմարեն , և թէ իրենց մանրադիտակներն և ակնոյները բնութեան օրէնքը կը շինեն : Մարդերուն առաջին օրէնսդիրն ի՞նչ խորհեցաւ ուրեմն երբ ընկերային շէնքին առաջին քարը բնտուելով , անշուշո ձանձրառիթ խօսողէ մը զրգուելով իր արօյրէ տախտակներուն զարկաւ և ակն ընդ ականի օրէնքին խորհրէն զոչելը զդաց . ուրեմն այն օրէնսդիրը հնարած էր արդարութիւնը : Եւ այն մարդն որ ամենէն առաջ գետնէն քաշեց հանեց իր գրացիին անկած սպառզը , զայն իր վերարկուին տակը դրաւ և խոյս տուաւ . հոն հոս նայելով , միթէ հնարած էր ամօմը : Եւ այն մարդը՝ զտած ըլլալով նոյն զողը որ իր աշխատութեան արդինքը յափշակած էր , երբ ամեննն առաջ ներեց անոր զողութիւնը , և փոխանակ ձեռքը վերցնելու և զարնելու , և սատիր հոս և ասի ալ առ , » ըսաւ , երբ այսպէս դէշուլու , և իր սրախ մերան դէմ բարութիւն ընելով դէպէ երկինք նայեցաւ , և իր սրախ սարսուիլ , աչերուն արտառելով թրջուիլը , ծունդերուն մինչեւ կետինը ծուռիլը զդաց , հնարած էր ուրեմն առաքինութիւնը : Ո Վստուած իմ , Վստուած , ահա կին մ'որ սիրուհիս է և կը խարէ զիս . ահա մարդ մ'որ բարեկամիրեմ , կըսէ ինձ , և որ կը խրատէ զիս անառակութեամբ զուարձանալու . ահա ուրիշ կին մ'ալ որ կը լսյ , և որ իր սրունքին ջիղերովը զիս միսիթարել կ'ուզէ . ահա Վստուածաշունչ մ'որ Վստուածու վրայ կը խօսի , և որ կը պատասխանէ . «Թերևս անտարբեր բաներ են ասոնք» :

Վաղեցի դէպէ ի պատուհանս որ բաց էր :

«Այնթէ իրաւ . է զատարկ ըլլալը , զոչեցի ընդարձակ տժկոյն էրկինքի մը նայելով որ զլխուս վերել կը տարածուէր :

իանէ , պատասխանէ : Մենակէս առաջ սա երկու թեկու մէջ պիտի գնեն բան մ'որ երազ ըլլալայ :

Խորունկ լրտ թիւն մը կը տիրէր այն հրապարակին վրայ ուր կը նայէին պատառհաններս : Մինչդեռ թեկու տարածելով և նայուածքս անջրպետութեան մէջ թաղելով կը կենայի , ծիծեռնիկ մը ցաւազին ճիշ մը հանեց . կամքիս հակառակ ետեւէն նայեցայ մինչեւ աներեւութանալը . մինչդեռ թուչունն աչքի չերեալու չափ հեռաւոր տեղի մը տէս աներեւոյթ ի'ըլլար , պղափկ աղջիկ մ'անցաւ երդելով :

ՊԼՈՒԽԸ Բ

Սակայն չէի ուզեր հաւանիլ : Որոշեր էի նախ ամեն փորձ ընել և ասու իրացիս հաւանիլ ընդունելու . կեանքին հանցյալան կորոմը որ ամսոր սրսկալի կողմը կ'երեար ինձ : Եյսպէս երկար ժամանակ անթիւ վիշտերով համակուած և սոսկալի երազներէ տանջուած մնացի :

Երիտասարդութիւնս էր այն մեծ պատճաւն որ չէր թողուր զիս բժշկուելու : Ուր որ ըլլայի , ի՞նչ զբաղում որ ունենայի բռնի , միայն կանանց վրայ կընայի խորհրէլ . կնիվի մը տեսքը գող կը տար ինձ : Քանի՛ քանի՛ անդամ՝ զիշերները քրտինքով ողողուած ոտք եւլայ բերանս պատերուս փակցնելու համար՝ խեղդուելու պատրաստ զարով ինքնինքս :

Ամենէն մեծ և թերևս ամենէն հազուազիւտ երանութեանց մին ունեցեր էի , որ էր կուսութիւնս սիրոյ տալու երանութիւնը : Բայց այս պատճաւու զդացական հեշտութեամ ամեն զաղափար մաքիս մէջ սիրոյ զաղափարի մը հետ կը միանար . այս էր ահա կործանումիս պատճառը : Վասն զի չկրնալով արդիլուիլ շարունակ կանանց վրայ խորհերու , միենցն միջոցին չէի կրնար նաև դիշեր ոցորեկ մարէս չանցունիլ շուայտութեան , սուտ սէրբի և կնային մատնութիւններու այս ամեն զաղափարները որոնցմավ լի էի :

Վին մը վայելելը՝ ինձի համար՝ սիրել էր . արդ խելքս միտք կիրիներուն վրան էր , բայց ալ չէի հաւտար ճշմարիս սիրոյ մը հնարաւորութեան :

Այս ամեն տառապումները տեսակ մը կատլութիւն կը տային ինձ. երբեմն կը փափաքէի վանականներուն պէս վարուիլ և մարտինս չարչարել զղայութիւններս զապելու համար և երբեմն ալ կը փափաքէի փողոցը, դաշտերը, չգիտեմ նւր երթալ, նետուիլ այն կնիկին առջե. որու պիտի հանդիպէի սպասահարար, և երդումն ընել յախտենապէս սիրելու զինքը :

Ակայ է Աստուած թէ անատեն ամեն ձիգ թափեցի միտքս թարաթափելու և բժշկուելու համար : Խնձի համար մարդկային ընկերութիւնը մալութիւններու և կեղծաւորութիւններու որջ մ'էր ուր ամեն բան սարփուհիս կը նմանէր . ՚ի սկզբան միտքս այս ակամայ գաղափարէն միշտ դրաւուած ըլլայով որոշեցի զատուիլ մարդերու ընկերութենէն և բոլորովին առանձին ապրիլ : Հին ուսումներ ակայ վերստին . պատմութեան, հին բանահիւսութեանց, անդամազնութեան գողը նետուեցայ : Տան չորրորդ զստիկոնը խիստ զիտուն ծեր զերմանացի մը կար, որ մինակ և քաշուած կ'ապրէր : Գժուարաւ համոզեցի զինքն ինձ սորլեցընելու դերմաներէնը, խեղճ մարդն երբ սկսաւ դաս տալ, սրտաղին աշխատեցաւ : Մտքիս մշնջնական ցրումները սաստիկ ցաւ կը սպանառէին իրեն : Քանի՛ քանի՛ անդամ իր մխահար ճրագին քովը հետո աւանձին նստաւ, համբերատար զարմացումով մը կեցաւ՝ ձեռները իր զրբին վրայ գնելով խաչաձեւ և ինձ նայելով, մինչդեռ ես երազներուս մէջ ընկղմած էի առանց նշմարելու ոչ իր ներկայութիւնը, ոչ ալ իր արդահատութիւնը :

Բարեսիրտդ իմ պարո՞ն, լոփ վերջապէս, ահա կը աեմնես որ անօդուա բան է, աակայս մարդերուն լաւագոյնն ես : Խնչպիս՛ զործի մը ձեռնարկեր ես : Պէտք է ձակասազրիս թողուլ զիս . ոչ գուն և ոչ ես բան մը չենք կրնար ընել իրեն գէմ :

Զդիտեմ թէ հասկըցաւ այս խօսքերուս միտքը . ձեռներս սեղմաց անմուռնէ, և ապ գերմաներէնին խօսքը չեղաւ :

Խնդոյն զղացի թէ առանձնութիւնը փոխանակ բուժելու կը կործանէր զիս, և բոլորովին փոխեցի զրութիւնս : Գիւղը դացի և արշաւակի անտառները նետուեցայ, որսորդութիւն ըրի . շունչս սպառելու չափ զինավարժութիւն կ'ընէի, սաստիկ կը խնճնայի, և առաւատէն մինչև երիկուն քրտնելէն և վաղլելէն ետք դիշելն

անկրողինս կը հանէի ախոռի և վասողի հոտ կրելով, զլուխս մնարիս մէջ կ'ընկղմէի, վերմակներովս կը պլուէի և կը դոչէի .

«Ուրուական, ուրուական, գուն ալ ձանձրացար . գուն ալ իսպիտի թողուս զիշեր մը :

Բայց ինչ օգուտ ունին այս ունացին ջանադրութիւնները . առանձնութիւնը զիս վերատին բնութեան և բնութիւնն ալ սիրյ քովը կը զրիէր : Երբ Օպսերվանի փողոցն ինքղինքս դիախներէ շրջապատուած կը տեսնէի, ձեռներս արիւնաթաթաւ զենջակովս սրբելով, մեռելներուն մէջ գտնատ կենալով, նեխութեան հոտէն խեղգուելով, ակամայ զլուխս կը դարձնէի, և իմ առջևս դալարագեղ հունձբերուն, քաղցրաբրսը մարդերուն և զիշերուան խոկուն ներդաշնակութեան ծփալը կը տեսնէի .

— Զէ, կ'ըսէի խրովի, զիտութիւնը պիտի չըլլայ մխիթարիչո, որքան ալ ընկղմիմ այս մեռած բնութեան մէջ, ունայն է, ես ինքս ալ հօն պիտի մեռնիմ՝ մորթուած զաւնուկի մը մորթին մէջ խեղդուող կապարագոյն անձի մը պէս : Երիտասարդութիւնէս չպիտի բժշկուիմ . երթամ ապրիմ ուր որ է կեանքը, կամ գէթ արևին մէջ մեռնիմ :

Իրօք կը մեխնէի, ձի մը կ'առնէի, Սէվրի և Շավիլիէի ձեմարանները կ'ընկղմէի, մեկուսի հովիտ մը մանելով ծաղկաւէտ մարդի մը վրայ կ'երկննայի : Բարէ, և այս ամեն անտառները, այս ամեն մարդերը կը դոչէին ինձ .

«Ինչ ուզելու եկար : Մենք կանաչ ենք, խեղճ պատանի, յոյս զյոյն ունինք մենք : »

Անատեն ետ կը գառնայի քաղաքը, միմին փողոցներու մէջ կը կորսուէի, ամեն պատուհաններուն լցուցերուն, ընտանեաց խորհրդաւոր բայներուն, անյնող կառքերուն, իրարու ընդհարու մարդերու կը նայէի : Ո՛չ, ինչ առանձնութիւն, ինչ տրտմալի մուխ այս տանեաց վրայ, ինչպիսի վիշտ այս օձապտոյտ փողոցներուն մէջ ուր ամեն մարդ կը կոխէ, կ'աշխատի, կը քրանի, որ հաղարաւոր անձանօթներ կ'երթան ու կը զան մէկ կու արմուկին դպելով . կոյանոց ուր մարմինները միայն ընկերութիւն կը կազմեն, հոգիները մինակ թողլով, և ուր միայն պոռնիկները ձեռք կ'երկնցընեն երբ կ'անցնիս :

«Հայականուէ, ապականուէ, և ալ պիտի չստուապի՛ս» Ահա քառակիցներէն այսպէս կը դոչեն մարգուս, այս է ահա պատերուն վրայ ածուխով, քարայատակներուն վրայ տիղմով, երեսներուն վրայ ալ մարմինէն դուրս տուող արինով դրուածը:

Երրեմ ալ սրահի մը մէջ մեկուսի նստած երբ փառաւոր հանդիսի մը ներկայ կ'ըլլայի և ամն վարդաղոյն, կապտագեղ և սպիտակափայլ կիններուն իրենց մերկ թե երովն ու մազերու ողլոյզներովը՝ ներդաշնամիտթեան և զեղեցկութեան սփեռներուն մէջ իբր ՚ի լուսոյ արբշիո. հրեշտակներու պէս ցայտելը կը տեսնէի, ո՛հ, ի՞նչ պարակեղ, կ'ըսէի իւրովի, ինչպիսի ծաղիկներ, հաւքուելու և հոտոսուելու ծաղիկներ: Ա՛խ, մարդարտածաղիկներ, ո՛մ մարդարտածաղիկներ, ձեր յետին տերեն Բ՛նչ պիտի ըսէ որու որ ձեր տերեները պիտի թափէ:

«Քիչ մը, քիչ մը, և ոչ բոլորովին:» Ահա աշխարհիս բարոյականը, ահա ձեր ժափաներուն վախճանը: Ահա այս տրտմալի վէճին վրայ այնքան թեթևութեամբ կը ժուռածէք այդ ամն ծաղիկանար շղարծները, ահա այս սոսկալի ճշմարտութեան վրայ ձեր պատի ոսներուն ծայրովը կը վաղեք իրը եղնիկներ (biche):

«Բայց, տէր Աստուած, ինչո՞ւ անկատակ կը համարիս ամն բան, կ'ըսէր Տէժընէ: Ստանի բան մը չտեմնուած է երբէք: Արուակներուն պարագուիլը տեմնելով կը զանգատիս: Սակայն զինիի մառաններուն մէջ տակառներ, և լրտքներուն վրան ալ զինիի մառաններ կան: Քաղցր խօսքերով ոսկեզօծ լսու կարթ մը շինէ, մեղրալի ժաման մը դիր ծայրը իրը խայծ, և արթուն կեցիր, լարով մը կարթգ նետէ մոռացման գետը և բռնէ աղոր, թարմագեղ և օձաձուկի մը պէս լողծուն միմիթարուհի մը. մատերուդ մէջ տեղէն խօս տալէն ետք մեզի ալ մաս պիտի մնայ անորմէն: Աիրէ, սիւրէ, սաստիկ կը ցանկաս սիրելու: Պէտք է որ երիտասարդութիւնը ժամանակն անցունէ, և եթէ քու տեղու ըլլայի, լաւադայն կը սեպէի Բօրթուկալի թաղուհին հափակել քան թէ անդամադնութեան դրազի:

Այս էին ահա այն խրամները զօր հարկ էր ինձ ամն առթիւ ըսէլ, և երբ ժամանակը կը զար, տունս կ'երթայի սիրտս աւաեցած,

Երեսս վերարկուովս ծածկուած, անկորնիս եղբին վրայ ծռնր կը կնէի, և խեղճ սիրտս կ'սփոփուէր: Ինչպիսի արտաւը, ինչպիսի ուխտեր. Կալիկոս ուաքովը դետինը կը զարնէր և կը դոչէր. «Այլ սակայն կը շարժի՛ այն:» Այսպէս ես ալ սիրտս կը զարնէի:

ԳԼՈՐԻ Թ

Մինչդեռ ամնատիսուր վիշտով համակուած էի, յանկարծյուահատութիւնը, պատանութիւնը և դիպուածն ինձ ընել տուին այնպիսի բան մ'որ վիճակիս սրոշեց:

Գրեր էի սիրուհիս մէ ալ չէի ուզեր տեմնել զինքը. իրօք խօսքս կը բանէի, սակայն զիշերները իր պատուհաններուն տակը կ'անցունէի՝ գրանը քով նստարանի մը վրայ նստելով. իր լուսաւոր պատուհաններուն կը նայէի, գաշնակին ձայնը կը լսէի. Երբեմն իր կիսաբաց վարագոյներուն ետևն իրը շոք մը կը նշմարէի զինքը:

Գիշեր մը մինչդեռ այն նստարանին վրան էի սոսկալի տրտմութեամբ մը գլխովին համակուած, ուշ մասյով բանւորի մ'անյիմը անսայ, որ կ'երերար: Աւրախութեան ձայնարկութիւններով խառնուած կիսատոր խօսքեր կը թոթովիէր, ասկա կիսատար թողլով խօսքը՝ կ'երգէր: Գինով էր այս բանւորը, և իր տկարացած սրունքն երբեմն ուղին այս, երբեմն այն կողմը կը տանէր զինքը: Եկա ընկաւ ուրիշ տունի մը նստարանին վրայ որ գիմացի կողմն էր: Հոն ժամանակ մ'իր արմանկներուն վրայ որորուեցաւ, ասկա խորունկ կ'երազով քնացաւ:

Փողոցն ամայի էր. չոր հով մը փոշին կ'աւլէր. լուսինն անամազ հորիղնի մը միջեւն կը լուսաւորէր այն տեղը ուր կը քնանար մարդը: Ուսաի առանձին կը գտնուէի այս կոշտ մարդուն հետ որ ամնեին չէր զիտեր քովն ըլլալս, և որ այն քարին վրայ թերես աւելի հեշտութեամբ կը քնանար քան թէ իր ակողնին մէջ:

Այս մարդն իմ կամբի հակառակ փոփոխութիւն տուաւ վշտիս. ոտք ելայ տեղը իրին ձերլու համար, ասկա վերստին եկայ և նստայ:

Ձեկ կրնար հեռանալ այս գուռէն որու սակայն չպիտի զարնէի , եթէ նաև կայսրութիւն մը տրուէր ինձ իբր փոխարէն . վերջապէս ամեն կողմ ժուռ դաշէն ետք քնացողին առջեր կանկ առի մը ենայաբար :

«Ի՞նչ քուն , կ'ըսէի իւրովի : Անշուշտ այս մարդն ամենեին երազ մը չտեսներ . իր կինը թերեւ այս միջոցին իր դրացին կը բանայ այն վերնասենելին գուռը ուր կը պատկի էրիլը : Այս դինովին զգեստները քուրջ գարձեր են , այտերը փորուեր , ձեռները խորշոմեր են . թշուառ մ'է այս որ հաց չունի ամեն օր : Սթափեւ լուն պէս բիւր կոկծալի հողեր , բիւր սաստիկ վիշտեր իրեն կ'ըստասեն . սակայն այս դիշեր քասակին մէջ թալեռ մ'ունէր , ուստի զինետուն մը մտաւ և իր գժբաղդութեանց մոռացումը զնեց . շարաթ մ'աշխատեցաւ դիշեր մը քնանալու համար . թերեւս իր մանականց ընթրիեն ստակոմին ունեցաւ այս դիշերուան քունը : Հիմակ իր սիրուհին կրնայ մատնել զինքը , իր բարեկամը կրնայ դողի մը պէս իր ողորմելի հիւղը սպրդիւ . ես իսկ կրնամ իր ուսին զարնել և դոչել թէ կը մեռյնեն զինքը , թէ իր տունը կ'այրի . թշուառը միւս կուշտին վրայ պիտի գառնայ և նորէն պիտի քնանայ :

«Եւ ես կը շարունակէի փողոյէն անցնելով մեծաբայլ , ես չեմ քնանար , ես որ այս դիշեր զինքը տարի մը քնացնելու չափ սատկ ունիմ քսակիս մէջ . այնքան ամբարտաւան և անմիտ եմ որ չեմ համարձակիր զինետուն մը մտնելու , և չեմ նշմարեր որ ամեն գրժրագուները հօն կը մանեն , վասն զի երջանիկ գուրս կ'ենեն : Ա՛ Աստուած , մարդուս ուներուն տակ կոխկրտուած խաղողի ողկոյլ մը կը բաւէ ամենէն արտամալի հնհնուքները փարատելու և կտրելու այն ամեն աներևոյթ թելերը զոր չարութեան ողիները մը ճամբուն վրայ կ'երինցնեն : Կիներու պէս կը լանք , մարտիրոսներու պէս կը տառապինք . մը յուսահատութեան մէջ կը կարծենք թէ աշխարհ մը փլուած է մը զլիսոն վրայ , և կը նստինք կը լանք ինչպէս Ագամ Եգեմի գուռերուն քովը : Սակայն աշխարհէս աւելի ընդարձակ վէրը մը բուժելու համար բաւական է ձեռքով պատի շարժում մը ընել և մը կուրծքը թրջել : Աւքեմն որբան չնչին բաներ են եղեր մը ցաւերը քանի որ այսպէս կը միսիթարուին անոնք : Կը զարմա-

նանք թէ ինչու սախախնամութիւնը՝ որ կը տեսնէ զանոնք՝ իր հրեշտակները չորիկեր մը աղօթքը ընդունելու համար . բայց այսքան նեղութիւն կրելու պէտք չունի այն . տեսաւ մը ամեն վիշտերը , ամեն փափաքները , անկեալ միտքերու յատուկ մը բողը հպարտութիւնը , և մեզի շրջապատող աղէալից ովկիանալոր , և բաւական սեպեց մը ճամբաներուն եզրին վրայ պզտի մե պտուղ մը կախել : Քանի որ այս մարդն այնքան լաւ կը քնանայ այս նստարանին վրայ , ինչու ես ալ իմինիս վրայ չքնանամ : Ոստիս գուցէ դիշերը սիրուհիս տունը կ'անցունէ , ուսկէ արել ծագած միջոցին գուրս պիտի ելնէ . տարփուհիս կիսամերկ հետը պիտի գայ մինչև գուրս , և զիս քնացած պիտի տենմեն : Իրենց համբայները չպիտի սրթնցնեն զիս , և ուսիս պիտի զարնեն . միւս խշտիս վրայ պիտի գառնամ և նորէն պիտի նիրհէմ : »

Ուստի վայրենական ուրախութեամբ մը համակուած սկսայ կապեւլոյ մը բնտուել : Կէս զիշերն անցած ըլլալով դրեթէ ամենին ալ զոց էին . բայց կապեւլոյ մը չգտնելուս համար սկսայ սաստիկ բարկանալ :

— Ի՞նչ , կ'ըսէի մատապէս , այս միսիթարութիւնն անդամ պիտի մերժուի՞ ինձ : »

Ամեն կողմ կը վազէի , կրպակներուն զարնելով և դոչելով . « Գինի՞ , զինի՞ : »

Վերջապէս բաց կապեւլոյ մը դտայ . սրուակ մը դինի ուզեցի , և առանց նայելու թէ լաւ է զինին կամ դէշ , հետզէետէ խմեցի . երկրորդ մը , ապա երրորդ մ'ալ բերել տուի և նոյնպէս պարպեցի : Հիւանդի մը պէս կը վարուէի , և բռնի կը խմէի իբր թէ բժիշկը զեղ մը հրամայած ըլլար ինձ որպէս զի չմեռիմ :

Այս թանձր ըմբելին անշուշտ խարդախուած էր , վասն զի իր շողիներն իսկըն ամպ մը ծաւալեցին իմ վրայ : Աճապարումով խմած էի , հետեաբար յանկարծ գինովցայ . գաղափարներուս շփոթիլը , ապա հանդարտիլը , ետքը նորէն շփոթիլը զլացի : Վերջապէս ալ անկարող ըլլալով խորհելու , դէպ երկինք նայեցայ կարծես ես ինձի մնաս բարե ըսելու համար , և արմուկներս սեղանին վրայ կոթնցոցի :

Անատեն միայն նշարեցի թէ մինակ չէի սրահին մէջ։ Կապելային միւս ծայրը սոսկալի մարդերու խումբ մը կար, որոնց կերպարանքը վտիտ և ձայնը բիրտ էր։ Դրենց զգեստներէն կը հասկցուէր թէ ժողովրդային գասուն չէն վերաբերեր, սակայն քաղաքաւոր ալ չէին. վերջապէս անոնք այն երկիխի գասուն կը վերաբերէն որ ամէն դասերուն նուաստագոյնն է, որ ոչ պաշտօն, ոչ հարստութիւն, ոչ ալ արհեստ մ'ունի, եթէ նուաստ արհեստ մը չէ ունեցածը, որ ոչ աղքատն է, ոչ ալ հարուստը, և որ մէկին մալութիւնները և միւսին թշուաւութիւններն ունի։

Խաղի զըսելի թուղթերու վրայ կը վիճէին խորին ձայնով. առնոց միջեւ խիստ ծաղկահաս, աղոտ և մարտրկեկ հաղուած աղջիկ մը կար, որ միայն իր ձայնով անոնց հետ նմանութիւն ունէր, իր գէմը վարդագոյն, բայց ձայնն այնքան կերկերուն և տիկար էր որ կարծես վաթուն տարիէ. 'ի վեր հասարակաց մունեափի մ'եղած էր ան։ Այս աղջիին ինձ կը նայէր ուշադիր՝ անշուշտ զիս կապելայի մը մէջ աեմնելուն զարմանալով, վասն զի վայելչութեամբ և զրեթէ պէճնասիրաբար հաղուած շքուած էի։ Սակաւ առ սակաւ մօտեցաւ, և սեղանին առջեկն անցնելով վրայի սրուակները վերցուց, և տեսնելով թէ ամենին ալ պարսուէր էին՝ ժպտեցաւ։ Տեսայ որ հոյակապ և սպիտակափայլ ակուաներ ունէր. ձեռքը բունեցի և աղաչեցի որ քովս նատի. յօժարակամ նստաւ և իր հաշիւին համար ուղեց որ ընթրիք բերուի իրեն։

Այս աղջիին կը նայէր անմանունջ. աշերս լի էին արտսուբով. նշարեց արտսասուելս և պատճառը հարցուց։ Բայց չէի կրնար պատասխանել. զլուխս կ'օրէի իրը թէ ուղէի աւելի յորդութեամբ թափել արցունքս, վասն զի այտերուս վրայէն անոնց հոսիլը. կ'ըզդայի։ Հասկցաւ աղջիկը թէ թագուն վիշտ մ'ունիր և ջանք ըրաւ պատճառը գուշակելու. մաշկինակը հանեց, և շատ զուարթութեամբ ընթրելով հանգերձ մերթ ընդ մերթ երես կը սրբէր։

Այս աղջիկը զդիտեմ ինչ սոսկալի և քաղցր բան մը, նաև զթութեան հետ այնքան տարօրինակ խառնուած լրբաթիւն մ'ունէր որ այս մասին ինչ խորհիլս չդիտէի։ Եթէ փողոցին մէջ ձեռքս բանածըլար, սոսկում պիտի տար ինձ, սակայն ով ըլլալը անյայտ և

անծանօթ աղջիկ մ'առանց բան մ'ըսելու առջես դալով ընթրելն է իր թաշկինակովն արցունքս արբեր այնքան տարօրինակ կ'երեւար ինձ որ զայրանալով ու միանդամայն հրճուելով շուարեր մնացեր էի։ Լսեցի որ կապելապետը կը հարցնէր անոր թէ կը ձանչէր զիս. այս, պատասխանեց և ըստ որ հանդիսան թողուն զիս։ Շուտով գայլն խաղացողները, և կապելապետն ալ իր դուռը և պատահանցին գուրափի փեղիները զոյելէն ետք իր կղզակին յետնակողման սեւնեակն երթալով, մինակ մնացի այս աղջին հետ։

Այս ամեն ըրածներս այնքան շուտ տեղի ունեցեր էին և յուսահատութեան այնքան տարօրինակ զգացումի մը հնաղանդեր էի որ երազ տեսնել կը կարծէի, և թէ զաղափարներս լարիւրինթոսի մը մէջ կը յուզուէին։ Աը թուէր ինձ թէ կամ խենդ էի և կամ զերբնային զօրութեան մը հնաղանդեր էի։

— Ով ես գուն, զուցից յանկարծ։ Բնչ կ'ուզես իզմէ։ ուսկէ կը ձանչես զիս. ով ըստ քեղ արտսուբս սրբէլ։ Միթէ արհեստդէ ատի, և կը կարծէս թէ պիտի սիրեմ քեղի։ Եւ ոչ իսկ մատովս պիտի գոյնամ քեղ։ Ինչ կ'ընես. պատասխան տուր։ Միթէ ստակ է քեղ պէտք եղածը։ Քանիի կը ծախես այդ զթութիւնը։

Ոտք եցայ և ուղեցի գուրս ենել. սակայն զգացի թէ կ'երերայի։ Կոյն պահուն աչերս ալ պղարտուեցան, անհնարին տկարութիւն մը տիրեց վրաս և աթոռակի մը վրան ընկայ։

— Անհնդատութիւն կ'զգաս, ըստ ինձ այս աղջիկը թես բոնելով. տղայի մը պէս, — և իրօք տղայ ես, — զինի խմելիր առանց զիսնալու թէ ինչ կ'ընէիր։ Կեցիր այս աթոռին վրայ, և սպասէ որ փողոցէն կառք մ'անցնի. պիտի ըսես ինձ թէ ուր կը բնակի մայրդ, և կառքը հոն սիրափ տանի քեղի, քանի որ ստուզիւ, շարայարեց ինդալով, քանի որ ստուզիւ տակեղ կը դանես զիս։

Մինչեւո աղջիկը կը խօսէր, վեր ըրբ աշերս։ Թերես զինովութիւնը խարեց զիս. չդիտեմ թէ աղջիկ չտեսե՞ր էի մինչեւ այն բոնէ. բայց յանկարծ նշմարեցի որ այս թշուառուհին երեսին վրայ սիրուհիս աղետալի նմանութիւնը կար։ Սառնահարիլ զգացի այս նմանութիւնը տեսնելով։ Սարսուռ մը կայ որ մարդուս մազերէն կը բոնէ. ժողովրդային մարդիկ կ'ըսեն թէ այս սարսուռը մահն է որ

գլուխին վրայէն կ'անցնի . սակայն իմինիս վրայէն անցնողը մահը չէր :

Անցնող սարսուռն էր դարուս հիւանդութիւնը , կամ լաւ ևս է ըսել նոյն իսկ այս աղջիկը , և ահա այս հիւանդութիւնը անոր տժդոյն և հեղնալի գէմբը , կերկերուն ձայնը առնելով եկաւ առջևս նստաւ կապելային ներսը :

ԳԼՈՒԽ Ճ

Այն միջոցին ուր նշմարեր էի թէ այս կինը ատրիուհիին կը նմանէր , սասկալի , անդիմադրելի խորհուրդ մը դրաւած էր հիւանդ ուղեղս , և անմիջապէս դրծադրեցի այս խորհուրդը :

Մեր սիրահարութեան առջի ժամանակները սիրուհիս երբեմնակի գաղանապէս զիս տեսնելու եկած էր . անասեն պղտի սենեկիս համար հանդիսաւոր օրեր էին անոր այս դաղսնի սցցելութիւնները . ծաղկինք կը դային սենեակս , կրակը զուարթօրէն կը վառուէր . լաւ ընթրիք մը կը սրատրաստէր . անկողինն ալ իր հարսանեկան դարդարանքն ունէր ամենասիրեցեալ ընդունելու համար :

Շատ անդամ երբ հայելին տակ բաղմոցիս վրայ կը նստէր ան , հոգեպիշ նայեր էի իրեն այն լոյն ժամերան մէջ ուր մեր սիրտերը կը խօսակցէին : Կը տեսնէր որ նա Մատ համբարուին պէս այս առանձնական փոքր անջրաբեալ դրախտի կը փոխէր , անջրաբետ ուր քանի քանի անդամ լացեր էի : Հան էր , բոլոր զիրեերուս , ցանուցիր զգեստներուս , միրուն կամ կարասիներուն միջեն էր , չորս տրումալի պատերուն մէջն էր . բայց ինչպիսի՞ անոյշ լոյս մը կը ծառալէր այս տան անշուք իրերուն վրայ :

Այս յիշատակներն անընդհատ կը հալածէին և կ'արդիլէին զիս քննանալու այն օրէն ՚ի վեր որ կորուսէր էի սիրուհիս : Գիրքերս , պատերս իր վրայ կը խօսէին հետս . չէի կրնար հանդուրժել անոնց : Անկողին փողոցը կ'արտաքսէր զիս . սոսկում կը տար ինձ այն երբ չէի լար իր վրայ :

Ուստի այն սենեակս տարի աղջիկը . ըստ իրեն որ նստի՝ կրնակը

ինձ դարձնելով . կիսամերի նստեցուցի զինքը : Ապա սենեակս իր բոլորսիքը կարգադրեցի ինչպէս ատենօք սիրուհիին համար կը կարդագրէի : Թիմանաթուները տեղաւորեցի ուր որ էին զիշեր մը զոր կը յիշէի : Ընդհանրապէս մեր ամեն երջանկութեան դաղափարներուն մէջ յիշատակ մը կայ որ ամենը կը զերազանցէ . կայ որ մը , ժամ մը , որ միւս ամեն օրերը , ժամերը զերազանցած , կամ եմէ ոչ կարծես անոնց տիպարն և անջնջելի կաղապարն եղած է . այս ամեն իրողութեանց միջոցին կը զայ վայրիեան մուր մարդս Լօր Ցը Վեկային կատակերգութեան մէջ Թէօսօրին պէս կը զոչ . «Բաղդ , ուկեղէն բեեռ մը զիր անիւիդ :

Ամեն բան այսպէս կարգի գնելին եար շատկեկ կրակ մը վառեցի , և գեախնը ներբաններուս վայ նստելով սկսայ սնասհման յուսահատութեամբ մ'արբընիլ : Սրտիս մինչեւ խորը կ'իջնէի անոր զալարուիլը և զգնուիլը զդալու համար : Սակայն մոտվին թիրօլեան երդ մը կը միմնջէի , զոր սիրուհիս անմնդհատ կ'երգէր .

«Վտենօք զեղեցիկ , սպիտակ և ծաղկի մը պէս կարմիր էի , բայց այսօր ոչ : Ա՛լ զեղեցիկ չեմ , վասն զի սէրը մաշեց զիս :

Այս խեղջ երդին սրտիս անապատին մէջ տուած արձագանքը կը լսէի :

«Աչա մարդուս երջանկութիւնը , ահա փոքր դրախտս . ահա Մապ համբարուս . ամենուն ծախող բող մ'է ասի : Տարիուհիս անորմէն աւելի արմէք չունի , կ'ըսէի : Աչա այս զանուածն այն բաժակին տակը , ուր աստուածներուն անուշակ ըմպելին խմեցիր . ահա այս է սիրոյ դիակը :

Թշուառուհին երգելս լսելով ինքն ալ մկան երգել : Իր երդը լսելով մեռելի պէս զեղսեցայ . վասն զի այս բիրտ և զարշելի ձայնն սիրուհիս նմանող աղջիկէ մ'ելնելով կ'երեար ինձ իր խորհրդանշան այն զգացումին զոր կը կրէի : Այս ձայնը շուայտութիւնն էր անձամբ որ այն ծաղկահատ երիտասարդուհին կոկորդին մէջէն կը թոթովէր : Կը թուէր ինձ թէ տարիուհիս իր նենդութիւններէն ՚ի վեր հարկաւ այս ձայնին պէս ձայն մ'ունէր : Միտքս բերի ֆութը որ Պրօքէնի մէջ անտիական մերկ կախարդուհիի մը հետպարելով անոր բերնէն կարմիր մուկ մ'ելնելը կը տեսնէ :

«Առէ, դուեցի աղջկին։ Ոտք ելայ և քովը դացի։ Ժպտելով անկողնիս վրան նստաւ, և իր քովն երկնցայ գերեզմանիս վրան երկնցող բուն իմ արձանիս պէս։»

Դուք՝ գարուս մարդերը՝ դուք որ այս միջոցիս պարահանգէսը կամ թատրոնը կը վազէք, և կ'աճապարէք զբօսանը ընելու, դուք որ այս դիշեր՝ պառկելու ժամանակ ծեր Վոլթերին մէկ չին հայչոյութիւնը, Բոլ-Լուի-Գուրիէի մէկ իրաւացի կատակը, կամ մեր Ազգային պատգամատանց մէկ յանձնակմրին այս կամ այն տնտեսադիտական ձառը սլափի կարգաք քնանալու համար, դուք որ ձեր մարմոցն մէկ ծակէն սլափի չնչէք նունու ֆար ըստած այն հրեշտակին ցուրտ հիւթերը, զոր Բանաւորութիւնը մեր քաղաքներուն մէջ տեղը կը սնիք, եթէ պատահարար այս աննշան կիրքը կարդալու առիթ ունենաք, կը խնդրեմ որ անդուական արհամարհութեամբ մը չժամանիք, շատ վեր չընէք ձեր ուսերը, շատ լասահութեամբ չըսէք թէ երեւակայական դէշութեան մը վրայ կը դանդասիմ։ Թէ վերջապէս մարդկային սլափը մեր կարողութեանց ամենէն գեղեցիկն է, և թէ այս աշխարհին մէջ ոչ այլ ինչ է շշմարիտ բայց եթէ արմէթ թղթերուն առուտուրը, լասլինէն, սեղանին վրայ Պօրտօյի զինին, քաջակազմ մարմին մը, ուրիշին նկամամբ անսառութերութիւնը, և զիշերն անկողնին մէջ ինկարույր մորթով մը ծածկուած ցանկառը ջիղեր։»

Վասն զի օր մը ձեր մնայուն և անշարժ կենաց միջեն կրնայ փոխորիկ մ'անցնիլ։ «Նախախնամութիւնը կրնայ փշել այն զեղեցիկ ծառերուն վերսէն զոր ձեր մուտայման գետերուն հանդարտ ջուրերովը կ'ուողէք։ Կրնար յուսահատիլ, պարոն անդպաներ։ արտսուք կայ ձեր աշերուն մէջ։ Զալիսի ըսեմ ձեզ թէ կրնաք մատնուիլ ձեր տարիութիւններէն։ Ձեզի համար ձիու մը մառնին որքան ցաւ է, նոյնքան է նաև սիրուհին մը մասնութիւնը։ սակայն սիրի ըսեմ ձեզ մարդս արժէթուղթի առուտուրին մէջ կորուստ կընէ, թէ լուսութիւնի մէջ վաստիողը կրնայ նաև քթուիլ, և եթէ թուղթ չէր խաղար, մասածեցէք որ ձեր թալենները, ձեր գրամուած անդորրութիւնը, ձեր ոսկեղին և արծաթեղին երջանկութիւնը սեղանաւորի մը քովն է որ կրնայ սնանկանալ, կամ հասարակային ար-

թղթերու փոխուած է որք կրնան անվճար մնալ. վերջապէս՝ թէ բոլորսին անզգայ ըլլաք՝ կ'ըսեմ ձեղ թէ կրնաք բան մը սիրել։ ձեր աղիքին խորը կրնայ թել մը թունալ, և կրնաք վշակին նմանող աղսովակ մ'արձակել։ Օր մը աղմուա փողոցներուն մէջ թափառելով, երբ նիւթական վայելումներ չպիտի գանէք ձեր անդորժ ոյժը մաշելու համար, երբ ձեր իրականն և օրականը պիտի պակսին, պատահաբար կրնաք ստիպուիլ ձեր բոլորափը նայելու դողաւոր այսերով, և կէս զիշերին ամայի նստարանի մը վրան նստիլ։

Ո՛քարասիրս մարդեր, վեհ ինքնամունէր, անհամեմատելի տրամաբաններ, դուք որ ոչ յուսահատական զործ մը, ոչ ալ թուարանական սխալ մ'ըրած էք բնաւ, եթէ երբեք պատահի ձեղ բան մը, ձեր կործանման միջոցին յիշեցէք Ապէլարը երբ Էլօփղը կորմոցուց։ Վասն զի դուք ոչ այնքան կը սիրէք ձեր երիվանինը, ոսկինները և սիրուհինները որքան ան կը սիրէր Էլօփղը։ Վասն զիտի զատուելով անի այնսիրի կորուստ մ'ըրած էր, որուն նմանը բնաւ չպիտի ունենաք, և որու նմանը ձեր իշխանը՝ Սատանան՝ անդամ չէր կրնար կրել երկրորդ անդամ երիխոնէն ընկնելով, վասն զի Ապէլար կը սիրէր Էլօփղը տեսակ մը սիրով որու վրայ չեն խօսիր օրադիխները, և որու ստուերը ձեր կիններն և աղջիկները չեն տեսներ մեր թատրոններուն և գիրքերուն մէջ։ Վասն զի Ապէլար իր կեանին կէսը անոր անդին ճակատը համբուելով անցուցած էր, Գառիթ մարդաբէին սաղմոնները և Սաւուղի սրբանուէր երագերը երգել սորվեցնելով անոր, վասն զի միայն Էլօփղը ունէր աշխարհիս վրայ, այլ սակայն Սաստուած միկթարեց Ապէլարը։

Հաւատացէք ինձ որ երբ գժբաղկութեանց ժամանակ Ապէլարը սիրի յիշեք, մի և նոյն աչքով չպիտի տեմնէր ձեր Վոլթէրին անոյշ հայհոյութիւնները և Գուրիէին կատակները։ սիրի զգաք թէ մարդկային միտքը կրնայ պատրանքը փարատել, բայց ոչ ցաւերը։ թէ Սաստուած լաւ տնտեսուի մ'ըրած է զայն, բայց ոչ դժութեան քոյր մը։ Պիտի տեմնէր որ մարդուս սիրոն եր վերջին խօսքը ըսած չէր երբ, քբան մը չեմ հաւատը, վասն զի բան մը չեմ տեսներ», ըստ։ Զեր բոլորափը յայսի պէս բան մը պիտի վնասուէր։ սիրի երթար երեղիներուն գուռերը ցնցելու որպէս զի

ուենուէք թէ արդեօք տակաւին կը շարժին անոնք , տակայն մշտնջենապէս զոյսւած պիտի գտնէք այդ դուռերը . պիտի ուզէք Թրաբեան վանականներ ըլլալ , և Ճակատաղիրը , որ կը ծաղրէ ձեզի , շիշ մը հասարակ զինիով և պոռնիկով մը պիտի սպասասխանէ ձեզ :

Եւ եթէ խմէք զինին , եթէ պոռնիկը առնուը և ձեր սմիւղինը տանիք , զիտցիք թէ ի՞նչ կրնայ պատահիլ եաբը :



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀՅԱՅՑ



ԳԼՈՐԻ Ա

ԵՇԵՐԵՎԱԼ օրն արթննալով լնքնիրմէս այնքան սոսկալի պժգում մը զդացի , լնքվնես ալ այնքան նուաստ և զձուձ գտայ որ առաջին շարժումիս միջոցին սոսկալի դրդում մը զբաւեց զիս : Անմիջապէս գուրս նետուեցայ , հրամայեցի աղջկին որ կարելի եղածին չափ շուտով հագուի և մեկնի . ապա նոտայ , և վշտաբեկ նայուածքս սենեկին պատերան վրայ ճուռ գալով մեքենայաբար կանկ առաւ դէպ այն անկիւնը , ուր կախուած էին ատրճանակներս :

Եյն ատեն իսկ ուր վշտահար խորհուրդը կարծես բազկատարած կը յառաջանայ գէպ ՚ի ջնջումը , երբ մահը բուռն որոշում մը կ'ընէ , կը թուի թէ զէնք մը կախուած տեղէն վար առնելու , ոկտարաստելու Փիզիգական դործովութեան մէջ , երկաթին ցուրտին մէջն իսկ կամքէն անկախ նիւթական սոսկում մը կայ , մատերն անձկութեամբ կը պատրաստուին . թեւը կը պրկուի : Ո՛վ որ մեռնելու կ'երթայ , համայն բնութենէն կ'արգիլուի երթալու : Ուստի չեմ կրնար մեկնել թէ ինչ զդացի մինչդեռ , այս աղջիկը կը հագուէր . զդացածս էր սա խօսքը զոր իբր թէ ատրճանակս ինձ ըսէր . «Մտածէ ընելու զորձիդ վրայ : »

Իրօք անկից ետք շատ անդամ մասածեցի թէ ինչ պիտի սրատաւ հէր ինձ եթէ՝ ինչպէս կ'ուզէ՛՝ պոռնիկը շուապաւ հաղուած և շուտով գացած ըլլար : Անշուշու ամօթին առաջին տպաւորութիւնը պիտի անցնէր, արտմութիւնը յուսահատութիւն չէ, և Աստուած զանոնք միացուցած է իրը եղբայրներ որպէս զի մին երբէք մեզի մինակ չթողու միւս սին հետ : Սենեկիս օդն այս կնիան ներկայութենէն աղաս մնալէն ետք սիրաս պիտի սփոփուէր : Քովս ոչայլ ինչ պիտի մնար, բայց եթէ զիկջը, որուն երկնայինն ներուամին հրեշտակը պատուէր տուառ ոչ զոր մեռցնելու : Սակայն անշուշու ցիեանս պիտի բժշկուէի դէթ . շուայտութիւնը մշտնչնապէս սենեկիս դուռէն պիտի արտաքսուէր, և ալ երբէք չպիտի կրէի այն սոսկումի զգացումը զոր տուած էր ինձ շուայտութեան առաջին այցելութիւնը :

Բայց բոլորովին տարբեր բաներ պատահեցան : Սրտիս մէջ սկսող կորիւը, կոկծալի խորհրդածութիւններն որոց ներքեւ կը տաղնապուէի, զլուանիքը, վախը, բարիութիւնն անդամ (վասն զի բիւր բաներ կ'զայի միանդամայն) այս ամեն անխուսելի զօրութիւնները, կ'ըսեմ, թիւնաթուխս վրայ կը բոնէին զիս, և մինչդեռ այսպէս ամենէն վլուանդաւոր զառանցութեամբ մը համակուեր էի, աղջիկը հայլիին առջև ծուռելով խելքը միաքը կրցածին չափ իր բօպան լաւարոյն կերպով հաղնելու կը տար, և ամենակատարեալ հանդարտութեամբ ժարութով կը զարդարէր : Քառորդէ մ'աւելի տեսեց այս ամեն պչրասիրական աշխատութիւնները, և այս քառորդին մէջ ալ զրեթէ մոռցէր էի զինքը : Վերջապէս երբ շշուկ մը հանեց ան, սրտմեղութեամբ դէպ իր կողմը դարձայ, բարկալի ձայնով մ'ազաշեցի որ մինակ թողու զիս : Չայնիս բարկութիւնն այնքան յայտնի էր որ վայրինի մը մէջ պատրաստ եղաւ աղջիկը, և դուռը բացաւ համբոյր մը զրկելով ինձ :

Միւնցին վայրինին գուրսի դուռը զարմուեցաւ : Շուտով ելայ և հաղիւ ժամանակ ունեցայ աղջիկին խուց մը բանալու ուր նետուեցաւ ան : Գրեթէ իսկոյն ներս մասաւ Տէմբնէ երկու երիասասար զի հետ, որք իր գրացիներն էլին :

Մարդկային կեանքի ինչ ինչ պատահարներուն կը նմանին ջուրի այն մեծ հոսանքներն որոնց կը հանդիպինք ծովերու միջնը : Ճակառագիր, զիսպուած, նախախնամութիւն, ինչ պատահարն էր զիս :

ինչ կաքնորութիւն ունի : Որոնք որ կը կարծեն ուրանալ՝ մին միւսը իրեն դէմ հանելով խօսքէն կը խարսին լոկ : Սակայն անհոյ մէջ անդամ չկայ անձ մ'որ կեսարի կամ նաբալէնի վրայ խօսելով բնականաբար չըսէ . «Նախախնամութեան մարդն էր ան :» Գոյցէ կը կարծեն թէ գիւցալները միայն արժանի են երկնից ուշը դրաւելու, և թէ ծիրանիիշ զոյնը աստուածները կը հրապուրէ ինչպէս ցուերը :

Ըստ իմ կարծեայ մտքին համար չկայ անդունդ մ'որ այնքան խորունի ըլլայ որբան են աշխարհիս մէջ ամենափոքք պարագաներէ վճռուող բաները, նաև առերեւութապէս չնչին առարկաներէ և իրերէ մեր բաղդին նկատմամբ հետեւող փոփոխութիւնները : Մեր սովորական գործերը կը նմանին բթասայր պղտի նիզակներու զոր կը սովորինց իւնից նշանակիտին կամ ասոր մօտ տեղ մը հասցնելու, այնպէս որ հուսկ հետոյ այս ամեն մանր հետեւութիւններով վերացական և կանոնաւոր էակ մը կը կազմենք և այս էակը մեր խոհեմութիւնը և կամքը կ'անուանենք :

Նպաս փոթորիկ մը կ'անցնի, և աշա այն նիզակներուն փոքրադոյնը, թեթեագոյնը, ամենէն չնչինը տեսութենէն աներեւյթ ըլլալու չափ բարձրանալով հորիզոնէն կ'անցնի և նստուծու անբաւ կուրծքը կը հասնի :

Անտեն ինչպիսի սաստկութեամբ կը բոնուինք : Ինչ կ'ըլլան հանդարտ հպարտութեան այն ուրուականներն որք են կամքն ու խոհհեմութիւնը : Այժմ անդամ, որ աշխարհիս թաղուհին է, որ կեանքին կուրիւն մէջ մարդուս սուրն է, ՚ի նանիր կը շողացնենք բարկութեամբ, ընդունայն կը ջանանք անոր ապակինելու որպէս զի մեղի սպառնացող աղէտքին աղատինք . աներեւյթ ձեռք մ'այն սուրին ծայրը կը հեռացնէ, և մեր ջանադրութեան բոլոր եռանդն անսպատակ մնալով մեղի աւելի հեռի նետելու կը ծառայէ միայն :

Այսպէս ես ալ այն պահուն ուր միակ փափաքս էր ըրած յանցակա սրբել, թերեւ իսկ անոր փոխարէն պատիմք ընդունիլ ինքնին, այն միջոցին իսկ ուր սաստիկ սարսափ մը կը գրաւէր զիս, իմացայ թէ կը պարտաւորէի կրել վտանդաւոր փորձ մ'որու մէջ յաղթուեցայ :

Տէմընէ ուրախ զուարթ էր . բաղմացին վրան երկնալով նախ քառ նի մը կատակներ ըրա . երեսիս նկատմամբ , որ աղեկ քնայած չէր , կ'ըսէր ան : Բայց իր կատակներուն համբերելու ոչ այնքան արամաշ կ'ըսէր անուելով իսախու աղաչեցի զինքն որ աղատ թողու զիս աղիք զանուելով :

Կարծես ուշադրութիւն չըրաւ աղաչանքիս . և գարձեալ կատակի ձեռվ բայցաւ այն իրողութեան վրայ որու պատճառաւ տունս եկած էր : Տէմընէ նկած էր ինձ իմայնելու թէ տարփուհիս չէ թէ երկու այլ երեք սիրող ունեցած էր միանդամայն , այսինքն թէ ինձի հետ ունեցած միենոյն գէշ վարժունքն ունեցեր էր սոսիսիս հետման ալ . թէ խեղջ տղան անոր մասնութիւնը իմանալով տոսկալէ կերպով տարաձայներ էր , և բարիզի մէջ մարդ չկար որ իմայած չըլլար զայն :

Առջի բերան աղեկի չասկցայ թէ ինչ կ'ըսէր Տէմընէ , վասն զի ուշադրութեամբ մակի չէի ըներ . բայց երբ մինչև երեք անդամ ամենամանը պարագաներովը կրկնել տուփ ըսածը , չշդապէս իմայայ այս տոսկալի պատմութիւնը , խուզեցայ և այնքան շուտքեցայ որ չէի կրնար պատասխանել : Առաջին զզայումն խնդալեղաւ , վասն զի յայտնապէս կը տեսնէի թէ կիներուն յետինը սիրեր էի . սակայն կիներուն յետինն ըլլալովը հանդերձ իրաւ էր որ զինքը սիրեր էի , և՝ լսւագդյն է ըսել թէ՝ տօսկաւին կը սիրէի :

«Կարելի՞ է ատի : » Աչա միայն այս պատասխանը կրցայ զանել :

Անատեն Տէմընէի բարեկամները հաստատեցին անոր ամեն ըսածները : Տարփուհիս մէկ սիրազին հետ իր տունը զանուած միջոցին միսս սիրողն ալ վրայ հասած էր , և այսպէս յանկարծ երկուքին առջև բոնուելով անմայնէ կրած էր նախատական յարձակում մը զոր բոլոր հասարակութիւնը զիտէր : Անպատիւ ըլլալով ստիպուեր էր բարիզէն մեկնելու , չուզելով ամենասաստիկ զայթալրութեան մ'հեռարկուիլ :

Դիւրին էր ինձ տեսնել թէ այս ամեն կատակներուն մէջ ծաղրալի մաս մը կար այս կնիկին համար ըրած մենամարտութեանս , իր վրայ ունեցած անղուսապ սիրոյս , վէրջապէս իր նկատմամբ բունած բոլոր ընթացքիս դէմ : Ըսել թէ տարփուհիս արժանի էն ամենէն

պժդալի անուններու , թէ վերջապէս ոչ այլ ինչ էր ան բայց եթէ ապիրատ մ'որ իր վրայօք զիտցուած բաներէն հարիւր անդամ աւելի գէշ բաներ ըրած է թերևս , ինձ զզայնել էր գառնապէս թէ ուրիշ շատ անձերու պէս ես ալ միամտաբար խարուեր էի իրմէն :

Այս բաները համելի չէին ինձ . երիտասարդները դիտելով տհաճութիւնս զդուշութիւն ըրին . բայց Տէմընէ դիտաւորութիւններ ունէր . իրեն բան գործ ըրած էր սիրային ախտս բուժել , և իրը հիանդութիւն մ'անդթաբար կը գարմանէր զայն : Փոխադարձ ծառայութեանց վրայ հիմնուած բաղմաժամանակեայ բարեկամութիւն մ'իրաւոնքներ կը տար իրեն , և որովհէտեւ զովելի կ'երեւար իրեն պատճառը , չէր գեղեւէր այն իրաւոնքները զործածելու :

Ուստի ոչ միայն մեղմութեամբ չէր վարուեր հետս , այլ նաև երբ տեսաւ շփոթութիւնս և ամօթս , ամեն ձիգ թափեց կըցածին չափ շփոթութիւնս և ամօթս աւելցնելու համար : Տհամութիւնս խորյն շատ յայտնի եղաւ , ուստի չկըցաւ շարունակել խօսքը , կանկ առաւ , և որոշեց լուութիւն պահել , որով ևս աւելի զրդուց զիս :

Խս ալ հարցումներ ըրի . սենեկին մէջ կ'երթեւէկէի : Անտանեւ մի եղած էր ինձ այս իրողութեանց պատմութիւնը լսելը . կ'ուզէի որ ամսնը նորէն պատմուէին ինձ : Զանք կ'ըսէի երբեմն զուարեց կ'երսպարանը , երբեմն հանդարտ դէմք ունենալու , այլ ՚ի զուր : Տէմընէ յանկարծ համբ եղած էր՝ ամենէն դարշելի շաղակրատն ըլլալէն ետք : Մինչդեռ մեծաբայլ կ'երթայի կը գայի , անտարեւ թութեամբ ինձ կը նայէր , և կը թաղուր որ սենեկին մէջ երթեւեւ կեմ ինչպէս աղուէս մը զառադեղին մէջ :

Զեմ կրնար ըսել թէ ինչ կ'զգայի . կին մը կար որ այնքան երկար ժամանակ սրախս կուռքն եղած էր , և որ զինքը կորուսելէս ՚ի վեր կարի սասափի վիշտեր կը պատճառէր ինձ . միայն զինքը սիրեր էի , և կ'ուզէի մինչև ՚ի մահ լսլ իր վրայ . այլ աչա կ'իմանայի որ այս կինն անսամօթ լիբր մը , երիտասարդներու ծիծաղելի մակիցիններուն առարկան , ընդհանուր պարսաւանայ և զայթակղութեան առարկան եղած էր :

Կը թուէր ինձ թէ կրակին մէջ կարմրած երկալի մ'ուսիս վրայ

միտիլը կ'զայի և թէ կիզողական զրոշմ մը զարնուած էր հան ։ Քանի կը խորհէի, ևս աւելի կ'զայի թէ խաւարը կը թանձրանար բոլորափս : Ժամանակ առ ժամանակ գլուխս կը դարձնէի, և սառնարեկ ժպիտ մը, կամ հետաքրքիր նայուածք մը կ'ընդնշմարէի որ զիս կը դիտէր : Տէժընէ չէր թողար զիս . աղէկ կը հասկնար թէ ինչ կ'ընէ ինձ . երկար ատենէ 'ի վեր կը ճանչենք զիրար . քաջ դիտէր թէ կրայի ամեն իրենդութիւնները ընել, և թէ բնաւորութեանս բուռն եռանդն կրնար որ և իցէ ճամբայէ զիս քշել և ամեն սահմաններէն անզին նետել, բաց 'ի մէկ ճամբայէ : Եհա այս պատճառաւ վիշտս կ'անպատուէր և սրախս կը բողքէր մորիս դէմ :

Երբ վերջապէս հասցաւց զիս այն վիճակին ուր կ'ուղէր տեսնել իս, շղեգեցցաւ վերջին հարուածք տալու ինձ :

— Միթէ այս պատմութենէն չես ախորդիր, ըստ : Սակայն ըստմ քեզ իրողութեան լաւադոյն մասն ալ որ այս պատմութեան վերջնէ : Գիտցիր ուրեմն, սիրելի Օղթակո թէ, թէ . . . ի տան դէպքը տեղի ունեցաւ զիշեր մ'ուր գեղեցիկ լուսնայ մը կար . արդ մինչդեռ երկու սիրահարներն իրենց բողոք զօրութեամբը կը կրուեին և իրարու զլոխը ջախջախելու խօսք կ'ընէին լաւ կրակի մը քով, կ'երեայ թէ փողոցը ստուեր մը տեսնուեցաւ որ խիստ հանդարտութեամբ ժուռ կը դար և այն ստուերն այնքան քեզ կը նմանէր որ կարծեցին թէ դուն էիր :

— Ո՛վ ըստ ասի, սպասաւեանեցի, ով տեսաւ զիս փողոցը :

— Սիրուհիդ անձամբ . ամեն մտիկ ընել ուզողներուն կը սպասմէ քեզի տեսած ըլլալը ճիշդ այն հանդարտութեամբ որով մնիք իր պատմութիւնը կ'ընենք քեզ : Ար պնդէ ան թէ տակաւին կը սիրես զինքը, թէ իր դրան առջե պահորդութիւն կ'ընես, վերջապէս կ'ըսէ . . . ինչ որ կ'երեակակցես, թող բաւ ըլլայ քեզ դիտնալ թէ ան հրապարակաւ կը խօսի այդ իրողութեան վրայ :

Երբէք չկցած եմ տառ խօսիլ, և ամեն անդամ որ հարկ եղաւ ինձ ճշմարտութիւնը կ'եղձել ուղել, երես միշտ մասնեց զիս : Սար կայն անձնասիրութիւնը, տկարութիւնս ականատեսներու առջե խոս տովանելու ամօթը ստիւեցին զիս ջանք մ'ընելու :

«Ճատ իրաւ է, կ'ըսէի սակայն իրողի, թէ փողոցն էի : Բայց եթէ զիսնայի թէ տարփուհիս կարծածէս աւելի դէշ կին մ'է, անշուշտ դայած չպիտի ըլլայի իր դրան առջել :

Վերջապէս կը համոզուէի ինքնին թէ չէին կրնար որոշապէս տեսած ըլլալ զիս, ուստի փողոցը գտնուիլս ուրանալու փորձ մ'ըրի : Կարմրուքն այնքան ուժգնակի ճակատս ծաւալեցաւ որ ես ինքս զդացի ստախօսութեանս ունայնութիւնը :

Տէժընէ իմ այս կացութեան վրայ մպտեցաւ :

— Ինձ նայէ, ըսի անոր, զգուշացի՞ր, զգուշացի՞ր . շատ հեռի չերթանը :

Տակաւին շարունակ կը քայլէի խենդի մը պէս . չէի զիսեր թէ որու վրայ դնէի յանցանքը . պէտք էր խնդալ, բայց խնդալն ալ անկարելի էր : Միւենայն ժամանակ յայտնի նշաններ յանցանքս կ'իւմացնէին ինձ . համոզուէր էր յանցաւորութեանս վրայ :

— Միթէ զիտէի, զոչեցի, միթէ զիտէի թէ այս ապիրատ կինը . . .

Տէժընէ շուրջերը խածաւ կարծես ըսելու համար ինձ .

— Բաւական զիտէիր անոր ինչ ըլլալը :

Հէի կրնար շարունակութեամբ խօսել . միշտ ծիծաղելի խօսքով մը կը թոթովէի : Նըինս քառորդէ մ'ի վեր գրգուելով կ'սկսէր քունքիս մ'ջ բախել այնքան ոյժով որ չէի զիտէր թէ ինչ սկսի ըլլար վերջը :

«Ե՛ս փողոցն ըլլամ արտաստաղին և յուսաբեկ, և նոյն միջոցին այսպիտի բան մը պատահի՝ այն կնոջ տունը : Ինչ, այն զիշելն իսկ ծաղրուե՛ր եմ անորմէ . ան ծաղրէ զիս : Իրաւ, Տէժընէ, երազ չես տեսներ : Իրաւ է, կարելի՞ բան է ասի : Ուսիէ զիտես ատանկ ըլլալը :»

Տյսպէս կը խօսէի ինչ ըսելս չզիսնալով, խենդ մը դաւնալով . և նոյն միջոցին անզուսպ բարկութիւն մ'ես քան զես կը դրաւէր զիս : Վերջապէս սաստիկ յոդնելով, երերուն ձեռներով նստայ :

— Բարեկամ, ըստ Տէժընէն, կարեւորութիւնն մի՛ տար իրողութեան : Ճատ վաս կը տայ քեզ այն առանձնական կեանքը զոր երկու ամիսէ 'ի վեր կը վարես . կը տեսնեմ' որ զրօտումներու հար-

կաւորութիւն ունիս : Եկանք այս զիշեր մեր հետն ընթրէ , և վաղն ալ զիշդն ընենք նախաճաշիկը : »

Իր միւս խօսքերէն աւելի ցաւ տուաւ ինձ այն կերպն որով ըստաւ այս խօսքերը : Զգացի թէ ողորմելի մը կ'երեայի իրեն , և թէ հետաս իրը տղայի հետ կը վարուէր : Մեկուսի և անշարժնատած՝ ունայն ջանք կ'ընէի քիչ մ'ինքդինքս զսպելու համար :

— Ի՞նչ , կ'ըսէի մտապէս , այս կինկէն մատնուեր , սոսկալի խրամներէ թռնաւորուեր էի . աշխատութեան , յոդնութեան մէջ , վերջապէս որ և է տեղ մը չկրցեր էի ապաւէն մը դմնել . քսան տարեկան հասակիս մէջ յուսահատութեան և ապականութեան դէմ իբր միակ սպասան սրբազն և սոսկալի ցաւ մ'ունէի . և ահա , Աստուած իմ Աստուած , սոյն ցաւս իսկ , վշտիս սոյն նուիրական նշխարքն իսկ ձեռներուս մէջ կը խորտակուէր : Ալ չէ թէ սիրոյս այլ յուսահատութեան դէմ առանց ակնածութեան կը վարուէին : « Ծաղրէ այն կինն , իս ծաղրէ մինչդեռ կը լսմ ես : Անհաւատալի կ'երեւար ինձ այս բանը : Անցելցն բոլոր յիշատակները դէպ 'ի սիրտո վեր կը խուժէին երբ կը խորհին այս բանիս վրայ : Կը թուէր ինձ թէ մեր սիրաւէտ զիշեներուն ուրուականները մի առ մի կ'ենէին , անդնդախոր , յաւիտենական , չկութեան պէս խաւարամած վշի մը վրայ կը ծռուէին , և այս վշին անդունդներուն վերնը մեղմ և հեղնալի քրքիջ մը կը թեարկէր . « Ահա վարձատութիւնդ : »

Եթէ միայն իմացուցած ըլլային ինձ թէ հասարակութիւնը վրաս կը խնդայ , թող ուզածին չափ ինդայ , պիտի սպատախանէի արհամարհութեամբ , և ոչ այնքան պիտի ցաւէի . սակայն մի և նոյն ժամանակ կ'իմացնէին ինձ նաև թէ տարիուհիս անպատիւ կին մ'է : Եյսպէս մէկ կողմէն ծաղրելի վիճակս ամենուն յայտնի էր , կը խոստովանուէր , կը հաստատուէր երկու վկաներէ որք ըսելու համար թէ տեսած են զիս նախ պիտի պարտաւորէին ըսել թէ ի՞նչ առթիւ տեսեր են . հասարակութիւնն իրաւոնք ունէր ինծի դէմ . և միւս կողմէն ի՞նչ կրնայի սպատախանել , որու յարէի , ուր ասպաւինէի , ի՞նչ ընէի երբ կեանքիս կեդրոնը , սրտիս իսկ կեդրոնը կործանած , սպաննուած , ջնջուած էր , երբ այս կինը , զոր կը

սիրէի , որ ուրիշ մը կը սիրէր , որմէ չէի ուզեր սիրուիլ և որմէ ոչ այլ ինչ կ'ուզէի բայց միայն թողուշ զիս որ լամ իր գրան առաջեր , բայց եթէ թոյլ տալ ինձ որ իրմէ հեռի ապրելով երիտասարդութիւնս իր յիշատակին նուիրեմ , և իր անունը , միայն իր անունը յոյշերուս գերեզմանին վրայ զրե՛մ . . . երբ այս կինն իսկ կը ծաղրէր զիս . . . : Ա՛ն , երբ կը խորհին այս բանիս վրայ , մեռնիլ կ'զգայի : Այս , այս կինը կը ծաղրէր զիս . ամենէն առաջ ինքը զիս մատով կը ցույնէր , կը ծանուցանէր այն պարապորդ բազմութեան , այն դատարկ և ձանձրացող ժողովուրդին որ հեղնարար կը խնդայ զինքն արհամարհող և մոռցող ամեն իրերու բոլոր տիքը . թշնամնքն ընողն էր այս կինը , իր շրթունքը , զոր բիշից պագեր էի , իր մարմինը , որ կեանքիս հողին էր , մարմինս և արինս էր , թշնամնք , որ ամեն թշնամնաց յետինն է , ամենէն վասն ու դառնաղինն է , այսինքն անդութ ծիծաղն որ վշտին երեսը կը թքնէ :

Խորհրդածութեանցս անդունդն ևս քան զես ընկղմելով բարկութիւնս ալ ևս քան զես կ'աւելնար : Միթէ բարկութիւն ըսել պէտք է , վասն զի չզիտեմ թէ ի՞նչ անուն ունի այն զգացումն որ կը յուզէր զիս : Սակայն ստուգապէս դիտեմ միայն թէ վրիժառութեան անզուսպ հարկառորութիւն մը վերջապէս միւս զգացումները զսպեց : Բայց ի՞նչպէս վրէմ առնէի կնիկէ մը : Ինչ որ ուզուէր իզմէ , պիտի վճարէի սպատրաստ ունենալու համար զէնք մ'որ կարենար հասնիլ անոր . բայց ի՞նչ զէնք : Ամենէին չունէի զէնք , և ոչ իսկ այն զէնքը զոր ինք գործածեր էր ինծի դէմ . իրօք չէի կրնար իր լեզովը պատասխանել այն կրնան :

Յանկարծ ապակաւոր դրան վարագոյրին ետևը շուր մը տեսայ . այս շուրն էր այն պոռնիկն որ խուցին մէջ կ'սպասէր :

Մոոցեր էի զինքը :

— Մաիկ ըրէք , զուշեցի , սաստիկ բարկութեամբ մ'ելնելով . սիրեցի , իսենդի մը , ապաշի մը պէս սիրեցի այն կինը : Արդանի հանդիսացայ ծաղր ու ձանակ ըլլալու որքան որ կ'ուզէր : Սակայն ցույնե՛մ ուրեմն ձեզ բան մ'որով պիտի հաստատուի թէ տակաւին այնքան ապուշ չեմ որբան կը կարծէր զիս :

Այսպէս ըսելին ետք ոտքովս գուռին զարկի որ բացուեցաւ, և անոնց ցուցոցի բողը որ անկին մը կծկուած էր:

Եկուր, 'ներս մտի՛ր, ըսի Տէմնէին. դուն որ կին մը սիւրելս յիմարութիւն մը կը համարիս և միայն պոռնիները կը սիրես, շտեսնե՞ս քու բարձր իմաստութիւնդ որ հոդ թիկնաթուին վրայ կեցած է: Հարցուր իրեն թէ գիշերս ամբողջապէս . . . ին պատուհաններուն ներքե անցուցի՞. տեղեկութիւն մը պիտի տայ քեզ=բայց քեզ ըսելիքս այս չէ միայն: Այս գիշեր ընթրիք մ'ունիք, վաղն ալ գիւղը պիտի զբանուք. ես ալ կը դամ, և հաւտա որ պիտի դամ, վասն զի այժմէն չեմ թողուր ձեզի: Զավիտի բաժնուինք, այս օր միասին պիտի ըլլանք մինչեւ իրիկուն. զինավարժութիւն պիտի ընենք, թուղթ պիտի խաղանք, բունչ պիտի խմենք, պիտի ընենք ինչ որ կ'ուղէք, բայց չպիտի մեկնիք: Իմ էք, ես ահա ձերն եմ, կեցյէ ուրախութիւն: Ուզեցի սիրտս սիրոյս հոյակապ շիրմը ընել. բայց մէրս ուրիշ գերեզմանի մը մէջ պիտի նետեմ, ո արդարդ Աստուած, եթէ նաև պարտաւորիմ սրտիս մէջ պեղել այն գերեզմանը :

Այսպէս խօսելին ետք, վերստին նստայ, մինչդեռ անոնք խուցը կը մանէին, և զդայի թէ որբան ուրախութիւն կրնայ տալ մեղ այն սրամտութիւնն որ կ'սփոփուի: Իսկ այն որ պիտի զարմանայ տեսնելով թէ նոյն օրէն ՚ի վեր բոլորովին փոխեցի ասպելու եղանակս, չճանչեր մարդուս սիրու, և չզիտեր թէ մարդս կրնայ քսան տարի դեղեկի քայլ մ'առնելու, բայց ոչ բնաւ նահանջել այն քայլը առնլէն ետք :

ԳԼՈՒԽ Բ

Անառակութեամբ ապրելու սկսիլը զլիսու պտոյտի մը կը նմանի. առջի անդամ հեշտութեամբ խառն չզիտեմ բնչպիտի սարսուի մը կ'զգաս զեղսութեան մէջ, իբր բարձր աշտարակի մը վրայ ։ Մինչդեռ ամօթահար և դաշտակի անառակութիւնն ամենէն աղնի

մարդուն նուաստութիւն կը բերէ, ամենէն ապականակիր մարդուն համար վեհութիւն մը կայ համարձակ և յանդուգն անառակութեան, այսինքն այն ընթացքն մէջ որ կրնայ բացոդեայ զեղսութիւն անուանիլ: Այն մարդն որ գիշերուան մութը կոխած միջոցին մինչեւ քիթը վերարկուով պլուելով և ծափելով կ'երթայ իր կեանքը աղտեղելու և գաղտնապէս օրուան կեղծաւորութիւնը թօթափելու, կը նմանի իտալացիի մ'որ իր թշնամին ետեւն կը զարնէ՝ համարձակելով մնամարտութեան հրաւիրելու զան: Փողոցի անկիմները պահողն և գիշերը սպասողը մարդասարն է. իսկ այն որ աղմկալի շուայտութեանց տեղելու կը վագէ կ'երթայ համարձակ, կարծես թէ մարտիկ մ'է, այնպիսի բան մ'որ պատերազմի հոտը, սաստիկ կրիւի երեսյթն ունի:

«Ամեն մարդ կ'ընէ ասի, բայց դաշտնի կերպով. դուն ալ ըլէ, և դաշտնի մի պահէր ընելլի:

Այսպէս կը խօսի հպարտութիւնը, և երբ այս զրահով կը զինուիս, ահա արեն իր վրայ կը փայլի:

Կը պատմուի թէ Տամօգլէս սուր մ'ունէր իր զլիսուն վերել. անառակներն ալ ահա այսպէս իրենց գլխուն վերել չզիտեմ ինչ ունին որ անընդհատ կը գոչէ անոնց.

«Ճարունակէ, միշտ շարունակէ, զերձանավ մը կապուած եմ:

Անոնց կեանքին Ճշգրիտ պատկերներն են այն դիմակաւորներու կառքերն որք բարեկենդանի ժամանակ կը տեսնուին: Ահա այն կառքերուն մին որ խարիսով և ամեն կողմէն բաց է. բուով ծեփուած երեսներ բոցափայլ ջաշերէ կը լուսաւորուին. ումակ կը ծիծաղին. ումանք կ'երգեն. ասոնց միջելը կարծես կիներ կը շարժին. իրօք կիներու մնացորդներ են՝ գրեթէ մարդկային կերպարանքով. կը գգուեն, կը նախատեն այդ կիները. չզիտեն թէ ինչ անուն ունին և ով են ասոնք: Այս ամեն արարածներն այրելով լցու արձակող ուետինին ներքե. կը ծփան և կը տատանին արբշտութեամբ մ'որ ամենեին չխորհիր և որու վրայ աստուած մը կը հսկէ, կ'ըսուի: Մերթ ընդ մերթ կարծես կը ծուուին և կը պահնուին. կառքն անդամ մ'երեւալու միջոցին անոնց մին կ'ընինի. որու հսդ, մէկ կողմէն կը գան, միւսէն կ'երթան, և ձիերը կարշաւեն:

Բայց եթէ առաջին զգացումը զարմանք է, երկրորդը սարսափ և երրորդը գթութիւն է: Իրօք այս զեղխութեան մէջ այնքան ոյժ, կամ լաւ ևս է ըսել ոյժի այնքան տարօրինակ զեղծում մը կայ որ շատ անդամ ամենէն ազնիւ բնաւորութիւններն և ամենէն դեղեցիկ կաղմութիւնները կը հաւանին անոր զիրիը նետուելու. սցյա կերպով նետուիլը վլուանդաւոր և յանդուզն կ'երևայ անոնց. այսպէս ինքն զինքնին վասնելու կ'սկսին. զեղխութեան հետ կը կասպուին ինչպէս Մազէբան իր վայրենի անսասունին հետ. անոր վրայ կը կաշկանդուին, ձիացու կ'ըլլան, և չեն տեսներ ոչ արեան շափով զոր իրենց մարմնոյն կատրները կը գծեն ծառերուն վրայ, ոչ գայլերուն աչերը՝ որք անոնց եաւէն կարմիր դոյնով կը ներկուին, ոչ անապատը, ոչ ագռաւները:

Այսպէս ես ալ զեղխութեամբ լի կեանք մը վարելու բռնադատուելով այն պարագաներէն՝ զոր ըսի՛ հիմա կը պարաւորիմ ըսել թէ ինչ տեսայ կեանքին մէջ:

Երբ առաջին անդամ տեսայ այն համբաւաւոր հանդէմները որք թատրոններուն գիմակային պարահանդէմները կանուանին ֆրանսայի խնամակալութեան ժամանակի զեղխութեանց և ֆրանսայի մէկ թագուհին վրայ խօսուիլը լսեր էի. այս թագուհին մանիշակ վաճառող կնիկի զդեստներով ծպտած էր: Իսկ այն պարահանդէմներուն մէջ խոհավաճառ կիներու փոխուած անձեր տեսայ որք իրօք մանիշակ վաճառող կիներ էին: Կը յուսայի անառակութիւն տեսնել, բայց յիրասի անառակութիւն չկար հոն: Մուրը, հարուածներն և կորուած սրուակներու վրայ մեռելի ոլէս երկնցող դինեհար պոռանիներն անառակութիւնը չեն կազմեր:

Առաջին անդամ որ սեղանի զեղխութիւններ տեսայ, Էլիօկապալի ընթրիներուն և Յունաստանի մէկ փիլիսոփային վրայ խօսուիլը լսեր էի. այս խմաստասէրն բնութեան տեսակ մը կրօնք ըրած էր զդայութեանց հեշտութիւնները: Կը յուսայի տեսնել այնպիսի բան մ'որ՝ եթէ ոչ ուրախութիւն՝ գէթ մուացում ըլլար, սակայն տեսածս էր աշխարհիս ամենէն գէշ բանը, այսինքն ձանձրոյթը որ կը ջանար ապրելու, և Անդղիացիներ որք կ'ըսէին իւրովի: «Այս կամ այն բանը կ'ընեմ, ուրեմն կը զուարձանամ: Սաշափ ոսկի վճարեցի,

ուստի սաշափ զբօսանք կը վայելեմ:» Եւ իրենց կեանքը կը մաշեն այս երկանաբարին վրայ:

Երբ առաջին անդամ պոռնիկներ տեսայ, լսեր էի Ասքասիային վրայ խօսուիլը, որ Ալսիսիասի ծունդերուն վրայ կը նստէր Առկրատին հետ վիճաբանելով: Կը յուսայի կայտառ, անամօթ այլ զուարթ, քաջ և առոյգ բան մը, Շամբանիսյի զինկին եռումին նման բան մը տեսնել. սակայն տեսածս էր բաց բերան մը, անշարժ նայուածք մ'եւ զոլութիւն ընելու յատուկ ձեռներ:

Առաջին անդամ երբ տիտղոսակիր բողը տեսայ, Պօդափի Պանտէլօյի գիրքերը կարդացեր էի. ամեն բանէ առաջ Շէյքսպիրին գործերը կարդացեր էի: Երազեր էի այն կաբաւող զեղնիկ կանանց վրայ, այն գժոխածին քերովլբէներուն վրայ, չնորհալի ձեռքով և շարժումներով լի այն կենսամոլ կիներու վրայ որոնց Տէգամբրնի ձիաւոները պատարագէն ենելու ժամանակ օրհնած ջուր կը տան: Հաղար անդամ ծրագրեր էի այն զլուիները որք կարի բանաստեղծաբար զուարթ և յանդղնաբար հնարիչ են, և այն փոքր ինչ յիմարամիտ տարփուհիները որք սիրազրոյիր և շինովի նայուածքով մ'ամբողջ սիրային վլապ մը կ'արձակեն քեզ՝ նետ մը արձակելու պէս, և որք ալեձե յուշկապարիիներու նման հեղեղապէս և ցնցումներով կը քայլեն կեանքին ասպարէզին մէջ: Կը միշէ նոր Վէպէր ըստած զրբին այն համբարուները որք սիրով եթէ շարբշւին՝ գէթ միշա կըզգլիվն: Սակայն ես ասոնց տեղ զտայ այնպիսի կիներ որք նամակներ կը գրէին, Ճիշդ ժամեր կը կարդագրէին, լոկ առա կը խօսէին անձանօթներու, իրենց նուաստութիւնները կը պահէին կեղծաւորութեան ներքե, և այս ամեն իրերու մէջ ոչ այլ ինչ կը տեսնէին բայց եթէ անձնաստր ըլլալ և մոռնալ:

Առաջին անդամ երբ խաղարանը մտայ, ոսկի հեղեղներու, քառորդի մը մէջ վաստկուած հարսաութիւններու վրայ խօսուիլը լսեր էի արդէն, նա մանաւանդ լսեր էի թէ Անրի Դի պալատական իշխաններուն մին մէկ թուղթով երեք հարիւր հաղար վրանք վաստիկը էր, զումար մ'որ իր թիվնոցին գինան էր: Սակայն այն խաղարան ոչ այլ ինչ էր բայց եթէ հանդերձատուն մ'որ մէկ շապիկ ունե-

յող բանւորներ թեկնոց մը վարձու կ'առնաւն , ուր դուռին առջև զինաւորներ կը նստին , և ուր սովահար ստամբաններ թուղթ կը խաղան պատառ մը հաց վաստկելու կամ քմուելով ատրճանակի զնտակ մ'ընդունելու համար :

Երբ առաջին անգամ տեսայ այն հասարակաց կամ մասնաւր ժողովներուն մին որ բարիղի մէջ ծախուելու արտօնութիւն ունեցող երտուն հազար կանանց մէկին բաց է , արդէն լսեր էի ամեն ժամանակներու , սանդարամէտախան տօնախմբութեանց , ամեն հնարաւոր շուայտութեանց վրայ խօսուիլը , բարելոնէն սկսեալ մինչեւ Հռովմ , բրիսարի տաճարէն սկսելով մինչև Բարդ-օ-Սէր և դրան սեմին վրայ միայն «Հեշտութիւն» բառը դրուած տեսեր էի միշտ : Սակայն արդի ժամանակիս մէջ լոկ «Բողոսութիւն» բառը դտայ , միշտ անջնջելի տեսայ այս բառը , և քանդակուած չէ թէ այն աղնու մեատին վրայ որ արևին դոյնն ունի , այլ մետանիներու ամենէն դունաաին , այսինքն այն մետադին վրայ զօր գիշերին ցուրտ լցոլ կարծես իր տժգոյն ճառագայթներովը ներկած է , բայլ կ'ուշեմ արծաթին վրայ :

Ըռաջին անգամ խաժամուժ ամբոխը տեսայ . . . Գուրթիյլի զատիլարին վրայ . սոսկալի առտու մը , բարեկենդանի յետին օրուան առաւոտուն տեսայ զայն : Առջի օրուան իրիկունէն ՚ի վեր բարակ և սառնաբեկ անձնել մը կը գար . փողոցները տղմալի ճահճներ էին : Դիմակաւորներու կառերը , խառն ՚ի խուռն , իրարու զարնելով , մէկզէկ ճմէլով կանցնէին սալարիներուն վրայ կանդուն կեցող պժգալի մարդերու . և կիներու երկու երկայնաձիգ ցանկին միջնէն : Սոսկալի հանդիսականներէ բարիացող այս պատն իր դիմին կարմրած աշերուն մէջ վաղրի ատելութիւն մ'ունէր : Մէկ մընի չափ երկայն տարածութեան մը մէջ այս ամեն հանդիսականները կը մումուային , և մինչդեռ կառքին անիւները մինչև անոնց կործըր կը գպնային , անոնք և ոչ իսկ քայլ մը կը նահանջէին : Ես բաց կառքին մէջ բազմուին վրայ կեցած էի . մերթ ընդ մերթ հնտիքով ծածկուած մարդ մը կ'ելնէր հանդիսականներու ցանկին , հայհոյութեանց հեղեղ մը կը թափէր մեր երեսին վրայ , անզա ալիւրի ամագ մը կը նետէր մեզ : Քիչ մ'ատեն անցնելէն ետք ա-

լիւրի տեղ ախղմ ընդունեցանք . սակայն միշտ առջև կ'երթայինք , հասնելով գէպ նշ-ամուրը (Սիրոյ-կղզի) և Յօմէնիլի աղւոր անտառն ուր ժամանակաւ այնքան հեշտալի համբոյրներ կը տրուէին խոտերուն վրան : Մէր բարեկամներուն մին որ դուրսը կառապանին քովը նոտածէր՝ քարայտակին վրան ընկաւ՝ մեռնելու վտանքով : Նմանին իր խուժեց զինքն ոտնակոխ մեռյանելու համար . հարկ եղաւ քովը վազել և շրջապատել մեր բարեկամը : Զիով մեր առջևէն գացող փողահաններուն մէկին ուսը քար մը կերաւ , վասն զի ալիւրին նեղ՝ որ կը պակսէր աղ՝ քար կը նետէին :

Այսպիսի բան մ'երբէք չաեսեր , ոչ ալ լսեր էի :

Սկսայ հասնալ ներկայ դարս և դիտնալ թէ ինչ ժամանակի մէջ կ'ապրինք :

ԳԼՈՒԽ Գ

Տէժնէ իր գիւղական ամառատունը երիտասարդներու խումբ մը հրաւիրած էր զրօսանքի համար : Լաւագոյն զինքներ , շքեղ սեղան մը , խաղ , օլար , ձիարշաւ , վերջապէս ամեն բան անթերի էր զրօսանքի ելուղ երիտասարդաց համար :

Տէժնէ հարուստ և շատ պերճասէր էր : Ներկայ ժամանակիս բարուց հետ հին ժամանակի յատուկ հիւրասիրութիւն մ'ունէր : Սոկից ՚ի զատ լաւաղոյն գիրքերն իր տանը կը դանուէին . կը օսակցէր իբր հմուտ և բարեկիրժ մարդ մը . այս մարդն անլոյծ ինտիր մ'էր :

Իր տանը բերեր էի այնպիսի լրասէր միտում մ'որու ոչինչ կրնար յաղթել : Տէժնէ խղճահարութեամբ յարգեց այս միտում : Զէի պատասխաներ իր հարցումներուն , ուստի աղ հարցում շըրաւինձ . իրեն համար կարևոր կէտն էր տարփուհիս մոռնալս : Սակայն որսի կ'երթայի , սեղանը կը նստէի ուրիշներուն պէս յօժար տրամադրութեամբ . Տէժնէին ուղածն ալ այսքան էր :

Սշխարհիս մէջ պակաս չեն այնպիսի անձննք որք մասնաւրապէս կը ջանան քեզ աղէկութիւն ընելու , և որք առանց խղճատանջու-

Ճեան ամենէն ծանր քարը թերես քեղ նետեն ճմբլու համար այն ճանձը որմէ կը խայթուիս : Միայն մէկ բան հոգ կ'ընեն իրենց , արդիլել քեզի զէշ վարուելու . այսինքն հանդիսու չեն ըլլար մինչեւ որ իրենց չնամնեցնեն քեզի : Այս կամ այն միջոցով սոյն նպատակին համելէն ետք սաստիկ դոհ կ'ըլլան , և ամենեին չեն երեակայեր թէ կընաս աւելի զէշ վիճակի մը մէջ ընկնիլ . և անոնց այս ընթացքը բոլորովին անկեղծ բարեկամութենէ մը կը հետեւի :

Երիտասարդներուն մեծ գժբաղդութեանց մին է աշխարհս իրենց ուշը զրաւող աւաւաջին առարկաներուն համեմատ երեակայել : Սակայն պէտք է խոստովանիլ թէ կայ նաև շատ գժբաղդ մարդերու ցեղ մը , այսինքն այն մարդերու ցեղն որք այսպիսի պարագայի մէջ պատրաստ են երիտասարդներուն ըսելու .

«Իրաւոնն ունիք չարին հաւտալու , և մնիք դիտենք թէ ինչ է այն :»

Օրինակի աղաղաւ , սարօրինակ բանի մը վրայ խօսուիլը լսած եմ . այս բանը կարծես բարիէն և շարէն հաւտարապէս հերսի միջև մը , անսիրա կիներու և ասոնց արժանի մարդերու մէջ տեսակ մը կարդալութիւն էր . անցողական զդացում կ'անուանէն այս կարդագրութիւնը . ասոր վրայ կը խօսէն իրը կառասպանէ կամ շինութեանց ձեռնարկուէ մը հնարուած շողեշարժ մեքենայի մը վրայ : Այն մարդերը կ'ըսէն ինձ . «Մարդիկ այս կամ այն բանին նկատմամբ կը համաձայնին . այս ինչ խօսերը կ'արտասանեն և այն ինչ պատասխանները կ'ընդունին , այս ինչ կերպով նամակներ կը դրեն , այն ինչ կերպով ծունր կը դնեն :»

Այս ամեն բաները կարդարուած էին իրը պատիր երեսիթ մը . և հետո այսպէս խօսող այն բարեմիտ անձերն ալենոր մազեր ունեին :

Խնդուկս բերին անոնց այս խօսքերը : Գժբաղդաբար՝ ես չեմ կընար ըսել կինիկի մը՝ զար կ'արհամարհեմ՝ թէ սէր ունիմ իր վրայ , նաև զիտանը թէ այսպէս խօսիլ լոկ սոլորութիւն մ'է և թէ այն կինը չպիտի խաբուի խօսքէն : Երբէք ծունդս գետինը չդրեր եմ առանց սիրսս ալ դնելու : Ուստի չեմ ճանչերու դա-

որ որք դիւրակամ կ'անտանին , կամ եթէ անսնց մէկին հետ բռնուած եմ , առանց զիսնալու և պարզամտթեամբ բռնուած եմ :

Կը հասկնամ թէ մարդս ինչո՞ւ իր սիրաը մեկուսի կը թողս , բայց չեմ հասկնար թէ ինչո՞ւ կը դպի անոր : Կարելի է թէ հպարտութիւն մ'է այսպիս խօսիլս , բայց ես ոչ պարծելու և ոչնուատանալու դիտաւորութիւն ունիմ : Կ'ատեմ ամեն բանէ առաջ այն կիները որք կը խնդան սիրոյ վրայ , և թոյլ կը տամ որ իրենք ալ զիս ատեն : Երբէք վէճ չպատի ըլլայ մը մէջ :

Սիբոյ վրայ խնդացող կիները պոռնիկներէն շատ ստորին են . բովերը կրնան սուս խօսիլ , նաև այն կիները . բայց բավերը կրնան սիրել , իսկ այն կիները չեն կրնար : Կը միշեմ պոռնիկ մ'որ կը սիրէր զիս , և որ կ'ըսէր իզմէ երիցս հարաստ մարդու մ'որու հետ կ'ապրէր .

«Չանձրոյթ կը տաս ինձ . Երթամ սիրականս զանեմ :»

Զրիապէս բողութիւն ընող շատ մը կիներէ աւելի արժէք ունէր ասի ըսող պոռնիկը :

Դարման սկիզբէն մինչև վերջը Տէմընէի առնը անցուցի ուր տարփուհիս մեկնած և ֆրանսայէն դուքս երած ըլլալը խմացայ . այս լուրը սիրա համակեց թախծութեամբ մ'որ ալ չթողուց զիս :

Տեսներով այն ընկերութիւնը որ սոյնքան նոր էր ինծի համար և որու մէջ կ'ապրէի զիւղը , նախ տարօրինակ , տրտմալի և սասափի հետաքրքրութեամբ մը համակուիլ զդացի . այս հետաքրքրութիւնը ստիսեց զիս խեթիւն նայելու իր ստուերէն խօսող երիվարի մը պէս :

Աչա պատմեմ այն առաջին իրողութիւնը որ այսպէս խրաշելու պարտաւորեց զիս :

Տէմընէ անատեն խխա զեղանի սիրուհի մ'ունէր , որ շատ կը սիրէր զինքը . զիշեր մ'երք Տէմընէի հետ մուռ կը դպի , ըսի իրեն թէ իր սիրուհին ինձ կ'երեար այնպէս ինչպէս էր ան , այսինքն հիանալի՝ թէ զեղեցիութեամբն և թէ իր վրայ ունեցած սիրովը : Վերջապէս եռանդապին գովեցի իր սիրուհին , և հակցուցի բարեկամիս թէ հարկաւ երջանիկ էր այս մասին :

Տէմընէ պատմախան չտուաւ : Այսպէս էր իր սովորութիւնը , և զիսէի թէ մարդերուն ամենէն խօսասիրսն էր ան :

Գիշերն երբ խւրաքանչիւր որ իր տեղը քաշուեցաւ, քառորդէ մէ վեր պառկիր էի երբ զրանս զարնուիլը լսեցի:

— Մտիր, զուեցի, կարծելով թէ քանը փախող այցելու մ'է եկողը:

Կիսամերկ և ձեռքը ծաղկեփոնջ բռնող կնկան մը ներս մանելը տեսայ. այս կինը մեռելէ մ'աւելի զունաս էր: Քովս եկաւ և ինձ տուաւ ծաղկեփոնջը, որու վրայ կտոր մը թուղթ կապուած էր. այս թուղթին վրայ հետադայ խօսքը կարդացի.

«Առ. Օդթավ, որ պարտաւոր է փոխարէնը հատուցանելու իր բարեկամը՝ Տէժընէին»:

Տուամեր կարդայուս պէս փայլակ մը զարկաւ մտքիս: Հասկցայ թէ ինչ կը նշանակիր Տէժընէին այս ընթացքը, այսպէս ինձ դրկելով իր տարփուհին և զան տեսակ մը տաճկական սովորութեամբ ինձ պարզելով այն քանի մը խօսքերուն վրայ զօր իրեն ըսեր էի հետը շրջադաշտելու ատեն:

Տէժընէին ընութիւնը կը ճանչէի. իր այս ընթացքին մէջ ոչ վեհանձնութեան սին ցոյց մը, ոչ ալ անառակիութեան դործ մը, այլ լոկ գաս մը կար: Զինքը կը սիրէր այս կինը. ասոր զովեստը տուեր էի իրեն, և ահա Տէժընէ կ'ուզէր հասկցնել ինձ որ իր սիրուհին կրնայի ընդունիլ կամ մերժել, բայց թէ չէի պարտաւորեր սիրել զան:

Այս իրողութիւնը ստիպէց զիս խորհելու. եկող խեղճ աղջիկը կը լսր, և չէր համարձակեր սրբելու. իր արցունքը, վախնալով որ չնշմարեմ արտասուելը: Տէժընէ ինչ սպառնալիք ըրած էր ստիպելու համար զան որ դայ: Զդիտէի:

— Օքիմրդ, ըսի, պէտք չէ որ վշտանաս: Ետ զնան և մի վախնար ամեննեին:

Պատասխան տուաւ որ եթէ վաղուան առաւօտէն առաջ սենեկէս դուրս ենէ, Տէժընէ պիտի արտաքսէ զինքը, թէ իր մայրն աղքատ էր, և թէ ինք չէր կրնաք համարձակիլ տեղն երթալու:

— Շատ աղէկ, ըսի, մայրդ աղքատ է, հաւանական է որ նաև քուն ալ աղքատ ես, հետեւաբար պիտի հնաղմնդիս Տէժընէին եւ-

թէ ուզեմ: Գեղանի ես և գեղեցկութիւնդ կրնայ զրդել զիս: Սակայն կը լսու, և արցոնքդ քանի որ ինձի համար չէ, իմ առջևս կարեորութիւն չունի ուրիշ ինչ որ կրնաս ունենալ ինձի համար: Գնա, տեղդ դարձիր և ես իմ վրայ կառնում չթողուլ որ արտաքսուիս դուն:

Խորհրդածութիւնը, մինչդեռ շատ մարդերու համար մտքի հաստատ և անփոփոխ յատկութիւն մ'է, ինձի համար կամքէս անկախ բնազդում մ'է միայն, որ իբր բուռն կիբը մը մերթ ընդ մերթ յանկարծապէս կը զրաւէ զիս: Ժամանակ առ ժամանակ, իր ժամանակ համաձայն այսպէս կը զրաւէ զիս ուր որ վայց ուր որ զայ այն, բան մը չեմ կրնար ընել իրեն գէմ: Իր ուղած համբայէն կը քչէ կը տանի զիս, ուր որ հաճելի է իրեն տանիլ: Խորհրդածութեան այսպէս բնազդում մ'ըլլան և զիս դրաւելն ինձ յատուկ իրողութիւն մ'է:

Տէժընէին կողմէն եկող կինն երբ մեխնեցաւ, անկողիս վրայ եւլայ նստայ:

«Բարեկամ, ըսի, իւրովի, եթէ Տէժընէ ուղած չըլլար քեզ տալ իր սիրուհին, թերեւս չէր սխալեր կարծելով թէ պիտի սիրահարիս անոր»:

«Աղէկ նայեցար այն աղջիկն: Աւելի և երկնային խորհուրդ մը կատարուած է այն արդանդին մէջոր երկնեց զան: Բնութիւնն այսպիսի էակ մը ստանալու համար մայրական ամենէն ուշագիր նայուածներու կարօտ եղած է. սակայն քեզի բժշկել ուղող մարդն ամէն միջոցէ լաւագոյն սեպեց քեզի դէպ անոր շուրթերուն վրայ հրել որպէս զի հման անսպազիս սիրելու:»

«Ի՞նչպէս կ'ըլլայ այս բանը: Քեզի պէտ ուրիշներն ալ անշուշտ սրանցացան այն կնկան վրայ, սակայն ամեննեին վտանգի մէջ չէին անոնք. այն կինը կրնար անսնց վրայ փորձել այն ամեն հրապոյրները զոր կ'ուզէր. դուն միայն վտանգի մէջ էիր:

«Սակայն ինչ որ ըլլայ Տէժընէին կեանքը, կը պարտաւորի սիրամ'ունենալ, քանի որ կ'ապրի: Ի՞նչ նկատմամբ քեզմէ կը տարրերի Տէժընէ: Մարդ մ'է ան որ բանի մը չհաւատար բնաւ, որ ամեննեին վախ չունի, որ զուցէ ոչ հոգ և ոչ ձանձրոյթ մ'ունի, և

յայտնի է որ ներբանը եթէ թեթև խայթ մ'ընդունի, սարսափով պիտի համակռի ինք. վասն զի՞ եթէ մարմինէն լքուի, ի՞նչ պիտի ըլլայ ինք: Իր մարմինը միայն կենդանի է: Ի՞նչ է ուրեմն այս արարածն որ իր հոգիին հետ կը վարուի իրենց մարմինը մորակոնցերուն պէս: Մարդու մի՞թէ կը հանայ ապրիլ առանց զլուխի:

«Խորհէ այս բանիս վրայ: Աչա մարդ մ'որ իր զիրկն ունի աշխարհիս ամենէն զեղանի կինը. երիտասարդ և եռանդուս է ան. զեղանի կը դանէ այն կինը, կ'ըսէ իրեն թէ զեղանի է. կինն ալ կը պատասխանէ թէ կը սիրէ զինքը: Վազա այս կամ այն ամսն անոր ուսկն կը զարնէ և կ'ըսէ. «Բոլ մ'է այդ կինը:» Այսրան միայն կ'ըսէ, վասն զի ապահով է նոյն մարդուն նկատմամբ: Եթէ ասոր ըսուած ըլլար թէ թունաւորիչ մ'է այն կինը, թերեւս առանց հոգ ընելու սիրեր, թերեւս ոչ նուաղ համբուրէր զան. սակայն պոռնիկ մ'է ան, և այս պատճառուաւ ալ սէրն էութիւն չունի իրեն համար երկալին ասադը:

Ի՞նչ է ուրեմն այս պոռնիկ բառը: Կը հաւանիմ թէ, իրաւացի, արժանաւոր, ձշմարիտ, ալլարտիչ բառ մ'է: Բայց վերջապէս ի՞նչ է. լոկ բառ մ'է: Մարդու մէկ բառով մարմին մը կը մեռցնէ:

«Համար եթէ դուն կը սիրես այդ մարմինը: Բաժակ մը զինի կը տան քեզ և կ'ըսեն.

«—Մի սիրեր ատի, վեց ֆրանքով կրնաս ունենալ այդ զինիէն:» Համար եթէ զգիլիսիս այդ զինիէն:

«Բայց Տէժընէ կը սիրէ իր տարփուհին քանի որ ստակ կը վճարէ անոր. ուրեմն սիրելու մասնաւոր, կ'երտ մ'ունի՛: 2է, չունի. իր սիրելու կ'երպէ սէր չէ, և այս մարդը սէր չըլլար թէ սիրուելու արժանի և թէ սիրուելու անարժան կուշ վրայ: Պարզապէս ոչ զոք կը սիրէ ան:

«Ով ուրեմն այս վիճակին բերաւ Տէժընէն. այսպէս ծնած է ան, կամ ետքէն այսպէս եղաւ: Սիրելն ուտելու և խմելու պէս բնական բան է: Ուրեմն մարդ չէ Տէժընէ: Թշնակ մ'է ան թէ հսկոյ մը: Զարմննք որ ան միշտ ապահով է այս անխոռով մարմանըն նկատմամբ: Այնքան ապահով է որ կինայ զինքը սիրով կիսկիք մը զիրկը նետուիլ անվտանգ: Զարմննք որ առանց տժդունելու

կը նետուի: Մարմնոյ փոխարէն տուածն է միշտ ոսկի: Ինչպիսի կոչունք մ'է ուրեմն իր կեանքն, և ի՞նչ ըմսելի կը խմէ այս կոչունքի բաժակներովը: Երսուն տարեկան է ան, և ահա ծեր Սիհրդատին կը նմանի. իմերուն մզյները բարեկամ և մտերիմ են իրեն:

«Այս բանիս մէջ մեծ զաղտնիք մը, գանելու բանալի մը կայ, բարեկամ: Մարդու թող կրցածին չափ պատճառաբանէ զեղխութիւնը պաշտպանելու համար. պիտի հաստատէ միայն թէ զեղխութիւնը բնական է օր մը, ժամ մը, այս զիշեր, բայց ոչ վաղը, բայց ոչ ամեն օր: Աշխարհիս վրայ չկայ ժողովուրդ մ'որ կինը մարդուս կամ լնկերուհին և միփթարութիւնը, և կամ անոր կեանքին նուիրական զորդին չենպէ և այս երկու ձեռվիս ալ նկատելով չպատռէցն: Սակայն ահա զինաւոր մարակի մ'որ կը ցայտէ այն անդունիքն վրայէն զոք Աստուած իր ձեռներով պեղեց մարդուս և անասունին մէջ. այսպէս վարուիլը կամ մարդուս խօսուն ըլլալը ուրանալ մինոյն բանն է: Ուրեմն ինչպիսի անբարբառ. Տիտան մ'է այս մարդն որ կը համարձակի մտքին սէրը. մարմնոյ համբոյներուն ներքեւ սանակի ընկելու, և իր շուրթերուն վրայ գնելու անասունը կազմող խարսնը, յափառենական լուռթեան դրոշը:

«Այս բանիս մէջ զաղանիք մը կայ զօր պէտք է իմանալ: Սաոր վրայ կը փչէ այն սոսկալի անտառներուն հովը, որք զաղտնիքն ընկերութիւններ կ'անուանին, այն գաղտնիքներուն մին զոր սատանաները մարդուս ականջին փսփսալով կ'ըսեն երբ զիշերուան մութն երկրիս վրայ կը ծաւալի: Այս մարդն Սատութէ ստեղծուելէն եաք յոռեղոյն կամ լաւագոյն արարած մ'եղած է: Իր արդանդն ամուլ կանանց արդանդին կը նմանի. այսինքն կամ բնութիւնը միայն ծրադրած է զայն, և կամ մութին թունաւոր խոտ մը դրուած է անոր մէջ:

«Ուրեմն, բարեկամ, ոչ աշխատութիւնը և ոչ ուսումը կրցաւ բժշկել քեղի: Նշանաբանդ է մոռնալ և ուսնիլ: Մեռած դիրքեր կը թղթատէիր. Բայց այնքան ծաղկահաս ես որ տակաւին ներելի չէ քեզ աւերակներու զբաղիլ: Բոլորտիրդ նայէ, մարդերու դունաստ երամը կը շրջապատէ քեղի: Սպէնքաներու աչերն երկնային դրոշապատիրներու միջներ կը փողփողին. կեանքին անընթեռնի զիր-

Քը կարդա : Քաջալերութիւն , աշակերտ , նետուե՛ Ստիւդու , անսպառելի դեալը , և թող իր սղալի հեղեղն դէպ ՚ի մահ կամ առ նստուած տանի քեզի : »

ԳԼՈՒԽ 4

«Այս սին զրօսումները ցաւերու և դառնութիւններու սերմեր էին որք ալ անտանելի ըլլալու չափ կը յոդնեցընէին զիս . ահա այս էր միայն զրօսանաց օղուար , ենթագրելով թէ կրնար օգուտ մը ըլլալ անոնց մէջ : »

Ըստնք են ահա այն պարզ խօսքերը զոր աշխարհիս մարդերուն կատարելագոյնը , այսինքն սուրբ-Օգոստինոս ըստաւ երիտասարդութեան նկատմամբ : Իրեն հետեւող մէկ քանի հոդի թերեւս այսպէս խօսին , թէեւ ամենուն սրտին մէջն են այն խօսքերը . իմ սրտի մէջ ալ նոյն խօսքերը կը գտնեմ միայն :

Ամառն անցնելէն ետք գեկտեմբեր ամիսուան մէջ նորէն բարիդ դալով ձմեռն անցուցի զբօսանքով , դիմակաւորներու հանդէմներով , ընթրիքներով , քիչ անդամ զատուելով Տէժընէին , որ սաստիկ դոչ էր իզմէ . բայց գէթ ես չէի : Քանի կ'երթայի , ևս աւելի հնհնուք կ'զգայի : Քիչ մը ճամանակէ ետք թուեցաւ ինձ թէ մէն մի քայլիս կարծես կը նեղնար այն կարի տարօրինակ աշխարհն որ առաջին անգամ վիշ մ'երեւած էր ինձ : ուր որ կարծեր էի Ճիւաղ մը տեսնել , յառաջ երթալով ոչ այլ ինչ կը տեսնէի բայց թէտէ ստուեր մը :

Տէժընէ կը հարցնէր ինձ թէ ինչ ունէի :

«Եւ գուն , կ'ըսէի իրեն , գուն ինչ ունիս : Մեռած աղղական մը կը յիշես . մի՞ դուցէ ունենաս վէրը մը զոր խնաւութիւնը մերըսա տին կը բանայ : »

Անառեն կը թուէր ինձ երբեմնակի թէ Տէժընէ կը լսէր ըստածս առանց պատասխանելու : Սեղմնի մը քովը կը նետուէինք , խենդենալու չափ դինի խմելով . կէս զիշերուան ժամանակ սուրհանդակի երիվարներով տաս կամ տասներկու մղոն չեռի զիւղ մը կ'երթա-

յինք նախաձաշիկ ընելու . ետ դառնալով բաղնիք կ'երթայինք , ապա կը Ճաշէինք , ապա թուզթ կը խաղայինք , ետքն ալ պառկելու կ'երթայինք . և երբ ես իմ անկողնիս եզրը կը համեմի . . . դրան նիդը կը հրէի , ծունդի վրայ կը զայի և կը լսի : Այս էր զիշերուան աղօթքս :

Զարմանալի՛ բան . Հպարտութիւն կ'զգայի սեպուելու ինչոր չէի իրապէս . երբ ոչ այնքան յոռի դործ մ'ընէի , պարծանք կը համարէի ինձ բոլորովին յոռի ցուցնել այն դործը , և այս մնապարծութենէն այլանդակ հաճոյը մը կ'զգայի որ տրամութեամբ խառն էր :

Երբ իրապէս ըրեր էի ինչ որ կը պատմէի , ձանձրոյթ կ'զգայի միայն . բայց երբ խենդութիւն մը կը հնարէի , այսինքն սուտ խօսելով երբ կը հնարէի զեղիսութեան պատմութիւն մը կամ շուայտութեան նկարաղբութիւն մ'որու շմաննակցըր էի ես , կը թուէր ինձ թէ սիրտս՝ չղիսեմ ինչու՝ աւելի զոհ կ'ըլլար :

Սակայն ամեն բանէ առելի վիշտ կ'զգայի երբ ընկերութեամբ զբօսնու համար կ'երթայինք Բարիզին այս կամ այն շրջակայ տեղն ուր ատենօք սիրուհիս հետ զայեր էի : Տպուշ կը գտոնայի , մեկուսի և առանձին կը քայլէի անսահման դառնութեամբ մը մացառներուն և ծառի կոճկերուն նայելով , և այնքան կը նայէի որ մինչեւ անդամ ստրովս կը զարնէի անոնց կարծես փոշի դարձնելու համար այն մացառները և կոճկերը :

Սպա ետ կը գայի , հարիւր անդամ և հետզէետէ մումուալով . «Սատուած զրեթէ չսիրեր զիս , Սատուած զրեթէ չսիրեր զիս : »

Սպա ժամերով անմուռնչ կը մնայի :

Ճշմարտութիւնը մերկութիւն է . այս աղետալի դաղափարն ամեն բանի նկատմամբ մորիս առջեր կը գար :

«Մարդս կ'ըսէի իւրօվի , առաջինութիւնն կ'անուանէ իր շպարը , կրօնք՝ իր համրիչը , պատշաճութիւն՝ իր երկայն վերարկուն . իր զինին հետ կը խմէ իրեն հաւտացող ապուշներուն արցունքը . ակնկոր կը շրջադարձի քանի որ արևն երկնից վրայ է . եկեղեցի կ'երթայ , պարահանդէս կ'երթայ , ակումբներու մէջ կը դանուի , և երբ զիշեր կ'ըլլայ , իր բօպան կը քակէ , և ահա կը նշմարես մերկա անդամ պառնիկ մ'որ նոխազի ուր ունի :

Սակայն այսպէս խօսելով ես իզմէ կը սոսկայի, վասն զի կ'զգաւ յի որ թէ զգեստին տակ մարմնը կար, մարմայն ներքեն ալ կմախըլ կար:

«Եթէ կարելի է որ այս ըլլայ ամեն բան,» կ'ըսէի իւրովի և իմ կամքի հակառակ: Աղա քաղաքը կը դայի, մօրը թէլ մասձ աղւոր սբղափի աղջկի մը կը հանդիպէի ճամբուս վրայ, ետևէն կը նայէի հաւաքըլով, և կարծես նորէն տղայ մը կ'ըլլայի:

Թէե բարեկամներուս հետ ամեն օրուան ստորութիւններ ստացեր էի, և թէե կարգագրեր ենք մեր անկարդ կեանքը, բայց և այնպէս ընկերութեանց մէջ կը մանէի, ուր կանանց տեսքը անտանելի խոռոշութիւն մը կը սպածառէր ինձ. դողալով կը բռնէի անոնց ձեռքը: Արոշը էի ալ բնաւ չփրել կին մը:

Սակայն զիշէր մ'երբ պարահանդէսէ մ'ետ եկայ, սիրոս այնաքան հիւանդ էր որ զգացի թէ սէր էր այս հիւանդութիւնը: Ընթրեր էի կնիկի մը քով նատած. չէի յիշեր կին մ'որ անոր չափ շնորհալի և հոյակապ ըլլար: Երբ քնանալու համար աչքս դոցեցի, առջևս տեսայ այն կինը: Կարծեցի թէ կորսուած եմ, ուստի անմիջապէս որոշեցի ալ չհանդիպիլ անոր, և զգուշանալ այն ամեն տեղերէն ուր զիտէի թէ կ'երթար ան: Եյս տեսակ մը տենդը տասմուհինդ օր տեղ, զոր անցոցի զրեթէ շարունակ բազմոցիս վրայ երկնյած մնալով, և առունց նսպատակի, իմ կամքի հակառակ, յիշելով անոր հետ ըրած ամենափոքր խօսքերս անդամ:

Աշխարհիս մէջ չկայ տեղ մ'ուր մարդոս այնքան հետաքրքիր ըլլայ հասկնալու իր գրացիին ինչպէս ասզրիլը, որքան բարիլի մէջ, ուստի այն ամեն անձերը զոր կը ճանչէի և որք ինձ կը հանդիպէին Տէմրնէին հետ, քիչ մը ժամանակէ ետք ըսին թէ ամենէն մեծ անառակին էի: Եյս մասին իսրանչանայի հասարակութեան խելքին վրայ. որքան ապուշ և նորմնծայ կարծուեր էի սիրու հիփո հետ յարաբերութիւնս կտրուած ժամանակ, նոյնքան անզգայ և քարասիրտ կը սեպուէի հիմա: Աներջապէս սկսան ըսել իսկ թէ երրէք այս կինը չփրած ըլլալս յայսնի էր. թէ անշուշտ սէրը զուտրանութիւնն մը կը համարէի ինձ. այսպէս ըսկելով կը կարծէին թէ մեծ զուշստ մը կը տան ինձ. և աւելի դէշն այն է որ ես ալ խիստ

ուլորմելի մնասպարծութեամբ մը փքալով սաստիկ կը հրձուէի ողյն դովեստէն:

Կը պահանջէի անզդայացած սեղուիլ, թէե փափաքներով համակուած ըլլայի, թէե վառվուուն երեակայութիւնս ամեն սահմանէ գուրա քչելով տանէր զիս: Վ'ոկտէի ըսել թէ չէի կրնար բնակարեռութիւն մը տալ կանանց. խելքով բիւր ցնորքներ կը կաղմէի և ըսելով թէ իրականէն նախագաս կը համարէի զանոնք: Գաղղափար մ'երբ տարօրինակ և հասարակ դատողութեան ներհակ ըլլար, այս պատմառաւ իսկ այն դաղափարը սաստիկ կը պաշտպանէի ամենէն պախարակելի զդացումներ յառաջ բերելու վտանգով:

Մեծագոյն պակսուութիւնն էր նմանիլ այն ամեն բաներու որք չէ թէ իրենց գեղցցիկութեամբն այլ տարօրինակութեամբն ուշս կը զրաւէին սաստիկ, և չըւզելով խոստովանիլ նմանող ըլլալս, այլ անդակ երեալու համար չափալանցութիւններու մէջ կը կորաւէի: Ըստ իմ կամքի ոչինչ լաւ էր, ոչ ալ միջակ լաւ. չկար բան մ'որ մարդուս խելքը միտքը դրաւելու չափ արմէք ունենայ. սակայն երբ վիճաբանութեան մէջ կը տաքնայի, կը թուէր ինձ թէ ֆրանսերէնի մէջ ուզածիս չափ փրուն խօսքեր չէի զաներ գովելու համար ինչ օր կը պաշտպանէի. սակայն բաւական էր հետս համարիտ ըլլալ բոլոր եռանդս փարատելու համար:

Վարբիս մէկ բնական հետեւութիւնն էր այս: Պժգալի էր ինձ վարած կեանքս, սակայն չէի ուզեր ուրիշ կերպով ապրիլ:

Միտքս կը տանջէի խաբելու համար, և ամեն այլանդակութիւնները կ'ընէի ինքնինս տարբեր մարդ ցուցնելու դիտաւորութեամբ:

Բայց մնասպարծութիւնն այսպէս էր, զբաղելու միջոցին սիրտս կը տառապէր, ուստի դրեթէ շարունակ երկու մարդ կար յիս, մին կը խնդար և միւսը կը լար: Կարծես թէ մշտնջենական դիմահարութիւն մը կար մարդէս դէպ ՚ի սիրտս: Կմ սեպհական կատակներս երբեմնակի սաստիկ ցաւ. կը սպածառէին ինձ, և ամեն բուռն վիշտերս ալ քահբահներով խնդակու փափար կը տային ինձ:

Մէկն օր մը կը պարծէր ըսելով թէ աւելորդապաշտական վախերն անմասչելի էին իրեն և թէ չկար բան մ'որմէ վախնար ինքբարեկամներն իր անկողնին մէջ մարդու կմախք մը դրին, ապա մօ-

տակայ սենեակ մը մոնելով սպասեցին որ զիտեն զան երբ ետ պիտի դար : Չայն չլւեցին ամենեին . սակայն հետևեալ օրն երբ իր սենեակը մտան , տեսան որ անկողնին վրայ նստած մեռելի ոսկր ներուն հետ կը խաղար ան . խեցած էր մարդը :

Ես ալ այս մարդուն նման բան մ'ունեի . միայն մէկ տարբերութիւն կար անոր և իմ մէջ , այսինքն իմ սիրական ոսկերտիքը ամենասիրեցեալ կրախքի մ'ոսկերտիքը , այսինքն սիրոյս բեկորները , անյետալին միայրոդն էին :

Սակայն պէտք չէ լսել թէ այս ամեն անկարգութեանց մէջ լսու վայրկեաններ չլային : Տէժընէին ընկերները պատուաւոր երիտասարդներ էին . ասոնց շատը ձարտարագէտ էր : Անառակարար վարուելու պատրուակաւ երբեմն առջի զիշերները միասին կ'անցունէինք զմայլելի կերպով : Այն երիտասարդներուն մին անստեն սաստիկ սիրահար էր դեղանի գուսանի մ'որուն կայտառ . և մելսամաղային ձայնը զմայլում կը տար մեղ : Քանի՛ քանի՛ անդամ շրջան կազմելով նստանք և մտիկ ըրբնիք այս ձայնը մինչդեռ սեղանը պատրաստ էր : Քանի՛ քանի՛ անդամ մեղմէ մէկ՝ դիմիկ սրուակներուն բացուելու միջոցին Լամարթինին մէկ հասորը ձեռքը կը բռնէր և եռանդայոյզ ձայնով կը կարդար : Պէտք էր տեսնել անստեն թէ ինչուս աներեսոյթ կ'ըլլային մեր միւս ամեն մտածումները : Այն միջոցին ժամերը կը թռէին , և երբ սեղան կը նստէինք , որքա՞ն տարօրինակ անստակներ կը ձևանայինք : Բան մը չէինք ըսեր , և մեր աշեր արցունքով կը լեցուէին :

Վանաւսնդ Տէժընէ՝ որ սովորաբար մարդերուն ամենէն քարասիրոն ու անստարբենն էր՝ այն օրերն անհաւատալի կ'երեար : Այն կարոք գուրս զգացումներով կը համակուէր որ տեմնովը թէ երես ըսէր թէ բանդադուշող բանահիւս մ'է ան : Սակայն զգացումներու այս սրտաբուղին արտայացաւութիւններէն ետք երբեմն կ'զգար թէ կատաղի ուրախութեամբ մը կը համակուէր : Ամեն բան կը խորտակէր երբ զինիէն զլուխը կը տաքնար . չնջումի ողին գլուխէն գուրս կ'ենէր բոլըրովին սպառապէն , և երբեմնակի կը տեսնէի որ ան յիմարութեանցը ժամանակ՝ իր հետը զմնուովները լեղապատար փախցինելու չափի դղրդինով աթոռ մը կը նետէր դէպ 'ի դոց պատուհան մը :

Զէի կրնար արդիւուիլ քննութեան առարկայ մ'ընելու այս տարօրինակ մարդը : Տէժընէ կ'երեար ինձ իբր գաս [մ'անձանց նշանաւոր տիպարը , որք հարկաւ տեղ մը կային և որք սակայն անձանօթ էին ինձ : Երբ կը դորձէր Տէժընէ , չդիտէինք թէ հիւանդի մը յուսահասութիւնն էր ըրածը թէ ոչ երես առած տղայի մը քմածին խորհուրդը :

Մասնաւորապէս տօնի օրեր ջղապէս դրդուուած կ'երեար , և իր այս վիճակը զինքը կը դրէշը իբր բուն աշկերտի մը պէս վարուելու : Անատեն իր անխուուութիւնը տեսնողը խնդալէն կը ձայթէր : Օր մը զիս համոզեց իր հետն երեկոյին գուրս ելնելու հետի և առանձին , ծիծաղելի զգեստներով , դիմահիերով ծպտեալ . և մեր հետն երածշապին դորձներ առնլով : Այն զիշեր մինչեւ առաւոտ ծանրապէս շրջեցանք ամենասոսկալի ժխորի մը մէջ : Հասարակային կառքի մը կառապանն իր նստարանին վրայ քննացած գտանք , ձիերը քակեցինք , ապա պարահանդէմէ մ'ելնել ձեւացնելով և պուալով կառապանը կանչեցինք . սա արթնցաւ , և մարակովը առաջին անդամ զարնելուն պէս , արդէն քակուած ձիերն արշաւակի մեկնեցան՝ կառապանը իր նստարանին վրայ դարած ձկելով : Նոյն զիշերը Շանդ-Էլիզէ գացինք . Տէժընէ ուրիշ կառքի մ'անցնիլը տեսնելով ձիշդ զողի մը պէս կեցուց զայն , սպառնալիքովը վախցուց կառապանը , և բոնադատեց մարդը վար ինչելու և երեմն 'ի վայր գետինը պառկելու : Ասի այնախի կատակ մ'էր որմէ կրնար մահ գալ յառաջ : Սակայն Տէժընէ կառքը բացաւ , և ներսը աչաբեկ և անշարժ երիտասարդ մ'եւ կին մը գտանք : Անատեն ըսաւ ինձ որ իր օրինակին հետևիմ , և կառքին երկու կողմի գունակները բանալով սկսանք մէկն մտնել և միւսէն ելնել , այնպէս որ կառքին մէջի խեղճ անձերը մութին կը կարծէին թէ աւազակներու թափու մը կ'անցնի :

Կ'երեւակայեմ թէ աշխարհս փորձառութիւն կը տայ ըսող մարդիկ կը պարտաւորին շատ զարմանալ զիտելով որ կը հաւատան իրենց խօսքին : Աշխարհս ոչ այլ ինչ է բայց եթէ մըրիիներ , և այս մըրիիներուն մէջ ամենեւն տարրերութիւն չկայ . ամեն բան կ'անցնի կ'երթայ իբր մուշուներու երամներ : Քաղքի մը զմնազան թա-

զերը իրարու չեն նմանիք ամպալ, և Շօնէ-Տանը թէնի թաղը բնաւ կող մը կինայ Մարէի թաղին մէջ այնքան բաներ սորվիլ որքան պիտի սորվէր Ակտպանի մէջ։ Միայն իրաւ է որ աշխարհիս սաեղծանէն՝ ի վեր այս մըրթիկներուն մէջէն եօթն անձինք կ'ամսնին, եօթն ալ միշտ միենոյն անձերն ըլլալով. առաջինին անունն է յոյս, երկրորդինը՝ խիջճ, երրորդինը՝ կարծիք, չորրորդինը՝ նախանձ, չինգերորդինը՝ տրտմութիւն, վեցերորդինը՝ հպարտութիւն, եօթերորդինը՝ մարդ։

Ուստի մենք, այսինքն ես և ընկերության թոշումներու երաց մ'ելինք,
և մինչև դարսուն միասին կեցանք երբեմն խաղալով, երբեմն վաղե-
լով. . . .

«Բայց, պիտի ըստ ըթերքողը, այդ ամեն բաներու մէջ ինչ կիներ ունեիր : Առողջ մէջ բուն զեղսութիւնը չեմ տեսներ :»

Ո' արարածներ որք կինսերու անունն ունեիք և որք իբր երազներ
անցաք կեանքի մը մշշէն որ նոյնպէս երաղ մ'էր մլայն, թնչ ը-
սեմ ձեզի համար. ուր որ յայս մը շուրջ չլայ, մի թէ յիշատակ
մը կրնաց ըլլալ: Ուստի թնչպէս յիշեմ ձեզի: Մարդկային յիշո-
գութեան մէջ կայ բան մը որ ձեզի չափ անմուռնչ, ձեզի չափ
մոռզուած ըլլայ:

Եթէ պէտք է խօսիլ կիներու վրայ, երկու կին պիտի յիշեմ. ահա ասոնց մին.

Ար հարցմեմ քեզ թէ բնչ կողես որ ընէ կար կարող առլոր
և գեռաբոյս աղջիկ մ'որ տասնութ տարեկան է և փափաքներ ու-
նի հետեւաբար . որ իր արապիլին վրայ վեպ մ'ունի բոլորպային սի-
րոյ վրայ զրուած . որ բան մը զգիտեր , բարոյականի վրայ դադա-
փար մը շունի , յախտենապէս կը խօսակցի պատուհան մը կենա-
լով որու առջեն սատիկանութեան հրամանին համեմատ թափու-
ներն ալ չեն անցնիր , և որու առջեւ սակայն ամեն դիշեր . կը թա-
փառին արտօնադիր ունեցաղ և սատիկանութենէ ձանցուած խել մը
բողեր . բնչ կողես որ ընէ այն աղջիկն երբ՝ բօպայի կամ փեղոյ-
րի մը վրայ օրն ՚ի բուն աշխատելով իր ձեռները և աչերը յոդ-
նեցնելէն ետք պահ մ'արմուկովն այն պատուհանին կը կոթնի գի-
շերաւան մութը ախրել սկսած միջոցին : Պահնիի մը զվարուն և

ժաբմիցն վլայ կը տեսնէ այն բօպան զոր ինք կարած է , այն վեղոյը զոր ինք իր սպատուակիր մատերովը ձևած է տունին ընթիթելին սոտակը հանելու համար : Օրն երեսուն անդամ վարձու կառք մը կանկ կ'առնու իր գրան առջև , մէ ջէն ըող մը կ'իջնէ որ կառքին պէս թուակիր էր , և կը դայ անարդական ձեռվ մը հայ- լին առջեր կը կարտուի , և այն խեղճ աղջին անբուն մնալով շի- նած տրամալի և համբերալի վեղոյը տասն անդամ կը փորձէ , կը գնէ և կը հանէ : Կը տեսնէ խեղճն որ այս պունիկը գրանէն վեց ոսկի կը հանէ մինչդեռ ինք շարաթն անոնց մին միայն կը վաստիի , յոտից ցղլուխ բողին կը նայի , անոր յարդն ու զարդը կը քննէ , ետեւն կ'երթայ մինչեւ անոր կառքը , և ապա , — միթէ իրն ե- յանցանքը , — ապա իրիկուն մը տեսնելով որ աշխատելու զործը կը պակսի և մայլն ալ հիւանդ է , երբ խոտարին է դիշերը , իր գուռը կը բանոյ կէս մը , ձեռքը կ'երիցնէ և անցորդ մը կը կե- ցընէ :

Ճանչեցի աղջիկ մ՞որու սպատմութիւնն այս էր : Այս աղջիկը
փոքր ինչ դաշնակ շարժել, հաշուել, ծրագրել դիտեր, նաև քիչ
մը սպատմութիւն և քերականութիւն, և այսիւս ամեն բանէ փոքր
ինչ դիտեր : Քանի՛ քանի՛ անդամ կամծալի կարեկցութեամբ մը
հայեցայ բնութեան այս տրտմալի ծրագրին զոր ընկերութիւնն ալ
հաշմած էր : Այս սաստիկ խաւարին մէջ քանի՛ քանի՛ անդամ դիւ
տեղի տկար և վիճուն կայծի մը տեղոյն և երերուն նշոյները :
Քանի՛ցս ջաներ ըրի այս խեղջ մսխրին ներբեւ մարած քանի՛ մ'ածուխ-
ները վերտանի վառելու : Բարե՛, իր երկար մազերն իրօք միարին
գոռնն ունեին, և զինքր Ֆոլդանիկ կ'անուանեինք :

զգաս ու աւքիս, և զրբել օրու լու շաբ հարուստ չէի :
Այս աղջկին համար դաստիաներ բռնելու շաբ հարուստ չէի :
Տէմբռն՝ ի թվի՝ յորդորուելով՝ պաշտպանութիւնը ըրաւ իրեն . նորէն
սորվեցնել տուաւ իրեն այն ամեն ուստամերը որոնց սկզբունքը ու-
նէր արգէն : Ասկայն Վոխրանիկ վիրցաւ որ և է ուսումի նկատ-
մամբ զգալի յառաջիւնութիւն մ' ընել . իր վարժապետը մեկնելուն
պէս, թե կուրծքին վրայ կ' առներ ան, և այսպէս ժամերով
կը կինար պատուհանի ապակիներուն ետեւէն նայելով : Ի՞նչ օրեր,
ի՞նչ թշուառութիւն : Օր մը սպառնալու համար ըսի անոր որ ան-

արծաթ սիլտի թողում զինքն եթէ չաշխատի . լոելեայն մկաւ աշխատիլ , և քիչ մ'ատենէ ետք անոր երբեմնակի դաղանապէս գուրս ենելը իմացայ : Ուր կ'երթայ : Աստուած զիտէ : Աղաչեցի Մոխարանիլո որ չմեկնած նկարակերտ քսակ մը յօրինէ ինձ : Երկար ատեն պահեցի այս տրտմալի յիշասակը : Մոխանիկ սենեկիս մէջ կեցած էր իբր աշխարհային աւերակաց ամենէն տխուր յիշատակարաններուն մին :

Հիմա պիտի խօսիմ նաև ուրիշ կնիկի մը վրայ :

Գիշերուան ժամը զրեթէ տասն էր երբ՝ բոլոր օրն աղմուկով և յովնութեամբ անցունելէն ետք՝ գայլինք Տէմընէին տունը , ուր ան մեզմէ քանի մը ժամ առաջ եկած էր իր պատրաստութիւնները տեսնելու համար : Երբ եկանք , երաժիշտներն արդէն կը նուարէին և սրահն արդէն լեցուած էր :

Պարուհիներուն մեծագոյն մասը գերասանուհի էին . բայցարեցին ինձ թէ ինչու այս կիներն ուրիշներէն աւելի արժէք ունին . վասն զի , ըսին , ձեռքէ ձեռք կը յափշտակուին անոնք :

Սրահը մտնելուս պէս վալսին յորձանքը նետուեցայ : Այս ստուգապէս զմայլելի վարժութիւնը միշտ սիրելի եղած է ինձ . չեմ գիտել վարժութիւն մ'որ վալսէն աւելի աղնիւ և ամենայն նկատմամբ աւելի արժանի ըլլայ գեղանի կնիկի մ'ն երիտասարդի մը : Ամեն պարերը՝ վալսին հետ համեմատուելով ոչ այլ ինչ են բայց եթէ անհամ սովորութիւններ կամ կատարելսապէս աննշան խօսակցութեանց պատրուակներ : Կէս ժամի չափ կնիկ մը գրկել և պարելով քշել ասնիլդ ստուգապէս իր սէրը վայելել է , երբ մանաւանդ վալսէլու միջոցին իր կամբին հակառակ թունդ ՚ի թունդ կը պարէան , այս պարն բոլորովին անմտանգ չէ , հետեաբար չես կինար ըսել թէ արդեօք կը պաշտպանես զինքը թէ ոչ կը բռնադատես : Տիկարութիւններէն ունանք անատեն այնքան հեշտավութեամբ մը , այնքան քաղցր և անկեղծ վասահութեամբ մ'անձնաւ տուր կ'ըլլան որ չես գիտեր թէ իրենց քով զգացածդ փափաք է թէ վախ , և թէ զանոնք կուրծքիդ վրայ սեղմելով կը նուաղին թէ ոչ կը խօսակես զանոնք իբր եղեցն : Ալմանիան՝ ուր հաղուեցաւ այս պարը՝ հարկաւ երկիր մ'է ուր սէր կայ :

Բաղկացա մէջ ունէի հյակասպ կին մ'որ Խոտալիոյ մէկ թատրոնին պարուհիներուն մին էր և որ Բարիզ եկած էր բարեկենդանանին համար : Ապանդարամէտական քրմանոյշի զգեսաներ հաղած էր յովազի մօրմէտ բօսպայի մը հետ : Այս կինիկն չափ սիրաւէտ արարած մը չեմ տեսեր բնաւ : Մէծ և նրբահասակ էր ան , և ծայրաց արագութեամբ մը վալսելովը հանդերձ կարծես թէ գժուարութեամբ կը քայլէր . այս կինը տեսնողը պիտի երեակայէր թէ հարկաւ պիտի յողնեցնէ իր պարընկերը . բնդհակառակն ամենեին ծանրութիւն չէր տար . կարծես դիւթական զօրութեամբ մը կը վագէր ան :

Կուրծքին վրայ ահապին ծաղկեփունջ մը կար , որու անոյշ հոտերը բռնի կ'արդըուէին զիս : Երբ թես ամենաթեմե շարժում մը ունենար , կ'զգայի թէ ան հնդկայլն լիանի մը պէս կը ծուռէր այնպիսի հեշտաւէտ և համակրական մեղիութեամբ մը համակուելով որ կարծես թէ մետաքսեայ խնկարոյը քողով մը կը շրջապատէր զիս : Մէն մի շրջանին հաղիւ հազ կը լսուէր վզէն կախուած մանեակին իր մետաղեայ գոտիին անդամ մը թեթեակի քսուիլը . այնքան զմայլելի կերպավ կը շարժէր որ կը կարծէի թէ գեղեցիկ աստղ մը կը տեսնեմ , և այսպէս պարելու և շարժելու տեսն նաև կը ժպտէր թռելու պատրաստ համբարուի պէս : Վալսին սիրագրիս և հեշտաբոյր երաժշտակինը կարծես անոր շուրթերէն կ'ենէր , մինչդեռ իր զլուխը՝ զոր հիւսակներ կազմող սկաթայր մաղերու անտառ մը կը ծածկէր՝ զէպ ՚ի ետեր կը ծոռւէր , իբր թէ իր վիզա շատ տկար ըլլալով չկնար վերցնէլ զայն :

Երբ աւագտեցաւ վալսը , զարդարանի մը ներսն ալթուի մը վրայ նետուեցայ . սիրս կը բախէր . այլ յայլէ եղէր էի :

«Ո՛ Աստուած իմ , դոչեցի , ինչպէս կարելի է այս բանը : Ո՛ հյակապ հըեշ , ո՛ գեղանի սովորն . գիւրակոր և պիսակաւոր մօրթովդ ինչպէս կը գալարուիս , կը ծփաս , քաղցր օձ : Եզզականդ՝ սատանան՝ ինչպէս սորվեցուցեր է քեզ կենաց ծառին բոլորակիք փաթեթուիլ՝ ինձոր ՚ի շուրթ : Ո՛ Մէլուզին , ո՛ Մէլուզին , + մարդե-

*Ամերիկայի մէջ բունող տեսակ մը պատասխի տունի :

+Մէլուզին՝ որ Ալպանիայի թագաւոր՝ Ալմասի աղջիկն էր՝ ամեն շա-

բուն սիրտերը քուկի են : ՎՀՀԱՆԿԻ գու , այն սիրտերուն տէրն ըլւլալդ քաջ զիտես քու սիրաբոյր նուազութեամբ որ կարծես բոլորվին անտեղեալ է այն իշխանութեանդ նկատմամբ : Քաջ զիտես կործանելլ , քաջ զիտես խեղդելլ , զիտես թէ պիտի տառապի ով որ պիտի գովի քեզ . զիտես որ մարդս կը մեռնի մայիսներէդ , ծաղիկներուդ անուշահոսութենէն , հեշտութեանցդ մերձումն , և աշհա այս պատճառաւ անհնասուր կըլլաս այնքան մեղիութեամբ , աշհա այս պատճառաւ մայիս այնքան քաղցր , ծաղիկներդ այնքան թարմագեղ են . աշհա այս պատճառաւ թեգդ այնքան մեր ուսերուն վրայ կը գնես : Աստուած իմ , նստուած , ինչ կ'ուզես ուրիմ մեղմէ :

Ճալէ վարժապետը սոսկալի խօսք մ'ըսած է . «Կինը մարդկութեան ջղային մասն է , մարդս ալ գնդերական մասը :»

Ճիւմպօլտ ինքն անդամ , ան որ զգօն զիտուն մ'է ըսաւ թէ մարդկային ջղիկներուն բողոքտիրն անտեսանելի մ'թնութրա մը կայ : Չեմ խօսիր այն երաշտաեներուն վրայ որք Սրալլանցանիի հոլամուկերուն շրջան առնլով թոշչելը կը զիտեն և որք կը կարծեն թէ բնութեան մէջ վեցերորդ զղայարան մը գտած են : Մեղի ստեղծող , ծաղրող և մեռյնող բնութեան արդի վիճակին մէջ եղած դաղաները բաւական ահարկու , իր զօրութիւններն ալ բաւական սսաւափի ըլլալով հարկ չկայ ևս առաւել թանձրացնելու այն խաւարը որ մեղի կը շրջապատէ՛ : Բայց ով է այն մարդն որ կը կարծէ տապած ըլլալ՝ եթէ կ'ուրանայ կանաց զօրութիւնը , եթէ բնաւ դեղանի պարուհի մը թողած է երերուն ձեռներով : եթէ բնաւ զդացած չէ այն անսահմանելի շղիտեմ ինչը , այն ջղատիչ մադնիսականութիւնը որ պարահանդիսի մը մէջ , մինչեռ երածշտային գործիները կը ձայնեն , մինչդեռ տաքէն հայելիները կը տդդունին , սակաւ առ սակաւ ծաղկահառ կնիկէ մը կ'ելնէ , նոյն կինն իսկ կ'ելեբտը և անոր բոլորտիքը կը թութուայ՝ ինչպէս հալուէի իսունկը հոլէն տարուբերող ինկամանին վերել :

բաթ օրեր օձի կը փոխուէր իր հօրն ըրած մարդասպանութեան ապաշխարանը կրելու համար : Յայտնի է թէ ժողովրդային հաւատոր մ'է պատ եւ չէ ստոյգ իրողութիւն մը :

Սաստիկ շուարում՝ մը կը դրաւէր զիս : Երդէն զիսէի թէ այսպիսի արբշութիւն մը կ'ունենայ մարդս երբ կը սիրէ . արդէն զիտիկ թէ ինչ բան է այն փառապասին որով կը փաղփողի սրտադրաւ սիրուհին : Սակայն սակասին չդիսէի թէ կին մը կրնայ սրափ այսպիսի բախումներ դրանել , այսպիսի տրուականներ գուրս կոչել լոկի իր զեղեցիութեամբ , ծաղիկներով , զիշակէր դաղանի մը պիտակաւոր մօրթովը , ինչ ինչ շարժումներով , շրջանաբար դառնալու կերպով մը զգը կաքատիչէ մը սորված է և զեղեցիկ բաղկի մը ծիրքովը . և այն կինն այսպէս կը յուղէր զիս առանց խօսք մ'ըսելու , առանց խորհրդածութիւն մ'ըսելու , և իր այս ազդեցութիւնը զիտանալ ձեւանելու : Եթէ այս է եօթ օրուան գործը , ինչ էր ուրեմն զառու :

Այլ սակայն սէր չէր զգացածս , և չկրնալով ուրիշ անուն մը տալ զղացածիս , կ'ըսեմ թէ ծարաւ էր այն : Կ'զղայի թէ էութեանս մէջ կ'երերար թել մ'որ անձանօթ էր սրտիս . կեսարիս մէջ տռաջին անգամն էր ասի զգալս : Այս զեղեցիկ կենդանիին տեսնին աղիքիս մէջ ուրիշ կենդանի մը մանչել տռած էր : Քաջ կ'զղայի որ չպիտի ըսէի այս կնիկին թէ կը սիրեմ զինքը , թէ հաճելի է ինձ , և ոչ իսկ սիրի ըսէի իրեն թէ զեղանի է : Շորթերուս վրայ ոչ այլ ինչ կար բայց եթէ իր շորթերը համբուրելու , «Այդ անփյօթ թեսերովէ՛ զրկէ զիս , այդ ծուռած զլուխտ վրաս կոթնցուր , այդ քաղցր ժպիտը բերնիս վրայ փակցնւր ,» ըսելու փափաքը : Մարմնան իր մարմնը կը սիրէր . զեղեցիութիւնը զինալած էր զիս զինիկին պէս :

Տէմինէ անյառ , և հարցուց ինձ թէ ինչ կ'ընէի հօն :

— Ո՞վ է այս կինը , հարցուցի :

— Ո՞ր կինը , որն կ'ակնարկես , պատասխանեց :

Տէմինէն բանեցի թեւէն և սրահը տարի : Կտալուհին մեր զալը անսաւ և ժպակեցաւ : Ես քայլ մը նահանջեցի :

— Հա՛ , հա՛ , Մարդօյին հետ վալսեցիր , ըսաւ Տէմինէ :

— Ի՞նչ է Մարդօ ըսածդ :

— Բայց սա ծոյլ կինն որ հետուէն կը ինտայ . միթէ հաճելի է քեզ ան :

— ԶԵ, պատասխանեցի. բայց վալսեցի հետու, և կողէի անունը զիսնալ, որիշ հաճար մը չունի ինձի համար :

Այսպէս խօսելուս պատճառն էր ամօթը. բայց երբ Տէժընէ զատուեցաւ իզմէ, ետեւէն վաղեցի :

— Ճատ անհամբեր ես, ըստ Տէժընէ խնդալով : Մարդօ սովորական պոռնիկ մը չէ : Միլանի մէջ * * * գեսպանին պահծուն (entretenue)- և գրեթէ ամուսինն է ան : Իր բարեկամներուն մին տունս բերաւ զինքը : Սակայն վստահ եղի՞ր թէ հիմա հետու պիտի խօսիմ : Զայտի թողունք որ մեռնիս քանի որ ասպելու հնարք մը պիտի չպակսի միշտ : Կարելի է յաջողինք համոզելու զինքն որ հոս մնայ և մեր հետն ընթրէ :»

Ապա հեռացաւ քոլէս : Զեմ կրնար ըսել թէ ինչ վրդովլում զդացի Տէժընէին Մարդօյին մօտիլը տեսներով : բայց չկրցայ գիտել զանոնք, վասն զի բաղմութեան մէջ աներևոյթ եղան :

«Ուրեմն միթէ իրաւ է ասի, կ'ըսէի իւրովին, մինչեւ հոս պիտի իջնեմ եղեր . կարելի է, մանաւանդ վայրկենի մը մէջ : Ո՛ Աստուած . այս կինը պիտի սիրեմ : Բայց վերջապէս, կ'ըսէի մօտապէս, զգայութիւններս միայն կը շարժին . սիրոս մաս չունի այս շարժումն մէջ :»

Ալ ջանայի այսպէս հանդարտելու ինքզինքս :

Սակայն քանի մը րոպէէն եսք Տէժընէ ձեռքովն ուսիս զարնելով ըստ :

— Հիմա պիտի ընթրենք . Մարդօն թեգ պիտի առնես . զիտեան թէ համելի եղած է քեզ, և որոշեցինք որ թեգ առնուս զինքն և ընթրենք :

— Մտիկ ըրէ, ըսի . չեմ զիտեր թէ ինչ կ'զգամ : Ալ թուի ինձ թէ կաղ Վիլգէնը կը տեսնեմ որ իր գարբնոյին մէջ Աստղիկէն բիւր համբոյրներ կը քաղէ իր մխոտ մօրուբովլը : Խոտուն (éssaré) աշերով իր որսին մսեղ մարմնոյն կը նայի ակնայեւ : Իր միակ գոյքն է այս կինն որու տեսքէն կը յափշտակուի զլխովին . ջանք կ'ընէ ու բախութենէն խնդալու . երանութեամբ սարաւելու պէս կը վարուի, և նոյն միջոցին կը յիշէ իր հայրը՝ Արամազդը՝ որ երկնից բարձունքը նստած է :

Տէժընէ ինձ նայեցաւ առանց պատասխանելու և թեհս բռնելով քաշեց տարաւ զիս :

— Յոդնած եմ, ըստ, տրտում եմ . այս աղմուկը ձանձրոյթ կը տայ ինձ : Երթանք ընթրելու . ընթրիքը վերստին զուարթութիւն պիտի տայ մեզ :

Շքեզ եղաւ ընթրիքը . բայց ես միայն հանդիսական եղայ սեղանին : ԶԵի կրնար ամենեին բան մ'ուտել . շուրթերս կը մերժէին ամեն բան :

— Բայց ի՞նչ ունիս, հարցոց ինձ Մարդօ :

Սակայն ես արձանի մը պէս կը կենայի, և անմոռնչ զարմացումով մ'անոր կը նայէի յոախյ ցղլուխ :

Մարդօ սկսաւ խնդալ, նաև Տէժընէ, որ հեռուեն մեղի կը դիտէր : Մարդօյին առջեւ թասի ձեռլ բիւրեղեայ մեծ բաժակ մը կար որու բիւր փողփողուն երեսիկներուն վրայ կը ցոլանար բիւրեղեայ բազմաթե աշտանակողմին պէս կը փողփողէր : Մարդօն անփութօքէն իր թեր երկնցոց և բաժակը բողորովին լեցոց կիսպոսեան ոսկեծուփ գինիով, Երեւելքի այն քաղցրահամ զինիով որ ետքն այնքան գառն երեցաւ ինձ Նիտօյի^{*} անապատ եղրին վրայ :

— Առ նայիմ, ասի քեզի համար է, մանկիկիդ իմ, ըստ, ինձ տալով բաժակը :

— Քեզի և ինձի համար, ըսի ես ալ իրեն տալով բաժակը :

Մարդօ քանի մը կաթիլ իմեց, և ես բաժակը պարպեցի տրրամմութեամբ մը զոր կարծես նշմարեց աչերէս :

— Միթէ գէշ է զինին, ըստ :

— ԶԵ, պատասխանեցի :

— Ուրեմն գլուխդ կը ցաւի :

— ԶԵ :

— Ապա ուրեմն յոպնած ես :

— Գարձեալ ոչ :

*Ամենատիկի նաւահանգստեան մէջ զանուող բազմաթիւ կղզիներում մէկին անոնն է:

— Ե՞՛ս, որին պիտի յանձնոյն մ'ունիս :

Մարգօ երբ իր արկօթեան բարբառովն ոյսպէս խօսեցաւ, իր աշերն հանդարտեցան : Գիտէի թէ ։ Կարողին էր ան, և սիրոյ վրայ խօսելու առթիւ հատալիան իր կամքին հակառակ՝ իր սրտին մէջ կը բախէր :

Այս խօսակցութենէն եռք ուրիշ յիմարութիւն մը առեղի ունեցաւ : Արդէն զըսւխները կը տաճնային, բաժակներն իրարու կը զարնուելին, արդէն ամենէն տժդոյն այտերուն վրայ կը ծաւալէր այն թէթե կարմրուքն որով զինին երեսները կը դունաւորէ կարծես չլուզլու համար որ համեստութիւնն երեայ անոնց վրայ, մակընթացութեան շշուքն նման շփոթալի շշուք մը ցնցումներով . կ'ու նայուածները հան հաս կը բորբոքէն, ապա յանկարծ անշարժ և դատարկ կը մնային . այս ամեն անստոյդ զինովութիւնները չփառեմ ինչպիսի հովէ մը շարժելով . կը ծփային իրարու մօտ : Կին մ'ելաւ կանդնեցաւ տակաւին հանդարտ ծովի մ'առաջին ալիին պէս որ փոթորփիր . կ'զրայ և կ'ելնէ անոր մօտալուտ յարձակումի իմայնելու համար . ձեռքովը նշան ըրաւ որ լւեն սեղանակիցները, բաժակը սպարպեց առանց շունչ առնելու, և ըրած շարժումն զըսւխն զարդն ընկաւ . ոսկեզօծ մավերու հիւսակ մ'իր ուսերուն վրայ գլուրեցաւ . շուրթերը բացաւ և ուղեց սեղանի երդ մը սկսիլ . աչքը կիսովին զոյ էր : Դժուարութեամբ կը շնչէր . երկու անդամ բերու ձայն մ'ելաւ իր ճնշուած կործքէն . յանկարծ մեռելի մը պէս դեղնեցաւ և վերստին իր աթոռուն վրայ ընկաւ այն կինը :

Վնասեն սկսաւ աղմուկ մ'որ ժամէ մ'առելի տեսեց, այսինքն սեղանին մինչև աւարտիլը չընդհատեցաւ : Անկարելի էր այս աղմաւիլին մէջ որոշապէս բան մը հասկնալ :

— Ի՞նչ կ'ըսես այս աղմուկին, հարցուց ինձ Տէժընէ :

— Ոչինչ, պատասխանեցի . ականջներս խցեր եմ և կը նայիմք :

Այս սանդարանետական շուայտութեան միջոցին զեղանին Մարգօ անմոռնչ կը կենար, զինի չեր խմեր, հանդարաօրէն կը կոճնէր իր մերկ թեկին վրայ և անփութօրէն կը մասախէր : Ոչ զարմացած և ոչ յուզուած կ'երեար :

— Չե՞ս ուղեր դուն ալ ասոնց հետեւլ, հարցուցի . դուն որ

քիչ մ'առաջ կիսրոսի դինի տուիր ինձ, չես ուղեր գուն ալ խմել :

Այսպէս ըսերով իրեն համար մէծ բաժակ մը լեցուցի մինչև բերանը . Մարգօ յամբաքար վերցուց բաժակը, խմեց անընդհատ արբուտով մը, ապա նորէն սեղանին վրայ դրաւ բաժակը և վերստին իր խորհուն դիրքն առաւ :

Քանի կը դիտէի այս Մարգօն, անբան աւելի տարօրինակ կ'երեար ինձ . ոչինչ զըսւարձութիւն կը տար իրեն, բայց նաև ոչինչ կը ձանձրացնէր զինքը : Կ'իրեար թէ հաւասարապէս դժուարին էր նեղայնել զինքը կամ հանելի ըլլալ իրեն . Մարգօ կ'ընէր ինչ որ կ'ուղուէր իրմէն, բայց ինքնին բան մը չեր ըներ : Միաքս բերի յաւիտնական հանդստութեան ողին, և իւրովի կ'ըսէր որ եթէ այս ողին, եթէ այս տժդոյն արձանը քնաշըջիկ ըլլար, Մարգօյն պլատի նմանէր :

— Բարեմիրս ես թէ շարասիրս, կ'ըսէր իրեն, տրտում ես թէ դուարթ : Աիրամծ ես . կ'ուղես որ սիրեն քեղի . ստակ, զքօսանք, ձի, զիւղ, պարաշանդէս, վերջապէս ինչ կը սիրես : Ավէ քեղ համելի . ինչ բանի վրայ կը մտախոհես :

Եւ այս ամեն հարցումներուս փոխարէն առանց պատասխան տալու միենոյն կերպով կը ժպտէր, անուրախ և անվիշտ ժպտ մ'որ ըսկէ կ'ուղէր :

«Կ'ինչ հարէ :

Շուրթերս իր շուրթերուն մօտեցուցի . իրեն պէս անոշադիր և անփոյթ համբոյր մը տուաւ ինձ, ապա թաշկինակին իր բերանը տարաւ :

«Մարգօ, ըսի, վայ անոր որ պիտի սիրէ քեղի :

Մարգօն իր սկաթոյր աչքը իմ վրայ գարձուց, ապա վեր նայեցաւ, մէկ մատը վեր ըրաւ այն իստալական շարժումով որ աննմանէլի է, և կամաց մը, «Գաղաց» ըսաւ, որ իր հայրենեաց կիսային մէծ խօսքն է :

Սակայն մրգեղէնները բերուեցան . սեղանակիցներուն շատն ելած էր սեղանէն . ոմանք կը ծխէին, ոմանք սկսէր էին խաղալ, քանի մը հողի սեղանը մնացած էր . կիներէն ոմանք կը պարէին, ոմանք ալ կը քնանային : Երաժիշտները դարձեալեկան . մամբը կը տմաւ

նէին . ուրիշ մոմեր բերուեցան անսնց աեղը : Միտքս թերի Բեթրօնի՛ն
ընթրիքը , ուր ճարպները կը մարին քնահար տէրերու . բոլորափեր ,
մինչեռ դերիներն իրենց ոտքի ծայրովը կոխելով ներս կը մտնեն և
արձաթեղէները կը դողնան : Այս ամեն իրողութեանց ժամանակ եր-
պեր միշտ կը շարունակուէին , և երեք անդլիացի , այն տխուր դէմ-
դէրը միշտ կը շարունակուէին , և երեք անդլիացի , այն տխուր դէմ-
դէրը տեսակէն որոնց յիմարանոցն է ցամաքային Խւրոպան , ամեն
բանի հակառակ շարունակեցին այնպիսի սոսկալի երդ մ'որու նմանն
իրենց Ճահճաներէն գեռ շելած է թերես :

«Եկաւր , մեկնի՞ր , ըսի Մարդոյին : »

Ուր ենելով թես մտաւ :

«Աղը տեսնուի՞ր , զոչեց Տէժընէ : »

Եւ դուրս ելանք սրահէն :

Մարդոյին բնակարանին մօտելով սիրոս սաստկութեամբ կը բախէր .
Ճէի կրնար խօսիլ : Այսպիսի կին մը տակաւին չտեսեր էի . ոչ փափաք
չէի կրնար խօսիլ : Այսպիսի կին մը տակաւին չտեսեր էի . ոչ փափաք
և ոչ ձանձրոյթ կ'զգար ան , և այս անշարժ անձին քով ձեռքիս
երերալը տեսնելով ինչ խորհիլս չդիտել :

Իր սենեակն իրեն սկէս տխուր և հեշտալի էր . կճաշէն սպի-
տակ լամպ մը կիսովին լցու կը տար այս սենեկին , թիկնաթուները ,
բազմոյն անկողիններուն սկէս կակուղ էին , և կարծեմ ասնց ա-
մենքն ալ ստեղով և մետաբսով զարդարուած էին :

Երբ ներս մտայ տաճկական շաբարահատներու սաստիկ հոտ մ'ա-
ռի . կ'ակնարկեմ չէ թէ այն շաբարահատներուն որք հոս փողոցները
կը ծախուին , այլ Կոստանդնուպոլսոյ շաբարահատներուն որք հո-
տերու ամենէն ջղագրդիւներն ու վանդառուներն են :

Մարդո հնչակը շարժեց . սպասուհի մ'եկաւ . Մարդո հետն առ-
նով սպասուհին իր հնչեակը մտաւ առանց բան մ'լսելու ինձ , և
քանի մը վայրկենէ ետք տեսայ որ պառկած էր ան՝ իր արմուկին
կրայ կրթնած , գարձեալ այն անփոյթ դիրքն ունենալով որու սո-
վորած էր :

Օտքի վրայ կեցեր էի և իրեն կը նայէի : Զարմանալի բան .
քանի կը հիանայի իր վրայ , այնքան առելի զեղսնի կը գտնէի զինքն

* Բնեթրօն Ապրէտքու լսուած բանահիւսական այլ լրբնի վիապասանու-
թիան մը նեղինակին է :

և կ'զգայի թէ անհետ կ'ըլլար այն տրիփը զօր կը ներշնչեր ինձ :
Իր լուութիւնն և անշարժութիւնը զիս ալ կը գրաւէին . զիտեմթէ
մազնիսական ազգեցութիւն էր այս թէ չէ : Իր օրինակին հետեւ
լով նաջեկին գիմացի կողմը բազմոցին վրայ երկնցայ , և մահուան
ցուրաը հողիս գրաւեց :

Ծնչերակներուն մէջ արեան բախումները տարօրինակ ժամացոյց
մ'են որու բանիլը միայն գիշերը կ'զգաս : Մարդու անատեն ձգուե-
լով արտաքին առարկաներէն ինքն իր տէրը կ'ըլլայ . ապրիլը կը
լսէ ինքնին : Թէւ յոգնած և տրտում էի , բայց և այնպէս չէի
կրնար աչքս խփել . խակ Մարդոյին աչեն իմ վրայ յատեր էին . ի-
րարու կը նայէինք լովին և յամբարար , եթէ կարելի էր յամբա-
րար նայիլ լսելլ :

— Ի՞նչ կ'ընես հոդ , ըսաւ վերջապէս Մարդո . չես դար քովս :
— Անշուշտ , ըսի . շատ գեղեցիկ ես :

Մարդոյին տաւիղին թէլերուն մին թուլնալով հեծումի նման տկար
հառաչ մը լսուեցաւ : Այս ձայնը լսելով զլուսս դարձուցի և տե-
սայ որ արշալոյսին առաջին Ճառաղայթներուն դեղին դոյնը պատու-
հանները կը գունաւորեր :

Ելայ և վարագոյները բայցի . անատեն ուաստիկ լոյս մը ծաւա-
լցաւ սենեկին մէջ : Պատուհանի մը մօտեցայ և հոն քանի մը վայր-
կեան կեցայ . երկինք պայծառ էր , արեն ալ անամպ :

— Բայց պիտի դաս , կրինեց Մարդօ :

«Կշան ըրի իրեն որ տակաւին սպասէ : Խոհեմութեան քանի մը
պատճառներ հարկ գրեր էին իր վրայ քաղքին կեղրոնէն հեռի թաղ-
մ'ընտրել . թէրեւս այլուր ուրիշ բնակարան մ'ունէր , վասն զի
Մարդո երբեմնակի հիւր կ'ընդունէր : Իր սիրողին բարեկամներն իր
տունը կը դային , և այն սենեակն ուր էինք մենք՝ անշուշտ ոչ այլ
ինչ էր բայց եթէ պատ մը . այս տունը Լիւբսանսդորի վրայ
կը նայէր , որու պարտէ զն աշերուս առջեւ կը ծաւալէր 'ի հեռուստ :

Սունկի մը պէս որ ջուրին մէջ ընկղմելով անհանդարտ կ'երե-
ւայ զինքը բունով ձեռքին ներքեւ և մատերուն մէջէն կը սպրի
ջուրին երեսն ենելու համար , որտիս մէջ կը շարժէր բան մը զոր
չէի կրնար ոչ զսուել և ոչ մեկուսել : Լիւբսանսդորի ծառուղինե-

րուն տեսքը սիրառ թունտ հանեց , և ուրիշ ամեն խորհուրդ անեւ քեզիթ եղաւ :

Քանի՛ քանի՛ անդամ դպրոցէն խոյս տալով այս բլրակներուն վրայ եկած , ծառի մը հովանին ներքեւ երկնյած էի՛ հետո զիրք մ'ունենալով , զուարթուն բանաստեղծութեամբ մը զլիսպին համակուած ըլլալով . վասն զի , բա՛րէ , ատմբ էին աչա մանկութեանս անստավկութիւնները : Այս ամեն հեռաւոր յիշատակները միբասին կը զանէի աերեաթափ ծառերուն , ծաղլոցներուն , աշնահար խոտերուն վրայ : Երբ տասը տարեկան էի՛ հոն ժուռ եկեր էի եղբօրս և վարժագետիս հետ , հայ նետելով քանի մը ցրահաջար խեղճ թուչուն ներու . հոն՝ անկին մը նստած ժամերով նայեր էի պատի աղջիներուն շրջապար բանելը . ասոնց մանկային երկերուն հազներգները լիլով պարզ սրտիս բախիւնները կը լսէի . դպրոցէն վերադառնալով բիւրից անցեր էի ծառուղիէ մը , վիրոդիլիսին մէկ ոտանասորին մէջ ընկըլմբով , և ոտքավս քար մը քշելով :

«Ո՛ մանկութիւն իմ , աչա հոն ես , դոչեցի , ո՛ Յատուած իմ , աչա հոն ես :

Ետես դարձայ : Մարդօն քնացած , լաման անցած , արեին լոյսը սենեկին բոլոր կերպարանքը վիխած էր : Օթոյներն որը երկնազոյն երեւր էին ինձ՝ կանաչանման և դունաբեկ էին , իսկ Մարդօն , իսկ այն գեղանի արձանն որ ննջեկին մէջ երկնցած էր , մոռելի մը պէս դունատ կ'երեւար :

Սարսուցայ ակամայ . ննջեկին , ապա պարտէ զին նայեցայ . յոդ նաբեկ զլուսս կը ծանրանար : Քանի մը քայլ առի , և գացի պատուհանի մը առջնութեամբ էին , իսկ Մարդօն , իսկ վրայ կոթներ էի և անփութօրն իլ նայէի բացուած նամակի մ'որ անոր վրան ձգուած էր . այս նամակին մէջ լոկ քանի մը տող կար : անոր վրան կարգադրութեամբ մը առջեցայ իւրագայի այս տողերը , և այնքան կրկնեցի նազուշաբար բազմիցս կարգացի այս տողերը , և այնքան կրկնեցի համալիքում որ վերջապէս համացայ անոնց նշանակութիւնը : Նսուալնթեցում որ վերջապէս համացայ անոնց նշանակութիւնը :

«նուաղի . զիս քովը կանչելով ըստ . — Լուիզ , կ'երթամ ընկերս Պատնելու . պահարանը զնան և բեր պատանքը որ բեեռէն կախուած է . այս պատանքը Ճիշդ միւսն պէս է : » Իր առջն ծունկի վրայ և եկայ լալով . բայց ան ձեռքը կ'երկնցնէր՝ գոչելով . — Մի՛ լսր , և մի՛ լսր : » Եւ այնպիսի հառաջանք մը հանեց որ . . . :

Նամակին մնացորդ մասը պատուած էր : Զեմ կրնար նկարագրել այն տպաւորութիւնը զօր իմ վրայ ըրաւ այս սոսկալի ընթեցումը . թուղթը դարձուցի և տեսայ որ երեկուան թուականը կը կրէր և Մարդօյին ուղղուած էր :

«Մեռամ , բայց ով է մեռնողը , գոչեցի ակամայ գէպ ՚ի Մարդօյին ննջեակն երթալով : Մեռամ . ով , ով մեռաւ : »

Մարդօ աշքը բացաւ և տեսաւ որ իր անկողնին վրայ նստեր էի՝ նսմակը ձեռքս բռնած :

— Մայրս է մեռնողը , ըստ : Բայց պիտի չգնա քովս :

Մարդօն այսպէս լսելով ձեռքը երկնցուց :

— Լուէ , ըսի , քնայի՞ր և հոս թո՛ղ զիս :

Մարդօ միւս կողմը դարձաւ և վերստին քնացաւ : Ժամանակ մը իրեն նայեցայ մինչեւ ապահով լոլալ թէ ալ չէր կրնար լսել շարժիլս , և աղա հեռանալով դուրս ելայ կամաց մը :

ԳԼՈՒԽ Գ

Գիշեր մը կրակին քովը նստեր էի Տէժընէկին հետ : Պատուանի բաց էր . այն օրը մարտի այն առաջին օրերուն մին էր որը գարնան բանքերներն են . անձրեւ եկած էր . պարտէզէն անոյշ հոտ մը կը զար :

— Ինչ պիտի ընենք , բարեկամ , երբ գալունը դայ : Ճամբորագութիւնը լնելու փափաք կ'զգամ :

— Պիտի ընեմ ինչ որ անցեալ տարի ըրի , ըստ Տէժընէ . գիւղը պիտի երթամ երբ երթալու եղանակը համնի :

— Ինչ , մի՛թէ ամեն տարի մի և նոյն բանը կ'ընեմ , պատասխանեցի : Ուրեմն այս տարուան կեսանքդ վերստին պիտի սկսիս վարել :

— Ուրիշ ի՞նչ կրնամ՝ ընել, պատասխանեց :

— Իրաւունք ունիս, գոչեցի ընդուստ ուր ենելով. այո՛, աղէկ ըսիր, ուրիշ ի՞նչ կրնամ՝ ընել : Ա՛յս, Տէժընէ, որքան ձանձրալի են ինձ այս բաները : Միթէ ընաւ չե՞ս ձանձրացած այն կեանքէն զըր կը վարես :

— Ո՛չ, ըստ :

Պաքի վրայ կեցեր էի քանդակի մ'առջև որ անապատին մէջ Մաղթաղինէին պատկերն էր. ակամայ ձեռնամած դիրք առի :

— Բայց ի՞նչ կ'ընես, հարցուց Տէժընէ :

— Եթէ պատկերահան ըլլայի, ըսի, և եթէ ուզէի մելամարձութիւնը նկարել, ձեռքը զիրք մը բունով մտախոչ երիտասարդուհի մը չէի նկարեր :

— Բայց ի՞նչ ունիս, ի՞նչ կ'ըլլաս այս դիշեր, ըստ խնդալով :

— Զէ, յիրաւի, շարունակեցի. այս արտասուալի Մաղթաղինէին կուրծը յոյսով ուռեցած է. այս դունաստ և հիւանդոտ ձեռքէն, որու վրայ կրտնած է իր գլուխը, տակաւին կը բուրեն այն քաղցրարյոր իւղերը զօր Քրիստոսին ոտքին վրայ թափեց ան : Զաեսնենու որ այս անապատին մէջ խորհուրդներու բազմութիւն մը կայ որ կ'աղըթէ : Այս չէ մելմաղճութիւնը :

— Կին մ'է որ կը կարդայ, պատասխանեց Տէժընէ խիստ ձայնով մը :

— Եւ երջանիկ կին մը, ըսի, և երջանիկ դիրք մը :

Տէժընէ հասկցաւ թէ ի՞նչ ըսել կ'ուզէի. տեսաւ որ սաստիկ արտամութիւն մը կը զրաւեր զիս : Հարցուց թէ արդեօք վշտի պատճառ մ'ունէի : Կը գեղեկէի պատասխանելու, և կ'զգայի թէ սիրու կտոր կը լըլլայ :

— Վերջապէս, սիրելի Օդթավս, ըստ, եթէ ցաւի առարկայ մ'ունիս, մի վարանիր մասերմաբարը ըսելու ինձ . խօսէ համարձակապէս, և բարեկամ մը պիտի դանես յիս :

— Գիտեմ, պատասխանեցի, թէ բարեկամ մ'ունիմ, բայց վիշտու բարեկամ չըսնի :

Ստիպեց զիս որ բացատրեմ միաքս :

«Աղէկ, բայց եթէ բացատրիւթիւն տամ, ի՞նչ օգուտ պիտի ու-

նենայ քեղի համար, քանի որ ոչ դռն և ոչ ես կրնանք բան մը քնել այս մասին : Միթէ սրտիս խորը տեմնել կ'ուզես, թէ ոչ բերնէս ելած այս կամ այն խօսքը, և ներում մը :

— Անկեղծ եղիր, ըստ Տէժընէ :

— Լաւ, ուրեմն քանի որ կ'ստիպես զիս, Տէժընէ, խօսիմ. Ժամանակին և տեղին դու ինձ խրասներ տուիր, արդ կ'աղացեմ՝ քեղի որ մտիկ ընես ինձ ինչպէս որ ես անստեն մափկ ըրի քեղ : Կը հարցնես թէ ի՞նչ կայ սրտիս մէջ . աշա ըսեմ եղածը :

«Համդիսիլ՝ որ մարդուն որ կ'ուզես, և ըսէ անոր . Ահա մարդիկ որք իրենց կեանքը զինի խմելով, ձի հեծնալով, խաղալով, ամն և տեսակ զրօնանք վայելելով կ'անցունեն . ամենելին արդեւք մը չունին . իրենց օրէնքն է ի՞նչ որ իրենց հաճելի է, այսինքն կիները, որքան որ ուզեն . հարաստ են այս մարդիկ : Ուրիշ հոգ չունին «ամենելին . ամեն օր տօն է իրենց համար : Ի՞նչ կը սես ասոր :» Այն մարդը, բաւական է որ խառաբարոյ կրօնասէր մը չըլլայ, պիտի պատասխանէ քեղ թէ մարդկային տկարութիւն է այն, եթէ պարզապէս չպատասխանէ թէ մարդուս երեակայած երջանկութիւններուն ամենէն մեծն է :

«Տար ուրեմն այս մարդը գործողութեան ասպարեղը . սեղանը դէր զինքը, կին մը նստեցներ քովը, ձեռքը բաժակ մը զինի տանը, նաև ամեն առաւ ափ մը ոսկի, և ապա ըսէ իրեն .

«Ահա այս է կեանքդ : Մինչդեռ դու սիրուհիդ քովը սիփակ քնանս, ձիերդ ախտուն մէջ պարծօրէն պիտի քայլեն . մինչդեռ ձեւ «մարաններու առաջին վրայ ձխովդ պիտի շրջիս, զինին պիտի հասնի մատաններուդ մէջ . մինչդեռ զիշերն ի րուն պիտի խմես, սեւ «զանաւորները հարաստ թիւնդ պիտի աւելցնեն : Միայն փափաք ունեցիր, և փափաքներդ կը կատարուին : Մարդերուն ամենէն երանին բանին ես . բայց զգուշացիր . զիշեր մը շափէն աւելի խմած պիտի մեծ զգբաղդութիւն մը, պիտի ըլլայ, վասն զի ամեն վիշտերը և կը միսիթարուին բաց ի սցն գերազգութենէն : Գեղեցիկ զիշեր մը ուրախ զուարթ ընկերներու հետ անտառին մէջ պիտի արշաւես . և ձիդ սխալ քայլ մ'առնլով տիղմով լի փոսի մը մէջ պիտի ընկ-

«նիս , և վտանգ մը պիտի ունենայ այսինքն դիմուհար ընկերներդ՝
«իրենց ուրախալի փողերդութեանցը զբաղելով թերեւս չպիտի լսեն
«վշտաբեկ աղաղախներդ . նայէ՞ որ չանցնին չերթան անոնք առանց
«նշմարելու քեզի , նայէ՞ որ իրենց ուրախութեան աղմուկն ան-
«տապին մէջ չանչետի մինչդեռ դու խորտակուած անդամներովդ
«խաւարին մէջ կաղ՝ ի կաղ պիտի քայլես : Գիշեր մը խաղին մէջ
«կորուստ պիտի ունենաս , վասն զի բաղդը դէշ օրեր ունի : Այն
«կորուստէն ետք երբ տունդ երթալով կրակարանիդ քովը նստիս ,
«նայէ՞ որ ձեռքդ ճակաակիդ զղաբնես , չթողուս որ արցունքը բի-
«բերդ թրջեն , և նայուածքդ գառնապէս հան հաս ժուռածես ինչ
«պէս մարդս կը ժուռածէ երբ բարեկամը կը փնտոէ : Զգուշա-
«ցիր մանաւանդ յանկարծ առանձնութեանդ մէջ միտքդ բերելու այն
«անձերը որը քեզմէ քիչ մը հեռի , խոզանափակ յարկի մը ներ-
«քե հանդարտ ընտանիք մ'ունին և կը քնանան իրարու ձեռքը բռնե-
«լով վասն զի քու առջեւ , քու շքեղ անկողնի վրայ իրբ մտեր-
«մուհի ոչ այլ զոր նստած պիտի դանես բայց եթէ այն զունատ
«կինը որ թալեռներուդ սիրուհին է : Աշտարեկ կուրծքդ սիրու-
«լու համար այդ կինիին վրայ պիտի ծոռուիս , բայց ան պիտի խոր-
«հի թէ շատ տրատոմ ես դուն , և թէ կորուստը մնձ պիտի ըլ-
«լայ . աշերուդ արտսուքը մնձ հոգ կը պատճառէ իրեն , վասն զի
«այդ արտսուքին պատճառաւ կինայ ըլլալ որ իր վրայի բուղան
«հինայ և իր մատերէն վար ընկնին մատնիները : Մի՛ ըսեր իրեն
«այն զիշեր խաղին մէջ քու ստակդ շահողին անսունը , վասն զի
«կարելի է որ այդ կինը վաղն անոր հանդիսի և քեղ կործանու-
«դին սիրազդիու կերպով նայի : Ահա այս է մարդկային տկարու-
«թիւնը . կարողութիւն ունիս այս տկարութիւնը ունենալու : Մարդ-
«մէս . զգուշացիր ձանձրոյթէն . ատի ալ անբուժելի հիւանդու-
«թիւն մէ . մեռել մը լաւագոյն է քան թէ ապրելէ ձանձրացող
«կենդանի մը : Միրտ մ'ունիս . զգուշացիր սիրելէ . սէրը՝ անսու-
«կի մը համար հիւանդութիւնէ մ'աւելի դէշ բան մէտ , ձալրելի
«բան մէ . անսուակները ստակ կը վճարեն իրենց տարիուհինե-
«րուն , և ծախուող կինն աշխարհիս մէջ միայն մէկ մարդու վրայ
«արհամարհամի իրաւունք ունի , այսինքն այն մարդուն վրայ

«զինքը կը սիրէ : Եթէ կիրք ունիս , զգուշացիր երեսէդ . ինչպէս
«զինուորի մը համար ամօթ մ'է իր զէն ու զարդը նետել , նոյն-
«պէս և անառակի մը համար ամօթ մ'է ցուցնել թէ այս կամ
«այն բանին կը յարի . անսուակին փառքն է որեիցէ բանի դպնալ
«իւղով շփուած մարմարեայ ձեռներով որոնց վրայէն ամեն բան
«կը պարտաւորի սահիլ : Եթէ տաք զրուս մ'ունիս , սորիլ մեռ-
«ցնելու արհեաաը , եթէ կ'ուղէս ապրիլ . զինին երբեմն կուա-
«սէր է : Եթէ խիզը մ'ունիս , զգուշացիր քունէդ . շատ ուշ
«զղջացող անսուակը կը նմանի ջուր առնող նաւի մ'որ ոչ կրնայ
«ցանարը վերաբառնալ , ոչ ալ իր համբան շարունակել . որբան
«ալ քշուի հովերէն գէպ Ավիկանառը կը մղափ , ինքն իր վրայ կը
«գառնայ և աներեւոյթ կ'ըլլայ : Եթէ մարմին մ'ունիս , զգուշացիր
«ցաւէն . Եթէ հոգի մ'ունիս , զգուշացիր յուսահասութենէն : Ո՛
«գժբաղդ , զգուշացիր մարդկերէն . քանի որ կը քայլես այն համ-
«բոն վրայ , ուր կը գտնուիս , պիտի թուի քեղ տեմնել անբաւ
«գաշտ մ'ուր շղթայի մ'օղակներուն պէս իրարու ձեռք բռնող
«կաբակներ ծաղկաւէտ պասիներով շրջապար կը բռնեն , բայց թե-
«թե կրիներեւոյթ մ'է այս . որոնք որ իրենց ստքը կը նային , զի-
«տեն թէ անդուդի վրայ տարածուած մնտաքսեայ դերձանի մը
«վրայ կը թաթուան , և թէ անդուդը լուելեայն ընկնող բիւր գրժ-
«բաղներ իր յատակը կ'իջեցնէ առանց խորշուր մը կազմելու իր
«մակերեւոյթին վրայ : Նայէ որ ուրդ չպարդի դերձանին վրայէն :
«Բնութիւնն իսկ կ'դդայ թէ իր երկնային դթութիւնը կը նահան-
«ջէ բուրափեկդ . ծառերն ու եղեղներն ալ չեն ճանչեր քեզի :
«Մօրդ օրէնքները չպահեցիր . ալ կաթնակիւր մանկանց եղբայրը
«չես , և գաշտերու թուչունները քեղի տեսնելով կը լուն : Մի-
«հակ ես : Զգուշացիր Աստոծմէ . իր առջեւ ցուրտ արձանի մը
«պէս կամբիդ պատուհանին վրայ կը կինսա առանձին և կանդուն :
«Երկնից անձրեն ալ չտար քեղ կ'նուանութեան համբոյրն որ ա-
«մեն շնչող էակներու սուրբ հաղորդութիւնն է . այն հովը կը
«գրդէ , կը տարուրերէ քեղի : Մէն մի կին՝ զոր կը համբուրես՝
«ոյժէդ կայծ մը կ'առնու իր ոյժէն առանց կայծ մը քեղ տալու .
«ուրուականներու վրայ կը մաշտիս . ուր որ քրտինքիդ մէկ կա-

«Թիւը կընկնի , հոն կը բումի այն սոսկալի տունկերւն մին որ գեւ-
« բեղմանատանց մէջ կ'աճին : Սեռի՛ր . դու թշնամի ես որու որ
« սէր ունի . առանձնութեանդ վրայ կքելով կործանուէ , մի սպա-
« սեր ծերութեան . զաւակ մի թողուր երկրիս վրայ . մի բեղմա-
« ւորեր ապականակիր արիւն մը . ջնջուէ մուխի մը պէս , բումնող
« ցորենի մը հատը մի՛ զրկեր արեկի ճառագայթէ մը : »

Այսպէս խօսելէս ետք թիւնաթոռի մը վրայ ընկայ , և աշերէս
արտառքի առուակ մը հոսեցա :

«Ա'ս , Տէժընէ , գոչեցի հեծկլսալով , դուն այսպէս չխօսեցար .
ուրեմն չզիտէիր այս բաները , և եթէ զիտէիր , ինչու չըսիր ինձ : »

Բայց Տէժընէ ևս ձեռնամած էր . պատանքի մը պէս դունատ
էր , և երկայնազիծ արտօսր մը կը հօսէր այտին վրայէն :

Պահ մը լուռ կեցանք : Ժամացոյցը զարկաւ յանկած , միտքս բերի
որ ձիշդ տարի մ'առաջ նոյն օրը , նոյն ժամուն դիտեր էի տար-
փուհիէս մասնուիլս :

— Կը լսես այս ժամացոյցին ձայնը , դոչեցի , կը լսես : Զզիտեմ
թէ քանի կը զարնէ հիմա . բայց սոսկալի ժամ մ'է զարկածը
և մինչև յմահ չպիտի մոռցուի այն :

Այսպէս կը խօսէի բարկութեամբ մ'եւ առանց կարենալու հաս-
կնալ թէ ինչ կ'ըլլայի : Բայց գրեթէ նոյն պահուն ծառայ մը ներս
մտաւ արագօրէն , ձեռքս բունեց . մեկսսի տարաւ զիս և կամաց մը
ըստաւ .

— Պարոն , եկայ իմաց տալու քեզ թէ հայրդ մեռնելու վրայ
է , քիչ մ'առաջ կաթուած մ'իջաւ իր վրայ , և բժիշկները յոյս
շունին իրմէն :



ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ՅԵԶ



ԳԼՈՐԻ Ա

ԱՅԲԱ Բարիղէն քիչ մը հեռի զիւղի մը մէջ
կը բնակէր : Երբ հասայ , դրան առջելը դամայ բժիշ-
կը որ ըստ ինձ .

— Ծատ ուշ եկար . հայրդ կ'ուզէր վերջին անդամ մ'ալ տես-
նել քեզի :

— Ներս մտայ և հօրս գիակը տեսայ :

— Պարոն , ըսի բժշկին , ի՞աղաւչեմ , ըսէ որ ամեն մարդ գորս
ենէ և զիս մինակ թողու հոս : Հայրս ըսելիք մ'ունէր ինձ , և պի-
տի ըսէ :

Հրամանիս վրայ ծառաները գացին , անստեն անկողնին մօտե-
ցայ , և կամաց մը վեր ըրի պատանքը որ արդէն երեսը կը գոյցէր .
բայց երբ աեսայ երեսը , համբուրելու համար վրան նետուեցայ և
նուաղեցայ :

Երբ սթափեցայ , յետագայ խօսքը լսեցի .

— Եթէ ուզէ , որեկցէ պատրուակով , մերմեցէր իր ինդիլը : »

Հասկցայ որ կ'ուզէին զիս հեռայնել մեռնելին անկողնէն , և բան
մը չլսած ըլլալ ձեւացոցի : Եւ տեսնելով թէ հանդարտ եմ , թո-
շոցին զիս : Ապասեցի որ ամեն մարդ քնացած ըլլայ տան մէջ ,

և ձրագ մ'առնլով հօրս սենեակը զայի , ուր երիտասարդ քաշանայ մը զտայ որ մինակ նստած էր անկողնին քովը :

— Տէր հայր , ըսի , յանդուզն ձեռնարկութիւն մ'է չթողուլ . որ ողբ մը վերջին անդամ հսկէ իր հօրը քով . չպիտեմ թէ ինչ կըցան ըսել քեզ : Կեցիր մօտակայ սենեկին մէջ . եթէ վես մը կայ , իմ վրայ կ'առնում պատասխանատութիւնը :

Քահանան զնայ : Սեղանի մը վրայ գրտած ձրագ մը միայն կը լուսաւորէր անկողնինը : Քահանային տեղը նստայ , և բայի այն դէմքը զրո ալ երբէք չպիտի տեսնէի :

— Ի՞նչ պիտի ըսէիր ինձ , հայր իմ , հարցուցի , աշբովիդ դաւակդ բնաստելով ի՞նչ եղաւ յետին մտածումք :

Հայրս օրակիր մը կը զբէր որու մէջ սովորութիւն ունէր նշանակելու այն ամեն բանէրը զոր օր ըստ օրէ կ'ընէր : Այս օրազիրը սեղանին վրան էր , և տեսայ որ բայ էր այն . մօտեցայ օրազիրն և ծոնկի վրայ եկայ . բայ երեսին վրայ միայն յետայ խօսքը կար .

« Այնաս բարեաւ , որդեակ իմ , կը սիրեմ քեզի և կը մեռնիմ : » Ամենային արտօսր մը չթափեցի . շուրթերէս և ոչ խակ հեծկլտանք մ'ելաւ , կոկորդս սեղմուեցաւ , և բերանս կարծես կնքուած էր . հօրս նայեցայ անշարժ :

Գիտէր վարած կեանքս , և անկարգութիւններս բազմիցս տրամադրութիւններու կամ յանդիմանութիւն լնելու պատճառներ տուած էին իրեն : Ամեն անդամ որ . կը տեսնէի զինքը , միշտ ասազայիս , երիտասարդութեանս և յիմարութեանցս վրայ կը խօսէր ինձ : Իր խրանները շատ անդամ յուի ճակատագրէս աղատեր էին զիս , և մեծ զօրութիւն ունէին , վասն զի հօրս կեանքը սկիզբէն մինչև վերջը առարինութեան , հանդարտութեան և բարութեան օրինակ մ'եղած էր : Գիտէր որ մեռնելէ առաջ փափաքած էր ան տեսնել զիս անդամ մ'ալ յորդորելու համար որ ետ գառնամ այն ճամբէն զոր բռներ էր . բայց մահը շատ շուտ հասեր էր . յանկարծ զգացած էր հայրս թէ ալ խօսք մը միայն կրնար ըսել ինձ , և ըսած էր թէ կը սիրէ զիս :

ՊԼՈՐԲ Բ

Փայտէ պղտի վանդակասպատ մը կար հօրս դերեզմանին բոլոր տիբը : Իր յասուկ կամքին համեմատ՝ զոր երկար առենէ ՚ի վեր յայտնած էր՝ զիւղին զերեզմանատան մէջ թաղուած էր ան : Ամեն օր զերեզմանատանը կ'երթայի , և օրուան մէկ մասը զերեզմանին մէջ գրուած սղափ նստարանի մը վրայ կ'անցունէի : Մնացորդ ժամանակս առանձին ապրելով կ'անցունէի Ճիշդ այն տունին մէջ որ մեռած էր ան , և հետա միայն մէկ ծառայ ունէի :

Ի՞նչ կ'ուղէ ըլլայ կրբէն արտադրուող յաւը , երբէք պէտք չէ կեանքին վիշտերը մահաւան վիշտերուն հետ բաղդատել : Հօրս անկողնին քով նստելով նախ և առաջ զդացեր էի թէ անկելք տղայ մ'եմ , տղայ մ'որ ոչինչ դիտէր և ոչինչ կը ճանչէր , կընամ ըսել իսկ թէ սիրտս անոր մահէն ֆիլիդական յաւ մը կրեց և երբեմն կը ծուռէից արթնցող աշկերափ մը պէս ձեռներս դալարելով :

Ամիսներով այս զիւղին մէջ ապրեցայ . առջի ամիսները միտքս չեկաւ խորհիլ ոչ անցելոյն , ոչ ալ ապադային վրայ : Կերեար ինձ թէ մինչեւ անստեն ես չէի ապրողը . զդացածս յուսահատութիւն չէր , և ամենային չէր նմաներ այն բռնեն յասերուն զոր կրեր էի . զդացածս ոչ այլ ինչ էր բայց եթէ ամեն զործերու մէջ թուլութիւն մը , յոպնութեան և անտարթերութեան նման բան մը , նաև կոկալի գառնութիւն մ'որ ներքնապէս կը կրծէր զիս :

Օրն ՚ի բռն զիբը մը կը բռնէի ձեռքս , բայց զրեթէ չէի կարգար , կամ լսու ևս է ըսել ամեննեին չէի կարգար , և չղիտեմ թէ ի՞նչ բանի վրայ կը մոսախոչէի : Մտածում չունէի բնաւ . ամեն ինչ կը լուէր յիս . այնքան բռնեն ու միանգաման երկարատե հարուած մ'ընդունէր էի որ կարծես թէ սղարզապէս կրաւոր էակ մը դարձեր էի , և չկար յիս բան մ'որ այն հարուածին տպաւորութեան գէմ զործէր :

Ծառաս՝ որու անոնը Լարիվէր՝ շատ սիրած էր հայրս . հօրմութերեւս բնաւ ճանչէր էի Լարիվէն լսաղոյն մարդ մը : Լարիվ

անոր հասակն ունէր և անոր զգեսաները կը հագնէր, զոր հայրս կը տար իրեն, վասն զի ծառայի յատուկ նշանաղեստ չունէր ան : Գրեթէ հօրս հետ հասակակից էր, այսինքն մաղերը կ'ալեռուին, և քան տարիէ ՚ի վեր հօրմէս չբաժնուած ըլլալով անոր կերպերուն մէկ քանիին սովորած էր. մինչեւ ձաշէն ետք սենեկին մէջ յաջն ու աշեակ երթեեկելով ժուռ կը գայի, կը լսէի որ Լարիվ ևս ինձի պէս երթեեկելով ժուռ կը դար. թէե բայ էր դուռը, ներս չէր մտներ ընաւ, և իրարու բան մը չէինք ըսեր. ասկայն մերթ ընդ մերթ իրարու լալը կը տեսնէինք : Երեկոներն այսպէս կ'անցնէին, և արեն արդէն շատ ատենէ ՚ի վեր մարը մտած կ'ըլլար երբ միտք կը դար ճրադը ուղել կամ իր միտքը կը գար ճրադ բերել ինձ :

Տան մէջ ամեն բան իր առաջուան կարդն ունէր, և մենք թուղթի կտոր մ'անդամ տեղէն չշարժեր էինք : Չմինէային քովի էր այն կաշիէ մեծ թիկնաթուն որու վրայ կը նստէր հայրս . իր սեղանը, գիրքերը միենցն տեղը կը կենային . իր կահերուն փոշին անդամ կը յարգէի, հայրս չէր սիրեր որ այս կահերը իրենց տեղէն շարժին մաքրուելու համար : Լուսթեան և ամենէն հանդարտ կեսնի սովորով այս մենական տունն ոչինչ նշմարած էր. միայն կը թուէր ինձ թէ պատեին երբեմնակի ինձ կը նայէին կաթեկցութեամբ, երբ հօրս սենեկի պատուածանը կը հագնէի և իր թիկնաթուին վրայ կը նստէի : Տկար ձայն մը կ'ենէր կարծես և կ'ըսէր .

«Ուր գնայ հայրը . քաջ կը տեսնէնք որ որդն է նատողը :»

Բարիզէն շատ մը նամակներ առի, և ամենուն ալ պատասխան տուի թէ կ'ուղէի ամառը զիւղը բնակիլ տուանձին, ինչպէս հայրս սովորութիւն ունէր բնակիլու : Վակիէի զգաւ սա Ճշմարտութիւնը թէ ամեն չարեաց մէջ բարիք մը կայ, և թէ մեծ ցաւ մը այլք ինչ կ'ուղեն թող ըսեն՝ մեծ հանդասութիւն մ'է : Երբ Նատուծու առաքեաները մեր ուսին վրայ կը զարնեն, ինչ կ'ուղէ թող ըլլայ անոնց բերած լուրը, միշտ բարեգործութիւն մը կ'ընեն անոնք, այսինքն կեանքէն կ'արթնցնեն մեզի, և ուր որ կը խօսին այն առաքեաները, ամեն բան կը ըսէ :

Անցողական ցաւերը երկնից դէմ հայհութիւն և ամբաստանու-

թիւն կ'ընեն . մեծ վիշերն ոչ կ'ամբաստանեն, և ոչ կը հայհու : յեն, այլ մտիկ կ'ընեն :

Ռուաւոսները ժամերով թնութեան առջև կը կենայի հողեսլիշ նայելով : Պատուհաններա խորունկ ձորի մը վրայ կը նայէին, ուրուն միջեւ զիւղին զանդակատունը կար . ամեն ինչ անշուք և հանդարտ էր : Գարմանն, ծաղկանց և նորածիլ տերեներուն տեսքը չէր ըներ իմ վրայ այն սովորալի տպաւորութիւնը որու կ'ակնարկին կեանքի հակաղէմ սպատկերներու մէջ մահուան հեղնութիւն մը դանող բանահարութիւնը կարծեմ թէ այս սին դաղափարը՝ եթէ քմահաճու . թեամբ հնարուած պարզ հակադրութիւն (առնիլես) մը չէ, գարձեալ իրապէս կը վերաբերի լոկ ան անձերուն որք կիսովին կ'զգան : Արեին ծաղման միջոցին ենող խաղամոլը՝ որուն աշերը հրատապ և ձեռներն ունայն են՝ սովորալի տրնութեան լցովին պէս կրնայ զգալ թէ կորի կայ իր և բնութեան մէջ . բայց բունող տերեներն ինչ կրնան ըսել հօրը վրայ լայող զաւակին . իր աչքին արտօսիները ցողին հետ քայր են . ուռենիներու տերեներն ալ նոյնպէս արցոնք են : Երինից անտառներուն և մարգաքերիններուն նայելով հակցայ թէ մարգերն են միմիթարուիլ երևակայողները :

Լարիվ ալ չէր փափաքեր ոչ զիս միմիթարել և ոչ ալ ինքինը : Հօրս մահուան ժամանակ վախցած էր որ գոյցէ տունը պիտի վաճառեմ և զինքն ալ բարիկ պիտի տանիմ : Զգիտեմ թէ անցեալ կեանքս ծանօթ էր իրեն . սակայն Լարիվ առջի բերան վրդովում ցոյց տուած էր ինձ, և երբ տեսաւ թէ կը տեղաւորուիմ՝ իր առաջին նայուածքը մինչև սիրս թափանցեց : Օր մը բարիզէն հօրս մէկ մեծ կենդանազիբը բերել տալով սեղանատան մէջ գնել տուեր էի : Երբ Լարիվ ներս մոտ կերակուր բերելու համար, պատկերը ևս սկսաւ, և սկսաւ վարանիլ երբեմն ինձ, երբեմն պատկերին նայելով . իր աչերուն մէջ այնքան արտամալի ուրախութիւն մը կար որ չկրցայ գիմագրել : Կարծես Լարիվ կ'ըսէր .

«Ի՞չ երանութիւն . ուրեմն ալ հանդարտորէն պիտի վշտանանք : Զեռքս երկնցուցի Լարիվին զոր բիւրից համբութէց հեծկտալով :

Արնայ ըսուիլ թէ ան կը գարմանէր վիշտ իբր իր վշտին տիրու-

Հին : Երբ առտօնները հօրս գերեզմանը կ'երթայի , հոն կը դանէի Լարիվը որ ծաղիկները կը ջրէր . զիս տեսնելուն պէս կը հեռանար և տունը կ'երթար : Ըրջաղայութեանցս ժամանակ ետեւէս կը զար . բայց որովհեան ես ձիով կ'երթայի , և ինքն հետի , չէի ուզեր բնաւ որ հետս զայ . սակայն գէտ անտառը հարիւր քայլի չափ յառաջանալուս պէս կը տեսնէի որ ետեւէս կը դար գաւաղանը ձեռքը բռնած և ճակատը սբրելով : Մօտաբնակ զիւղայիլի մը վերաբերող պրտի ձի մ'առի Լարիվին համար , և այսպէս սկսանք անտառներուն մէջ պտոյտ ընել :

Գիւղին մէջ քանի մը ճանչւորներ կային որը շաս անդամ տունը կը դային : Անոնց համար զայ եր գտուս , թէե ցաւ եր ինձ զայ պահէելս . բայց չէի կրնար ոչ զոք տեսնել առանց սրտնեղութեան : Բոլորպին առանձնապէս ապրելով ժամանակէ մ'ետք միտքս եկաւ հօրս թողթերը աչքէ անցունել . Լարիվ բարեպաշտական յարդանօք բերաւ զանոնք , և երերուն ձեռքով մը ծրաբները քաշելով առջևս տարածեց :

Դեռ հաղիւ քանի մ'երես կարդացեր էի , և աչա սրախ մէջ զգացի այն զովութիւնը որ հանդարտ ընի մը բոլորփին օգը կ'ոգեւորէ . հօրս հոդիին քաղցր պայծառութիւնն անոյշ հոտի մը պէս կ'արտաքորէր փոշէլի թերթերէն երբ հետղհետէ կը բանայի զանոնք : Իր կենաց օրագիրը վերստին երևացաւ առջևս . կրնայի այս աղնիւ սրտին բախումները համելի օր առ օր : Ակայ թաղուի քաղցր և խորունկ մտախոհութեան մը մէջ , և թէպէտե այս օրադրութեան ամեն մէկ տողերուն մէջ ծանր և հաստատ հանդամանք մը կը տիրեր , բայց և այնպէս անջնջէլի շնորհը մը , իր բարեսրտութեան հանդարտիկ ծաղիկը կը դանէի : Մինչդեռ կը կարդայի , իր մահօւան յիշատակն անընդհատ կը խառնուէր կենացը պատմութեան հետ . չեմ կրնար ըսել թէ ինչպիսի տրտմութեամբ կը դիտէի այս վճիտ առոււակը որու ովկիանոսն ըսկնիլը տեսեր էի :

«Ո՛ արդար մարդ , զուշցի ինքնին , ո աներկիւղ և անտոդտանելի մարդ , ինչպիսի անտարասութիւն փորձառութեանդ մէջ : Բարեկամներուդ համար անհնուիրութիւն , մօրս վրայ երկնային իսանդաղատանք , բնութեան վրայ սրտնչացում , նստուծու վրայ վեհ

սէր , այս է աչա կենացդ պատմութիւնը . սրտիդ մէջ ուրիշ բանի համար տեղ զտնուած չէ : Լեռներու կատարին անեղծ ձինը սրբազն ծերութենէդ աւելի անարատ չէ . սպիտակ մաղերդ այն ձինին կը նմանէին : Ո՛ հայր , ո հայր , ինձ տուր այդ մաղերը . խարտեաշ մաղերէս աւելի նորարդս են անսոնք : Թողլ որ քեզի պէս ասրիմ և մեռնիմ . նոր կեանքիս կանաչ ոսար կ'ուղեմ անկել այն հողին մէջ ուր կը նիրհես . արցունքովս պիտի ջրեմ այն ոսար , և որբերուն նստուածը պիտի թողլու որ այն բարեպաշտական տունկը պատանիի մը վշտին և ծերունիի մը յիշատակին վրայ բումիփ : »

Այս սիրելի թուղթերը կարգալէս եաբ կարդաւ գաւաւորեցի : Անատեն որպաշցի ես ալ իմ օրագիրս զրել . Ֆիշդ հօրս վերաբերողին նման օրագիր մը կաղմել տուի , և իր օրագիրին վրայ կենացը փոքրագոյն զբաղամները ու շաղրտութեամբ բնտուելով սրտովին աշխատեցայ անհնոց համեմատ ասլրելու : Այսպէս օրն ՚ի բռն զարնոլ ժամայցին աչքս արտառքով կը լիցնէր :

«Աչա հայրս այս բանը կ'ընէր այս ժամուս , կ'ըսէի իւրովի : » Եւ այն ժամուն եթէ հայրս կարդացած կամ շրջադայած և կամ ընթրած ըլլար , ես ալ նոյնը կ'ընէի միշտ : Այս կերպով հանդարտ և կանոնաւոր կեանքի մը սովորեցայ . այս անմերի ճշդութեան մէջ անհուն հրապոյր մը կար սրտիս համար : Կը պառկէի այնպիսի կերպով մը զօր արտմութիւնս անդամ աւելի հաճելի կ'ընէր : Հայրս շատ կ'զբաղէր պարտիղպանական աշխատութիւններու . օրուան մնացորդ ժամանակիլ ուսոււմնով , պտոյտով կ'անցունէր՝ արդարութեամբ մէկ մասը մարմնոց վարժութեանց և մէկ մասն ալ մաքի վարժութեանց յատկայններով : Միենոյն ժամանակ իր բարեդորձական սովորութիւնները կը ժառանդէի , և կը շարունակէի գժբաղդներու համար ընէլ ինչ որ ինքը կ'ընէր : Ըրջադայութեամսոց ժամանակ սկսայ բնտուել այն մարդիկը որը իզմէ կարօտութիւն ունէին . ձորին մէջ չէին պակսեր այս տեսակ մարդիկի : Ծուտով ժանչցուեցայ աղքաներէն . ըսեմ արդեօք , այու , համարձակապէս կ'ըսեմ թէ ուր որ բարի է սիրոտ , վիշտը փրկաւէտ է : Կենացս մէջ առաջն անդամ երջանիկ էի . Աստուած կ'օրհնէր արտառ բայ , և վիշտն առաքինութիւնը կը սորվեցնէր ինձ :

ԳԼՈՒԽ Գ

Երիկուն մ'երբ գիւղին մուտքին քովլ թմբիներէ շրջափակ ծառաւ ուղիին մէջ ժուռ կը զայի , մեկուսի տունէ մը ծաղկահաս կնիկի մը դուրս ելնելը տեսայ : Խիստ պարզութեամբ հագուած և սրօ զուած էր ան , հետեաբար չէի կրնար տեսնել իր երեսը . սակայն իր հասակն և զնացքն այնքան շնորհալի երեցան ինձ որ ժամանակ մ'իրեն նայեցայ ետևէն : Մինչդեռ մօտակայ մարդադեանէ մը կ'անցնէր , դաշտի մը մէջ ապատօրէն ճարակւող սպիտակ ուշ մը վաղեց անոր քովն եկաւ : Ծաղկահաս կինն ուլը փոքր ինչ զգուելէն ետք հոս հոն նայեցաւ իրը թէ ուզէր ուլին սիրած մէկ խոտը զտնել և անոր տալ : Քովս վայրի թթենի մը տեսայ , մէկ ոստը կարեցի և յառաջացայ ձեռքս բրնձլով ոստը : Ուլը քովս եկաւ յամրաբար քայլելով և վեհերոտ կերպարանքով . ապա կանկ առաւա՛ չամարձակելով ոստը ձեռքէս առնլու : Տիրուհին նշան ըրաւ իրեն կարծես խրախոյս տալու համար , բայց ուլն անհանդարտ կերպով մ'անոր կը նայէր . իր աիրուհին քանի մը քայլ առնելով ինձ մօտեցաւ , ձեռքը ոստին վրայ դրաւ զոր ուլն խկոյն առաւ : Բարեկցի ծաղկահաս կինը , և ապա սա իր ճանրան շարունակեց :

Տունս երթալով հարցուցի Լարիվին թէ ով կը բնակէր գիւղին այն կողմը զոր հասկցուցի իրեն . ըսի թէ անշուք երեցթով պղտի տուն մ'էր այն և պարտէղ մ'ունէր :

Լարիվ կը ճանչէր ծաղկահաս կինը : Տան մէջ միայն երկու չողի կը բնակէր . մին հասակաւոր կին մ'որ խիստ բարեպաշտ կը համարուէր . միւսն էր ծաղկահաս կին մ'որու անունն էր աիկին Բիկէրսօն : Տեսածս ասի էր : Հարցուցի Լարիվին թէ ով էր ան և հօրս տունը կը զայի թէ ոչ : Պատասխանեց թէ այրի էր տիկին Բիկէրսօն , առանձնապէս կ'ապէէր , և թէ քանի մ'անդամ , բայց խիստ քիչ անդամ տեսած էր զան հօրս տունը :

Եւելի չերկարեցինը խօսքը , և Լարիվին տուած պատասխանին վրայ վերստին գուրս ենելով գարձեալ թմբիներուս քովլ դայի և հոն բաղմարանի մը վրայ նստայ :

Զգիակեմ՝ ինչպիսի մրտոմութեամբ մը համակուեցայ յանկարծ այծի ձաղին նորէն քովլ գալը տեսնելով : Ուր ելայ , կարծես մտային թարթափումով մը նայեցայ այն շատիղին ուր տիկին Բիկէրսօն մանեւրով մեխած էր , այն շատիղը մտայ ես ալ , և այնքան մտախոհութեամբ քայլեցի որ խիստ շատ հեռացած և լեռան գէս ՚ի ներսի կողմը հասած դտայ ինքզինքս :

Գիշերուան գրեթէ ժամը տամնումէլ էր երբ ուզեցի ետ դառնալ . աղարակ մը նշամարեցի , և որովհետեւ շատ քայլեր էի , գէպ աղարակին ուղղեցայ թաս մը կաթ և կտոր մը հայ ուզելու համար : Միւնցոյն ժամանակ անձրևի խոշոր կաթիլներ ընկնելու սկսելով փութորիկ մը կ'իմացնէին , և կ'ուզէի սպասել որ անցնի այն : Թէ ելոյս կար տան մէջ և երթեեկող ոտքի ձայներ կը լսէի , բայց և այնպէս պատասխան չառի երբ զարկի դուռը , ուստի պատուհանի մը մօտեցայ նայելու համար թէ արդեօք մարդ չկար ներսը :

Գետնաշէն սրաչի մէջ վառուած մծ կրակ մը տեսայ . աղարակին վարձակալը՝ զոր կը ճանչէի իր անկողին քովլ նստած էր . պատուհանին ապակիները զարկի կանչելով : Միւնցոյն միջոցին դուռը բացուեցաւ , և զարմանք առաւ զիս տիկին Բիկէրսօնը տեմնելով զօր խկոյն ճանչեցի , և որ հարցուց թէ ով կար դուրսը :

Վիբան մտքէս չէր անցներ հոն զտնել տիկին Բիկէրսօնը որ ան զարմանքս նշամարեց : Աենեակը մտայ տեղ մը պատսպարուելու հրաման ուզելով իրմէն : Զէի երեակայեր թէ տիկին Բիկէրսօն ասսակ ուշ ատեն դաշտերու միջնէր զեթէ կրսուած աղարակի մը մէջ բնչ կրնար ընել , երբ անկողին ենող ցաւազին ձայն մը լսելով զլուխս դարձուցի , և տեսայ որ վարձակալին կինը պառկած էր մահատիզ երեսով :

Տիկին Բիկէրսօն ետեէս դալով վերստին նստած էր խեղջ մարդուն գէմը , որ բռնուվին վշտարեկ կ'երեար . ծաղկահաս կինը նշան ըրաւ ինձ որ ձայն չանեմ , վասն զի հիւանդը կը քնանար : Եթու մ'առի և մեկուսի տեղ մը նստայ սպասելու համար որ փութորիկն անցնի :

Մինչդեռ նստած կը կենայի , տիկին Բիկէրսօնին մերթ ընդ մերթ ելնելով հիւանդին մօտիլը , ապա վարձակալին հետ ցած ձայնով

Խօսիլը կը տեսնէի : Տղայոց մին՝ զրո կանչելով ծունկիս վրան առ ոքի խմացուց ինձ թէ իր մօրը հիւանդութենէն՝ ի մերտիկին Բիերսոն ամեն դիշեր կը զար և երբեմն զիշերը հոն կը մնար : Գլութեան քոյրի մը դործը կը կատարէր . այն երկրին մէջ միայն մէկ դթութեան քոյր կար որ ինքն էր , նաև մէկ բժիշկ , որ խիստ տգէտ էր :

— Վարդ Պրիմիթն է ան , ըստ ինձ տղան ցած ձայնով . միւթէ չես ճանչեր զինըը :

— Ոչ , ըսի ես ալ . ինչու Վարդ կ'անուանի ան :

Պատասխան տուաւ թէ չէր գիտեր պատճառը . թէ դուցէ վարդապակ օրիսրդ մ'էր ան ատենօք և թէ այս անունը վրան մնացած էր :

Սակայն տիկին Բիերսոն իր քօղը հանած ըլլալով կրնայի յայտնապէս տեսնել իր դէմքը : Երբ տղան զնաց քովէս , վերը ըրի դլուխս : Տիկին Բիերսոնը անկորնին քովը տեսայ , ուր ձեռքը թաս մը բռնած էր և հիւանդին կ'երկնցնէր որ արթնցած էր : Գունատ և փոքր ինչ նիշար երեցաւ . ինձ անտիկան կինը . մազերը մոխիրի զարնող խարսեշի դոյն ունէին : Կանոնաւորապէս զեղեցիկ չէր ան . ինչ պէս պատմեմ իր զեղեցկութիւնը : Իր սկամոյը մեծ աշերը հիւանդին աշերուն կը նայէին ակնայեռ , և մահուան դուռը հասնող այս խեղձ արարածն ալ անոր կը նայէր : Գլութեան և երախտագիտութեան այս պարզ փոխանակութեան մէջ զեղութիւն մը կար որ անպատմլի էր :

Ծնձեր կը սաստիանար . սաստիկ մթութիւն մը կը տիրէր ասմայի դաշտերուն վրայ զոր որոստալի ահաղին փայլակներ երբեմնաւի կը լուսաւորէին : Փոթիրիկին աղմուկը , մանչող հովը , տարերաց խողանաշէն յարկին վրայ յարձակող շղթայաղերծ բարկութիւնը խրճիթին կրօնական լուութեան հետ հակադէմ պատկեր մը կազմելով ևս աւելի սրբութիւն և կարծես տարօրինակ վեհութիւն մը կը տար այն տեսարանին որու ակնանատես էի : Կը նայէի հիւանդին խշտեկին , պատուհանաց որովուն ապակիներուն , փոթորիկէն դրկուած թանձը մուխի յորձանքին , վարձակալին ապուշ վհատութեանը , մանկանց աւելորդապաշտական սարսափին , վերջապէս բոլը այն

կատաղութեան որ դուրսէն հողելար կին մը կը պաշարէր և այս ամեն իրաղութեանց միջն երբ կը տեսնէի շնորհալի և աշնաբեկ կինը որ սոքին ծայրովը կ'երթեեկէր վայրկեան մը չձգելով իր համբերասէր բարեգործութիւնը , կարծես ոչինչ նշանակելով , ոչ մըրփիկը կը , ոչ մեր ներկայութիւնը , ոչ իր քաջարստութիւնը , այլ միայն իր հարկաւոր ըլլալը գիտելով , կ'երեւար ինձ թէ այս հանդարս բարեգործութեան մէջ կար զիտեմ ինչպիսի բան մ'որ ամենէն գեղեցիկ և անամպ երկինքէ մ'աւելի պայծառու էր , և թէ զերմարդկային արարած մ'էր այն որ այսրան սարսափելի իրերէ շրջապատուելով վայրկեան մը չէր տարակուսեր իր նստուծու վրայ :

«Ինչ է ուրեմն այս կինը , կը հարցնէի իւրովի : Ուսկէ կը դայ ան . որբան ժամանակէ ՚ի վեր հոս է : Երկար ատենէ ՚ի վեր , քանի որ անոր ատենօք վարդով պասկուած * ըլլալը աւեսնող և յիշող կայ : Խնչպէս չլսեր եմ իր վրայ խօսուիլը : Այս ժամուս մինակ եկած է այս խրճիթը . ուր որ ազ վտանգը չկանչեր զինըը , ինքն ուրիշ վտանգ փնտուելու պիտի երթայ : Այս , այս ամեն փոթորիկներուն , անտառներուն , լիւներուն մէ ջերեն անցնելով պարզապէս և սրօղուած կ'երթեեկէ կենդանութիւն բերելով ուր որ կը պակի կենդանութիւնը , ձեռքը բանելով այս գիւրաբեկ թասը , և անցնելու միջցին իր այծը գգուելով : Ինքն ալ դէպ ՚ի զերեղման կը յաւաշանայ այս լրին և հանդարս քայլովը : Ան աշապէս կ'ապրէր այս ձորին մէջ մինչդեռ ես խաղարաններու և բոզանոցներու մէջ կ'ապրէի . անշուշու այս երկրին մէջ ծնած է , և զերեղմանատան մէկ անկիւնն ամենասիրելի հօսս քով պիտի թաղուի ան : Այսպէս անշուք պիտի մեռնի այս կինը , որու վրայ ալ ոչ որ կը խօսի և որու համար տղաները կըսեն . «Միթէ չես ճանչեր զան :»

«Եմ կրնար նկարագրել թէ ինչ կ'զգայի . մեկուսի տեղ մ'անշարժ կը կենայի , գողալով կը շնչէի , և կը թուէր ինձ որ եթէ տիկին Բիերսոնի օգնելու փորձն ընէի , եթէ ձեռքս երկնցնէի որովէս զի քայլ մը պակաս առնու , սրբաղջութիւն մ'ըրած և սրբաղջան անօթներուն դաշած պիտի ըլլայի :

*Քրանսապի մէջ տեղ տեղ կան աղջիկներ որը վարդապակ կ'անուանին վարդ մ'ընդոնելով իր միցանակ խոնհներուն :

Փոթորիկն երկու ժամփ չափ տևեց : Երբ հանդարտեցաւ հիւանդուհին՝ անկողնին մէջ նստելով սկսաւ ըսել թէ լաւագոյն ըլլալը կ'զգար , և թէ օգուա կ'ընէր իրեն առած դեղը : Տղեկներն իսկոյն վաղելով անոր անկողնին քովն եկան , իրենց մօրը նայեցան մեծ աշխրով որբ կէս մ'անհանդարտ և կէս մ'ուրախ էին , և ամենին ալ տիկին Բիերսօնին զգեստին յարեցան :

«Ալ հաւատամ , ըսաւ էրիկը , որ տեղէն չշարժեցաւ , վասն զի պատարագ մ'ընել տուինք , և շատ սուղի նստաւ ինձ պատարագը :

Այս կոշտ և ապուշ խօսքը լսելով տիկին Բիերսօնին նայեցայ . իր կտրուած աշերէն , տժգոյն դէմքէն , մարմնոյն դիրքէն յայտնապէս կը տեսնուէր թէ յոդնած էր ան և թէ տքնութիւնը կը մաշէր զինքը :

— Ան , խեղճ մարդս , ըսաւ հիւանդուհին , նստուած փոխարէնը հատուցանէ քեզ :

Ալ չէի կրնար համբերել . ոտք ելայ սաստիկ բարկանալով այս էշերուն ասաշութեանը վրայ որբ փոխանակ հրեշտակի մը դթութեան փառք տալու քահանայի մ'ադահութեան փառք կը տային . պատրաստ էի իրենց երեսին տալու այս նուաստ ապերախտութիւնը , և այն յանդիմանութիւնները որոնց արժանի էին :

Տիկին Բիերսօն վարձակալին կնոջ զաւակներուն մին դիրկն առնլով վերցուց , և ժախտով մ'ըսաւ անոր .

— Պատ մայրդ , աղ ազատեցաւ :

Կանկ առի այս խօսքը լսելով . երջանիկ և բարեսէր հոգիի մը քնական գոհունակութիւնն երբէք այսքան անկեղծութեամբ նկարագրուած չէ այսպիսի կարի չնորհալիք դէմքի մը վրայ , ուր յանկարծ աղ չգտայ ոչ իր յոդնութիւնը , ոչ ալ տժգունութիւնը , տիկին Բիերսօն իր ուրախութեան բոլոր անարատութեամբը կը փողփողէր , և փառք կը տար նստուծու , վասն զի հիւանդուհին պահապահ խօսած էր , այսքանը կը բաւէր . միթէ չող էր ի՞նչ խօսնիլ :

Սակայն քանի մը բոպէէն ետք տիկին Բիերսօն ըսաւ տղեկներուն որ աղարակին ծառան արթնցնեն որպէս զի զինքն իր տեղը տանին : Առջև անցայ առաջարկելով համար իրեն որ ես ըլլամ իր

աւղեկիցը . ըսի թէ անօղուտ էր ծառան արթնցնելը . վասն զի ես միւնայն ձանրէն ես պիտի դառնայի , և թէ պատիւ պիտի ընէր ինձ առաջարկութիւնս ընդունելով : Հարցուց ինձ թէ Օդթալ տը թ . . . չէի ես : Այս , պատասխանեցի , և ես ալ հարցուցի թէ արդէօք կը միշտ հօրս անունը : Զարմանալի երեացաւ ինձ հարցմանս վրայ տիկին Բիերսօնին ժպտիլլ . վերջապէս թէս մտաւ զուարժօրէն , և մեխնեցանք :

ԳԼՈՒԽ Գ

Լոելբայն կը քայլէինք , հովը կ'իջնէր . ծառերը մեղմիկ կը սարսւէին իրենց տերեւներուն վրայի անձրեւ ցնցելով : Քանի մը չեռաւոր փայլակներ տակալին կը շողշողէին . խոնաւ դալարեաց խնկարոյր հու մը կը ծաւալէր բարեխառն օդին մէջ : Շուտով բացուեցաւ երկինքը , և լեռը ըսւանէն լուսաւորուեցաւ :

Ճէի կրնար արգիլուիլ խորհելու բաղդին տարօրինակութեան վրայ որով այսքան քիշ ատենի մէջ գիշերն ամսյի լեռան մը մէջ ուղեկից ընկեր եղեր էի ինկիկ մ'որուն էռութիւնն անծանօթ էր ինձ առատու : Այս կինն առաջնորդութիւնս ընդունած էր անունիս չնորհիւ , և համարձակութեամբ կը քալէր թարթափուն կերպարանով մը թեխս վրայ կոթնելով : Կը թուէր թէ անոր այս վատահութիւնը շատ յանդուզն կամ շատ բնական էր . և իրօր սկէտք էր որ այս վատահութիւնը շատ յանդուզն և բնական ըլլար , ըստ որում ամեն անգամ որ քայլ մը կ'առնէինք , կ'զդայի թէ սիրտս անոր քով սէգ և անմեղ կ'ըլլար :

Սկսանք խօսակցիլ հիւանդ կնոջ վրայ որմէ զատուած էր պահապահ , և այն ամեն իրերու նկատմամբ զոր ձամբուն վրայ կը տեսնէինք . մեր միտրը չեկաւ իրարու հարցում ընել իբր նոր ձանչւորներ : Տիկին Բիերսօն հօրս վրայ խօսեցաւ հետս և միշտ այն կերպով զոր ունեցած էր երբ զան յիշեցուցեր էի իրեն , այսինքն գրեթէ զուարթութեամբ : Եւս քան զես ուշ դնելով տիկին Բիեր-

սոնին խօսքերուն՝ կարծեցի թէ իր այս զբարթութեան պատճառը հասկցայ, և թէ ան այսպէս զբարթօրէն կը խօսէր ոչ միայն մահուան այլ նաև կեանքին, տառապանաց և աշխարհիս ամեն բաներուն վրայ. վասն զի մարդկային վիշտերն իրեն չէին սորվեցներ բան մ'որ կարենար ամբասամնութիւն մ'ըլլալ Աստուծու գէմ, և իր ժպիալն բարեպաշտութիւնը զգացի:

Վարած առանձնական կեանքս տիկին Բիերսօնին պատմեցի: Ըստ ինձ թէ իր մօրաքոյն իրմէն աւելի կը տեսնուէր հօրս հետ, և թէ Ճաշէն ետք անսնք թուղթ կը խաղային միասին: Տիկին Բիերսօն ստիպեց զիս որ իր տունը դամ, ուր սիրով պիտի ընդունուէր:

Դէպ ՚ի կէս Ճանրան աիկին Բիերսօն յոդնած ըլլալը զգալով քանի մը վայրիեան հանդչեցաւ նստարանի մը վրայ որ տերեւախիտ ծառերու ներքեւ պատսպարտելով չժրջուած էր անձրեէն: Իր առջևն ոտքի վրայ կեցեր էի և Ճակատին վրայ կը նայէի լուսնին տժդոյն Ճառագայթները: Պահ մը լուռ կենալէն ետք տիկին Բիերսօն ոտք ելաւ, և տեմնելով մտախոհ դիրքս, «Ի՞նչ կը խորհիս, ժամանակն է Ճամբայ ենելու ըստա:»

— Կը խորհէի թէ ինչն Աստուած ստեղծեց քեզի, և ինքնին կ'ըսէի թէ իրօք ստեղծեր է քեզի որսպէս զի առողջութիւն տաս որոնք որ հիւանդաբար կը տառապին:

— Աչա խօսք մ'որ քու բերնիդ մէջ զրեթէ չկրնար ոչ այլ ինչ ըլլալ բայց եթէ քաղաքավարական ձեւ մը:

— Ինչո՞ւ համար

— Վասն զի շատ ծաղկահամ կ'երեաս ինձ:

— Մարդուս երեւմն իր երեսէն աւելի ծեր ըլլալն անկարելի բան չէ, ըսի:

— Այս, պատասխանեց խնդարով, և մարդուս իր խօսքերէն աշխի երիտասարդ ըլլալն ալ անկարելի բան չէ:

— Փորձառութեան չի՞ս հաւտար:

— Գիտեմ որ մարդերուն մեծագոյն մասն այդ անունը կը տայ իր յիմարութեանց և յաւերու. մարդ քու հասակիդ մէջ ի՞նչ պիսաւ:

— Տիկին, քսան տարեկան մարդ մ'երեսուն տարեկան կնիկէ մը

աւելի կրնայ ապրած ըլլալ: Մարդկի իրենց վայելած ազատութեան շնորհիւ շատ շուտ կը համանան ամեն բաներու հիմը. անարդել կը վաղեն գէպ այն ամեն իրելն որբ կը յանկուցանեն զանոնք. մարդերն ամեն բան կը փորձեն: Երբ կը յուսան, կ'սկսն քայլել, կ'երթան, կ'աճապարեն: Երբ կը համանին նպատակին, ետ կը դաւնան. յայու Ճամբան կը մնայ և երջանկութիւնն իր խօսքը չբռներ:

Մինչդեռ այսպէս կը խօսէի, հասեր էինք ձորն իջնող բլրակի մը գագաթը, տիկին Բիերսօն՝ կարծես ցից զառիվայրէն հրակրուելով սկսաւ թեթևակի ցայտել: Ես ալ իր օրինակին հետեւեցայ տունց զիտնալու թէ ինչո՞ւ. սկսանք վաղել առանց թէ ՚ի թե մնալէ գաղթելու. սահուն խոսերը մեզի կը քշէին: Վերջապէս իրը երկու անխօրհուրդ թուչտն՝ ցայտելով և խնդարով լեռան սորոսը հասանք:

— Տե՛ս, ըստ տիկին Բիերսօն, քիչ մ'առաջ յոդնած էի, հիմակ ալ չեմ: Եւ կ'առգես հաւտալ ինձ, շարայրեց շնորհալի կերպով մը, փորձառութեանդ հետ վարուէ փոքր ինչ ինչպէս ես կը վարուիմ յոդնութեանս հետ: Լաւ ըրջագայթիւն մ'ըրինք և այս պատճառաւ լաւագոյն ախործակով պիտի Ճաշէնք:

ԳԼՈՒԽ Ե

Հետեւեալ օրը աիկին Բիերսօնը տեմնելու դացի:

Գաշնակին առջեր նստած էր ինք, իսկ պառաւ մօրաքոյը պատուհանին քովասեղնագործ մը կը յօրինէր. իր պղտի սենեակը ծաղիկներով լի էր, ամենադեղնեցիկ արկեի մը Ճառագայթները պատուհանի վանդակներէն կը փողփողէին, և իր քով թուչուներու մեծ վանդակի մը կար:

Կը կարծէի թէ տիկին Բիերսօն իր տան մէջ ինձ պիտի երեար իբր կրօնուհի մը, գէթ այն կիներուն մին որոնց անծանօթ է իրենց շրջանէն երկու մղոն անզին անցած զայածը, և որբ կ'ապրին տեսակ մը շրջանի մէջ ուսկէ բնաւ չեղիր: Կը խոստվանիմ թէ այս առանձնական էութիւնները, որբ քաղաքներու մէջ կարծեն

Հնո՞ս հոս պահուած են հազարաւոր անծանօթ յարկերու ներքեւ, միշտ վախ տուած են իրը տեսակ մը մայուն ջրամբարներ, այս տեսակ բնակարաններու օդն առողջաւէտ չերեար. սակաւ ինչ մահակիր են այն ամեն բաներն որը մոռացում են աշխարհիս մէջ:

Տիկին Բիերսօն իր սեղամին վրայ նոր լրագիրներ և դիրքեր ուներ. թէ երաւ է որ դրեթէ չէր դպնար անոնց: Իր բոլորտիքը գտնուած իրերը, կարասիները, իր զիեսանները թէ են սպարդ էին, ըայց ճանչցող մ'անոնց նօրաձեւութիւնը, այսինքն նորութիւնը, կենդանութիւնը կը դիտէր. տիկին Բիերսօն ոչ կը յարէր ոչ ալ կը խառնուէր անոնց, բայց և այնպէս իր բոլորտիքն ու վրան գտնուած ամեն բաներն ինքնին նորութիւն և կենդանութիւն կ'ունենային առանց գժուարութիւն կրելու: Իր ճաշակներուն նկատմամբ բան մը զարմանքս զրաւեց, այսինքն դիտեցի որ տիկին Բիերսօնի յօժարութեանց մէջ ոչ միայն այլանդակ բան մը չկար ամեննին այլ նաև ամեն ինչ երիտասարդական և հաճելի էր: Իր խօսակցութիւնը կատարեալ կրթութիւն մը կը ցուցնէր. չկար ինսդիր մ'որու վրայ դիւրութեամբ չխօսէր: Երբ կը տեսնէի թէ պարզամտ է ան, նոյն միջոցին կ'զլայի նաև թէ կորովի և հարուատ է. ընդարձակ և ազատ իմացակամութիւն մը մեղմիկ կը թեւարիէր պարզ սրտի մ'եւ առանձնական կեանքի սովորութեանց վրայ: Կապտաղոյն երկնից վրայ Ճախրող ծովային ծիծենին ալ այսպէս ամպերուն վերնէն կը թեւարիէ խօսին շիւղին վրայ ուր իր բոյնը շնուած է:

Գրականութեան, երամշառութեան և դրեթէ քաղաքականութիւն վրայ խօսակցեցանք: Տիկին Բիերսօն ձմեռը բարիկ դպացած էր. ժամանակ առ ժամանակ ընկերութեանց մէջ կ'երեւար սակասիկ ինչ. անոնց մէջ իր տեսածը բնաբանի տեղ կը ծառայէր, միւս բաները կը գուշակուէին:

Սակայն տիկին Բիերսօնին գեղեցիկ յատկութեանց առաջինն էր զուարթութիւն մ'որ անայլայիշիք էր առանց մինչև ուրախութիւն երթալու. կրնար լսուիլ թէ ծաղիկ ծնած էր ան, և թէ իր անոյշ հոսն էր զուարթութիւնը:

Իր գեղութեան և սեւաթոյր մեծ աշերուն չետ այս զուարթութեան որբան զարմանքս գրաւելը չեմ կրնար պատմել. ասկից՝

զատ մերթ ընդ մերթ, ինչ ինչ խօսքերէ, ինչ ինչ նայուած քններէ յայտնապէս կ'երեւար թէ ինք վիշտ կրած, և թէ կեանքը ցաւերու ճամբէն անցած էր: Տիկին Բիերսօնին վրայ կար չցիտէմ ինչպիսի բան մ'ուսկէ կը հասկցուէր թէ իր ճակատին քաղցր պայծառութիւնն այս աշխարհէս եկած չէր, թէ Աստուծմէ տրուած էր այն և թէ մարդկային յարձակումներուն հակառակ հաւաարմնութեամբ Աստուծու ետ պիտի տար այն պայծառութիւնը՝ առանց բան մը կրուսելու անկից, և կային վայրկեաններ ուր կը յիշէիր այն մատեսուչին որ՝ երբ հովը կը փէ՛ ձեռքը իր ճրապին առջեր կը դնէ:

Իր սենեկին մէջ կէս ժամի չափ մնալին ետք չկհնալով համբերել, ըստ տիկին Բիերսօնին այն ամեն բաները որը սրտիս մէջ կային: Կը խօսիէի անցեալ կեանքիս, վիշտերու, ճանձրոյթներուս վրայ. կ'երթեւեկէի ծաղիկներուն վրայ ծոռելով, օդը շնէլով, արեին նայելով: Աղաւեցի տիկին Բիերսօնին որ երդէ. յօժարակամ ընդունեց աղաւանքս: Մինչգեռ կ'երգէր, եւ պատուհանին կրթնելով թռչուններուն ցատկանը կը զիտէի: Մօնթէնեի մէկ խօսքը միտքս եկաւ. «Ձեմ սիրեր, ոչ ալ կը յարգեմ արտմութիւնը, թէ և մարդիկ կարծես կտրուած դնոյ մը փոխարէն՝ ձեռնարկած են մասնաւոր շնորհի պատուելու զայն: Անոնք իմաստութիւնը, առարինութիւնը, խիղճը արտմութեամբ կը զարդարեն: Անհեղեղ և յուի զարդ:»

«Ինչ երանութիւն, զուեցի ինքնին և ակամայ. ինչ հանգստութիւն, ինչ ուրախութիւն, ինչ մոռացում:»

Բարենմտ մօրաքոյրը զլուխը վեր ըրաւ և ինձ նայեցաւ զարմանքով. տիկին Բիերսօն յանկարծ կանկ առաւ: Խեռութիւնս զգալով կարմիեցայ կրակին պէս, և զայի նստայ անմուռնչ:

Պարաեզն իջանք, ուր խոտին վրայ պաւեկած էր այն սպիտակ այծը զոր առջի օրը տեսեր էի. այծը տիկին Բիերսօնը նշմարելուն պէս մօտեցաւ իրեն և մաերմապէս մեր ետեւէն եկաւ:

Երբ ծառուղիին մէջ շրջան մ'առինք, յանկարծ վանդակին առջե երկցաւ մեծահասակ և գունաբեկ երեսով երիտասարդ մ'որ կղերական տեսակ մը սեւ պարեգօտով պլուած էր: Կերս մոտաւ

առանց հնչակը շարժելու և եկաւ բարե տուաւ տիկին Բիերսօնին . թուցաւ ինձ թէ այս երիտասարդը զիս տեսնելով թեթև ախրութիւն մը ծաւալեցաւ իր կերպարանքին վրայ որ արդէն չարագուշակ երկացաւ ինձ : Քահանայ մ'եր ան , զոր զիւղին մէջ տեսեր էր և որ Մերդանսօն կ'անուանէր . Սէն-Սիւլիսի կղերանոցէն ելած էր , և տեղոյն ժողովրդապետն իր ազգականն էր :

Այս քահանան անձնեայ ու միանդամայն դունատ էր . այս բանն անհաջո երկած է միշտ ինձ , և իրօր անհաջո է . հիւանդային առողջութեան հակասութիւն մ'է : Ասկից ՚ի զատ յամրաբար և կցկառը կերպով խօսելու ձեւ մ'ունէր որ իմաստակ մը կը յայտնէր : Անախորժ էր ինձ իր դնացին անդամ որ ոչ երիտասարդական էր , ոչ ալ համարձակ . իսկ նայելուն դալով կրնար ըստով թէ նայուածք չունէր ան : Զգիտեմ թէ ի՞նչ խորհիլ պէտք է այն մարդուն վրայ որուն աչերը բան մը չեն ըսեր : Աչա այն նշանները , որոնց համեմատ դատեր էի Մերդանսօնը , և որք գժբաղդաբար չխարեցին զիս :

Մերդանսօն բազմարանի մը վրայ նստելով սկսաւ Բարիդի վրայ խօսիլ զոր այժմեայ Բաբելոնը կ'անուանէր : Ինք Բարիդէն կը դար , կը ճանչէր ամեն մարդ . տունը երթարով տեսնուեր էր տիկին ար Պ . . . ին հետ որ հրեշտակ մ'է եղեր . անոր սրաշին մէջ քարոզներ կը տար որոնց մակի կ'ընէին ծունը կրինած : (Գժբաղդաբար իրաւ էր ըսածը :) Կը բարեկամներուն մինչ զոր այն տիկնոջը տունը տարած էր՝ արտաքսուեր էր դպրոցէն աղջիկ մը հրապուրելուն համար . շատ սոսկալի և տրտմալի բան էր բարեկամին այս ընթացքը : Մերդանսօն բիւր ողբարձր բաներ ըսաւ տիկին Բիերսօնին ասոր գթասիրական ստվրութեանց նկատմամբ զոր սոսացեր էր երկրին մէջ . իմացած էր անոր բարեկործութիւնները , հիւանդներուն տարած հոգն ու խնամքը , մինչև անդամ անձամբ անոնց վրայ հսկելը : Շատ վեմ , շատ անարատ բան էր այս . սպարտ մը պիտի ընէր իրեն Սէն-Սիւլիսի մէջ խօսիլ տիկին Բիերսօնին այս առաքինութեանց վրայ : Թերեւս ուղէր նաև ըսել թէ պարտ մը պիտի սեպէր իրեն այս մասին նստուծու . ալ խօսիլ :

Անձացեր էի այս Ճոռոմաբանութիւնէն , և ՚ի նշան արհամար-

թեան ուսերս վեր չընելու համար դալարեաց վրայ կծկուեր էի և կը խաղայի ուլին հետ . Մերդանսօն իր տժոյն և անկենդան աշերը վար ընելով ինձ նայեցաւ .

— Երեւելին Վերնիօ , ըսաւ , երեւելին Վերնիօ այսպէս դետինը նստելու և կենդանիներուն հետ խաղալու մոլութիւնը ունէր :

— Շատ անմեղ մալութիւն մ'է այս , տէր հայր , սպասախանեցի քահանային : Եթէ մարդիկ միայն այս տեսակ մոլութիւններ ունենային , աշխարհս կրնար բոլորովին մինակ կառավարուիլ , առանց պէտք ունենալու այնքան անձերէ որք անոր կը խառնուին :

Պատասխանս հաճելի շեղաւ իրեն . ունքը պուստէց և ուրիշ նիւթի վրայ խօսեցաւ : Պաշտօնով մ'եկած էր . իր ազգականը որ զիւղին ժողովրդասեսն էր՝ խօսած էր իրեն խեղճ մարդու մը վրայօք որ օրական հացը ճարելու միջոց մը չունէր : Խեղճն այն ինչ տեղը կը բնակէր . ինքն անձամբ դացեր էր զան տեմնելու , մեղքեր էր իր վրան և կը յուսար որ ամիկն Բիերսօն . . . :

Նոյն միջոցին ես ամիկն Բիերսօնին կը նայէի , և կ'սպասէի որ պատասխան տայ , իբր թէ իր ձայնին եղանակը զիս պիտի ազատէր քահանային ձայնը լսելու ձանձրոյթիւն : Ակայն լոկ ակնածական երթառ բարեւ մ'ըսաւ քահանային և սա մեկնեցաւ :

Մեկնելէն ետք վերստին սաացանք մեր գուարթութիւնը : Պիտի երթայինք տեմնելու ծաղկոց մ'որ պարաեզնին ներսն էր :

Տիկին Բիերսօն ինչպէս իր թռչունները և զիւղայինները նոյնպէս և իր ծաղիկները կը խնամքէր . պէտք էր որ իր բոլորափին ամեն բան քաջառողջ ըլլար . պէտք էր որ ամեն մէկն իր կաթիլ մը ջուրը և արեի ճառագայթն ունենար , որպէս զի ինքն ալ կարենար զուարթ և երջանիկ ըլլալ բարի հրեշտակի մը պէս . ուստի իր պիտի ծաղկոցը խիստ լաւ և զմայլելի կերպով ինամուած էր : Երբ անձամ մը ծաղկոցին բոլորովիքը շրջան ըրինք , տիկին Բիերսօն ըսաւ ինձ .

— Պարոն տը . . . ահա այս է պիտի աշխարհս . ամեն ստացուածքս տեսար , և իշխանութեանս երկիրը հօն կը վերջանայ :

— Տիկին , ըսի , թող հօրս անունը՝ որով հօս մտնելու շնորհը վայելցի՝ թոյլ տայ ինձ նորէն հօս գալու , և պիտի հաւատամ թէ երջանկութիւնը բոլորովին մոռցած չէ զիս :

Տիկին Բիերսոն ձեռքը երկնցոց զոր յարդանօք բռնեցի, չհամարձակելով դէպ ՚ի շուրթերս տանիլ:

Երբ զիշեր եղաւ, տունս զայի, և գուռս դոցելով անկողին մայ:

Աշքիս առջեւ սպիտակ տնակ մը կար. Ճաշէն ետք գուրս ելնելս, գիւղէն և հրապարակէն անցնիլս, և երթալով վանդակատուո. մը զարնելս կը տեսնէի:

«Ո՛ խեղճ սիրտս, գոչեցի իւրովի, փառք Աստուծու, տակալին մատաղ ես, կրնաս ապրիլ, կրնաս սիրել գեռ:»

ԳԼՈՒԽ Զ

Գիշեր մը տիկին Բիերսոնին տունն էի: Երեր ամիսէն աւելի անցած էր, որոնց միջացին դրեթէ ամեն օր տեսեր էի զինքը. այս եռամսեայ ժամանակին նկատմամբ ոչ այլ ինչ կրնամ ըսել եթէ ոչ տիկին Բիերսոնը տեսնելս:

Լա Պրիւէր կ'ըսէ.

«Բաւական բան է սիրած անձիգ հեան ըլլալդ. իր վրայ երաւ զեր ես, հետը խօսեր կամ չխօսեր ես, իր վրայ կամ անտարբեր իւրերու վրայ խորհեր ես, հոգ չէ, բաւական է որ իր քո՞ն ըլլաս:»

Աը սիրէի տիկին Բիերսոնը: Երեր ամիսէ ՚ի վեր երկարատե պտոյաներ ըրած էինք միապին. անոր պարզ զթասերութեան դալտա նիբը իմացեր էի. տխուը ծառուղիներէն կ'անցնէինք՝ ան պղտի ձիու մը վրայ, իսկ ես հետի ձեռքս նուրբ գաւազան մ'ունենալով. այսպէս կիսովին գոհ ըլլալով, կիսովին ալ մտախներով կ'երթայինք տնակներուն դուռերը զարնելու. անտառին ներսը մանելու կողմը պղտի նստարան մը կար որ տիկին Բիերսոնին սպասելու կ'երթայի Ճաշէն ետք. Այս կ'երթով կարծես պատահարար և կանոնաւորապէս զիբար կը գանեինք: Առտուները երաժշտութեամբ, ընթերցումով կ'անցունէինք. գիշերները կրակարանին քով իր մօրաքոյրին քով թուղթ կը ինալայի ինչպէս հայրս կը խաղար տաենօք, և ուր որ ըլլայի, տիկին Բիերսոն հոն մօտ կը կենար՝ ժպան-

լով, և իր ներկայութեամբը սիրսս կը լցուէր: Ինչպիսի՛ Ճամբէ դէպ ՚ի դժբաղդութիւն տարիը զիս, ո՛ Նախախնամութիւն. ինչպիսի՛ անդամնալի Ճակատագիր մը կատարելու պաշտօնն ունէի: Ի՞նչ, այսքան ազատ կեանք մը, այսքան զմայելի մուերմութիւն մը, այսքան հանգստութիւն, և այսքան նորածիլ յոյս մ'անհետ ըլլայ . . . : Ո՛ Աստուած, մարդիկ ի՞նչ բանէ: կը զանդատին. սիրելէն անոյշ բան ի՞նչ կայ:

Սպրիլ, այս, հզօրապէս, սաստկապէս զդալ թէ կ'ապրիս, թէ Աստուածմէ ստեղծուած մարդ ես, աշա այս է սիրոյ առաջին և ամենամեծ բարեգործութիւնը: Աէրն անմեխնելի դաշտնիք մ'է. այս մասին պէտք չէ տարակուսիլ: Թէկ աշխարհս ինչ ինչ շղթաներով, թշուառութիւններով, պիտի ըսեմ իսկ թէ ձանձրոյթներով շրջապատած է սէրը, թէկ այլասեռող և ապականող նախապաշտումներու լուան մը ներքե թաղուած է այն, բայց և այսպէս այս զգացումը, այսմնքն սէրը, բուռն և Ճակատագրային սէրն երկնային օրէնք մ'է, օրէնք մ'որ արեւը երկնից վերենն ՚ի կախ կեցնող օրէնքին պէս զօրաւոր և անիմանալի է: Կը հարցնեմ թէ ի՞նչ բան է կապ մ'որ երկաթէն աւելի կարծր, աւելի հաստատոն է և զօր չես կրնար ոչ տեսնել և ոչ շօշափել: Ի՞նչ բան է հանդիպիլ կնիկի մը, անոր նայիլ, բան մ'ըսել և ալ բնաւ չմոռնալ զան: Ինչու այսմնչը նախապատիւ է այս ինչէն: Օգնութեան կանչ քեզ իմացականութիւնը, սովորութիւնը, զգայարանը, զլուխը, սիրտը, և բացատրէ, եթէ կրնաս: Երկու մարդին պիտի գանես միայն, մին հոն, միւսը հոս, և անոնց միջնէն ալ պիտի գտնես . . . ի՞նչ. . . օդը, անջրակետութիւնը, անբաւութիւնը: Ո՛ անմիաներ որը մարդ կը սեպէր ինքպինքնիդ և կը համարձակիք սիրոյ վրայ տրամաբանել, տեսած էք սէրը որ կը խօսիք իր վրայ: Զէ այլ միայն զգացած էք զայն: «Այսուածք մը փոխանակեցիք անծանօթէ էակի մը հետ որ կ'անցէր, և աշա յանկարծ ձեզմէ թռաւ զնաց չղիտեմ ի՞նչպիսի բան մ'որ անուն չունի: Հողին տակին արմատ բռնեցիք խոտին ներքե պահուած հունամն պէս որ կենդանութենէն դէպ ՚ի վեր մղուիլը և հունձ մ'ըլլալու պարտաւորիլը կ'զգայ: Մինակ նստեր էինք, պատուհանը բաց էր. պարտէզին ներսը

ողդիկ աղբիւր մը կար որուն շշուքը մինչև մեր ականջը կը համազէր : Ո՛ Սատուած , կ'ուղէի շիթ առ շիթ համբել այն աղբիւրէն վաղող ջուրը մինչդեռ նստած էինք՝ ան խօսելով և ես պատասխան տարով : Ահա հօն խելքս միտքս թուցնելու աստիճան տիկին Բիերասնի սիրովի արբշիւ եղայ :

Կ'ըսուի թէ հակակրութեան զդացումին չափ արագահաս զդացում մը չիայ . սակայն կարծեմ թէ ալ աւելի շուտ կը դուշակուի իրարու միտքն համինան ու փոխադարձապէս սիրուելու պարտաւորիլը : Անատեն ինչ դին ունին ամենափոքր խօսքերը : Հոգ է շուրթերուն ինչ խօսին երբ սիրուերուն իրարու պատասխանելը կը լսուի : Ո՛րքան անհուն քաղցրութիւն ունի առաջին նայուածքն այն ինկան քով որ կը յանկույանէ քեղի : Կասի կը թուի թէ իրարու առջև լսուած ամեն բաները վեհերոտ օրինակներ , թեթև փորձեր են . ապա իսկոյն տարօրինակ ուրախութիւն մը կը ծնի . կ'զդաս թէ արձագանք մը կը զարնես . կեանքով մը կ'ողեարփա : Ինչ շաշափում . ինչ մերձում : Եւ երբ երկու էակ ապահով են թէ կը սիրուին , երբ մարդս սիրեցեալ էակին սրտին մէջ կը գտնե՞ այն եղբայրութիւնը զոր հօն կը բնտուէր , ինչպիսի հանդարտութիւն կը տիրէ իր հոդույն միջ : Խօսքն ինքնին կը նուազի . սիրաերը կանխաւ զիտեն թէ ինչ պիտի ըսեն իրարու . կը համինան իրենց զդացումները , ուստի շարթերը կը լրեն : Ո՛՛ , ինչ լրութիւն , ինչ մոռացում ամեն բանի նկատմամբ :

Առաջին օրէն սկսող սէրս թէ ծայրայեղապէս աւելցած էր , սակայն Բիերսօնը յարդելովս բերանս գոյեր էի : Եթէ ոչ այնքան դիւրութեամբ իր մտերիմը ըրած ըլլար զիս , թերես աւելի համարձակութիւն ունենայի , վասն զի այնոյիսի բուռն տաղարութիւն մը ըրած էր իմ վրայ որ բնաւ չէի մեկներ իր քովէն առանց սիրային զրդութիւններու : Սակայն իր անհեղծութեանը մէջ բան մը կար որ կը կեցնէր զիս . սակից ՚ի զատ հօրս անունովը հետո իբր բարեկամ կը վարուէր : Այս կէտը նկատելով ևս աւելի յարգանօք կը վարուէր տիկին Բիերասնին հետ : Ա՛ուղէի հօրս անուանն արժանի երեալ :

«Սիրոյ վրայ խօսիլն իրօք սիրաբանել է , կ'ըսուի :

Մենք քիչ անդամ կը խօսէինք սիրոյ վրայ : Ամեն անդամ որ հարեանցի կերպով մ'այս նիւթին վրայ խօսելու սկիզբ մը կ'ընէի , տիկին Բիերսօն հաղիւ կը պատասխանէր և ուրիշ բանի վրայ կը խօսէր : Ձէի համինար թէ ինչ էր այս զդուշութեան պատճառը , վասն զի շնորվի պարկեցութիւնը չէր պատճառը . սակայն երբ բարեմակի կ'երեար ինձ թէ երբ սիրոյ վրայ խօսէի՝ խստութեան և նաև վշտի թեթև զդն մը կը ծաւալէր իր երեսին վրայ : Եւ որովհետեւ իր անցեալ կեանքին վրայօք ոչ հարցում ըրեր էի իրեն , ոչ ալ կ'ուղէի ընել , իր այն երեսին վրայ ծաւալող խստութեան և վշտին վրայօք ևս հարցուփորձ չէի ըներ :

Վիրակի օբեր զիւլին մէջ պարահանդէս կ'ըլլար . տիկին Բիերսօն զրեթէ միշտ կ'երթար այն պարահանդէսը : Ձէւ միշտ պարզ էր իր հագուստն ու կապուստը , բայց այն պարահանդէսի կիրակները մաղերուն մէջ ծաղիկ մը , աւելի զուարթ ժապաւէն մը , ամենաշնչին բան մ'ես ունենալով սովորականէն աւելի չորհագեղ կ'ըլլար , իր բոլոր անձին վրայ աւելի երիտասարդական , աւելի ազատ հով մը կ'ունենար : Պարը որ մանաւորապէս իրեն համար և համարձակապէս սիրելի էր իրեն , զուարթազին ուրախութիւն մը կը ներշնչէր . զիւլին երածշտաց պղտի խումբին վարի կողմն էր իր տեղը , ուր կը զար ցատկրաելով , խնդարով զիւլին աղջիկներուն հետ որոնց զրեթէ ամենքն ալ կը ձանցէին զինքը : Պարի ասպարէզն անդամ մը նետուելէն ետք ալ կանկ չէր առնուր տիկին Բիերսօն : Անատեն կ'երեար ինձ թէ սովորականէն աւելի համարձակ կը խօսի հետո . նաև անսովոր ընտանութիւն մը կը ցուցնէր : Ես՝ տակաւին սպաւոր ըլլալով չէի պարեր . սակայն իր ետեր կը կենայի , և տեսնելով թէ այսքան ուրախ և զուարթ է տիկին Բիերսօն , զինքը սիրելով խստովանելու գրդումը զդացեր էի բազմից :

Բայց ամեն անդամ որ սէրս յայտնելու կը պատրաստուէի , չդիտեմ ինչ պատճառաւ անսպարտելի երկիւղ մը կ'զգայի . սէրս խստապահնելու լոկ զալափարն անդամ յանկարծ ծանրութիւն մը կը բերէր վրաս ամենազուարթ խօսակցութեանց միջոցին : Քանի մ'անդամ ուղեր էի նամակ զրել իրեն , սակայն նամակներս կիսառ ձղելով կ'այրէի :

Այն իրիկուն տիկին բիեցաօնին տունը ընթթեր էի . իր սրտին այս բոլոր հանդարտութեան կը նայէի . կը խորհէի այն կեանքին վրայ զոր կը վարէի , այն երջանկութեան վրայ զոր կը վայելէի զինաքը ճանչելէս ՚ի վեր , և իւրովի կ'ըսէի : Ճինչու ասկից աւելին ուղեմ՝ այսքանը բաւական չէ քեզ : Ո՞վ դիտէ . Ծառուած թերես քեզի համար աւելի երջանկութիւն կազմած չէ : Եթէ ըսեմ տիկին բիեցաօնին թէ կը սիրեմ զինքը , ինչ պիտի հետեւի ըսելէս . թերես պիտի արդիկ զիս հետը տեսնուելու : Սիրելս լսելով իր այսօրուան երջանկութիւնը մի՞թէ պիտի աւելնայ . ես ալ մի՞թէ աւելի երջանիկ պիտի ըլլամ : »

Դաշնակին վրայ կրթներ էի , և այս խորհրդածութիւնները ընելու ատեն տրտութեամբ կը համակուէի : Ծրեները կը քաշուէին , մութը կը ափրէր , ուստի տիկին բիեցաօն մոմ մը վառեց . նստելու համար ետ գալու միջոցին արտօսր մը տեսաւ որ աչերէս խցս տուած էր :

— Ի՞նչ ունիս , ըսաւ :

Գլուխա դարձուցի :

Պատրուակ մը կը բնսուէի և չէի զաներ . կը վախնայի իր նայուածքին հանդիպելու : Ուաք ելայ և պատուհանին քովլզ զայի : Օգը մեղմ էր . լուսինը կը ծաղէր թմբիներու . ծառուղիին ետևէն ուր առաջին անգամ տեսեր էի տիկին բիեցաօնը : Խորունկ մտմտուքի զայի , իր ներկայութիւնը անգամ մոռցայ , և թեւերս գեղա երկինը երկնցնելով սրտէս հեծկլուանը մ'ելաւ :

Տիկին բիեցաօն ևս ոտք ելած և ետևս կեցած էր :

— Բայց ի՞նչ ունիս , հարցուց դարձեալու : »

Ըստ թէ այս առանձնական հովիտին տեսքը հօրու մահը միտք բերած է . ապա հրաման ուղերուլ մեխնելու դուրս ելայ :

Զգիտէի թէ ի՞նչ պատճառաւ որոշէր էի լուռ կենալ սիրոյս նկատմամբ : Սակայն փոխանակ տունս երթալու սկսայ խելի պէս թափառիլ գիւղին և անտառին մէջ : Կը նստէի ուր որ նստարան մը կը գտնէի , ապա աճապարանօր ոտք կ'ենէր : Կէս զիշերին մօտ տիկին բիեցաօնին տունին մօտեցայ . պատիւհանը կեցած էր ան : Զինքը տեսնելով գողալս զզայի . ուզեցի ետ գառնալ , բայց իալ-

ծես շլայեր էի . կամաց կամաց և տրտմասէս դացի նստայ տիկին բիեցաօնի պատուհանին տակը :

Զգիտէի թէ Ճանչեց զիս . քանի մը վայրկեան նստելէս ետք իր անոյշ և առոյգ ձայնովը տաղի մը հազներզը երկելը լուցի , և գրեթէ նոյն պահուն ծաղիկ մ'ընկաւ ուսիս վրայ : Ընկածը վարդ մէր զօր այն իրիկուն իր կուրծքին վրայ տեսեր էի . առի վարդը և իմ շորէներուս մօտեցուցի :

— Ո՞վ է ան , ըսաւ տիկին բիեցաօն , ով կայ հոգ այս ժամուս . դուն ես հարցուց անունս տալով :

Պարտէղին վանդակապատը կիսարաց էր . առանց պատասխանելու ելայ և ներս մտայ : Կանկ առի մարզագետնին մէջ տեղը . քնառչնիկի մը պէս քայլեցի և առանց դիսնալու թէ ի՞նչ կ'ընէի :

Յանկարծ տիկին բիեցաօնը տեսայ որ սանդուղին դրան առջև եւ ընկաւ . երկմիտ կ'երևար ան և լուսոյ ձառագայթներուն կը նայէր ուշադիր : Քանի մը քայլ առաւ գէպ ինձ գալով . ես ալ առջև դայի : Զէի կինար խօսիլ . իր առջեւ ծունկի վրայ եկայ և ձեռքը բռնեցի :

— Մաիկ ըրէ , զիտէմ ի՞նչ ըսելիք , ըսաւ : Սակայն օգթավ , եթէ այդ աստիճանի հասած է այն , պէտք է մեխիլ : Ամեն օր հոս կը դաս . յօժարութեամբ չես ընդունուիր . այսքանը բառ չ' : Ի՞նչ կինամ ընել քեզի համար : Բարեկամութիւնս ստացած ես , կ'ուզէի որ գուն ալ քուկդ աւելի երկար ատեն ինձ պահելու ոյժն ունեցած ըլլայիր :

ՊԼՈՐԻ Է

Տիկին բիեցաօն այսպէս խօսելէն ետք լուց՝ կարծես պատասխանի մը սպասելով : Եւ որովհետեւ տրտմարեկ կը կենայի , ձեռքը քաշեց կամաց մը , քանի մը քայլ նահանջեց , դարձեալ կանկ առաւ , ապա իր սենեակը մտաւ յամրաբար :

Պալարեաց վրայ մնայի : Արդէն մտքէս անցեր էին իր ըսած խօսերը : Անմիջապէս որոշումն ըրի , և միտք դրի մեխիլ . ոտք

ելայ . սիրոս տխուր բայց քաջ էր . պարտէղին բոլորտիքը դարձայ : Տունին նայեցայ , իր սենեկին պատուհանին նայեցայ . զուրս ենելով վանդակապատը քաշեցի և դոյշելէն ետք կղպակը պաղի :

Տունս զայի և պատուիրեցի Լարիվին որ պատրաստէ պէտք եւ դամները , ըսելով թէ միտք ունէի առտու կանուխ մենելու : Խեղճ ծառան զարմացաւ , բայց նշան ըրի իրեն որ հնաղանդի և հարցում չընէ ինձ : Մեծ արկլ մը բերաւ , և սկսանք ամեն բան սրաբաստել :

Առտու ժամը հինգն էր , և արել կ'սկսէր ծաղիլ երբ հարցուցի իրովի թէ ուր պիտի երթամ : Խորհելով այս ամենպարզ կետին վրայօք , որ տակաւին չեկած էր միտքս , անդիմադրելի վհատութիւն մը զգայի : Աչերս գէպ ՚ի դաշտերը դարձուցի հոն հոս հորդպանին նայելով : Մեծ տկարութիւն մը դրաւեց զիս . սաստիկ յոդնած էի . թիկնաթուի մը վրայ նստայ , սակաւ առ սակաւ զաղափարներս շփոթեցան . ձեռքս ճակատս տարի որ քրտինքով ողղողւն էր : Սաստիկ ջերմ մը բոլոր անդամներս կը դողայնէր . Լարիվին օդնութեամբ մինչեւ անկողինս գյուռարութեամբ երթալու ոյժն ունեցայ միայն : Ամեն զաղափարներս այնքան շփոթ էին որ հաղիւ կը յիշէի ինչ որ տեղի ունեցեր էր : Օրն անցաւ . երեկոյին մօտ երածշտային գործիներու ձայն մը լսեցի : Կիրակի օրուան պարահանդէսին երածշտութիւնն էր լսածո , և ըսի Լարիվին որ երթայ և նայի թէ հոն էր տիկին Բիերսօն : Լարիվ հոն չզտաւ տիկին Բիերսօնը , ուստի նաև անոր տունը զրկեցի զինքը : Պատուհանները գոց էին . սկսածուհին ըստ Լարիվին թէ իր տիրուհին մեկնած էր մօրաբրյին հետ , և թէ անոնք քանի մ'օր պիտի կենային մօտաւոր ազգականի մը տունը որ ՞ . . . ի մէջ կը բնակէր . բաւական հեռի պղտի դիւղ մ'էր ՞ . . . : Այս տեղեկութեանց հետ Լարիվ նաև նամակ մը բերաւ որ իրեն յանձնուած էր :

Ահա բերած նամակին պատճենը .

« Երեք ամիսէ ՚ի վեր կը տեմնեմ քեզի , և ամիսէ մ'ի վեր նշամարեցի որ ինձի համար ունէիր ինչ որ սէր կ'անուանի քու հասկիդ մէջ : Կարծեր էի թէ այդ սէրը դաղանի սկահելու և ինք-

կինքդ զսպելու որոշում մը դիտած եմ քու վրայ : Քեզի կը յարդէի և այդ որոշումին համար ալ տեղի յարդեցի : Նմնեխին չպիտի մեղագրեմ քեզի այն իրողութեան համար որ տեղի ունեցաւ , ոչ ալ պիտի յանդիմանեմ կամքդ չզսպելուդ համար :

« Սիրոյ մասին քու հաւատացածդ ոչ այլ ինչ է բայց եթէ ցանկութիւն : Գիտեմ թէ շատ կիներ կ'աշխատին ցանկութիւն ներշնչելու . անոնք կրնան իրենց սրտին մէջ լաւագոյն կերպով տեղաւորուած հպարտութիւն մ'ունենալ եթէ վարուին այնպիսի կերպով որովհարկաւորութիւն չունենան ցանկութիւն ներշնչելու միջոցին գիւմել իրենց մօտեցողներուն հաճելի ըլլալու համար . բայց այս մնափառութիւնն անդամ վտանգաւոր է , քանի որ քեզի հետ զայն ունենալով յանցսւոր եղայ :

« Քեզմէ քանի մը տարի աւելի հասակաւոր եմ , և կ'ուղեմ որ ալ չտեսնես զիս : Ի զուր պիտի աշխատիս մոռնալու վայրիկնական տկարութիւն մը . մեր մէջ տեղի ունեցող իրողութիւնն ոչ երկրորդ անդամ՝ կրնայ տեղի ունենալ , ոչ ալ բոլորովին մոռցուիլ :

« Առանց տրտմութեան չեմ բաժնուիր քեզմէ . քանի մ'օր բացակայ պիտի ըլլամ . ՚ի դարձիս եթէ քեզի այս քալքին մէջ չզտնեմ , չնորհակալ պիտի ըլլամ քեզմէ՝ ինձ ցոյց տուած բարեկամութեանդ և համարումիդ այդ նշանին համար :

« ՊՐԻԺԻԹ ԲԻԷՐՍՈՒԾ»

ԳԼՈՒԽ Բ

Տենդը շաբաթ մ'անկողին մէջ կեցուց զիս : Գրելու վիճակն ունենալուս պէս պատասխան տուի տիկին Բիերսօնին թէ հնազանդէլով իր հրամանին պիտի մեկիմ : Անկեղծաբար և զինքը խարելու առանց որ և է դիտաւորութեան զրեցի այս պատասխանը , սակայն ամենևին չկատարեցի խոստում : Հազիւ երկու մղմնի չափ ճամբայ առեր էինք , և ահա զուեցի կառապանին որ կենայ , և կառքէն իջնելով սկսայ ճամբուն վրայ ման դալ : Զէի կրնար նայուածքս հեռացնել այն պիտին վրայէն զոր ՚ի հեռուստ կը նշմարէի տա-

կաւին։ Վերջապէս սոսկալի վարանումէ մ'ետք զդացի թէ անշնաւրին էր ինձ ճամբաս շարտնակել, և թէ նախաղատիւ պիտի համարէի այն ճամբուն վրայ մեռնելու հաւանիլ քան թէ վերսախն կառքը մտնել։ Ըսի կառապանին որ ետ դառնայ, և փոխանակ Բարիդ երթալու՝ ինչպէս իմացուցեր էի՛ ուղղակի ՞ ։ գիւղը դացի ուր էր տիկին Բիերսօն։

Ժամը տասին զիւղը հասայ։ Պանդոկն իջնելուս պէս ծառայի մը հարցնելով իմացայ թէ ուր էր տիկին Բիերսօնի աղջականին տունը, և անմիջապէս հնա դացի առանց խորհելու թէ ի՞նչ կընէի։ Սպասուհի մ'եկաւ բացաւ գուռը։ Ըսի որ եթէ հնա էր տիկին Բիերսօն, երթայ իմացնէ իրեն թէ մէկը կ'ուզէր իր հեար խօսիլ Պ. Տէրբէղին կողմէն։ Այս էր զիւղին ժաղովրդապետին անունը։

Մինչդեռ սպասուհին պատուէրս կը կատարէր, ես բառական մթին պղտի զաւիթի մը մէջ կիցեր էի, անձրե կը զար, ուստի յառաջայայ գէալ ՚ի կամարակապ սրահ մ'ուր լցո չկար և որ սանդուղին վարն էր։ Տիկին Բիերսօն խկոյն եկաւ սպասուհին առջեն քայինով, շուտով վար իջաւ, և մութին չտեսաւ զիս։ Քայլ մ'առնի գէալ իր գովին և թեկին դացայ։ Սարսափով մ'ետ նետուեցաւ և գոչեց։

— Ի՞նչ կ'ուզէս իղմէ։

Տիկին Բիերսօն այնքան երերուն կերպով կը հանէր իր ձայնը, և երբ սպասուհին ճրագովն երևաւ՝ այնքան գունատ տեսայ զինըն որ ինչ խորհիլս զիխացայ։ Կարելի՛ էր որ ներկայութիւնս սյսբան խոռովութիւնս սպատմառէ իրեն։ Այս խորհրդածութիւնն եկաւ անցաւ մտքէս, բայց ըսի իւրովի թէ անշուշտ վախի զդացում մ'էր իր խոռովութիւնը, զդացում որ բնական է յանկարծ բնոնովը զդացող կնիկի մը համար։ Սակայն տիկին Բիերսօն աւելի հանդարտ ձայնով մը կրկնեց իր հարցումը։

— Պէտք է որ անդամ մ'աս քեղի տեսնելու արտօնութիւն չնորս ինձ։ Պիտի մեկնիմ, պիտի հեռանամ այս երկրէն, պիտի հնաղանդիմ քեղ, կ'երդնում թէ փափաքածէդ շատ աւելի պիտի հնաղանդիմ, վասն զի հօրս տունը, ինչպէս նաև միւս ամեն բաները պիտի ծախսեմ, և օտար երկիր պիտի անցնիմ։ Բայց միայն այս

ապայմանով որ անդամ մ'աս պիտի տեսնեմ քեղի, թէ ոչ կը մնամ։ իզմէ որ և է նկատմամբ վախ մի ունենար, բայց որոշում ըրածեմ մնալու։

Տիկին Բիերսօն ունքը պուտեց, և իր երկու կողմը տարօրինակ նայուածը մը նետելէն ետք, զրեթէ շնորհակի ձեռով մը պատասխանեց։

— Վաղը ցորեկն եկուր, պիտի ընդունիմ քեղի։»

Նսի ըսելէն ետք մեկնեցաւ։

Հետևեալ օրը կէսօրին դացի։ Զիս տարին սենեակ մ'որու օշոյները հին և կարասիները հինօրեայ էին։ Հոն դայա տիկին Բիերսօնը որ բազմուցի մը վրայ նստեր էր։ Եր գիմացի կողմը նստայ։

— Տիկին, ըսի իրեն, ոչ պիտի խօսիմ կրած տառապանացն վրայ, ոչ ալ պիտի ուրանամ այն սէրը զոր ունիմ քու վրայ ։ Գրեցիր ինձ թէ չէր կրնար մոռցուիլ ինչ որ մեր մէջ տեղի ունեցած էր. իրաւ է չմոցուիլը։ Բայց ի՛ըսես ինձ թէ ալ առաջուան պէս չենք կրնար բարեկամաբար տեմնուիլ։ Սակայն կը սիսալիս։ Կը սիրեմ քեղի, բայց թշնամնը մը չըրի քեղ։ Քունկատմամբ ամենենին փափախութիւն մը չեղաւ, քանի որ չիս սիրեր զիս։ Ուստի եթէ նորէն տեսնեմ քեղի, պէտք է որ լոկ իմ մասիս երաշխառութիւնն արտւի քեղ, և աչա այս երաշխառութիւնն ալ ձիշդ սէրս է։

Տիկին Բիերսօն ուղեց խօսքս կարել։

«Ծնորհ ըրէ, թող տաւը որ լմանեմ խօսքս։ Ոչ ոք ինծի չափ զիտէ թէ սէրն աւելի զօրաւոր է քան թէ այն ամեն ակնածութիւնը զոր ունիմ քու նկատմամբ և այն ամեն խոստումներն ուրանցման կրնայի կապուիլ։ Այլ կրկնեմ թէ հոս չեկայ ուրանալու ինչ որ սրտիս մէջն անիմ։ Բայց ինչպէս զուն ինքդ ալ կ'ըսես, քեղի սիրելս գեռ այսօր չիմացար։ Նըդ ի՞նչ պատմառ մինչեւ հիւմա արգիլեց զիս քեղ յայտնելու սէրս։ Յքեղմէ զրկուելու վախը։» Կը վախնայի որ գուցէ ալ իս պիտի ընդունէիր տունդ, և աչա իրօք չիս ընդունիր զիս։ Պայման մը դիր, ըսէ ինձ որ եթէ այսուհետեւ պիտոյ վրայ խօսք մ'ըսեմ քեղ, եթէ պատահի պարագայ մ'ուր ամենասատիկ ակնածութիւնէ մը հեռացող շարժում,

կամ խորհրդածութիւն մ'ընեմ ակամայ , գուռդ ալ զոց պիտի պահես ինձի համար . ինչպէս արդէն լոեցի , այսուհետև ալ լուր պիտի կենամ : Ար կարծես թէ ամիսէ մ'ի վեր է քեզի սիրելս , բայց ես կ'ըստեմ թէ առաջին օրէն 'ի վեր է : Երբ նշմարեցիք սիրելս , զիս առեմնելէ չգաղթեցար սէրս նշմարելուդ պատճառաւ : Եթէ անտեհն զիս քեզ թշնամնելու անկարող կարծելու չափ համարում ունէիք վրաս , հիմա ինչո՞ւ կօրուսած ըլլամ այդ համարումը : Աչա այդ համարումը վերստին ունենալու ինդրելու եկայ : Ի՞նչ ըստ քեզ : 'Ծունկի վրայ եկայ , բայց բառ մ'անդամ չարտասանեցի : Ի՞նչ իմացուցի քեզ . արդէն դիտէիր իմացուցած : Տիկար եղայ վասն զի կը տառապէի : Արդ մտիկ ըրէ , տիկին . քանն տարեկան եմ , և աշխարհիս մէջ տեսածներս զիս ոյնքան զղուեցուցին աշխարհէս (կընայի առելի խիստ բառ մ'ըսել) որ այսօր երկրիս վրայ , թէ մարդերու ընկերութեան , թէ առանձնութեան մէջ տմնափոքր և ամենաչնչին դիրք մ'անդամ գարձեալ բունելու չեմ ուզեր : Աշխարհիս մէջ միայն մէկ տեղ կայ ուր կ'ապրիմ , և այս միակ տեղն է այն անջրպեսն որ պարտէզիդ չորս պատերուն մէջ կը պարտանակուի : Մարդկային էակներուն մէջ միայն գուն իս կը պարտաւորես զւստուած սիրելու : Քեզի ճանչելէս առաջ իսկ ամեն բանէ հրաժարեր էի . ինչո՞ւ իս զրկեն արեին այն միակ ճառադայթէն զրո Կախախմանութիւնը թողուց ինձ : Եթէ զրկելուդ պատճառն է վախնալդ , ինչով կրցայ վախ տալ քեզ : Եթէ առելութիւնն է պատճառը , ինչով յանցաւոր եղած եմ : Իսկ եթէ հիւանդ ըլլալս և իմ վրայ գութ ունենալդ է պատճառը , կը սիսալս կարծելով թէ կընամ ազաքինութիւն գտնել . ասկից երկու ամիս առաջ թերեւս կընայի առողջանալ . բայց լաւագուն սեպեցի տեսնել քեզի և տառապիլ , և ինչ կ'ուզէ թող ըլլայ՝ չեմ զլջար քեզի տեսնելն ու տառապիլը նախապատիւ սեպած ըլլալուս վրայ : Այսայն մէկ գմբաղդութիւն կընայ համանի ինձ , որ է քեզմէ զրկուիլ : Փորձէ դիս : Եթէ երբէք սկսիմ զդալ թէ մեր սակարկութեան մէջ շատ տառապանք կայ ինձի համար . պիտի մենինիմ , և այս մասին ալ խիստ աղահով ես , վասն զի այսօր ահա կը ճամբես զիս , և ես ալ պատրաստ եմ մեկնելու : Ի՞նչ վտանգի մէջ կը

մտնես եթէ մէկ կամ երկու ամիս ևս չնորհես ինձ այն միակ երանութիւնը որու նմանը չպիտի ունենամ :

Տիկին Բիերսօնին պատասխանին կ'սպասէի : Յանկարծապէս ուսպելաւ , ապա նորէն նստաւ : Պահ մը լուռ կենալէն ետք , ըստ :

— Համոլուէ որ իրողութիւնն այդպէս չէ :

Կարծեցի նշմարել թէ տիկին Բիերսօն կը բնտուէր այնախի խօսքեր որբ շատ խիստ չերեան ինձ , և թէ կ'ուզէր անուշութեամբ պատասխանել :

— Խօսք մը , միայն խօսք մը կ'ուզեմ , ըստ ոսք ելնելով : Գիտեմ թէ ով ես , և եթէ սրափ մէջ կարեկցութիւն մը կայ ինձի համար , չնորհակալ եմ , ըսէ խօսք մը , այս վայրկեանս կեւանդիս վճիռը պիտի առյ :

Տիկին Բիերսօն զլուսը կ'օրէր . իր վարանիլը տեսայ :

— Ար կարծես թէ պիտի առողջանամ , գոչեցի . իցիւ թէ այդպէս կարծելովդ սխալած չըլլաս , եթէ զիս արտաքսես տունէդ :

Այսպէս խօսելով հօրիզոնին կը նայէի , և մեկնելու պարտաւորելուս գաղափարը երեսակայելով սրափ մինչև խորն այնպիս սոսկալի առանձնութիւն մը կ'զզայի որ արիւնս կը սառէր : Տիկին Բիերսօն տեսաւ որ ես ոսքի վրայ կայնած իրեն կը նայէի , իր խօսելուն սպասելով , կեանդիս բոլոր զօրութիւններն իր շուրթերէն կախուած էին :

— Լաւ , ուրեմն մտիկ ըրէ , ըստ : Այս ըրած ճամբորդութիւնդ անխօհեմութիւն մ'է . պիտք չէ որ ինձի համար հս եկած ըլլաս դու . ընտանեաց բարեկամներէն մէկին համար յանձնարարութիւն մը պիտի ընեմ քեզ . վրագ առ այս յանձնարարութիւնը : Եթէ փոքր ինչ հեռի կ'երեայ քեզ երթալու տեղդ , թող բացակայութեան առիթ մ'ըլլայ այն քեզի համար , բացակայութիւն որ պիտի առել որբան որ պիտի ուզես և որ սակայն շատ կարճ չպիտի ըլլայ : Ինչ կ'ուզես ըսէ , շարայարեց ժպատելով , պլափ ճանրարդութիւն մը պիտի հանդարարէ քեզի : Վօժի լեռանց մէջ կանկ պիտի առնուս , և մինչև Սթրազպուրկ պիտի երթաս : Ամիսէ մը , կամ ըստ . ես է ըսել երկու ամիսէ ետք ոլիտի դաս ըսես ինձ թէ ի՞նչ

պէս կատարեցիր քեզ յանձնուելու դործը . վերստին պիտի տեսանեմ քեզի և լաւագոյն կերպով պիտի պատասխանեմ :

ԳԼՈՐԻ Չ

Նոյն օրն իրիկուն տիկին Բիերսօնին կողմէն նամակ մ'առի որ Սթրալզուրիի մէջ Պ. Բ. Տ . . . ին ուղղուած էր : Երեք շաբաթ ետք յանձնարարութիւնս կատարուած և ես ես դարձած էի :

Աւղեորութեանս ժամանակ միայն տիկին Բիերսօնին վրայ խորհելով զինքն ալ մոռնալու ամեն յսո կորուսեր էի : Սակայն որոշեր էի լուս կենալ իր առջև . տիկին Բիերսօնէն զրկուելու վրանգը՝ որու մէջ ընկեր էի ըրած անխոչեմութեամբս՝ զիս դառնապէս վշտացույցած ըլլալով մորէս անդամ չէր անցներ նորէն ենթարկուիլ նոյն վաճանդին : Իր վրայ ունեցած համարումս չէր ներեր ինձ կարծել թէ կը կեղծէ ան , և կեղծաւորութեան նմանող ամենեն բան մը չէի աեներ այն ընթացքին մէջ զոր բոհած էր քաղաքէն բոլորովին մենակու համար : Աներջապէս հաստատ կերպով համազուեր էի թէ իր գուռը զոյ պիտի ըլլար ինձի համար եթէ այսուհետեւ համարձակէի սիրոյ խօսք մ'ընել իր առջև :

Փոխուած և նիշարցած դատայ տիկին Բիերսօնը : Իր սովորական ժպիտը նուազուն կ'երեւար գունաբեկ շուրթերուն վրայ : Ըստ ինձ Ժիւանդութիւն կը երեր :

Խօսք չըրինք այն բաներուն վրայ որը անցեր էին : Տիկին Բիերսօն կարծես չէր ուզեր յիշել ան իրողութիւնները , և ես ալ չէի ուզեր խօսիլ մնանց վրայօր : Շուտով ստացանք վերստին մեր դրացութեան առաջին սովորութիւնները . սակայն տեսակ մը նեղութիւն և կարծես շինծու ընտանանութիւնները . մեր կերպով իրար մէջ շատ խորհրդական ներքեւ շատ տրամադրիւն կար :

— Յաջ կ'զգայնը թէ երբորդ մը կար մեր մէջ , և այս երբորդն էր այս սէրը զոր ունէի իր վրայ : Վործերովս ամենեն չէի յայտներ այս սէրը , սակայն շուտով երեսիս վրայ երկացաւ այն . կը կորուսէի զուարթութիւնս , ոյժս , և քաջողջութեան երեսյթը զոր այտերուս վրայ ունէի : Տակային ամիս մ'անցած չէր , և ալ առաջուան Օգմալին չէի նմաններ :

Ներուն լուելեայն խօսակցիլը մինչեւ մենք ձայնով կը խօսէինք : Ա՛լ դուշակելու բան մը չկար այն ամեն խօսքերուն մէջ զոր իրարու կընայինը ըստէլ : Առաջաւան պէս ալ չէինք չանար իրարու ծածուկ խորհուրդը իմանալու . ալ չկար մէն մի բառի , մէն մի զդացումի յանկալի հանդամներ , ալ չկար առաջուած հետաքրքրական գնահատութիւնը . ալիկին Բիերսօն բարեսիրութեամբ կը վարուէր հետո , սակայն իր բարեսիրութեան անգում չէի վատահեր . հետը սկսոյտ կ'ընէի պարտէղին մէջ , սակայն ալ առնէ՞ն դուրս չէի ելներ հետը . ալ միասին չէինք անցներ անտառներուն և ձորերուն մէջէն . անի դաշնակը կը բանար եսք մինակ ըլլայինը . իր ձայնին հնչիւնն ալ սրտիս մէջ չէր զրգուեր այն երիտասարդական եռանդները , այն ինդագին յուղումները որք կարծես յուսաւէտ հեծկլանք են : Երբ դուրս կ'ենէի , ձեռքը կ'երկնցնէր ինձ միշտ , սակայն կ'զգայի թէ անկենդան էր ձեռքը . մեր բարեկեցութեան մէջ շատ ջանադրութիւններ , մեր փոքրադոյն խօսքերուն մէջ շատ խորհրդական ներքեւ շատ տրամադրիւն կար :

Քաջ կ'զգայնը թէ երբորդ մը կար մեր մէջ , և այս երբորդն էր այս սէրը զոր ունէի իր վրայ : Վործերովս ամենեն չէի յայտներ այս սէրը , սակայն շուտով երեսիս վրայ երկացաւ այն . կը կորուսէի զուարթութիւնս , ոյժս , և քաջողջութեան երեսյթը զոր այտերուս վրայ ունէի : Տակային ամիս մ'անցած չէր , և ալ առաջուան Օգմալին չէի նմաններ :

Սակայն մեր խօսակցութեանց մէջ կը սինդէի թէ աշխարհէս զդրաւծ եմ , թէ բոլորպվին ատելի էր ալ աշխարհը մտնել : Յատկապէս գործ կ'ընէի ինձ զգայննել տիկին Բիերսօնին թէ չէր սրարտաւորեր ինքիննը մեղաղթել զիս վերստին ընդունած ըլլայլուն համար : Մերթ ամենատխուր զոյններով կը նկարագրէի անցեալ կ'եանք , և կ'ուղէի համայնել իրեն որ եթէ հարկ ըլլար ինձ իրմէ բաժնուիլ , մաշէն յուեզդյն առանձնութեան մը դատապարտուած պիտի մնամ . կ'ըսէի տիկին Բիերսօնին թէ մարդկան ընկերութիւնը սարսափ կը տար ինձ , և կեանքս իրեն Ճշգութեամբ պատմած ըլլալս կը հաստատէր թէ անկեղծ էի այսպէս խօսելով : Մերթ սրտէս բոլորովին հեռի զուարթութիւն մը կը ցուցնէի ըւ

սելու համար իրեն թէ ինձ զինքը տեսնելու արտօնութիւն տալովն ամենէն սոսկալի դժբաղլութենէն փրկած էր զիս . դրեթէ ամեն անդամ իր տունը երթալուս շորհակալ կը լլայի իրմէն , որպէս զի երիկունը կամ հետեւեալ օրը դարձեալ երթայի :

— Երանութեան ամեն երաներս , կ'ըսէի աիկին Բիերսօնին , ամեն յցսերս , բոլոր փառախրութիւնս ամփոփուած են այն պղոի խորշին միջ ուր կը բնակիս , ծծած օդէդ ՚ի զատ կեանք չկայ ինծի համար :

Տիկին Բիերսօն կը տեսնէր ինչպէս տառապիլս , և չէր կրնար արդիուիլ իմ վրայ ցաւելու : Քաջասրութիւնս անոր գութը կը դրուէր , և տեսակ մ'արդահատանք կը ծաւալէր իր ամեն խօսքերուն , զրբին և շարժումներուն վրան , իսկ երբ իր քոփլ էի , կ'զգար այն կոփւը զօր կ'ընէի կամքիս հետ . հնազանդութիւնս կ'ողքէր իր հպարատութիւնը , սակայն իր զունատութիւնն իր զթութեան քոյրի յատուկ ընազդումը կը զրուէր : Զինքը երբեմնակի բարկալի , զուցես պչրասէր կը տեսնէի , զրեթէ խստիւ կ'ըսէր ինձ . «Վաղը հսո չպիտի ըլլամ , մի զար այն ինչ օրը :»

Սպա՞՝ տրտմութեամբ և համակերպութեամբ մեկնիլս տեսնելով՝ յանկարծ կը մեղմէր և կը շարայարէր :

«Բայց աղէկի զգիսեմ կինալս կամ չկենալս , եկուր միշտ :» Կամ թէ աւելի մատրմապէս երթաս բարեւ կ'ըսէր , մինչև վանդակապահն ետեէս կը զար աւելի տրտում և աղու նայուածքով :

— Ապահով եղի՛ր , կ'ըսէի , թէ հախախնանութիւնը քեզ բերաւ զիս : Եթէ ճանչած չըլլայի քեզի , այս միջոցիս թերևս վերատին սկսած ըլլայի անառակութիւններս : Վաստած զրկեց քեզի իբր լուսատու հրեշտակ մը զիս վշէն հանելու համար : Արբազան պաշտօն մ'է այս որ քեզ յանձնուած է . եթէ քեզմէ զրկուիմ , ով դիտէ թէ մինչև ուր պիտի տանի զիս այն վիշտն որ պիտի լսուի զիս , այն փորձառութիւնը զօր արդի հասակիս մէջ ունիմ և այն սոսկալի կուիը զօր երիտասարութիւնս ճանձրութեան հետ պիտի ընէ :

Այս խորհրդածութիւնը՝ զօր անկեղծաբար կ'ընէի՝ ամենամեծ ազդեցութիւն ունէր սաստիկ ջերմուանդ կուիկի մ'և բարեսպաշտ ու

միանդամայն եռանդավառ . Հողիի մը վրայ : Տիկին Բիերսօն թերեւ միայն այս պատճառաւ թոյլ տուաւ ինձ որ տեսնեմ զինքը :

Օր մը կը պատրաստուէի իր տունն երթալու երբ գուռս զարկին , և Մերդանաօնին ներս մանելլը տեսայ . Մերդանսօն ձիշդ այն քաշ հանան էր որու տիկին Բիերսօնին տոնը հանդիպեր էի առջի այցելութեանս օրը : Իրեն պէս Ճանձրալի ներումներ խնդրել սկսաւ զիս առանց Ճանչելու տունս եկած ըլլալուն համար . ըսի իրեն թէ քաջ կը Ճանչէի զինքը իբր մեր ժողովրդագետին եղբօրորդին , և հարցուցի թէ ինչ կ'ուղէ :

Մերդանսօն շինովի կերպարանով այս և այն կողմը կը դառնար , ինչ ըսելիքը չցիսայող մարգու մը պէս խօսք բնտուրով և մատին ծայրովը պանալով այն ամեն իրերուն որը սեղամիս վրայ կը դժոնուէին : Վերջապէս իմացուց ինձ թէ աիկին Բիերսօն հիւանդ է , և թէ իրմէն պատռէր ընդունած էր իմաց տալու ինձ թէ այսօր չպիտի կրնայ տեսնել զիս :

— Ճեւանդ է : Բայց երեկ բաւական ուշ զատուեցայ իրմէն , և շատ աղէկ էր :

Մերդանսօն կեցիր բարեկ՝ ձեւ մ'ըրաւ :

— Բայց , սրարն , եթէ հիւանդ է , ինչու երբորդի մը ձեռքով կ'իմացնէ ինձ հիւանդութիւնը : Շատ հետի չէ իր տունը , և հոգ չէր եթէ թողուր որ անօդուած տեղն իր տունը զայցած ըլլայի անգամ մը :

Մերդանսօն միևնոյն պատասխանը տուաւ :

Իր այս ընթացքին պատճառը չէի իմանար , նոյնպէս չէի հաս կրնար թէ ինչ կը նշանակէր իրեն տրուած այս յանձնաբարութիւնը :

— Աղէկ , ըսի , վաղը պիտի տեսնեմ տիկին Բիերսօնը , և այս ամեն իրողութեանց բայցարութիւնը ինք պիտի տայ ինձ :

Աղէրստին սկսան Մերդանսօնի գեղեռումները :

— Տիկին Բիերսօն ըսած էր իրեն նաև թէ . . . կը պարտաւորէր ըսել ինձ թէ . . . պատռիրած էր իրեն որ . . .

— Բայց ըսէ , ինչ բան պատռիրած է , զույցի կարձմառւ թեամբ :

— Պարն , նեղսիրս ևս : Կարծեմ թէ աիկին Բիերսօն բաւա-

կամ ծանր հիւանդ է . շաբաթն՝ ի բուն սիտի չկրնայ տեսնել քեզի :

Նորին կեցիր բարեի ձեւն ընելով դուրս ելաւ :

Յայսնի էր թէ այս այցելութեան ներքեւ դաշտնիք մը կար . կամ տիկին Բիերսօն ալ չէր ուղեր զիս աւեսնել , և չգիտէի թէ ի՞նչ կրնար ըլլալ ասոր պատճառը . կամ Սերգանաօն ինքն իր կողմէն կը միջամտէր :

Ան օրն սպասեցի . հետեւեալ օրը կանուխ տիկին Բիերսօնին դուռին առջեւ հասայ ուր սպասուհին հանդիպեցայ . բայց առ ըստ ինձ թէ իր տիրուհին խիստ հիւանդ է . թէ կրցածս ըբի , բայց և այնպէս սպասուհին չուղեց ընդունիլ այն ստակը զոր պարզեցի իրեն , ոչ ալ ուշ գնել հարցումներուս :

Երբ զիւղը կը վերադառնայի , ճեմարանին վրայ Ճիշդ Սերգանաօնը տեսայ . իր բուօրտիքը Խմբուեր էին դպրոցին աշակերտները որոնց խրատ և յորդոր կը տար իր հօրեղբայըը : Քովը դացի մինչդեռ կը ճառէր ան և աղաչեցի որ երկու խօսք ըսէ ինձ :

Եասէս եկաւ մինչեւ մայտանը . բայց հիմակ ալ ես կը գեղեէի , վասն զի չգիտէի ի՞նչ կերպով խօսիլս՝ իր դաշտնիքը հասկնալու համար :

— Պարոն , բաի , կ'աղերսեմ քեզի , ըսէ ինձ թէ Ճշմարիտ է երեկուան ինձ իմացուցածդ , թէ ոչ որիշ սպատճառ մը կայ : Ոչ միայն այս կողմերը բժիշկ մը չկայ զօր կարելի ըլլայ կանչել , այլ նաև խիստ ծանր պատճառներ ունիմ հարցունելու քեզ բուն իրութիւնը :

Ամեն կերպով ինքինքն արդարցնել ուղեց՝ պնդելով թէ տիկին Բիերսօն հիւանդ է , թէ զինքը կանչել տարսի պատուիրած էր իրեն որ դայ իմաց տայ ինձ , և թէ կատարած էր այս պատուէրը , այս էր միայն իր զիտցածը : Սակայն մեր խօսքը շարունակելով մեծ ճամբան վերեն ամայի տեղ մը հասեր էինք : Տեսնելով որ թէ խորամանկութիւնն և թէ աղաւանքն օդուա չունեին ամենին , յանկարծ գարձայ և Սերգանաօնին թիւր բունեցի :

— Ի՞նչ կը նշանակէ ատի , պարոն : Բունութիւն ընել կ'ուղես :

— Ո՛չ , բայց կ'ուղեմ որ խօսիս :

— Պարոն , մէկէ մը վախ չունիմ ամենենին , և ըսի քեզ ինձ որ կը պարտաւորէի ըսել :

— Ըսիր ինչ որ կը պարտաւորէիր ըսել , բայց զիտցածդ չըսիր : Տիկին Բիերսօն հիւանդ չէ , ապահով եմ , զիտեմ թէ հիւանդ չէ :

— Ուսիկէ դիտես :

— Սպասուհին ըսաւ : Ինչու տիկին Բիերսօն չընդունիր զիս և ինչու քեզ կը յանձնէ իմացնել ինձ չընդունիլլ :

Սերգանաօն զիւղացիի մանցնիլլ տեսաւ :

— Պետրոս , դոչեց՝ անունը տալով , սպասէ ինձ , ըսելիք ունիմ քեզ :

Գիւղացին մեղ մօտեցաւ . Սերգանաօնին ուղածն ալ այս էր միայն՝ մտածելով թէ երրորդի մառջև չպիտի համարձակէի գէշ վարուիլ հետը : Իրօր թող տուի զինքը , բայց այնքան խստիւ թողացի որ ետ մղուեցաւ և կոնակովը ծառի մը զարկաւ : Զեռքովիւ սպառնական ձեւ մ'ըրաւ ինձ և մեկնեցաւ անմուռնչ :

Չարաթն ՚ի բուն ծայրայեղապէս յուղուած անցուցի , օրն Եւրեք անգամ տիկին Բիերսօնին տունն երթալով , և միշտ ետ ճամբ բուելով իր դուռէն :

Նամակ մ'ընդունեցայ իրմէն . կըսէր թէ յաճախակի իր տունը դալս քաղքին մէջ տարաձայնութեանց տեղի կը տար , և կ'աղաչէր որ այսուհետեւ ոչ այնքան յաճախ ըլլան այցելութիւններս : Սակայն ամենենին բան մը չէր ըսէր ոչ Սերգանաօնին և ոչ հիւանդութեան նկատմամբ :

Այս զգուշութիւնն զրեթէ անբնական էր իրեն համար , և այնքան տարօրէն հակագէմ պատկեր մը կ'ընծայէր այս տեսակ ամեն տարաձայնութեանց նկատմամբ իր ցոյց տուած անտարբերական մածասրութեան հետ որ առջի բերան չուղեցի հաւտալ այն զդուշ շութեան : Սակայն չիրնալով ուրիշ մեկնութիւն մը գտնել , պատասխան տուի թէ բուօր փափաքս էր հնապանդիլ իրեն : Սակայն կամքիս հակառակ փոքր ինչ գաւառութիւն կար այն խօսքերուն մէջ զոր զործածեցի պատասխանիս մէջ :

Կամովին հեռացոցի իսկ այն օրը որ թոյլ տրուած էր զինքը

տեսնելու երթալ, և մարդ զղրկեցի իր սրավիսութիւնը հարցնելու համար, որպէս զի համոզեմ զինքը թէ չէի հաւտար իր հիւանդութեան։ Զգիտէի թէ ինչ պատճառաւ այսպէս կը հեռացնէր զիս։ սակայն յիրաւի այնքան գժբաղդ էի որ երբեմնակի ստուգապէս կը խորհէի վերջ տալ այս անտանելի կեանքին։ Շատ օրեր մինչև իրիկան անտառներուն մէջ կը կենայի։ Օր մը պատահաբար տիկին Բիերսօն ինձ հանդիպեցաւ երբ ես ողբրմելի վիճակի մը մէջն էի։ Հաղիւ համարձակեցայ քանի մը բացատրութիւն ուղելու իրամէն։ անկեղծաբար պատասխան շտուաւ, և աղ այս նիւթին վրայ խօսք չըրի։ Ալ հասեր էի այն վիճակն ուր կը համբէի իրմէ հեռի անցուցած օրերս և այցելութեան մը յոյսով շաբաթներ կ'անցունէի։ Իր ոտքն ընկնելու և յուսահատութիւնս նկարագրելու փափափ կ'զգայի ամեն բովէ։ Ա'լսէի իւրավի թէ չէր կընար անդայ ըլլալ յուսահատութեանս նկատմամբ և թէ գէթ քանի մ'արգահատական խօսրով սիրտս պիտի առնու։ բայց իսկոյն միտքս կը դաշինիր յանկարծական երթն ու խստութիւնը։ կը գողացի որ զղրկուիմ իրմէն, և լաւագոյն կը համարէի մեռնիլ քան թէ այս զրկանքը կրելու վատանդին ենթարկիլ։

Այսպէս՝ վիշտ խոստովանելու արտօնութիւնը անդամ՝ շունենալով՝ առողջութիւնս բոլորովին կը խանդարէի։ Ուներս շուզելով իր առնելու կը տանելին զիս։ կ'զգայի թէ հսն կ'երթայի արտսուքի աղբիւրներ քաղելու, և մէն մի այցելութիւն արտսուքի նորանոր աղբիւրներ կը բանային սրտիս մէջ։ ամեն անդամ որ կը զատուէի իրմէն, կարծես սիրտս կը յօշուէր՝ երբ թէ աղ պարտաւորէի շտեմնել ափին Բիերսօնը։

Կնքն ևս աղ առաջուան ձեռնին և դիւրակիցութեամբը չէր վարուեր հետս։ Ճամբարդութեան նախառակներու վրայ կը խօսէր։ Ա'լսէր թէ այն երկրէն բոլորովին մեկնելու փափաքներ ունի։ մաերմագէս և թեթևակի այս փափաքները ինձ խմայնել կը ձեռացնէր, և երբ կը լսէր այսպէս խօսիլը, աւելի մեռած քան թէ կենդանի կը սեսդուէի։ Եթէ պահ մը բնական շարժում մ'ունենար, իսկոյն յուսահատական անտառքերութիւն մը կը ցուցունէր վերստին։ Օր մը շիրնալ գիմանալ, վշտաղին լայի իր առջև հետս այն կերպով վարուե-

լուն համար։ Ակամայ տժդունիլը տեսայ։ Մինչդեռ գուրս կ'ելնէի, գուռին քովի ըստ ինձ,

— Աղջը Սէնթ-Լիւս (շրջակայ զիւղ մը) պիտի երթամ, բայց այս զիւղը շատ հեռի ըլլալով չեմ կընար հետի երթալ։ Եթէ ամենեին գործ մը չոնիս, վաղը առառու կանուխ հոս դանուէ ձիով։ հետս պիտի դաս։

Ինչպէս ընթերցողը կընայ երեակայել, Ճշդապէս հասայ ժամադրութեան անդը։ Տիկին Բիերսօնին այս խօսքին վրայ պառկեր էի ուրախազին եռանդներով, սակայն տանէս գուրս ելնելով ընդհակառակին անընկհելի տրամութիւն մը զգացի։ «Նորէն տարով ինձ այն առանձնաշնորհութիւնը, որով իր առանձնական շրջադարձեանց միջոցին հետը կ'երթայի, անշուշտ հաւանած էր քամահաճութեան մ'որ անագորյն երեցաւ ինձ եթէ ինք չէր սիրեր զիս։ Գիտէր թէ կը տառապէի, ինչու չարաչար զործածէր քաջասրտութիւնն' եթէ միտքը փոխած չէր։

Սովորականէս բոլորովին տարբեր անձ մ'եղայ այս խորհրդածութեամբ զօր ակամայ ըրի։ Տիկին Բիերսօն ձի հեծնելով երբ իր ոտքը բռնեցի, սիրտս բախեց։ զգիտեմ թէ փափաք էր թէ ոչ բարկութիւն այս բախումին շարժառիթը։

«Եթէ զութ ունի, ըսի իւրավի, ինչու այսքան զգուշութիւն կ'ընէ, իսկ եթէ լոկ հպտասէր է, ինչու այսքան համարձակութեամբ կը վարուի։

Այսպէս են մարդերը։ Տիկին Բիերսօն առաջին խօսքս նշանեց թէ ծուռ կը նայէի և թէ երեսս փոխուած էր։ Զիսուցայ հետը և սկսայ ճամբուն միւս կողմէն երթալ։ Քանի որ տափաստանին մէջն էինք, տիկին Բիերսօն հանդարտ երեցաւ, և միայն ժամանակ առ ժամանակ զլուխը կը դարձունէր տեմնելու համար թէ ետեւ կ'երթայի։ բայց երբ անտառը մտանք, երբ մեր ձիերը մթին ժառուղիներու ներքե ամայի ժայռերու մէջերէն սկսան յամբարար քայլել, անոր յանկարծ դողալը տեսայ։ Անսկ կ'առնուր ան՝ կարծես ինձ սպասելու համար, վասն զի իրմէն քիչ մը հեռի և ետևէն կ'երթայի։ երբ կը համելի իրեն, նորէն կ'արշաւէր։

Ըուտով հասանք լեռան զառիվայրին վրան, և հարկ եղաւ քայլ

առ քայլ երթալ : Անսատեն մօտելով քովին զայի . սակայն երկուքնս ալ կը ծուէինք մեր գլուխը , ժամանակն էր խօսելու , ուստի ձեռքը բռնելով՝ ըսի :

— Պրիմիթ , ըսի , գանդասաներովս ձանձրոյթ տուի քեղ : Սթրաղապուրիէն ետ գալէս , քեղի ամնն օր աւետելէս , և ամնն իրիկոն տունս մանելով երբ մեռնելու պարտաւորիլս խրովի հարցնելէս՝ ի վեր քեղի զլառ ցաւ եղայ : Երկու ամիսէ ՚ի վեր՝ մինչդեռ հանգստութիւնս , ոյժս և յոյս կը կորուսեմ՝ քեղ բան մ’ըսի աղետալի սիրոյս վրայ , սէր որ չլիտե՞ս թէ կը լափէ և կ’սպաննէ զիս : Վեր ըրե՞ զլուխու . պէտք է ըսել քեղ թէ այս սէրը կը լափէ և կ’սպաննէ զիս : Չաեւնե՞ս օր կը տառապիմ , չաեւնե՞ս օր զիշերներս լալով կ’անցունեմ : Այս սոսկալի անտառներուն մէջ չհանգիսկեցա՞ր անբաղդի մ’որ աեղ մը նստած էր երկու ձեռքը ճակատին վրայ գրած , երբէք արտսուք չլտա՞ր այս հաւամրդիներուն վրայ : Խնձ նայէ , սա լեռներուն նայէ . կը յիշե՞ս քեղի սիրելս : Անոնք , այն ականատեմները զիսեն սիրելս . այս ապառաժները , այս անսպատները զիսեն սիրելս : Խնձու անոնց առջեւ կը բերես զիս . բաւական չէ՞ զիբազգութիւնս . Հիմակ քաջասրութիւն չունեցայ . բաւական հնալանդեցայ՝ քեղ : Խնձ փորձի , ինչ չարչարանիք են թարկուած եմ , և ինչ ոքրազործութեան համար : Եթէ չե՞ս սիրեր զիս , ինչ կընես հոս :

— Մեկնինք , ըսաւ տիկին Բիերան , ետ տաք զիս , ետ դառնանք :

Եր ձիուն սանձը բռնելով պատասխանեցի .

— Ձէ , վասն զի ալ խօսեցայ , եթէ ետ գառնանք , զիսեմ թէ պիտի զրկուիմ քեղմէ . այժմէն զիտեմ թէ ինչ պիտի ըսես ինձ տունդ մանելով : Աւղեցիր տեսնել թէ մինչեւ ուր կ’երթայ համբերութիւնս , վիշտս գրգուեցիր , թերեւս զիս արտաքսելու իրաւունքն ունենալու համար , ձանձրացէր էիր այն տրտմաքեկ սիրողէն որ կը տառապէր առանց զանդատելու և որ անարդանացդ դառն բաժակը կը քամէր համակերպութեամբ . զիտէիր որ այս անտառներուն տեսարաններուն առջեւ , ուր սէրս սիրս , պիտի չկրնայի լուռ կենալ . ու զեցիր վիթաւորուիլ . լուս , տիկին , թուղ զրկուիմ քեղմէ : Քա-

ւական է այսրան լալս , տառապիլս , սիրս կրծող անհեղեղ սէրը սրտիս մէջ զսպէլս . բասական անզթութիւն ունեցա՞ր :

Տիկին Բիերան շարժում մ’ըրատ ձիէն վար ցայտելու համար . բայց ես խօսին զիրկս սոփ զինքը և շուրթերս իր շուրթերուն փակցոցի : Սակայն նոյն պահուն իր տժգոնիլը տեսայ . աչերը դոցւեցան . թոյլ տուաւ սանձը զոր կը բռնէր , և զետինը սահեցաւ .

«Փառք քեղ , տէր իմ , ան ալ զիս կը սիրէ :

Վասն զի ան ալ զիս պազէր էր :

Վար իջայ ձիէն և տիկին Բիերանին քովը վաղեցի որ խոսերուն վրայ երինցած էր : Վերցնցիլ զինքը . աչերը բայցաւ . յանկարծահաւ սարսափ մը մարմնովին դողացոց զինքը . ձեռքս ուժոնակի հրեց , սաստկապէս արտասուեց և քովէս փախաւ :

Ճամբուն եզրին վրայ կեցեր էի և իրեն կը նայէի . լցուին պէս զեղանի էր ան . ծառի մը կոթնած էր , երկայն մաղերն ուսերուն վրայ կ’ընկնէն , ձեռները կը զրդուուէին և կ’երերային , այտերը կամրճած էին և բոլորովին կը փողփողէին ծիբանիի զոյնով և մարդարիաններով :

— Մի մօտիր ինձ կը զոչէր , քայլ մ’անդամ մի առնուր գեղ իմ կողմն :

— Ո՛ սէրդ իմ , ըսի , ամննեին մի վախնար . եթէ քիչ մ’առաջ թշնամանեցի քեղի , կրնաս պատիմս տալ . պահ մը կատղութիւն և վիշտ ունեցայ , վարուէ հետս ինչպէս որ կ’ուղէս , հիմա կրնաս մինիլ , զիս զրիկէլ ուր որ կ’ուզես , զիտէմ որ կը սիրես զիս , որիժիթ , հոս առելի սապահովութեան մէջ ես քան թէ ամն թագաւորներն իրենց պալատներուն մէջ :

Այս խօսքերը լսելով տիկին Բիերան ուղղակի ինձ նայեցաւ խոստ աշերովը . տեսայ որ կեանքիս երանութիւնը փայլակով մ’ինձ կը զար այս նայուածքէն : Անցայ Ճամբայէն և զացի ծոնկի վրայ եկայ իր առջեւ : Ո՛րբան քիչ կը սիրէ այն մարդն որ կրնայ ըսել , թէ իր սիրուհին ինչ խօսքեր զրդածէր է խոստովանելու համար իրեն թէ կը սիրէր զինքը :

ԳԼՈՒԽ Ժ

Եթէ ակնավաճառ ըլլայի , և եթէ գանձատունիս մարդարտաշէն մանեակ մ'առնէի բարեկամի մ'ընծայելու համար , կը թոփի ինձ թէ մեծ ուրախութիւն մը պիտի ունենայի ես անձամբ անոր վիզն անցոնելու մանեակը . սակայն եթէ ես այն բարեկամն ըլլայի , նախամեծար կը համարէի մեռնիլ քան թէ ակնավաճառին ձեռքէն կորդէլ մանեակը :

Տեսայ որ մարդերուն մեծագոյն մասը կ'աճապարեն իրենց անձնատուր ընելու այն կինը որմէ սիրուած են . բայց ես միշտ հակառակ կերպով վարուած եմ այս մասին չէ թէ մասնաւոր դիտաւորութեամբ այլ բնական զգացումով մը : Այն կինն որ քիչ մը կը սիրէ և որ կը դիմագրէ , բաւական չփրեր , և այն որ բաւական կը սիրէ և որ կը դիմագրէ , դիտէ թէ ոչ այնքան սիրուած է :

Տիկին Բիերսօն զիս սիրելը խոստովանելէն ետք աւելի վստահութիւն ցուցուց ինձ քան թէ առաջ : Երեն համար ունեցած ակնածութիւնն այնպիսի քաղցր ուրախութիւն մը տուաւ իրեն որ իր զեղադէմ երեսն այս ուրախութեան շնորհիւ նորափթիթ ծաղկի մը նմանեցաւ . կը աեսնէի որ երբեմնակի զուարթ ուրախութեամբ մը կը համակուէր ան , ապա յանկարծ կանկ կ'առնուուր խորհուն դիրքով մը , ինչ ինչ ժամանակ զիս զբեթէ տղայի մը տեղ դնել ձեացընելով , ետքն ինձ նայելով արտասուալիք աշերով . հաղարումէկ կատակներ երեակայելով աւելի մներմական խօսքի մը կամ անմեղ գդուանքի մը պատրուակը ունենալու համար , ապա քովէս հեռանալով որպէս զի մեկուսի նասի և ընկրդի այն մտախոհութեանց մէջ որք կը զբաւէլն զինքը : Ասկէց աւելի սիրուն տեսարան մը կայ աշխարհին մէջ : Երբ տիկին Բիերսօն նորէն քովս կը դար , զիս իր համբուն վրայ ծառուղիի մը մէջ կը դանէր ուսկից ՚ի հեռուստ զինքը դիտեր էի :

— Ո՛ բարեկամուշիս , կըսէի , Աստուած անդամ կը հրձու տեմնելով թէ որբան սիրուած ես :

Սակայն չէի կրնար իրմէ զաղունի պահել ոչ ցանկութեանցս բռնութիւնը , ոչ ալ այն տառապահնը զոր կը կրէի այն ցանկութեանցս դէմ կոռելով :

Գիշեր մ'երբ իր տունն էի՝ ըսի թէ ինծի համար կարևորութիւն ունեցող դասի մը կորուիլը խմացած եմ , և թէ այս կորուատը գործերուս շատ մեծ փոփոխութիւն կը տար :

— Ինչպէս կրնաս խնդալով խմացնել ինձ այդ կորուատը , հարցուց տիկին Բիերսօն :

— Պարսիկ բանահիւսի մը մէկ առածը կայ , ըսի , որ հետեւալն է . Օվ որ գեղանի կնիկէ մը սիրուած է , բաղդին հարուածներէն աղատ կը մնայ :

Տիկին Բիերսօն պատասխան չտուաւ . այն գիշեր մինչեւ մեկնիլս սովորականէն աւելի զուարթ երեցաւ : Եւ որովհետեւ իր հօրաքայրին հետ թուղթ կը խաղայի և կը կթուէի , չմնայ չարութիւն մը որ չգործածէ ինծի դէմ զիս զրկուելու համար , ըսելով թէ զդիտէի թուղթ խաղալ , և միշտ ինծի դէմ զրաւ գնելով , այս կերպով վաստիցաւ քասկիս մէջ ունեցած բոլոր ստակս : Երբ պառակնինը տեղը զնաց , տիկին Բիերսօն զնաց պատշգամին վրայ կեցաւ . ես ալ ետեւէն զայի ըրելեցայն :

Ամենազեղցիկ և պայծառ գիշեր մ'էր այն գիշերը . լուսինը մարը կը մանէր , և աստղերը մութ կապոյտ երկնից վրայ աւելի սաստիկ լցոնվէլ մը կը փողփողէին : Հովի ամենափոքր շունչ մը չէր շարժեր ծառերը , օդը բարեխսան և ինկարգոյր էր :

Տիկին Բիերսօն արմուկին վրայ կոթնելով երկինք կը նայէր . իր քովը ծառուեր էի և իր մտախոհէլը կը դիտէի : Խսկոյն ես ալ մկայ դէպ երկինք նայիլ . մելանաղձային հեշտութեամբ մ'արբշիու էինք երկուքնիս ալ : Միասին կը շնչէինք մատալարյս նշգարիներէն լենող բարեխսան հոսերը : Հեռուէն անջրպետութեան մէջ կը դիտէինք գունատ սպիտակութեան մը յետին նշոյները զոր լուսինը հետը կ'առնուր կը տանէր կասկենիներու սեաթոյր զանդուածներուն ետեւն իջնելով : Յիշեցի թէ օր մ'այս անբաւ երկնից դատարկութեան նայէր էի յուսահատութեամբ . այս յիշատակը սարսուատ ինձ . հիմակ ամեն ինչ որքան լի էր : Զդայի մէջ գոհա-

բանական երդ մը կ'ելներ պատէս և թէ մը մէրն առ Աստուած կը բարձրանար : Թևերա սիրելի տարիուհին մէջքը փամթեցի , կամայ մը զլւելով դարձոց ան . իր աշերն արտաւքով ուղղուն էին : Իր մարմինը եղէդնի մը պէս ծուռեցաւ , կիսաբաց շուրթերն խմնաերուս վրայ ընկան , և տիեզերը մուցուեցաւ :

ՋԱՌԱԲ ԺԱ

Երջանկաւէտ զիշերներուն յաւիտենական հրեշտակ , ով պիտի պատմէ լուռթիւնդ , ո՛ համբոյր , խորհրդաւոր ըմսելի զըր շուրթերն իրարու կը տան իրը ծառաւարեկ բաժակներ : Երբշութիւն զգայութեանց , ո՛ հեշտութիւն , այն , Աստուածու պէս անմահ ես դուն : Վե՛չ եռանդ արարածին , տիեզերական հաղորդութիւն արարածոց , երից նուրբական հեշտութիւն , ի՞նչ ըսին քու վրայօք այն անձննիք որբ զովեցին քեզի . անցողական անուանեցին քեզի , ո՛ արարչուհիդ , և ըսին թէ քու կարճատե երեւոմդ իրենց փախուսիկ կեանքը կը լուսաւորէր : Խօսք որ նոյնպէս աւելի կարճատե է քան թէ հոգեվարի մը շունչը . . . Ճշմարիտ խօսք մարմնամէր անասունի որ կը շատանայ ժամ մ'ապրելուն , և որ յաւիտենական ջաւհէն արտագրուող ճառաղայթները կայծքարէ մ'ելնող կայծ մը կը համարի : Սէր , ո՛ սկիլլադ աշխարհի , բացդ անդիւտ զօր համայն քնութիւնը՝ իրը Վեսթեան անհանդարա կոյս մ'անընդհատ կը հսկէ Աստուածու տաճարին մէջ , վառարանդ ամենայնի , զու որով ամեն ինչ է և կայ , կործանումի ողիներն իսկ կը մեռնին քու վրայ փշելով : Զեմ զարմանար երբ անունիդ կը հայջոյեն , վասն զի ով ըլլալու զիտեն որոնք որ կը կարծեն թէ զէմ առ զէմ տեսեր են քեզի լոկ իրենց աչքը բանալով , և երբ Ճշմարիտ առաքեաները այս աշխարհիս վրայ համբոյրով մը միացած կը դանես , կը հրահայես անոնց բիբերուն որ իր քու կոյսին որպէս զի երջանկութիւններ , միահերան դուդումներ (tutoientement) , սիրուհին առաւ-

ջին թոթովումներ , դուք որ կրնաք տեսնուիլ , դուք որ մերն էք , միթէ դուք ալ միւս ամեն բանի պէս Աստուածու չէք վերաբերիք , ո՛ զեղեցիկ քերովքէններ որ ննջեկին վերեն կը սաւառնիք և այս աշխարհս կը վերածէք երինային երաղէն արթնցող մարդը : Ա՛ի , հեշտութեան սիրելի զաւակներ , ձեր մայն ինչպէս կը սիրէ ձեզի : Վոաջին գաղանիքները երեան հանողը զուք էք , հետաքրբական խօսակցութիւններ , դողդոջուն և տակաւին սրբաւէտ շօշափումներ , արդէն անցագ նայուածքներ , դուք էք որ ամենասիրեցեալ զեղանիին անջնջելի սպասկերը իրը երկոստ ծրագիր մը սրտին մէջ զծաղրել կ'սկսիք . ո՛ թագաւորական իշխանութիւն , ո՛ աշխարհակալութիւն , դուք էք սիրահարները կազմողը : Հապա ովլ պիտի նկարաղրէ քեզի , Ճշմարիտ թագդ դու , երանութեան ոպայծառութիւնդ դու , կեանիքին վրայ ուղղուող առաջին նայուածքդ դու , վերադարձդ երաջանկաց դէպ այն անտարբեր իրեն զոր ալ ուրախութեան ետևէն կը տեսնեն , և ձեզի , ո՛ առաջին քայլեր զոր մարդու բնութեան մէջ կ'առնու իր ամենասիրելի սիրուհին քոյլը . որ մարդկային խօսքն երբէք պիտի բացատրէ ամենէն ակար զգուանիքը :

Այն որ երիտասարդութեան բոլոր ոյժն ունենալով զովակին առաւածու մը յամբաբայլ դուրս ելած է մինչդեռ պաշտելի ձեռք մ'իր ետևէն գաղանի դուռը կը դոյէ , այն որ կը քայլէ յանդէսս կամ անտառներուն և գաշտերուն նայելով , այն որ հրապարակէ մ'անցած է առանց լսելու իրեն խօսք ուղղուիլը . այն որ առանձնական տեղ մը նստած է առանց պատճառի խնդալով և լազով , ձեռները իր երեսին վրայ զնելով անոյշ հատի մնացորդ մը շնչելու համար , այն որ յանկարծ մնոցած է այն ամեն բաները զոր մինչեւ անաստեն ըշբեր էք աշխարհիս վրայ , այն որ խօսեցած է ճամբառն ծառերուն , և թռչուններուն հետ որոնց անցնիլը կը տեսնէր . որ վերջապէս մարդերու միջեն անմտապէս ուրախ երեցաւ , ապա ծունկի վրայ գալով փառք առաւ Աստուածու իր ուրախութեան փոխարէն , աչա այնպիսին սիրահ մեռնի առանց զանգատի , վասն զի վայելած է այն կինը զոր կը սիրէր :

ՅԱՆԿ ԳՐՈՅ

ՏՊԱԳՐԵԼՈՅ Ի ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏԵՏԵԽԵՆԻ Ի ԶՄԻՒԹԵԱԸ

	Դաշտին		Դաշտին
Աղաչն . կաստակերգութիւն	6	Եղիշէ	8
Աղնէս	7	Եղծ զրպարտութեան	
Ակամայ բժիշկ	4	Երեք հրացանակիրք . 3 հատոր 45	
Ազօթադիրք . Հասարակ կազմ	7	Երկասիրութիւնք երկուց լն-	
Կիսակաշի	9	կերակցաց	6
Ասկեղօծ	20	Երկրաբանութիւն	
Ճաշավագույն	30	Էլիպս	32
Ճեղարկութիւն	30	Էկտէ վէ խասթաիչին տուալէր	
Ճեղարկութիւն	30	Ընդհանուր կանոնք Ս. Մեսրոպ-	
Փղոսկրեայ	445	եան վարժարանիս Զմիւռնիոյ	
Ամօրի	20	Ընթերցարան . Բ. տիպ	8
Այբբենարան . Է. տիպ	4½	Ընթերցարան Ս. Յ. Պալա-	
Այտա . ողբերգութիւն	4	սահնեանի	
Անդէղա Քաջոլի	4½	Թշուառք . 10 հատոր	180
Անձէլօ . թատրերգութիւն	5	Թուաբանութիւն	
Աղասահարան սիրոյ Մէ-		Ճէնըլիէվ . Բ. տիպ	7
գասդասեայ	2	Ժողէֆ Պալսած . 8 հատոր	92
Աղացոյց Հայոց Աստուած-		Իվանոէ . Յ. հատոր	36
պաշտութեան առաջնութեանը		Իրաւոնք . լրադիր	70
Առողջարանութիւն		Լ. է. հ. Վափիօն ծխողի մը սէրը	8
Առ սպառն Պլշ . Սարդիս		Լուի Ժ.	12
Աստղաբանութիւն		Լուսաբանութիւն	
Արևելեան Մամուլ . Յ տա-		Լուքրէցիա Պօրճիա	6
րուան	282	Լոթօ Պրալթէրնօ	
Արկածք Սրարայ Հայուհայն 4½		Խմեն ընդդէմ արացողաց	
Արփի Արարատեան	26	Ռազիկ . Յ. հատոր	300
Բուսաբանութիւն		Կանոնազիր Ս. Մեսրոպեան	
Գաղտնիք Փարփիղ . 8 հատոր	120	վարժարանին որ ՚ի Զմիւռնիս	
Գաղտնիք Փարփիղ վիպասան-		Կատակերգութիւն մխալանաց	
ութեան թատրերգութիւնը	10	Կենդանաբանութիւն	
Գանկարանութիւն		Կիւլիլիքի Ճանքորդութիւնք	24
Գարուն Հայաստանի . Հանդէս		Կիւնահքեարքն Տօսթու	
Գիրք խօսակցութեան Տա-		Կոմիտասին ցուցակը	3
ճկերէն և Հայերէն	4	Կորացիկլա	40
Դատասէլլք	5	Հաղաք ու մէկ դիշերներ	
Դարուս մէկ շաւակին խոս-		6 հատոր . Բ. տիպ	90
տովանանքը . 2 հատոր	20	Հայ ընթերցարան Զմիւռնիոյ	
Դիմակ . Հանդէս կիսամենեայ	30	Հայկական նամականի	45
Եւելապահանութիւն		Հայում մը ուղիղ գանողու-	
		թիւներու	

Դաստիարակություն			Դաստիարակություն	
Համեմատակաղջիլը.	Բ տիպ	3	Օլատիժ	
Հեղարան.	Գ տիպ	2	Պիամ լօն գեղիուն.	մամլցյ տակ
Հեղումն կարծեաց.	Բ տիպ	3	Զերմարանութիւն	
Հռովմայ արարողութիւնք.	.	2	Ուրփայէլ 45
Հուշմէական պարզե			Սարֆը մշմուչ ֆեննը տէ-	
Հրասէլսասայ պատմութիւնը			ֆաթիր.	Ա և Գ հատոր 40
Հայնաբանութիւն				» 30
Հղողաբանութիւն			Սէրըբժիշկէ. կատակերգութիւն 3	
Մաղնիսաբանութիւն			Սիպէլ	
Մաթիլտ.	4 հատոր	80	Սօն Աղէնսէրամըն սէր կիւ-	
Մանր ուսմունք Քրիստոնէ-	ական հաւատոյ.	Գ տիպ.	զէշի օլան վուդուաթ.	5
Մանն Աէսքօ.	.	42	Աւէրիխա և Լը Պարուղիէ	4
Մարդ.	.	21/2	Վէրթէր. 10
Մէսմէարանութիւն			Վիթօրիա 14
Միլէթինի սէվ			Տեղէկաղիր տարեկան ընթացից	
Միլութիւն սահմանադրական.			Թաղական խորհրդոյ Զմիւռ-	
Վեցամեսայ շրջանը	.	26	նիոյ.	1865
Միքրօ-Մէդաս,	Ժաման	4	Տեսաբան հանդիսիցն Հայ-	
Քոլէն, Զերմակ ու Աւ.		5	կայ, Արանյ և Արայի	
Մոխալսար Քրիստոնէա-	կան վարդապետութիւն	3	Տէր իմ Յիսուս 10
Մուսայք սուրբ Մեսրոպեան	Վարժարանին Զմիւռնիոյ.		Տոմարակալութիւն դորձնական	26
Ա տեսրակ	4	Տուալարըն վէտ սուրբ		
Բ »	5	Տօլէնի խորհրդածութիւնք		
Մանուրբարանութիւն		Փամէլսոյի առաքինութիւնը		
Մօնթէ-Քրիսթոյ կուն,	6	Փայտեսայ Խաչը 21/2	
Հատոր.	Բ տիպ.	90	Փօլէն. 10
Յայտարարութիւն կանոնաց		Քաթէրին Հօռակառ.		
Մեսրոպեան վարժարանի		Երդութիւն 9	
Յուերժաշարմն.	Հանդէս		Քանի մը Խօնք մեր աղջին	
կիսամեսայ		արդի վիճակին վերայ		
Յորդոր մահուան երկու դէմ		Քերականութիւն Հայերէն		
Նախախնամն թեան գաղտնիքը		Լեզուի 42	
Նասրէտտին խօճայի ծաղր-		Քիմիաբանութիւն		
արակութիւնք.	Բ տիպ.	2	Քսան տարի ետք.	4 հատոր 60
Նարեկ.	Բ տիպ.	20	Քրիստոնէական վարդապետ-	
Նարեկ ոսկեզօծ	.	30	ութիւն.	Գ տիպ. 4
Նմանաբուժութիւն			Օմանեան պատմութիւն	16
Նոյր-Տամ Փարփղի.	3 հատոր 45		Օրացոյց Տէտէեան	
Շաթօպրիան			Օրիորդ յա Քէնդինի	18
Ռամզը որատիութիւն		9		

ՀՀ Ազգային գրադարան



NL0306871

ՀՀ Ազգային գրադարան



NL0306870

6699
6699/1